



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԵՈՅ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՈՒՄ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԻՒ 8

ԿԿ

ԵԴ. ՊՈՅԱՐԵԱՆ

Հ Ա Ղ Ը

1948

Հ Օ. Լ. Լ. Պ.

Տպագրութիւն՝ ԵԱԶԵՐԻ

891.99


1190

7-81

Документы кн.

2 ннс





881.99

Դ 81


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒԲՐՈՅ ԵԻ ԼԻԲԱՆԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՈՒՄ ՄԻՌԻԹԵԱՆ ԹԻՒ 8

ԵԴ. ՊՈՅԱՔԵԱՆ

~~ՀՀԾ~~

Հ Ա Լ Ը

A 111  
6385



1948  
Հ. Օ. Լ. Ը. Պ.

Տաղապահություն ՆԱԽԱՐԱՐԻ



## ՄԵՐ ՀՈՂԻՆ ԿԱՐՈՏՈՎ

Հող՝ և մարդիկ. հող՝ և հոգի. հող՝ և ամէ՛ն բան...

Մեր գիւղը մարմին մը ունէր և նաշխուն զգեստներ. հոգի  
մը և խառնուածքի ցայտուն գիծեր:

Սքանչելի էր անոր մարմինը՝ իբրեւ մարմին, զգեստը՝ իբ-  
րեւ զգեստ, հոգին՝ իբրեւ հոգի. ծայրէ-ծայր երիտասարդութիւն՝  
— Մարմինը, ծայրէ-ծայր թարմութիւն՝ Մարմինը, ծայրէ-  
ծայր առողջութիւն, կենսայորդութիւն և հրաշք՝ Մարմինը,  
նոյնիսկ երբ տչուն ըլլար, նոյնիսկ՝ երբ ձմեռ:

Եւ պարեգօտը. Օրուան ժամերուն հատ և նայած երկինքին՝  
ան կը փոխէր քիչ մը երանդ, քիչ մը ձեւ, քիչ մը նրբութիւն:  
Ամառուան ամիսները կանաչութեան նոր խաւ մը եւս կ'ուեկցնէին  
այդ պարեգօտին վրայ, որ կը խնդար ծաղիկներու բիւրաւոր ու  
բիւրազան ժանեակներու մէջէն, քաղցր, անդիմագրելի, անանուն  
ձգողութեամբ. աշնան՝ կակուզ և գեղին ապակիներու պէս փայ-  
լուն և թափանցիկ շրջազգեստ մը կը կրէր միայն: Տեղ մը դազ-  
կեան մը կար անշուշտ, տեղ մը՝ ջուլհոկ մը, որ մեր գիւղին  
զգեստներուն համար կը հիւսէր մետաքսէ, բենեղներէ, ապրշում-  
ներէ սիրոյ և ճառագայթի շդարշներ. գուցէ երկինքն էր այդ  
տեղը, գուցէ երկիրը և թերեւս մեր հայրենի հողն էր միայն.  
տանիքներուն և պարտէզներուն վրայ, մթնոլորտին բոլոր խուե-  
րուն մէջ, կային կապոյտ, կանաչ, մանիշակագոյն, քիչ մը կար-  
միր և բաւական գեղին մանածներ: Խոկ Զուլհոկ Առաքել — Մարկ  
ըրէք, կ'երդնում որ այդպէս աղուոր մանածներ չունէր երբեք:  
Ան մեր գրացին էր ու երբ գեռ պղափկ մանչ՝ կ'երթայի իր խո-  
նութին գոյնզգոյն թելերը գիտելու, կօշկակար Պըս էմմին կ'ը-

սէր, թէ Զուլհակ Առաքել բնա՛ւ լաւ մանածներ չունի, թէ անոր սիրաը իր սեւ մանածներուն չափ սեւ է միշտ և թէ այդ առառ, նորէն, անոր այծերը իր պօսրանը մտած և կազամք չեն ձգած:

— Հէ՛յ, է՛յթ, խուլնա՛ք, — պոռացի այծերուն, — աշխարհը կո՞յր ըրիք, ի՞նչ եղաւ պօսրա՛նս, ևս ձեր տիրոջ...

Կը գառնար եւ՝ — Զէ՛, Զուլհակ Առաքել բնա՛ւ լաւ մանածներ չունի, բնա՛ւ. իր սեւ մանածները իր այծերուն ու իրեն սեւ պատանք՝ և ևս իր...

Եետոյ կը հանդարտէր քիչ մը և կ'աւելցնէր.

— Իր այծերուն վրայ քար նետէ և պարաէզէն սուլոր գողցիր. հա՛, ա՛յն ծառէն որ մեր սահմանին վրայ է անկած սեւ հոգին. շատ քաղէ, որ քեզի ազուոր կօշիկ մը կարեմ, այնքա՞ն կարմիր կօշիկ մը, որ, ինչպէս ըսեմ... հա՛, թագաւորին ազանի խոկ ուղէ ունենալ և չունենայ:

Ինծի ի՞նչ. այծերուն բնուո քար չէի նետեր, խոկ սուլորները շատո՞նց կը գողնայի արգէն. և թէեւ ինծի ոչ թէ թագաւորին աղուն նախանձը արթնցնող կօշիկ չէր կարեր Պըս. կմժին, այլ սեւ ու փառած կօշիկիս կարկան մը անգամ չէր փակցներ առանց քանի մը գանձեկանի, սակայն, նորէն չէի սիրեր ևս Զուլհակ Առաքելին մանածները. մեծցայ՝ նորէն չսիրեցի. մեծցայ՝ աւելի՛ եւս չսիրեցի. մեծցայ և սիրեցի ուրիշ գերձաններ. անոնք՝ որ կը փրթին ազջիկներուն սրաէն, անոնց խորունկ նայուածքներու մէջ, սրաներու՛ մէջ. սիրեցի արեւին, տաղերուն և կեանքի մեծ հէքեաթին գերձանը՝ Բանաստեղծութիւնը, երազը, Հողը՝ որ կը բացատրէ երկինքը. հողը մանաւանդ հայրենի գիւղին՝ որ կշռոյթ, ձեւ ու տեւողութիւն կու տայ կեանքին, կու տայ չունչ, կրակ և տարողութիւն, որ կը ստեղծէ Մահն ու կը ջնջէ զայն հսկայ Առեղծըւածի մը պէս:

Հող՝ և մարգիկ. հող՝ և հողի. հող՝ և ամէ՛ն բան...:

\* \*

Մեր գիւղը անգատնելիօրէն գեղեցիկ գիւղ մըն եր: Մարդիկ և գերեզմանները անոր հոգիին կու տային տեսակ մը ձեւ, ահսակ մը խորսէթիւն, ահսակ մը որտկ, արտասովոր կենաց անութիւն մը. այսպէս՝ նուագ և արեւ մեռելներուն մէջ, երաժշատ կանացած կեանք մը, երաժշտականացած մահ մը. անձրեւի, հովի և հոգիներու լայն համերգ մը՝ հոն, ամէ՛ն տեղ: Այսպէս՝

Պղտիկ, խարտեաշ, ազուոր մանչեր, հարիւրէ աւելի և երկու հարիւրէ պտկաս, կ'ընէին հոն չորութիւն, անմեղ բաներու

գողութիւն, հեռաւոր ջուրերու մէջ լոգանք: Բոկոսն և գլխաբաց՝ կ'ելլէին ըլուրներու վրայ, կը գլորէին ժայռի մեծ կառներ զառիթափներէ վար և քիչ անց, այդ բարբարս հաճոյքէն բաւական ձանձրացած, կ'անցնէին հազար պարտէզի մէջէն, կ'ուտէին իրենց նրբացած քիմքը գոհացնող պատուղներ, կ'իջնէին ձոր մը յետոյ և ժայռերու լայն բացուածքի մը մէջ, կը լսդնային գրեթէ մինչեւ իրիկուն Արեւը չծագուծ կ'անհետանային առւնէն և իրիկունը հազիւ կը միմէին ընթրիքի սեղանին: Կը համարձակէ՞ր իրենցմէ մէկը անզգուշութեամբ զատուիլ խումբին մէջէն: իսկոյն և եթ, նայիս հագուստները պահեր էին ծառի մը վրայ, եղէգնուաներու ետին, տեղ մը՝ սատանայէ՞ն իսկ անտեսանելի, յորմէհետէ կը շըրջապատէին դասալիքը, իրենց բացարութեամբ «Սեր հաւանից աղջիկը» և հանդիսաւոր ծիսակատարութեամբ ու խեղկատակ ձեւերով կ'օծէին անոր մերկ մարմինը տիզմէրու քանի մը տեսակներով, որոնց մէջ ամէնէն խստակեաց, ճգնաւոր որդե՛րն անզամ սիրտ պիտի չընէին գէթ վայրկեան մը ապրելու: կ'ըսէին:

— Այսքանը քու քիթիկիդ համար. — կը քոէին, — այսքանը քու կուրծքիկիդ համար. — կը քոէին, — այսքանը պսրտիկիդ և... այլնիդ համար — կը քոէին: ու վերջն ալ՝

— Հայտէ մեր հարսնուկ, տուն, — կ'ըսէին հիմա ու կը խնդային բարձրածայն. իսկ ազան կ'ամչնար, կ'ամչնար և շրջմը ջուրին մէջ. ալ ի՞նքն էր, որ չէր կշատնար լսզնալէ և լոգինելէ, ի՞նքն էր, որ չէր ձգեր ոչ ոք կտնուխ տուն երթուլու:

— Աղջիկները միայն տուն կը մնան. հայրիկին-մայրիկին քով, հաւերուն, կերտկուրի ամաններուն և եփող կերտկուրին քով: Մանչէ՞րը, օ՛, երբե՞ք. անոնք հազիւ քիչ մը տուն կը մընան. կ'ուտեն՝ և գուրու, կ'որթննան՝ և գուրու, — կը խօսէին մանչերը իրարու մէջ, առրիքան և լուրջ մարդու հովեր տուած:

Այս մանչերը որքա՞ն ծեծ կ'ուտէին. այս մանչերուն որքա՞ն անօգուտ էր սակայն ձնողքին, վարժապետին և պարախզպաններուն ծիծը, և որքա՞ն կը սիրէին անոնք երդը, լոգանքը, արեւը, հնուաւոր ըլուրներուն օդն ու ազատութիւնը: Մեր հոգին ներկայացուցիչն էին անոնք, թարգմանը, մեր լեռներուն լեզուն, մեր աշխարհուգրութեան ամենածածուկ հոգիին գեղեցիկ յայտնաւորումը: Իրենց մայրերէն շատ տառաջ գիւղն էր ծնած այդ տղաքը, ժայռերուն և մեծ ձորերուն առնական ողին, որ չէր սիրեր ուրիշ տեսակ կեանք. մէկ խօսքավ գիւղը, որ տեղ մըն էր, հիսնալի տեղ մը, կանաչ տեղ մը և որ կը սիրէր իր մանչերուն ճիշդայիդ կեանքը. և այդ գիւղը՝

իր կռնակը լեռ մը կար, անտառապատ, խոչոր, հսկա'յ լեռ  
մը. ուժի և կենդանութեան խելացնոր շքեղութիւններով գեղեցիկ  
սա'ր մը՝ վրան երբեմն տմպ, յաճոխ մշուշ, թանձր ու անթա-  
փանց մասախուզ:

Եւ գիւղին առջեւ, գէսի հարաւ, կար ընդարձակ դաշտագե-  
տին մը, Որոնդէսի պղտոր վերջաւորութիւնը, Միջերկրականին  
կապոյտ սկիզբը. աւելի հեռուն՝ կապոյտ, կռնաձեւ և գեղեցիկ  
կասխոսը՝ իր անթերի, անազարտ մաքրութեամբ լիոնագծերով: Մեր գիւղը բլուրի մը աջ և ուրիշ բլուրի մը ձախ կողմն էր ճիշդ: Մէջակեն էր ան իրեն պէս հայկական վեց լու գիւղերու: Հեռու  
էր դաշտաբնակ Ֆելլահներէն՝ այդ գէշ և խորամանկ մարդոցմէն,  
այդ ագէտ, տափակ, ապուշ և արծաթամոլ քարերէն, որոնք բա-  
պիկ էին բոլորն ալ, որոնք «Ալա Տլունա» կ'երգէին միայն, որոնք  
մեր գիւղերուն համար աւազ և կազամք կրող էշեր ունէին և ո-  
րոնք շատ էին իրենց շատ էշերու հոգերանութեամբ և համրան-  
քով: Իրենց կիները, կորմիր և ընդարձակ վարտիքներ ունէին,  
կը քալէին բոպիկ սաքով հեռու աեղեր, գլուխնին լիցուն ոսկի-  
ներու շարոցով և աւազի թումբերու ետին կը մերկանային հան-  
դիպոզ հայ երիտասարդին հետո: Ազ ու սոխով կետնքին օրերը ի-  
րարու վրայ գումարող այդ մարդոցմէն հեռու էր մեր գիւղը,  
հեռու:

\* \*

Ծառ՝ և մարդիկ. ծառ՝ և հոգի. ծառ՝ և սուրբ բաներ...

Մեր գիւղը աննմանօրէն անուշ գիւղ մըն էր. ամէն տեղ  
պարտէզ, ծառասատն, ծաղիկ, մորենիներու թուփեր: Նարինջ՝  
— ո՞վ կրնար հաշուել, նորաշխարհ, ծիրան, խնձոր՝ — իրենց ճիւ-  
ղերը կոտրաելո՞ւ չափ: և նուռ, ընկոյզ, խաղող, թուզ և գեղձ:  
— ուզուծէդ աւելի, երեւակայածէդ շատ, զայն քաղոզ, հաւաքոզ  
և ծախող ձեռքերը յոգնեցնող, ձանձրացնող, դժոնեցնող: Եւ  
ամէն տեսակ պառուզ՝ իր տեսակ մը գոյնը, հոտը, ճառագայթը,  
վրան թռչունն ու ե'րգը:

Մեր գիւղին ճարատրապետը մարդիկ չէին, երկրաչափներ  
չէին. բնութիւնն ու հէքեաթը շինած էին զայն և անիկա մեր  
բնութեան և հէքեաթներուն պէս եղած էր մեծ, աղուոր, գեղեց-  
իկ: տեսակ մը անկանոն ու տեսակ մը այնքան դաշնաւոր, ներք-  
նապէս այնքան չափակցուած: Ան ունէր հին տուներ, շատ հին  
եկեղեցի մը և ութսանամեայ բարի Տէրտէր մը՝ սազմոսի և շա-  
րականներու լոյսին մէջ եփած, սրաով ընդարձակ և ուրիշ ամէն  
բաներավ նեղ, ագէտ, անտեղեակ:

Աշխարհի բոլոր նուագարաններսւ ձայնը նուա՛ղ քաղցր ու գայնաւար պիտի ըլլար, քան մեր գիւղի էին կոչնակին հանած ձայնը, երբ մանաւանդ ծերուկ Տէրտէրը ըլլար զայն հնչեցնողը. Տէրտէրը՝ որ կը սիրէր խաչը, Աւետարանն ու խունկը, եկեղեցիին շրջափակը, գերեզմանատունը հովանաւորոսկ ձիթենիներուն սրբառատ շուքը՝ և որ մարդոց կ'ըսէր՝ — Խաղաղութիւն ընդ ձեզ, խաղաղութիւն ընդ ձեզ:

Ան, բարի քահանան, միամիտ և միւռոնի պէս մաքուր, անազարտ, սուրբ քահանան, Տէր Յարութիւնը, ախուր վերջ մը ունեցաւ, հայրենի գիւղէն, եկեղեցիէն, գերեզմանապահ ձիթենիներու շուքէն հեռու, պանդխտութեան և սուգի մէջ մեռնելուն ամենատխուր վերջը: Խաղաղութիւն ընդ Ձեզ, խաղաղութիւն ընդ Ձեզ, բարի Տէրտէր...:

\* \*

Օղի՛ և մարդիկ. օղի՛ և թագեան. օղի՛ և կեցե՛...

Մարդիկ անկեղծ էին, կենցաղասէր, հիւրընկալ, հանդարտ և կռուազա՛ն նոյն ատեն. ահսակ ահսակ գանտկներ կային անոնց գրադանը, ահսակ ահսակ սէր և ատելութիւն անոնց սրտին մէջ. . . .

Եւ իրար կը սիրէին, կը համբուրէին. լու էին այդ մարդիկը. կ'ընէին ամէն գիշեր քէյֆ. ցերեկը թռչունի ձայն և գիշերը հրազէնի պայթիւններ կը լսուէին օդին մէջ, քէյֆ կար անշուշտ և իր քէյֆին համար կրակող. կէս-գիշեր կ'ըլլար և գեռ գինով Շաշօն:

— Ես մէծ մէկն եմ — կ'ըսէր — և պիտի ընեմ ահսակ մը բան. ահսակ մը բան, — և կը սկսէր հայհոյել: Գեղեցիկ և թունաւոր բանաստեղծութեան մը պէս էր հայհոյանքը իր բերնին մէջ. կարծր էին իր բառերը և կայծքարերու պէս ամուր. հայհոյանքին բոլոր ոճերուն ծոհօթ էր: — Ես և Արտպը, — կ'ըսէր սրտի խոր գոհունակութեամբ, — այս բոլոր գիւղերուն ամէնէն լու հայհոյազն ենք:

— Ընկեր թագէսոսին բերանը չիյնտք, անոր լիզուն անիւի պէս կը դառնայ բերնին մէջ և Աստուած իմ, ես կը վախնա՛մ այդ լիզուէն, աշխարհն ալ կը վախնայ, — կատակով զգուշացնել կ'ուղէր զիրենք կարծ Պիտառն, որ կարծ օրը քառասուն անգամ խմենք կ'ըսէր նոյն թագէսոսին, Շաշոյին և Արտպին, «Փանենք տղաքը և խմենք, իրիկուն եղաւ ահա՛»:

Տղաներէն մէկը Գէորգ մըն էր, Եղակ մըն էր, Փանոս մըն էր, Յովհաննէս մըն էր, և այսպէս ուրիշներ էին:

Քէյֆին՝ Քէյֆէի Յովհաննէս կը կորանցնէր խելքը և կը պարէ՛ր, կը պարէ՛ր, կը պարէ՛ր. «յոգնեցա՛ր» կ'ըսէին իրեն. և ան դարձեալ կը պարէ՛ր, կը պարէ՛ր, կը պարէ՛ր. կը կենար յանեկարծ և, ձեզի բան մը հարցնեմ կ'ըսէր. — Այն ո՞ր թուականին էր, որ ես քիչ մը խելք ունէի: — Ատիկա հանելուկ մընէ, — կը պատասխաննէր Թագէսս, — և այս գիւղին մէջ ոչ ոք գիտէ թէ ո՞ր թուականին քիչ մը խելք ունէիր դուն: — Զէ՞ք գիտեր — և կը պարէ՛ր, կը պարէ՛ր, կը պարէ՛ր: — Գտա՛յ, — կ'ըսէր Թագէսս, ցատկելով տեղէն և մատը օդին՝ գտայ. երբ թուզն ու խաղողը չէին շոգիանար գեռ, — ու բոլորը կը խնդային: — Գտա՞ր, լո՛ւ, և Յօվհաննէս կը պարէ՛ր, կը պարէ՛ր...

Օղի՛ և մարգիկ. օղի՛ և Թագեան. օղի՛ և կեցցէ՛....

Թագեան Պապուկ ասոնց պէս չէր սակայն. անիկա ամէնէն իմաստուն մարդն էր գիւղին, հանճարեղ խմող մը, օղիի մեծափոր տակառներու հին ու հաւատարիմ գարպասող մը, օղիի բարեպաշտ հաւատացեալ մը:

Խաշոր, Էժատահար մարդ մըն էր Թագեան Պապուկ, ծեր մը՝ որ իր վերջին «աւելցուք» օրերաւն, ձագարը բերանին, կը քալէր հարսանեկան թափօրներու ճիշդ առջեւէն, կամ նորէն, ձագարը բերանին, ըլլոր կէսօր կամ կէս-դիշեր, կը թափուէր փողոցէ-փալոց, գորհէ-գորհ, ցիւխին, ցուրտին և տպականութեան անձնատուր, թէեւ սրասվ, զգացումներով և վարժումնքով, շա՛տ մառուր, շա՛տ բորի:

— Այս ջանելուները ի՞նչ, — կ'ըսէր, — օղին՝ պէտք է ըլլոյ թուզի՛, օղին՝ պէտք է խմուի ձագարովի՛, օղին՝ պէտք է գլուխըդ տանի աջ, տանի ձախ, քիչ մը վեր և յետոյ բոլորալին վար. ան պէտք է իշխէ քեզի, տիրապիտէ վրադ և գուն ծուռ ու մուռ իշխէս ու տիրապիտէս ծուռ ու մուռ. օրերաւն և տշխարհին. այս կետնքը տրբեցում է և թագաւորութիւն:

Թագեան Պապուկ իմաստուն մարդ մըն էր և կը թափուէր ձագարը բերնին և ըսել կ'ուզէր. — Զիկզակ քալեցէք, զիկզակ քալելուն արուեստը ունեցէք, հէ՛յ ծուռ աշխարհի մարդիկ:

Մեռու ջուրի մը եզերքը և զայն տարին ուղիղ գերեզման...

Մեռու և զեռ մեր հին ու մին կեանքը կը քալէ ծուռ ու մուռ և զեռ այսովէս որքան պիտի քալէ՝ ծուռ ու մուռ:

\* \* \*

Թմբուկ՝ և ի՞նչ. թմբուկ՝ և ի՞նչ. թմբուկ՝ և ի՞նչ...

Թմբուկ՝ և զուցէ միայն հո՛զ:

թմբկահար կիրակոս ափ մը հող է հիմա այն գիւղին մէջ, այն լու, կանաչ, հիանալի գիւղին մէջ: Որքա՞ն վարպետ էր, որքան անմրցելի՞օրէն վարպետ:

Մեծ քէրժերու մէջ, երբ շատերը տաքցոծ կ'ըլլային ու բռւրը խանդակա, մէկ ալ նայիս հօ'փ, նեաեր է թմբուկը գլխուն և ճկանալվ հայուշ...

Ու բոլորը կը պարէին ոգեւոր, խենթ, զօրաւոր պար մը, բարեկենդանի հոկայ պար մը:

Եւ թո՛ղ այդ պահուն, խոր ու մռայլակոծ ձմեռ՝ քամիները ունան ոմէ՛ն ուղղութեամբ, երկինքը որատայ և կայծակները իրենց նաշխառն գանակները պարացնեն տանիքներուն և պարտէղներուն վրայ և ճամբաները ըլլան ցուրտ ու ցեխոտ, թո՛ղ...

— «Թմբկահար կիրակոսին պէս, այս աշխարհը թմբկահար չի ծնիր ալու: — Ան էր, կար և չկայ հիմա. կար՝ և որքա՞ն արեւը կանաչ երիտասարդներ, արեւը գեռ վարդագոյն աղջիկներու հետ կարգած, տուն տեղ էր ըրտծ, իր ընկերոջ՝ զուռնաձի Տէվէճիին անխուսափելի մասնակցութեամբ, հարսանիքները ուրախ, չէն ու վառաւոր ընկելով: Հարսանիքի ա՞զ, հա՞մ մնաց իր մահէն ետք:»

Թմբուկ՝ և ի՞նչ. թմբուկ՝ և ի՞նչ. թմբուկ և ի՞նչ....

Թմբուկ, թմբուկ՝ և ա՞ն, ո՞չ մէկ արձագանգ....

\* \*

Վերջ՝ և սառեր, վերջ՝ և հող, վերջ՝ և մնա՞ք բարով....

Ամէն բան առատ էր մեր գիւղին մէջ, ամէն բան հեղեղ: Տուները՝ բարձրացած Աստուծոյ անոպառ շահմարաններուն քովնի վեր կարծես: Օղին՝ հոն, աղանդերը՝ հոն, միսը, ցորենի հացը, պանիրն ու ձէթը՝ հոն: Պարէնի ամանները խոշոր կ'ըլլային այն տեղ. կարսո, առակոս, ամբորներ: Ֆիտ, խորունկ, առողջ կետնք մը: Եւ Մա՞նը յիտոյ՝ որ աշխարհներ կը լեցնէ, կը ծածկէ առափառաններ, անտառներ և անմատչելիօրէն բարձրերձ լիանագագաթներ՝ բլուրներու այս կանաչ հովիտին մէջ ունէր սակայն հազիւ ափ մը խորութիւն: Լեզի, գառն ու վերջնական չէր Մա՞ն այնակազիւ անցի մօտ կանաչ հովիտին մէջ ունէր սակայն կրնայիր անոր հետ երթալ մօտ, կամ հեռո՛ւ, հեռո՛ւ, շատ հեռու տեղեր, տառնց կասկածելու վերագարձի մասին: Եւ իրաւ, օր մըն ալ կը տեսնէիր՝ մեռել մըն է վերագարձած գիւղ, տուն, մեռել մը: զուք չէք հաւատար անչուշտ: Բայց իրենց հայրենիքին, գիւղին, տունին մէջ ապրողները, եթէ պահ մը անդրագառնան ըզին,

սածիս վրայ, պիտի չդարմանան ձեզի պէս ու պիտի հաւատան ինծի:

Կը մեռնէիր, և հայրենի գիւղիդ մէջ իսկ թաղուելուդ, դուն՝ իրականին մէջ, կ'ապրէիր. ճիշդ է, հարկանաւաքը քեզ մէ բան մը չէր պահանջեր ա՛լ, ճիշդ է, կառավարութիւնը կը ջնջէր անունդ իր արձանագրութեան առմարներուն մէջէն, ճիշդ է նորէն, թէ դուն չէիր գոր ա՛լ Սօսիին առկ, երթայիր արտ, եկեղեցի, ժողովի. անեցիներդ քեզ իրենց համրանքէն չէին պակսեցներ, ոչ ալ ընկերներդ, ոչ ալ գրացին, ոչ ալ թշնամին: Մեռելները կային ապրողներուն ցանկին, համրանքին և ընդհանուր գումարին մէջ: Տարի մը գիւղերէն բացակայող մը գուցէ աւելի՛ մեռած համրառուէր. քանի խօկապէ՛ս մեռած մը՝ ա՛յդ տարուան համար: Այսպէս. որպէնեաւ ճակատագրական բախտախաղին մէջ կորմանցուցած էիր միայն մարմինդ, ոսկորներդ. հոգիդ վերցուցած հիմա իր վրայէն զինք ծածկող խարուսիկ քօղը՝ եղած էր աւելի տեսանելի, աւելի յստակ, մաքուր և ազգու. կեանքով աւելի լիցուն: Հայրենի հողը կը պարտագրէ իր մեռելները ապրելու, գործելու, ներկա՛յ ըլլալու: Հողը՝ Զեր մեռելներով ես ձեր գիւղը, տունն ու պատմութիւնը պիտի զարգարեմ, — կ'ըսէր, — և այդ զարգերը աւելի կենդանի, աւելի գեղեցիկ պիտի ըլլան, քան ձեր և աշխարհի բոլոր ապրողները, ու ձեր մեռելները պիտի ապրին ձեր ապրողներէն աւելի... .

Հայրենի մահը ոճ մըն էր. կեանքը տեսա՛կ մը ապրելու ամէնէն գեղեցիկ և վսեմ ոճերէն մին: Թող ամբողջ աշխարհը պահակ կանգնի հայրենի մեռելի մը նոր գոցուած գերեզմանին շուրջ. անօգուտ. առառուն՝ դուք բացուած պիտի զանէք գերեզմանը. հայրենի հողը ճամրած պիտի ըլլայ իր մեռելը և հայրենի երկինքը զայն պահած ու պատրաստած: Մոռցի՛ր հայրենիքդ, կոսկըրտէ անոր սահմանը, ինկիր օտար ափերու վրայ, եթէ որոշած ես վերջնականապէս ոչնչանալ: Մահը այնաել է, խորունկ, անյատակ ջուրերով մահը:

Մեր գիւղը հայրենիքի մը սկիզբն էր: Հազարաւոր այդպէս գիւղեր, միլիոնաւոր այգպէս մարդիկ՝ և կեանքը կ'ըլլար ընդառակ խաղավայր ու մահը, բոլոր մեծ բաներու մէջ աննշան զրօսանք մը, այդ խաղավայրէն ներս. բայց՝

վերջ՝ և ստուեր. վերջ՝ և հոգ. վերջ՝ և միա՛ք բարով...

## ՓՈՐ-ՄԿՕ

Խաղալիք չեր, փո՞ր էր, փո՞ր. ջրհորի մը չտի խորունկ, թմբկանար կիրակոս կմմիին թմբուկին պէս խոշոր և պրկածիգ՝ լայնածաւալ, չքեզ, զեղապա՞նծ փոր մը, որ իր երեւելի և աներեւոյթ բոլոր ստորոգելիներով. մեր գիւղի ծեր Մկոյին կը պատկանէր. իրն էր և միայն իրե՞ն կը վայելէր: Պզաիկուց խնամած, հոգ տարած, մեծցուցած էր զայն. այնպէս որ, քառասուն տարեկանին, խոշորութեան քաղցր հո՞վ մը ունէր արգէն, երբ Մկօ անոր մակերեսը չոյիլով, փայխայելով, գուրգուրալո՞վ վրան՝ անպատմիլի ուրախութեամբ ու երջանիկ՝ անուտմբ Հօր և Որդւոյն և Հոգւոյն Սրբոյ, կատակեց անոր իր խոհանոցի հարսառութեան գըրեթէ ամբողջ եկամուտը, որ բնաւ արհամարելի քանակութիւն մը չէր ներկայացներ այդ տարբիներէն սկսեալ:

Նմանութեամբ մը, Փոր Մկոյին փորը մեր հայրենի բլուրաներուն մանրանկարն էր և ուրիշ նմանութեամբ մը, ձէթի կարսաներուն ամէնէն խոշոր ահսակը. ծայրայեղ ծաւալով փոր մը, եթէ կարճ պիտի խօսինք: Գլուխն ելլելու համար այդ փորին հետ, պարենաւուրման սպասուրկութիւնն մը պիտի վախնար անմիջապէս գործի սկսելէ... Այս խստաձեւ չափազանցութիւնն ալ, քիչ մը հէքեաթին ու մեծ մասամբ հեղինակի իմ իրաւունքս թող ըլլայ: Օրը երեք անգամ, Փոր-Մկոյին փորը, չորսէն հինգ պնտկ ժողովի կը հրաւիրէր և ծանր ու լրջախառն նախագահ՝ անսնց բերած օրակարգին ամենախղճամիտ լուծումը կու տար:

Ամուր, պինդ, զանգուտային, երկնացի'ց գլուխի մը և կապոյտ աչքերու քաջուառղջ նայուածքի մը առջեւ, փառւած կը մեար ճարպային հարսառութեամբ միսերու ընդարձակ այդ դաշ-

տագետինը, բայց կորճ ու կտակասէր մարդիկ՝

— Մզկիթու ո՞ւր կը տանիս, — կը հարցնէին իրեն, — առաջըցած պարտավ Մկօ՛:

Թանձր ու մսազեղ շրթները կը ժողվէր բերնին ձախ կողմը, քթէն բաւական մը հեռու, և վերերէն՝ հաստ, գոռոզ, արհամարհական ու հալածիչ ձայնով մը — պղտիկ մ'ըլլուք, — ու զարմացած կործես, որ կրնայ քաղել, — ճամբա՛յ ինձի, կ'առաջանա՛մ կոր, — կ'ըսէր:

Ուրեմն գիւցազներգական փո՞ր մը Մկոյինը, փորի մը անհաւատովի տասասպի՞լը, կոմ թէ... բայց ի՞նչ թերահաւատ կ'երեւիք դուք: Օր մը, Մկոյին պարտէղին մէջ, Աշգարենց երեւ ու կէս թիզ կրմէնը չգողցա՞ւ անոր նարինջը և յետյ կամացո՞ւկ մը չսպրդեցա՞ւ անոր փորին տակ. տեսա՞ւ զինք Մկօն, պիտի տեսնէ՞ր մինչեւ վերջն ալ, եթէ կրմէն զսպէր իր քահքահը. պիտի ուտէ՞ր կրկին իր արհեստին արժանի այն փառաւոր տիզը: կրմէն կրնար նոյնիսկ այդ փորին տակ ամբողջ նոյնեմբերը անցընել, սպահավ որ քամբիները հազիւ կը գանէին զինք, բայց նօսրացած տրեւն ու խօլական անձրեւը՝ երբեք: Այսուհանդերձ, կրմէն վայրկեան մը իսկ պիտի չուղէր մնալ հոն, վախնալով, որ Մկօն կը յիշէ յանկարծ այն գողութիւնը, պահութառութը, քահքահը, վրան ալ պոռչատեր տիզը: իսկ գեռ ամէնէն կարեւորը, Գող Զահթարէն ամիս մը վերջ, ահա ճիշդ նոյնեմբերին, հուերու գողութեան կը սկսէր ինք, որով այդ տեսակ բաներու ժամանակ վահանելը իր հաշուբն բնաւ կու գո՞ր:

— Նոյնեմբեր, Դեկահմբեր, Յունուար՝ Գողութիւն. Փեարուար՝ Նշանտուք. Մարտաին՝ արդէն «Գլուխ-գլխի»: կրմէնին շինոծ ամէն տարուան ամուսնական ծրագիրը կ'ըլլուր ասիկա. իսկ Նոյնեմբերին տեսած երազները Մարտ ամսու երջանկութեան մասին, ի թերեւ կ'ելլեին, որովհեան մօտաւորապէս ա՛լ քառասուն տարեկան էր կրմէն և գեռ կը յամանէր Մկոյին մէկ հաւաւոր ազգականին՝ Զորթուղինց ազջիկը ուզիկու. ուզկիլը հեշտ՝ բայց եկուր տես, որ ամէնուն չհաւած կրմէնը Մկօ՞ն պիտի հունի:

— Թող մէյ մը ինքնիր հասանկի՞ն, դէմքի՞ն, աչքերու՞ն նույի և յետյ աղջիկ ուզէ. հոգին, հաւաաը, ամէն ինչը գողութեամբ շաղուած է. չ'ըլլու՛ր: Ես այդ կարճուկին աղջի՞կ, այդ խուր աչքերո՞ւն, ի՞նչ տեղեր հասանք. չ'ըլլու՛ր. քառասուն աղջիկ ունենամ տունո՛ չիմ տար. և ութուն տարեկան պատառ մ'իսկ չիմ յանձներ այդ խալինին ձեռքը: ի՞նչ լաւ կ'ըլլույ, զիս որ մը տաջ հինգ հատ հաւ գողնոս ու միւս օր երթաս տիրոջը տունը թէ՝ Ասզու հրամանով եկած ենք, ձեր աղջիկը կ'ուղինք...

Եւ Մկօն, փորը առջեւը դրած, զայն իբրեւ դրասեղան գործածելով, հին ժամանակներու իրացէլացի դատաւորի մը նման, ամուսնական իր գատավճիռները կ'արձակէր, իրմէնին «Գլուխուզուի» գալու փափաքներուն մասին իր կարծիքը ուզելու փութացած առջկան մօրը, որ քիչ անց, կը վերագանար առևն, մըխտական պատասխանը զեւ ականջներուն մէջ:

Վաթսուն առարեկան էր Փար-Մկօն. կը ցուցնէր՝ առա պահոս. առողջ էր, միամիտ, զիւրախար ու թէեւ արտաքնապէս գոռող և պատկատազդու, բայց շատ բարի էր և պարզ խորքին մէջ: Որքա՞ն կը նեղուէր հոգին, եթէ մանաւանդ առառները, իրմէ կանուխ արթնցած, պարաէզ գացողի մը, կամ աւելի՝ զէշը՝ անիէ վերագարձողի մը հանդիպէր:

— Ի՞նչ, Անքուն-Շնան, պարաէզը երազգգ եկաւ, — կ'ըսէր կէս կասակ, կէս լուրջ հարցումով մը, — ելեր, երեսներդ չլուտցած՝ «Գատայ ճամբան» ըսելով կ'երթաւ: — Եւ ապա ուրիշ օր մը՝

— Հէ՞յ, ձիկնեմցու-Ակոր, պարաէզ քնանաս՝ աւելի լու կ'ըլւայ, պարաէ՞զ առւնէ՞ն ինչ կ'ելլէ. իրիկան եղա՞ւ՝ ուզի՞զ հաւնոցէն ներս. առառն հաւերուն հնա՞ ուզի՞զ հաւնոցէն զուրս:

Գացե՞ր ու կը վերագանայ կար մարդը: Ես, որ Մելքոն աղայէն վերջ առ զիւղին մէջ ամէնէն շատ հող կը հաշուեմ, կը անոնե՞ս, նորէն, արեւը արդէն վերիթազըզ զարկեր է և նոր կ'երթամ: Անոնեկ բաներ կ'ընէք... ինելքիս բնաւ չեմ կրնար պառկեցնել. ի՞նչ է աս. միշտ մութն ու լուսո՞ւն. Աստուած չունի՞ք դուք. անկողնէն գուրս, սուսիկ-փաւսիկ, մէկ ոլ նայիս՝ մազոգի պէս ճամբաները կ'իշնաք: Ակո՞ր, գմոխքի փա՛յտ, գուն ուրիշ գործ չունի՞ս, պառկէ՞ մինչեւ արեւը ծագի կնիկիդ քով, հազար պարաէզ կ'արծէ. իմ պարաէզներս շատ են, մեծ են, կնիկ չունիմ և նորէն բալորէզ վերջ կ'երթամ:

Որքան ալ առաջ բարկացած, երբ խօսքը «Կնիկ չունիմ»ին հասնէր, Մկօն կը կակուզնար յանկարծ. է՞ն, աշխարհ է աս, աշխարհ. ատենին՝ ինքն ալ կնիկ ունէր. առա ատրի անցաւ անկէ. Աստուած լո՛յս իջեցնէ գերեզմանին: Ամէն առառ, զեւ արգօթարանը չբացաւած, միաքը կու գոյ: Ի՞նչ լու էր: Արթնցած՝ ժամ մը կը մեռյին անկողնին մէջ, կողք կողքի, կը խօսակցէին պըզտիկ աղան Պօղոսենց Սօնային նշանելու մասին և յեաոյ, այձերու, հաւերու և հաւնոցի մասին. կ'ընէին քանի մը անմեղ կատակներ և կինը՝ «Ժամանակը ի՞նչ եղաւ, մա՛րդ», կը հարցնէր ի՞րին. այն ատեն, Փար-Ատայիտէն, արտը նաւազարէ մը գնած իր գեղին, խոշոր ժամացոյցը կը հանիր, կը մօտեցնէր ճրագի աղօաւոյին և «Ճիշդ մէկ ժամ կայ լու սնաւլու» կ'ըսէր Մկօն: Կինը

կ'ելլէր, գրացի Մանուշակին «ել, Մանուշ, Ասդը երթանք» կը կանչէր: Ու կ'երթային Սագըզ, իրենց այգին: Մկօն ծխախոտ կը լիցնէր իր խոշոր ծխատուփին մէջ, քանի մը գլուխիկ կը փոթթէր ու կը սպասէր որ արեւը վերի-թաղին տուները զարնէ: զարկա՞ւ, ահա այսպէս, միշտ՝ նախ պարակ: Լուսոհոգին լաւ կին էր: Գնաց: Եթէ ողջ ըլլար, որքա՞ն պիտի հաւնէր Մկոյին նոր շինած հաւնոցը. վերջին թռունիկին չժմիեց խեղձը. այս աշխարհագին հիմքը անունկ մը դրուած է, որ Մկոյին խելքը ահա քառասուն չիմ գիտեր քանի տարի է չի՛ հասնիր անոր: Իրը գեռ ու չինչ: Գժարեան Վարժապետին խելքը նոյնիսկ չհասաւ այդ բաներուն: Կարգաց, կարգաց, մէկ ալ հայտէ՛, գտիր նայինք ողորմած հոգին, կրնա՞ս.

— Վեց օրուան մէջ, անելի շինուած աշխարհք մը, նելպէր ծուռ կ'ըլլայ: և գեռ ձեռքով չգպաւ անոր: այսպէս ըլլայ, այնպէս ըլլայ: և եղաւ այսպէս ալ ծուռ, այնպէս ալ ծուռ: ի՞նչ կար, շաքարը ջա՞ւրն էր ինկեր:

Վարժապետին այս խօսքերը կը յիշէր, իր կողմէն ալ քանի մը ծուռթիւններ կ'աւելցնէր, «սուտ է ամէն բան, այս աշխարհքը չի շակուիր» կ'ըսէր և կը շակէր ինքզինք ուղիղ պարակ, ուր ոչինչ չէր ընկը գրեթէ: կը մնար մօտաւորապէս ժամ մը ու կը գտանար ոչ թէ տուն, այլ ուղիղ սօսիին տակ՝ նշանին սրճարանը: Գրպանը կամ ձեռքը ունեցած դեղձն ու խնձորը բաժին կ'ըլլար տաճին հանդիպողին, իթէ կին մը չէր անիկա: «Ալ ես կնոջ բա՞ն տամ, — կը պատասխանէր իրեն տարեկից ծերերու հարցումին, — երեսունըերկու տարի կ'ընէ ճիշդ այն գէպքէն տուգին, ու կիներուն չիմ նայի՛ր իսկ»:

— Մէկ պատմէ նայինք, ի՞նչպէս անցաւ դարձաւ այն գեղձի պատմութիւնդ, — կ'ըսէր իրեն Ծուռ-Միրտ Թովմաս:

— ի՞նչ պատմեմ, ահա՛: «Կնիկիդ ա՛չքը խօթէ այդ գեղձը», ըստու...

— Է՛, Միմային հետ գլուխ կ'ելլուէ՞ր այն տանին: ամուսինը մեսցուց: Ե՞տքը, — կը նեղէր զինք թումաս չարամիտ հարցապընդումով մը:

— Ետք-մետք չկայ, ամէնը տու է:

— Միրտ ուղղո՞րդ բանեցիր, երբ «գեղձը ա՛ռ» ըսիր:

— Ուզգո՞րդ, վերը Աստուած կայ:

— Զախ աչքդ ճանձ չմտա՞ւ, որպէսզի գոցէիր-բանայիր զայն, երբ «գեղձը ա՛ռ» ըսիր:

— Այս մէկը կատակ չ'ըլլար, թումա՞ս: ոչ տչք կար մէջտեղը, ոչ ալ յօնք:

— Բայց դեղձ մը կար և դուն ուզզորդ սրատվ «Այս դեղձը առա ըսիր Սիմային և ինքը ծուռ մաքով հասկցաւ, չէ»:

— Ճիշդ և ճիշդ, — ու սկսաւ «Հա՛ հա՛», վրայէ վրայ, «Չորնա՛ս, կուրնա՛ս, խո՛ւլ պաըտիս, սպատանաները կնիկիդ քով պառկին» ալ ի՞նչ գիտնամ, անէծքնե՛ր. ես ալ իրեն՝ — կամաց, քոյրս, — կ'ըսեմ, — Ասուուծդդ սիրես. բան մը չըսինք, ամօթ է, պատաւաւոր մարդ ենք. իսկ ան գեա՝ «Խնծի դեղձ կու տաս, ես քու կնիկիդ եմ որ ինծի տէք կ'ընես. հէ՛յ Մկօ, պեխերդ թափին, ատամիներդ չորնան...» Ա՛լ գլուխս կտիսած կ'երթամ. չխօսիմ թերեւս ինքն ալ լոէ, կը մտածեմ. բայց ի՞նչ լոել. ալ աւելի կտաղած ու բարձր չչէ՛յ, Մարգարե՞նց Մկօ, կնիկներուն. դեղձ տուող չո՛ւն մարդ, պեխերդ թափին, գլխուդ կայծակ իյնայ և պորտիդ վարէն խեր չաեսնես. վերն ալ քար կարի..

— Ալ կը գիմանա՞ս, քեզ տեսնեմ Մկօ չըսած՝ ըսի. «Պիտի վերջանա՞յ, թէ բանե՞ր պիտի ընեմ ո՛ւ. լու կնիկ ըլլայիր՝ արգէն ամուսինդ չէր մեռներ երեսէդ: Հազար տեղէ բոզացած, հազար ձեւով բո՞զ, բո՞զ»: Հաւաքաւեցան մարդիկ, այն ժամանակ դուն եկար, տարիի զիս տուն: Խայտառակաւեցանք:

— Մտիկ ընէիր ոզորմած հոգի հայրդ, կարգուէիր հետը, փորդ ալ կարգի կու զար այն տան, — կը կտատիկէր թումաս, խօսքերը շիտակ ըսելով և սիրաը բռնելով ծուռ:

— Անկէ վերջ, կնիկէս զատ, ո՛ւ կնիկ չէի գիտեր. ոչ դեղձ, ոչ բարեւ, ոչ նոյցիլ:

Շարսաթ օրերը, սովորականէն կէս ժամ տուաջ կ'իջնէր սօսիին տակ: Այդ օրը Մանկօր ոչխար մորթած կ'ըլլար. պէտք էր սւրեմի լու, իւզատ տեղերը զատել: Որ բացակայ եղար՝ լմնցաւ, ջղջղուած միոք պատրաստ է քեզի, կը մտածէր Փոր-Մկօ: Մանկօր կը վախնար Մկոյէն և քիչ մըն ալ կը յարգէր զայն: Մկօն միւս յաճախսորդներուն պէս չէր: Անոնք, տպարիկ գնողները, միսին գէշին չեն նայիր. բաւական է՝ դրամ չնարցնես. Մկօն՝ հակառակը. միսը բ'նք պիտի զատէր, քիչ մը ծանր կշաել տար. դմակը սովորականէն շատ դնէր ու կանխիկ գրամը համրէր: Մանկօր եթէ բարկացնէր զինք, աւնուազն եռամսեայ տեսողութեամբ քէն մը կը պահէր իրեն գէմ և կ'ըլլար անկէ եաք Մենսաքին յաճախսորդը. իսկ Մանկօր իր մարգիկը չէր ուզեր փախցնել: Ապարիկի յաճախսորդները ըլլան՝ ոչինչ, կը մտածէր, բայց անոնք ալ մրդէն չեն փախիր, քանի որ տանելը գիտեն, բայց տալը, իրենց հարցուր, գիտեն:

Միօը գնոծ, Մկօ կը նստէր նշանին սրճարանը. կ'ապսպէր



սուրճ, կը կարգար թերթ, կը խաղար նարտ, և եթէ պարտուէր կամաց մը կը շարժէր աթոռէն և գուն չե՞ս տունին ճամբան մը-տածելով, կ'երթար տուն, կ'իջեցնէր որսի երկփոզ հրացանը պա-տէն և Ակերէն կը մանէր Ասկեձորի մթաստուեր ու թռչնառատ պարտէցներուն մէջ ու կեսօրին՝ մտխաղը թռչուններով լիցուն, կը վերագանար տուն և պղտիկ հարսին «Աըւոնք մաքրէ՛ ինծի», կը հրամայէր:

Իրիկուան գէմ, երբ արեւը, կարմրած, ա՛լ կանթեղուիլ ըս-կըսէր արեւմտեան բլուրի դափնիներուն վրայ, կու գար հան-գարտ և ծանր, փորը տուաջ և ինք բուական ետ, կը հասնէր ի-րենց տան առջեւ. ու նախ քան մանելը, քանի մը անգում հազա-լը սովորութիւն էր և յետոյ աեստկ մը աղդարար նշան անեցի-ներուն: Թոռնիկը, Հրանդ, անսխալ կերպով կը մնկնէր պապու-կին ոյդ հազը և՝ «Մամմա՛, պապուկը միս ուզէ և օդի»: Մայրը կը ժպաէր պղտիկին և կը բերէր յիսուն արէմոցը, քանի մը խորոված թռչուններ ու կը դնէր հոզէ յատակով նեղ պատշգամին վրայ: Ուրախ, Հրանդ կու գար պապուկին քով, ձեռքալ կը զար-նէր անօր փորին և երկու ձեռքերը կարելի եղածին չափ հորիզո-նական՝ «Պապո՛ւկ, ա՛յսքան է» կ'ըսէր ու կը խնդար: Պատիկին տեխարկութեան վրայ, Մկօն, ինքն ալ կը խնդար, կը բանէր տ-կանջէն և՝ «Խոռոշին տա՞ք, թէ պազ ջուր տուիր»: «Պա՞զ», կը պատասխանէր Հրանդ, «Ինչո՞ւ պազ ջուր», կ'ըսէր ու կը քաշէր: «Զէ՛ պապուկ, տաք տուի, տա՞ք» կը պառար Հրանդ: «Տա՞ք» և տւելի կը քաշէր ականջը: Ճարանատ՝ պղտիկը լուլ կը կեղծէր, իսկ այն ատեն պապուկը իրեն կու տար թռչունի միս:

Կու գար ընթրիքը, տատղերը հանդարտ կը ծէին երկնքին վրայ և «Փա՞ռք քեզ, Տէ՛ր»: Մկօ վերջ ի վերջոյ գոհ էր կեռն-քէն: կը պակսէր կնիկը: Վնաս չունի, ի՞նչ ընենք, ան ալ թոզ այդպէս ըլլոյ:

Վրդավաւմերէ զերծ, անուշ, զբեթէ երջանիկ ծերութիւն մը. փորը, քսակը, տառջութիւնը, ամէն ինչ աեղը: Ժա-մանակին բուական տշխատած, քրանած կեանք մը, որ կը խոս-տանար ա՛լ տխուր չվերջանար. մեր լերան ջուրերուն յատակու-թեամբ զժիս կեանք մը վերջապէս, որ տւա՞զ, պղտորեցու սո-կայն:

Աշխարհի գէշ մարդիկը, նորէն գէշ ըրին աշխարհը. կը սկսէին խոռնել, խառնշակել ամէն բան. օգը, օրէ օր կը պղտո-րէր ամէն տեղ. կեանքը ա՛լ հաստքաքան չէր կարծես, քանի որ կտագութիւնը ականի մը զարնուած էր, մարդիկ Զիխոսլո-

զաքիս կը մտնէին, ուրիշներ կը պատրաստուէին ուրիշ աեղեր մտնելու, և ուրիշ ուրիշ մըն ալ՝ Սանճագ խուժելու...

Առաջու մըն ալ՝ «Պատահեցա՛ւ»... Մկօն, աչքերը բացաւ ու տեսաւ զայն գրացի տան մը կտուրին։ Այդ ուրիշ «Ուրիշին» խորհրդանշանը սկսէր էր ծածանիլ լեռնաստանի սրախն վրայ... «Այս անգամ լմնցանք», ըստ գրացի Օհաննէսին։ «Լմնցանք» և աչքերը սրբեց։

Եւ օր մըն ալ, տարի մը վերջ, լեռնաստանի կտպոյտ ու գողջ տառաւ մը, Մկօն իր սիրելի գիւղացիներուն կարաւանին հետ, բաժնուեցաւ հայրենի գիւղէն, օճախէն, պարտէղէն, կեանքէն, ամէն ինչէն։ Ու երբ տարագիր հայ լեռնականներուն սգաւոր ու մեծ կարաւանը ա՛լ սահմանը կ'անցնէր՝

— Ինչո՞ւ լսո, պապուկի. չէ ոյ քաղաք էթանք, — կ'ըսէր թոռնիկը, Հրանդ, պապուկին փորը շոյելով, — ըսէ, ինչո՞ւ լսու — Եւ պապուկը չէր պատասխանիր. և պապուկը կու լա՛ր՝ Հրանդ, տխուր՝ — ես ոլ լամ, — ըստ ու լացաւ։ Պանդուխտ Մկօն և իր պանդուխտ թոռնիկը իրար գրկած կու լային, և լեռը, մեր մեծ ու հեռաւոր լեռը, կը կորսուէր, կ'անհետանա՛ր բոլորավին։ Ահ, Մկօ՛, մեր կապոյտ լի՛ւը... . . .

\* \*

Ան կ'ապրի հիմտ տփ մը կտաւի տակ. տասը լո՛յն սենեակներու տէր Փոր-Մկօն՝ տփ մը թափանցիկ կտաւի տակ, իր գորշ ու եղերտկան ծերաւթիւնը կը քաշկատէ հոս։ Ի՞նչ հեգնութիւն, ինչ գաֆտ'ն կատակ։ Լիբանանեան բարձրաւանդակին գտանաշունչ ու խոր ձմեռաւան մէջ, ա՛փ մը կտաւի տակ, Մկօ մը և քանի՛ Մկօնիր, Հրանդիկ մը և գեռ քանի՛ ուրիշ թոռնիկներ, Զկայ տծուխ, փոյտ, չերմաւթիւն, քարիւզ, լոյս։ Կէս գիշեր է ճշշդ. և դեռ, փոյտ, չերմաւթիւն, քարիւզ, լոյս։ Կը տեղա՛յ անընդհատ. առատ, անվերջանուի ձիւն մը։ Մկօն չուզեր տան մէջ բնակիլ, տն չուզեր տնեցի, տեղացի՛ ըլլու հոս. եկւոր է ինք, պանդո՛ւխտ մը։ Թերթերը, ինչպէս տահնին, կը կարդայ ծայրէ ծայր, խմբագրականներէն մինչեւ գուլպայի, կօշիկի և ոծելիի յայտարարութիւնները, առանց զիր մը փախցնելու. և թերթերը լուռ են, և թերթերը բան մը չեն ըսեր, ա՛խ, թերթերը, իրա՛ւ, բան մը չեն ըսեր...

Տակու անշքանալով, փորը կը նահանջէ, կ'երթայ ետ, առողջութիւնը՝ ետ, կհանքը՝ ետ, ու կու զայ մահը առաջ, գայլի քայլերով և զայլի պէս սովոհարւ։

Մկօն ո՞ւր է հասեր հիմա . կըմէնը՝ անոր փորին տոկ չի  
կրնար պահուըտիլ:

Սի՞րա մնացեր է կըմէնին կատակ ընելու : Ան հիմա գողու-  
թիւնն չըներ նոյնիսկ :

Ի՞նչպէս եղաւ, օր մը, Մկօ հանդիպեցաւ իր հեռաւոր տզ-  
գական կնոջ՝ ու :

— Տուէ՛ք ձեր աղջիկը այդ տղուն, տուէ՛ք, վերջապէս լու-  
տղայ է կըմէն և մեղք է . եթէ ուղէ՝ տուէ՛ք, երթան մէկ բար-  
ձի վրայ ծերանան :

իսկ ինքը, տմէն դիշեր՝

— Մեղաւորիս, Տէ՛ր, շնորհէ քանի մը առաւօտ դիւղիս մէջ,  
տանս մէջ, օճախի՛ս մէջ, և յիսոյ, ինծի ժահ և ամէնուն կեա՞նք,  
— կ'ըսէր :

---

# ԴԱՆԻ

Այս պատմուածքը գլուխ մըն է. զպրոցներէ հեռու ապրուծ,  
հեռու ապրող, հովիւ տղու մը բարգաւած գլուխն է: Պարզ մէկն  
է այս տղան, սովորական մէկը, աշխարհի երկու միլիոն մարդոց  
մէջ բոլորովին կորսուած մէկը: Հետաքրքրական բաներ չէ ըրած,  
հետաքրքրական բաներ չի կրնար ընել: Արածած է ոչխարներ.  
հովիւն է եղած նաեւ իր մտածումներուն, իր ապրած կետնքին,  
իր պարկեցա կենցաղին: Մարդոց մէջ սովորական՝ հովիւ մարդոց  
մէջ քիչ մը անսովոր եղաւ ու կը շարունակէ մնալ ան: Յաւակ-  
նոս չէ այս պատմուածքը. բնա՛ւ՝ քանի որ կենաքը չի պայթիր  
իր տողերուն մէջէն ու քանի որ ոչ բնութիւն կայ հսս, ոչ ար-  
կածներու քրտինք, ոչ շարժում, ոչ մահ: Տղայ մը կայ միայն  
հսս, Միա՛յն: Ու Դանին այդ տղան է:

Դանին՝ որ կ'ապրէր, Դանին՝ որ կ'ապրի. ան կրնայ մեռ-  
նիլ, կրնայ չմեռնիլ. անոր մէջ բան մը կրնայ զինք անմահացը-  
նել՝ մեզմէ գաղտուի, առանց մէկու մը հաւանութեան, առանց  
մասնուոր արտօնագրի. նոյն բանը, նոյն ձեւով ու միեւնոյն ան-  
տարերութեամբ՝ կրնայ այս անգամ իրեն տալ արցունք, տալ՝  
ժպիտ, կամ աղիքները ճաթեցնելու չափ խնդուք, խորունկ վիշտ,  
հեշտանք, գինովութիւն:

Դանին եթէ մեռնի, բայց Դանին եթէ իսկապէս մեռնի, ու-  
ժեղ բան մը, ծանր բան մը գայ յանկարծ սորսափելի կերպով  
ու Դանին մեռնի՝ գէ՛շ, շա՛տ գէշ. գիւղին արեւելքը չի կրնար  
ինքզինք պաշտպանել. կարգ մը քաղաքներու արեւելքին հետ:  
արեւմուտքը՝ ուրիշ տեղերու ծո՛ւռ արեւմուտքին հետ: Այդպէս,  
այն ատեն, գիւղին միշտ գէպի հարաւ վազող ջուրերը՝ ուրիշ

ջուրերու կրնան իրաւունք տալ, ուրիշ տեղերու մէջ, նաև գէպի հիւսիս վազելու: Մեր գիւղին աշխարհագրութեան վարկը կ'իյնայ ու... Հայտատանը ատկէ վերջ, թերեւս «Ամէնէն գեղեցիկ բանը» չըլլայ:

Դանին եթէ մեռնի՝ գիւղին կէսը չի կրնար անիմաստ կերպալ ժապահ, ամառները՝ խնդալ և ատիկա գիւղին համար կ'ըլլայ անողոք բան մը, անտանելի բան մը. այս՝ գիւղի մը կէսը երբ անիմաստ կերպով ժապահ, երբ միւս կէսը արգէն չի ժպափրոչ մէկ կերպով, ամառները՝ խնդալ, կ'ըլլայ այդպէս անողոք, անտանելի բան մը:

Օ՛, եթէ Դանին մեռնի. օ՛ օ՛, եթէ Դանին չմեռնի՛: Այդ հուժկու, քաջ, յազմանդամ կազմուածքով գիւղացի երիտասարդը՝ որ հիմա ողջ է, կրնայ քիչ վերջ (պայմանագիր չէ սարագրած կեռնքին հետ յաւիտեան քալելու) մեռնիլ առանց ինձի, քեզի, երրորդ գէմքի մը, ոչ ոքի լուր աւլու. առանց տիսուր շարականի, առանց տիսուր գամբանականի և հանդիսաւորութեան, առանց ձայնասփիւռային զգայացունց հազորդագրութիւններու, առանց ոչ մէկ սրածմլիկ տեսարանի:

Եթէ իրաւ ա՛ն ալ մարդ մըն է, եթէ իրաւ ան ալ ձայնագրի նման մարդ մըն է և իր կեանքը բոլորիս կեանքին պէս պառաւքող սկաւառակ՝ կրնայ յանկարծ աւարտիլ՝ իր հին երգով միտսին: Տիսուր վերջաբան՝ եթէ Դանին մեռնի և իր մէջ բան մը չչարունակէ ապրիլ:

Կրնայ Դանին խոշորացոյցի մը տակ գտլով՝ առանց նշանածի մը վրայ մտածելու, առանց ամուսնանութեան, առանց մանաւանդ սերնդագործելու՝ մեծնա՛լ, ապրիլ: Աւրիշներ՝ խոշորացոյցի տակ կու գտն զարգացումով, ամուսնութեամբ, պատերազմենութ և պոռոտախօսութեամբ ու կը մեծնան. արուեստով՝ կը մեծնան. գիտութեամբ՝ նոյնպէս. այդ և նման բոլոր բաներով՝ Դանին կը քնանայ. այսինքն՝ կը քնանայ. պղտիկի մը պէս, պղտիկցածի մը պէս. այսինքն՝ մի՛շտ կը քնանայ, մի՛շտ. մի՛շտ:

Դանին ծուռ, սխուլ, շե՛զ աղայ մըն է. ու թէեւ անվիճելի կերպով Ագամէն հազարամեսկներ վերջն է ստեղծուած ինք (պէտք է ստեղծուեր հազարամեսկներ տառչ), բայց կ'ենթագրուի, թէ առառածածային թիւրիմացութեան մը տիսուր հետեւանքն է եղած ատիկա պարզապէս. ո՞վ գիտէ. եթէ վրիպակի բաժին մը ըլլար Արարէագործութեան մատեանին վերջը՝ գեռ որքա՞ն վրէպներ: Վրիպածներ: Անկասկած՝ որ Դանին Ազամին հետ միսուի՛ն ճամբար ելուծ է աշխարհ գալու համար, բոլոր մարդիկը միսուի՛ն

ճամբարյ են ելած . արշաւած են գէպի կեանք , գէպի լոյս , գէպի վիշտ , սէր ու մահ , բայց Ազամը առաջ է հասած և Դանին՝ հիմա . շտաեր պիտի գտն վերջը . թերեւս աւելի ծայլերը , թերեւս աւելի զբազուածները , վշտով ու հեգնանքով անդամալուծուածները , ամէն տեսակ հաշմանդամները : Կամ՝ ասուուածայիններու լեգէոնը՝ թափօր ու թափօր , բազմութիւն առ բազմութիւն : Դանին եկած է հիմա , այս թուականներուն , այս պզտիկ գիւղին մէջ , պզտիկ ու ծուռ իմացականութեամբ , պզտիկ ու ծուռ ձամբաներու անցորդ , մանր բառերու առջեւ , խոչոր լուսթեան մը կոթնած :

Դանին գիւղացի է , հովիւ՝ և կ'ապրի . խոչորացոյցի տակ կրնայ գոլ , կրնայ չգոլ : կրնայ գոլ , գոլիր Մազաքին պէս , որուն միամտութիւնը կը հաւատար կարգ մը ջերմեաւանդ նապատակներու հաւկիթ ածելուն , Զատկուան մօա օր մը՝ եկեղեցիին մօա աեղ մը : կրնայ չգոլ՝ Օհան պապուկի ծեր ջորիին պէս , որ յամառ էր և որ միայն տառը համար ստակեցուցին , փոելով զայն ազրաւաներու շուքին և անոնց գէշ երաժշտութեան անկ :

Համաձայն իր մէջ գանուող նպաստաւոր բանի մը՝ Դանին պիտի մեծնոյ , ըլլայ պզտիկ անմահ մը , ծանրակշիռ անմահներու մէջ՝ քանի որ շատ մը շրթունքներու վրայ ծիլ է արձակած արդէն , որպէս երջանիկ այլուրութեան ազուոր զուարճանիշ :

Կ'ապրէր , կ'ապրի գեռ այդ երիտասարդը . առանց արարքի , ոռանց սիրոյ , առանց պատմութեան : Մեծ , հզօր , համատարած կեանքին շղթայած է իր պզտիկ , աննշան գոյութիւնը , իր կենաչացքի բոլոր իւզանկարներով , իր ճշմարտութեան բոլոր ոյլոպան ներկատուփերով . գնդասեղած նաեւ , իր բուռ մը հոգին՝ տիեզերքի բովանդակ հոգիին : Տիեզերքէն լուր չունի թէեւ , թէեւ մհծ տարածութեանց ու նոյնքան մհծ գաղափարներու անտեղնակ , այսուհանգերձ՝ ասողաբաշխի մը չափ կը սիրէ ասազերը և զեփիւոներու , ծաղիկներու , որինգի և արեւալոյսի մոլի մըն է՝ ասիցի բանասահզի մը համեմատութեամբ :

Դանիին կեանքը տուած է Դանիին խիստ առողջ , առոյնք , պինդ կազմուածք մը . ամէն գէշ հարուած գիմագրաւելու չոփ ֆիզիքական արտակարգ տոկունութիւն մը : Անըր լայն ուսերուն գրայ , Զատկուան հանգիսական լրջութեամբ , բարձրացուցած է Վրայ , Զատկուան հանգիսական լրջութեամբ , կարծիս որմիագիր Պարսամին մէկ գլուխ մը : Կեանքին աւելի , կարծիս որմիագիր Պարսամին մէկ հոյակապ ձեռակերտը ըլլար այս խորապէս շքել տղան՝ հօտազ ու բանասահզ նոյն տահնու այնքան ամուր , ապահով , կանոնաւոր բանասահզ նոյն տահնու այնքան ամուր , ապահով , կանոնաւոր էր կոռուցուածքը անոր մարմին : Խոկ հոգիին գիծը անոր , թէեւ

նորէն ինքն իր մէջ ուղիղ, հաշտ՝ ներքին, իմացական բարդ երկարութեան մը, բայց արգէն լայնօրէն կը խաչաձեւէր մարմնական անթերի շէնքը այդ անբասիր աղուն:

Դանիին ուսերն ու ամբողջ հասակը հովանաւորող այդ տեսակ մը ախրօրէն հանգիստական գլուխը, սակայն, առոտանոծ ճըշմարտութիւններու մէջ տեղը աճած՝ հսկայ, աւելորդ, անհնթեթ սունկի մը պատկերը ունի, քանի որ բան, աւելի ճիշդ ընթացիկ ճշմարտութիւնները եղին եղան առհասարակ իր զգացումներու տարանուագ եղանակին:

Գեղեցիկ, կանաչ սարալանջերու այդ անհման հօտաղը, տգեղ կեցուածք մը ունի, գէշ ճամբարդ մըն է և վրայի լաթերը պատըռտած են և աղտոտ: Գիտէ մտածել, խօսիլ, բայց հազիւ կը խօսի, թէեւ յաճախ կը մտածէ, թէեւ յաճախ ինքնիրին համար կը մտածէ միտյն: Իր մտածման բոլոր մեծ պահերը հետեւեալ երկու բառերը ունին իբրեւ բանալի՝ ուղեղին աշխատասենեակը մանելու համար:

— Պարզ, բայց և տարօրինակ աշխարհ:

Ու Դանին կը մանէ ինքնիր գեղջուկ ուղեղին մէջ. կը մտգրցի՝ ինքնիր մտածումներուն գագաթը. կը գիտէ՝ խոր զարմանքի մը տանիքին վրայէն:

Այսքան պարզ աշխարհի մը համար, այսքան բազմաթիւ գլուխներու մտազբաղ գործունէութիւնը, գարե՛ր, գարե՛ր ամբողջ, կը գանէ բացարձակապէս աւելորդ, հակաբնական, ապօրինի: Քանի մը պարկեցաւ ուղեղ շա՞տ իսկ է այս աշխարհին գիծերը շակելու. սրբագրելու կեանքին հոմայնապատկերը՝ նետուած՝ հոգիներու գորչ պաստախն վրայ: Քանի մը ուղեղ, քանի մը երդ, քանի մը լաւ աղօթք, քանի մը լաւ բան: Այսքան: Աշխարհը պարզ է և գեղեցիկ, կեանքը՝ մտքուր և բարի. լերան գեիքուներուն պէս, ջուրերուն պէս, ծաղիկներուն պէս: Իսկ մտնը: Ան քաղցր է. կամ լեզի. կամ թթու: Հո՞գը Դանիին. կը գտինայ անկէ. բայց պիտի գոյ մտնը: Աստուած սակածած է մտնը, բայց ոչ թէ ափ մը կաւով, այլ աշխարհ՝ մը մթութեամբ, այլ աշխարհ մը ցուրասով: Մեր բոլոր կեղծ բաները՝ վիշտ, պատրոնք և խոշոր ցանկութիւններ, պիտի պարապենք մտնուան ուն գոգնոցին մէջ և անցնինք՝ մեր ձեռքին մէջ պինդ բանած մեծ ճամբարդութեան մը առմատկը: Մօտաւորապէս ասոր նման պատկիր մը գծուեցաւ Դանիին մաքին մէջ, օր մը, երբ հետաւոր քաղաքներէ գիւղ վերադարձած ճազտա մէկը, շոգեկառագլ ըրած ճամբարդութիւնը պատմեց, անոր ներկայութեան: Մա՞ը՝ յուրիս-

Դուք թեան կիշելին առջև նստող մշտնջենաւոր պաշտօնեան ։

— Պարզ, բայց և տարօրինա՞կ աշխարհ։

Դանին կը հաւատասայ Աստուծոյ. բայց գեռ կը զարմանաց  
այսքան մարդիկ ստեղծելու անհրաժեշտութեան վրայ։ Ետա լեռ-  
ներ, շատ բլուրներ, շատ խոռ և շատ ոչխար ստեղծելու էր միայն։  
Ծուն ստեղծելու էր, ջորի և էշ։ Ջորը, խոռը և խելօք անասուն-  
ները անհրաժեշտ են։ Իսկ այսքան մարդ, իսկ տմէն կողմ մարդ-  
ութէսղի վերջն ալ այսքան չարութիւն ըլլայ, այսքան ցա՞ւ  
ըլլայ, խենթութիւն ըլլայ, աշխարհը մարդու և կնիկի գերեզ-  
մաններով լիցուի. ի՞նչ պէտք կար. այս բոլորին փոխարէն հողն  
ու ծաղիկը շատ ըլլային. անուշ հովերը, մեղուն և թիթեռնիկը  
շատ ըլլային. գեռ քանի մը արեւ պէտք էր, քանի մը հատ լու-  
սին, գեռ այսքան մըն ալ աստղ պէտք էր. շատ մարդէն ինչ օ-  
գուտ. շատ մարդ՝ շատ ծեծկըուք ըսել է։ Կը մատաձէ թէ Աստը-  
ռած ի՞նչ միջոցներ պիտի խորհի արդեօք, խորամանկ Մեսրոպը  
դրախտէն ներս չառնելու համար. կը փափաքի անոնց վէճին ան-  
ձամբ ներկայ ըլլալ։ Տեսնենք Մեսրոպ հո՛ն ինչ պիտի ըսէ։ Ոչ-  
խորը գողցաւ, կերու, սահց իւ զի՞նք սոււ հանեց։ Ոչխորը ան-  
շուշտ տուսակ պիտի առնէ. իսկ նոյիինք Մեսրոպ պիտի առնէ։

— Տէր Ասուաւ՝ ի՞նչ հաճոյք կ'առնես թորսափ մը գոյու-  
թեամբ. քու մեծ աշխարհիդ անունին չեն վայելեր կօշակար Ա-  
կորը, ստիրիչ Գրիգորը, թենիքնի Լևոնը; Քու աշխարհն մեծ և  
անսնք պղտակ են, պղտիկ, պղտիկ:

— Ապահով սահմանադիրէն իշխէ հասկցար, Տէ՛ր Աստուած :

ի՞նչ երեսով Վրթանէս աշխարհ կու դայ ու գուն չես բարկանար, Տէ՛ր Աստուած: Ամէն քան ստեղծեցիր. լու. բայց Մինաս անունով մարդ մըն ալ. Մինաս անունով մարդ կը ստեղծուի, ըսէ՛, դո՞ւն ստեղծեցիր, թէ ստանան ստեղծեց զայն. բոլորը զայն ստեղծողին կը հայնոյին, ըսէ, կ'աղաչեմ, Տէր Աստուած, ըսէ: Ամէն ժամ մարդիկ կ'անդամագրուին տեսակ տեսակ բաներու, մտածումներու, կիրքերու, ցանկութիւններու. կ'անդամագրուին Բարիին, Զարին: կ'անդամագրուին կեանքին և Մահուան. գուն կեանքին բեր քանի մը բարիներ, գուն Մահուան անդամագրէ բոլոր չարերը, բոլոր տեղորդները, բոլոր անհամեները: Այս գիւղին բոլոր տեղերը եկեղեցիիդ չափ սուրբ թող ըլլան:

— Մարդիկը բարի, ուզիղ, զօրաւոր:

երբ Դանին մտածէր, երբ Դանին երկար մտածէր, գրեթէ աղօթած կ'ըլլար, գրեթէ անիծած:

Արդարեւ, կարելի՞ բան էր միթի Դանիին համար համ առնել այսքան բազմաթիւ գլուխներու մէջ ինքզինք բաշխա՛ծ, կոտրակա՛ծ, ձեւափոխած կեանքէն: ինքզինք ոչնչացուցա՛ծ կեանքէն:

Մարդիկ ստեղծուած Ադամ մը միշտ պիտի ժպահէր: (Դանին այս պարագային կ'ըսէ «Անդայ»), եթէ երբեք իրեն յանձնուած ըլլար, Ադամը այդպէս քիչ խելքով չէր ստեղծեր. անոր մտամին կաւը կ'առնէր իրենց վերի պարտէզէն. սպիտակ, դիմացկուն, խորամանկ կաւ մըն է այդտեղի կաւը. որ կարծես միշտ կը ժպահի: Այդ կաւով ստեղծուած Ադամ մը միշտ պիտի ժպահէր:

Ցեայ, խիզը մաքրած ըլլալու համար, փոխանակ դրացի Պօղոսը ստեղծելու, կը բարեհաճէր անոր տեղ էշ մը տեկի՛ ստեղծել: Ատոր համար բոլոր գիւղացիները գոն պիտի մնային և Դանիին ըրտծ կարգադրութիւնը գանէին խիստ արդար: Այն տաեն, այդ տեկորդ էշը պիտի յանձնէր Վարդանին և բսէր՝ «ինձի՛ր, զա՛րկ եւ զնա»: Վարդանին և ամբողջ գիւղացիներուն հաճոյք պատճառելու համար չէ՞ր արժեր անխելք Պօղոս մը չստեղծել և փոխարէնը ստեղծել կոկիկ էշ մը:

Դանին Պօղոսը էշ ընել կը բաղադր միշտ, որովհետեւ պարկեշա չէր գտած երբեք անոր գլուխին դրացիսկան փոխարարերութիւնը իրենին հնա: Դրացի էին և Պօղոս իրեն պէս չէր մտածեր. իսկ այդ բանը կը ջղայնացնէր Դանին:

— Դրացի՛ ըլլանք և Պօղոս պնդէ, թէ ինք տեղ մը ջուր մը տեսած է, որ գէպի հիւսիս կ'երթայ: Անխելք Պօղոս չի գիտեր, որ ջուրերը միշտ գէպի հարաւ կ'երթան: կը պնդէ: թող ես միշտ ջղայնանամ, իր քէյֆը գայ:

Դանիին աշխարհագրութեամբ, որ մեր գիւղին աշխարհագրութիւնն էր, հիւսիս մեկնող ջուր չկայ. բոլոր ջուրերը կը վազեն հարաւ, որ ցած տեղ մըն է, որ սահմանուած է աշխարհի բուլոր բաներուն լմնալու տեղն ըլլալու: Բանի որ գիւղին լեռը կը գանուի հիւսիսային կողմը, կը նշանակէ թէ բոլոր լեռներուն նախասիրած կողմն է հիւսիսը:

Եւ քաղաքները: Դանիին համար, քաղաքները կ'ըլլան հեռու. մօտ քաղաք մը չի կրնար ըլլալ. կ'ըլլայ առներու բազմութիւն, փողոցներու առատութիւն և լայնքի ու երկայնքի տարապայման աճում: Խսկական քաղաքները հեռու տեղ կ'ըլլան և մանաւանդ դէպի արեւելք, արեւին պէս, որ ամէն օր կու գոյ Անտիոքէն՝ մաքուր, սանտրուած ու երջանիկ: Եթէ արեւելք դադարէ եկած չըլլար, տպահովաբար ոյտքան մաքուր պիտի չըլլար: Արդէն, բոլոր ցամաքները դէպի արեւելք են: Եւ իրենց հեռաւորութեան կարգով կը շարէր իր երեւակայութեան մէջ անհոմար քաղաքներ, բոլորն ալ դէպի արեւելք: Եւ շարքին ամենահեռաւորը կ'ընէր միւսներէն շտա տեղի մեծ, գեղեցիկ ու կախարդիչ գոյներով. և զանոնք կ'երեւակայէր նոր ծագող արեգակներով, ու երջանիկ: Հեռուն՝ միշտ լու՛ւ:

— Հարկա՞ւ! Ամերիկայի մէջ կը հարստանան. այդքան հեռու տեղ մը մարդ ի՞նչպէս աղքատ կ'ըլլայ: Աշխարհի ամէնէն մօտ տեղը մեր գիւղն է և ամէնէն թշուառ տեղը մեր գիւղն է՝ որովհեահեւ մօ՛տ է: Տեղ մը կրնար ուրիշ տեղի մը նկատմամբ հեռու կամ մօտ ըլլալ. Դանիին տասվ չէր հետաքրքրուեր իսկ: Աշխարհի տարածութիւնը մեր գիւղէն պէտք էր չափուէր ըստ Դանիին, թէ ոչ՝ չափը ճիշդ չէր գտր. ճիշդ մեր գիւղէն և ճիշդ՝ մեր գիւղինչիւն կեկեղցիէն՝ որ սուրբ էր և որուն չուրջը կային գիւղին ամէնէն աղքատ ընտանիքները, բացի՝ ան չէր կրնար բացատրել ի՞նչու՝ Սարհաններու ընտանիքէն. թերեւս անոնց կեկեղցիին արեւեան կողմը ըլլալուն. բայց՝ թերեւս:

— Ամերիկան ամէնէն հեռաւոր տեղն է աշխարհի և ամէնէն լոււը. հան տառը արեւ կը ծագի, հարիւր արեւ, հազա՞ր արեւ:

— Ամերիկայի աստղերը խոշոր կ'ըլլան, նոր կ'ըլլան. փոյշուն կ'ըլլան: Լուսինն ալ, ծաղիկներն ալ, ամէն ինչ:

— Հարկա՞ւ! Ամերիկան աշխարհի ամէնէն լաւ տեղն է՝ գըրաւասէն ետք, Հայաստանէն ետք: Դրախտն ու Հայաստանը Աստղագծեած ստեղծեց. իսկ Երկրին միւս մասները ձգած է իրենց բախտին. կո՞յլը են. թող նային, օրինակ տանեն Հայաստանէն, Դրախտին. Լաւ ըլլան: Ամերիկան Դրախտին և Հայաստանին կը նատէն: Ճառ ըլլան: Ամերիկան Դրախտին գիւղին ին կը նատէն: Ճառ ըլլան: Ամերիկան Դրախտին գիւղին ին բոլոր գեղեցիկ բաները, որ գեղեցիկ ին չի. միւսները կո՞յլը են: Բոլոր գեղեցիկ բաները, որ գեղեցիկ են

հղած ու գեղեցիկ են հիմա և գեղեցիկ պիտի ըլլան վազը՝ ես  
խենթ չեմ, ըսել է Հայաստանին են նայած:

— Գեղեցիկ տղաքը անո՞ր կը նային, անո՞ր են նայած, գեղեցիկ  
աղջիկները՝ նոյնպէս: Նոյնպէս ծառերը, ծաղիկները, եկեղեցիները:

Դանին լսած էր, որ Հայաստան անունով տեղ մը կայ և հօն  
տպրած են Հայոց բոլոր թագաւորները:

Դանին չէր կրնար զայն մօտ տեղ մը երեւակայել և ոչ ալ հեռու:  
Երբ խնդիրը Հայաստանին վերաբերէր, ամէն ինչ փոխուած կ'ըլ-  
լար յանկարծ: Հայաստանը իրեն համար Ուժին եւ Գեղեցիկին  
արուեստն էր. ու զայն կը չափէր ոչ թէ տարածական հեռաւո-  
րութիւնով, ոչ թէ ժամանակի, այլ արուեստի ոգեկան հեռաւո-  
րութիւնով մը:

Եթէ ըսէր «Հայաստանի պէս զեղեցիկ աղջիկ մը», ըսել ու-  
զած կ'ըլլար՝ անըմբունելիօրէն գեղեցիկ աղջիկ մը: Ուժին և գե-  
ղեցկութեան գերադրական չափանիշն էր, որ ունէր աննման հօ-  
տաղը՝ Հայաստանով:

Դանին կը հաւատաց: Աստուած կայ: Դրախտը շինած է.  
շինած՝ Հայաստանը. մասնակցած է քիչ մը թերեւս մեր գիւղե-  
րուն շինութեան. բայց... այսքան մեծ, մեծ, ահագի՞ն աշխարհ  
մը..., Դանին չուզեց շարունակել մտածումը: Գիտէր, եթէ շա-  
րունակէ՝ նորէն պիտի չկրնայ երկրին ծայրերը գտնել: Աստուած  
ի՞նչ ահսակ գաղանի տեղ պահած է երկրին ծայրերը: Բախտին  
բանալին ու երկրին ծայրերը: Դանին և ոչ ոք չեն կրնար գըտ-  
նել ոչ մէկը և ոչ միւսը:

Դանին ախուր է: կրնայ ժպտիլ, բայց ախուր է: կրնայ՝  
խնդալու համար հաւակիթ ածող նապաստակները միտքը բիրել,  
բայց ախուր է: Տխուր է՝ քանի որ երկրին ծայրերը չի գիտեր  
ո՞ւր են պահաւած, քանի որ չի կրնար երբեք ըմբանել նաև թէ  
արեւմուտքի այդ բոլոր ծովերուն մէջ, ուր ոչ մէկ ցամաք կայ,  
կիպրոս կղզին ի՞նչ գործ ունի: Աստուած չի՝ մեղքնար ջուրը  
նետուած այդ ցամաքի կտորին: Չէ՛, կիպրոս կղզին գժբախտ է.  
շա՞տ գժբախտ: Անշուշտ, ծովին բոլոր ալիքները իր շուրջ հա-  
ւաքուած, գիշեր ցերեկ կը պառան երեսին՝ «Ի՞նչ գործ ունիս,  
ի՞նչ գործ ունիս մեր մէջ, շուն ցամաք, շուն, շուն»:

Եւ անկասկած, աշխարհի ամենագժբախտ աեղը կիպրոս կըզ-  
զին է: Դանիին համար: Բոլոր ցամաքները ծովերէն հեռու, իրար  
հետ հաշտ, համերաշխ, գիրկ-գրկի՝ իսկ այս մէկը, այս կտոր հո-  
ղը, կարծես վանտուած, որբացած, կարծես ահսակ մը քէնցած և  
երբեմբ ալ կարծես ահսակ մը կտյէն, ահսակ մը Յուզա:

Եթէ Դանին գիտակ, թէ տակուին շատ կղզիներ կան, եթէ գիտակ՝ թէ ցամաքները բոլորը կղզի են, տեսակ մը պիտի ըլլար, տեսակ մը պիտի մտածէր: Կամ լու, կամ գէշ: Տեսակ մը:

Մինչդեռ Դանին չէ փոխուած: Ծախսած է ոչխարները. նորէն հաշտ չեն իր միտքն ու թուաբանական ամենատարբական ծանօթութիւնները. նորէն կռնակ են գարձուցած անոնք իրարու և կից կու տան իրարու, նորէն, գարնան էշերու կրքու եւանդով:

Դանին չէ փոխուած: Եկած է Այցար: Զի սիրեր այս հողը, չի սիրեր այս երկինքը, չի սիրեր եգիպտացորենի այս տժգոյն հացերը: Արինգ կը վէշ: Արինգ վէշ երէկ, Պէյրութ, պանդոկի մը մէջ: Ես և ինք էինք ու քանի մը հոգի:

Պէյրութ եկած ու զարմացած էր Դանի. ախրած էր նոյնպէս: Ամէն անդ լեզուն ինքնաշարժ: Ի՞նչ կար այդքան արագ երթալու. ի՞նչ պատճառ կար. չէր կրնար ըմբռնել: Արդեօք ըստն մըն է պատահած ինքնաշարժով գացողներուն տուներուն մէջ և օգնութեան: Կը փութան: Կարծես բոլորն ալ տիսուր են, մտահոգ: Անպայցման բան մըն է պատահած, թէ ոչ բաղաքացիները պատճառ չունին պարապ անդ տիսուր ըլլալու, եթէ իրենց տան մէջ բան մը չէ պատահած: Ի՞նչո՞ւ տիսուր ըլլան: չէ՞ որ անոնք քաշոցցի՞ն: Այսքան լոյսե՞ր, խոնութնե՞ր, չէնքե՞ր, ինքնաշարժ իրենց կը պատկանին. ալ ի՞նչո՞ւ կը տիսուր, կը բարկանան, կը պոռան: Դեռ ուրիշ բան մը, դեռ շատ բան: Փողկապ կապած և գաւազանով պաըսող մարդի՞ն ալ ուրախ չեն և մտազբազ վիճուկ մը ունին. առանց իրարու բարեւ տալու, առանց իրարու երես իսկ նայելու՝ կ'ամճապարեն չես գիտեր ո՞ւր, ինչո՞ւ: Ֆրանսերէն կը խօսին (այդ լեզուն ֆրանսերէն է ըստ իրեն ծանօթ մը) և տիսուր են: Ժեներալի լեզուով (ֆրանսերէն) խօսողը տիսուր կ'ըլլա՞յ. ի՞նչ պատճառ ունի: Général մը եկած էր գիւղ և միշտ կը ժամանակ: Ֆրանսերէն խօսողները միշտ հարսւատ, միշտ երջանիկ չե՞ն ըլլար ուրեմն:

— Մարդիկը ախսուր են հսու և կիները՝ ուրախ. Հայտասանի պէս գեղացիկ աղջիկներ կան, որ կը ժպտին. տղաքը՝ կիպրոսի չափ ախսուր են, ու կարծես՝ աղի ջուրերու մէջ:

— Այս հաց ծախսողը: Հաղար հա՛ց կայ տաջեւը և ինք գըլուսը կախած անոնց վրայ, կը մտածէ: Դեռ կը մտածէ: Միս ծախսողը հաց ծախսողէն ա՛լ տւելի մութ դէմք է շինած: Քուկդ մի՛ս է, բարեկամ, մի՛ս, ուրախացիր:

— Իսկ այս մէկը, այս բան չծախսողը, ցուցամոլ, պարծեն կոտ մէկն է: Այդպէս կ'երեւէ: Գրած է իր բոլոր գունաւոր գըլումները ապակիին մէջ և ինք տաջեւը նստած կը ծխէ:

— Ամէն բան լաւ, բայց այս շոքարտավաճառը ի՞նչ ունի. այդքան քաղցր շաքարներու մէջ, այնպէս թթու համ մըն է տուած իր դէմքին, որ անպայման կինը ձգոծ պէտք է ըլլայ զինք: Դէզ-դէզ շաքարներու մէջ այդքան տգեղ, թթու...:

Ու Դանին այսպէս, ամէն քայլի գարմացաւ: Տիսրեցաւ: Հիմա պանդոկ է. օ՞վ բերած է զինք՝ չեմ դիտեր, չեմ ալ հարցը-ներ: Իսկ ի՞նք՝

— Այնձարը գէշ է, շատ գէշ, շատ գէշ: Ու Պէյրութ լաւ չէ: Ես ի՞նչ պիտի ընեմ, ես ի՞նչ պիտի ընեմ:

— Ոչինչ. ամէն բան ծուռ է, Դանի՛. դուն Հայտատանը պիտի սիրես:

— Այո՛, հոս Աստուած չէ նայած իսկ:

— Հարկա՛ւ:

— Բան մը պիտի չընեմ ու պիտի չմեռնի՞մ ուրեմն:

— Ո՛չ, Դանի՛ Պիտի մնաս և Հայտատանը սիրես:

— Այո՛, միշտ: Ես արգէն աղջիկ չեմ սիրեր. ես արգէն աղջիկ չեմ կրնար սիրել. ես աղջիկ բնա՛ւ չեմ սիրեր. ես կին պիտի չառնեմ. Վահանը առաւ, ես պիտի չառնեմ:

— Դուն Հայտատանը պիտի սիրես, պիտի մեծնաս ու մեռնիս, Դանի՛:

— Այո՛, աշխարհի ամէնէն ճիշդ, ամէնէն բարի, ամէնէն գեղեցիկ տեղը պիտի սիրեմ և պիտի մեռնիմ:

Ու Դանին կ'ապրէր, ու Դանին կ'ապրի: Ան կրնայ ապրիլ, կրնայ մեռնիլ. պայմանագիր չէ կնքած ոչ ոքի հետ: Ոչ կեանքին, ոչ մահուան: Անոր մէջ բան մը կը մնայ սակայն: Մեծ, աղուոր, սքանչելի բան մը կը մնայ սակայն: Գուցէ սէրն է ան, գուցէ երազը իրեն անծանօթ հայրենիքին...

---

## ՏՈՒՆԵՐԸ

Տարօրինուկ չէին անոնք. գեղեցիկ չէին. ոչինչ իրենց վրայ փառաւուր, ոչինչ իրենց վրայ պերճ. օտար մարդու համար՝ ոչինչ համակող: Լու էին, քարաշէն, հողածիփ. երկյարկանի էր անոնց մեծ մասը, իսկ անշուք՝ բոլորը, նաև աղքատ, նաև կիսամերկ: Տուները մեր գիւղին, որ մեռաւ գեռ երէկ: Անոնց կղմինտրները կարմրաւուն էին առաջ, իսկ անցնող տարիները վրձին էին զարկած անոնց և վարդագոյնին խոռանած մամուռներու թանձր կանաչէն. որով գորշ էր անոնց տանիքը, գորշ՝ ամէն թռչուն. որ կը նստէր անոր վրայ: Անձրեւին յաջորդող որեւէ արեւ, կուզնիերով ճառագայթ կը լիցնէր տանիքներուն վրայ, ուր բուրներու բնակիչ սառնորտկ հովլ մը, կը պատրաստէր այդ ճառագայթներէն ասեղնագործ ժանեակ ու ժապաւէն. անձրեւը կը վազէր տանիքներէն հարիւր տարուան գարեջուրի պէս:

Անիմաստ խօսք՝ թէ մեր տուները կը մրափէին. չէին մրափեր. թաթխուած էին անոնք անանուն երազներու մէջ. կը մըրտափին տուները՝ որոնք հայրենական հորիզոնէ մը անդին են. մեր տուները կապոյտ հորիզոնին այս կողմն էին, նե՛րսն էին. հողերուն գէպի սի՞րան էին: էին մանաւանդ տարածութիւններու վըսոյ: ուր գերեզման ըլլալով մահ չէ՛ր կրնար գոյութիւն ունենու: ո՞չ մէկ տեսակ մահ քանի որ հայրենի գերեզմանը հայրենի հողին վրայ, մեծագոյն պայմաններէն է կիանքի գերազանց ողջութեան մը:

Կրկնեմ, կղմինտր կար անոնց վրայ. մերթ կարմրաւուն, մերթ ու գորշ գեղինով խառն կղմինտր: Այդ տուներուն գիւղը չկայ հիմա. հեռու է հիմա և լոկ յիշտառկ: Հան, անոնց վրայ կը

թառէին ծիծեանակներ, ճնճղուկներ, ազաւնիներ: Ունէին անկառնոն շարուածք մը և տարտպայմանօրէն երկար պատշգամեեր: յատակը հող էր անոնց գրեթէ բոլորին և ձեզունը մարդակներով գամուած ու եղէգներով ծածկուած: Սանդուխներուն վրայ եթէ մարդ մը չըլլար, կ'ըլլար աքազաղ մը, ինչպէս կատու մը թոնարատան կտուրին վրայ, լողքարին քով և ինչպէս հաջելէ ձանձրացած չուն մը, ցախերուն վրայ երկնցած, ականջին վրայ ճանճեր, եղաւն յաճախ դուրս և աչքերը կիսուխուփ:

Քիչ, շտա քիչ տուներ ունէին ապակեփեղկով պատռէան: միւս բոլորը ունէին թթենիի ճպոտներով հիւսուած պատռէան: այդ հիւսուածքին կ'ըսէինք մենք «Ճեղպ»: Նման պատռէանի մը ետին կենալ և դուրսը, հեռուն, ճամբան ու որեւէ մէկը գիտելը բանաստեղծականօրէն յուղիչ էր ու առինքնազ:

Մեր տուները աղքատ ներքին մը ունէին: Պատերուն գոմուած հին յեղափոխականներու գունաթափ պատկերներ, զինանշան մը շատ տեղ, երգարան մը, եթէ կարդալ գիտէ տան բնակիչներէն մին, և անկիւն մը անպայման հրացան ու փամֆուշտ, քանի որ Ճէպէլ-Մուսացի էինք մենք ու ազատ, բարի ու կոււզան: Յետոյ, խսիր մը, վրան մեծ ու պզափկ սակառներ, տմաններ: Տեղ մը ջուրի թաս մը, ուրկէ քիչ առաջ պառաւ մը խմեց ու տնտնաց դուրս, յետոյ եկաւ լակեց նաեւ կատուն ու նստաւ: վերջուց ջուրը տան երեք տարեկան խարտեաչ մանչուկը և զարկաւ պարտպ թասը՝ կատուին:

\* \*

Մեր տուները չկային առաջ: Երբ մենք կայինք: իսկ երբ մենք լքեցինք հայրենի հողը, տուները ներկայ եղան: Ամենաձիշդ նախադասութիւնն է տախկա, պարզ, դաժան, ճակատագրական: Լքուելով իրենք իրենց բախտին, տուները կինդանացան, չնչեցին, ուսեցաւ անոնց անտեսանելի թոքը ու պարզուեցաւ դուրս իմաստուն ստացուածքներով: Զայնարկութիւններով:

Մեր բացակայութենէն վերջ, որ գժուար, անտանելի եղու, անոնք կ'ապրին: ապրեցան, լացի՞ն իսկ:

Ես տեսայ մեր տունը և քանի մը ուրիշ տուներ, որոնց երբ ժողովուրդը պարպուեցաւ, սկսան յանկարծ ներկայ ըլլալ, սկսան շնչել, սկսան արտասուել: ոմանց դուռն ու պատռէանը զոց էին և դուք դիտէք, որ ախուր կ'ըլլայ այզպէս՝ երբ դուռն ու պատռէանները զոց կ'ըլլան տունի մը, որուն մէջ ոչ ոք պիտի չըլլայ մինչեւ վերջ: ոմանց բաց էր ամէն ինչը և ասիկա աւելի

զարհութելի իօրէն տխուր կ'ըլլայ քան միւսը . ամէն ինչ բաց է, և ներսը մէկը չկայ, հեռաւոր լեռներէն կը փշէ քամին, կը կենայ տան գիմաց — սարսափ — , կը մանէ — սարսափ — , կ'ելլէ դուրս և սարսափը կը հոլածէ զինք, կը հետապնդէ մինչեւ նորէն լեռ ու ծովիզերք. կը մանէ այդ տուներէն գիշերը ներս ու չի կըր-նար դուրս գալ. խելագար լոռութիւն մը իւրաքանչիւր աան մէջ ծովզակներ է լարած և ոճիր պիտի գործէ: Եթէ խաւար մանէ, եթէ նոյնիսկ լոյն՝ լոռութիւնը հոն է միշտ ու պատրաստ ոճիրի: Մեր տուներուն լոռութիւնը: Այդ լոռութիւնը բխած է ձիշդ հայ-քենի հողէն, մատած է տուներուն մէջ ու սուլքին ու զայրայթին անձնատուր՝ կեցած է հակայ պահնորդութիւնն. — «Չմանէ՞ք»: Այս տուները պահակներ ունին, պահակ է կանգնած հայրենի հողին հակայ լոռութիւն՝ հայրենական տան սեմին: — «Համարձակի՞ք»:

Եիր գիւղը բնակիչ չունի հիմա, քանի մը ուրիշ գիւղերու պէս, որոնց մեկնած են տէրերը: Ո՞վ կը նայի հիմա մեր պատռնանէն — ոչ ոք: ՞վի կը սիրէ նայիլ առաստաղին, երազել, — ոչ ոք:

Աշխարհի լաւագոյն ճարտարապետներն իսկ պիտի չկրնային  
աշդպէս առևներ շինել. մեր առևները աարթեր էին: Տունը հոն եղ-  
թամբ էր երբեմն, հայր էր յաճախ. առևնը ընտանիքին մէկ ան-  
դամն էր միշտ:

Տաւուր մեր ընտառնիքին անդամն էր շարունակ. Կու գոր այդ  
մեծ անդամը անցեալէն ու վրան արթւն, ու վրան քրտինք ու  
վրան հազ՝ կը մեկնէր դէպի անեղբական Գալիքի մը հզօր կա-  
խարդանի ին:

հանքով կը նայէր մեղ տարագրող խոշոր բնոնակառքերուն։ Հայացինքն սուգն ու աէրը ծայրայեղ ծանրութիւն մը տուած էին առնոր։ Ու երբ մենք պիտի երթայինք մակերեսներու վրայէն հորիզոնական ճամբով, ան սկսած էր աճիլ ուղղահայեաց կերպով գէպի երկինք ու վար, դէպի երկիրը պատեհական երկրին։ Մենք ալ կ'ածէինք առաջ գէպի երկինք ու դէպի կեդրոնը հողին։ տարագրութիւնը փոխեց աճելու մեր եղանակը։ Ուղղութիւնը։

Լոցին տուները, լացաւ ժողովուրդը. աշխարհը սխալ մը գործեց, աշխարհը տակն ու վրայ եղաւ. լու որ տակէ վերջ կեանքը մտաւ արեան մէջ, արցունքի մէջ, լու որ մտաւ ափեցերական ծուխին՝ մէջ։

Մենք գժուար կրնանք տուն մը կանգնեցնել. անկարելի բառը, որ շատ անդ չկայ այսօր, կայ ամբողջովին հոս։ Տունը աշխատանքով և տատաղով չի շինուիր. իր չըլլալը կապուած չէ ծուլութեան և չքաւորութեան հետ. մէկ շաբաթը հերիք չէ տուն մը բարձրացնելու համար. ոչ ալ մէկ ամիսը, ոչ ալ մէկ տարին, քսակ մը լիցուն գրամը. տունը տարիներու, գարերո՛ւ արգիւնք է. քանի մը սերունդներու արեան հոլովայթին։ Բարձրացազ որմերուն հետ պէտք է բարձրանայ համատարած կեանքը մը, պարունակիչն ու պարունակեալը պէտք է սքանչելի նոյնութիւն մը կազմեն։ Նուաճումի անցնելէ առաջ մեր ձեռքերը պէտք է նուաճումի անցընեն այն խորունկ բաները, որոնք եկած են մեզի մեր նախնիքներին։ Որով՝ տուներ շինելու մէջ մեր ժողովուրդին հոս գանգաղութիւնը կը բացատրուի բանով մը, որ ծուլութիւն չըլլալով հանգերձ, կարգ մը հանգիտութիւններով կը մօահնայ անոր։ Ճէպէլ-Մուսացին ծոյլ չէ. հայ է. այսինքն ականջը գրած ջիզերու արցակի մը վրայ, այսինքն կուրծքին մէջ սգիներու աղմուկ, ու մէկ խօսքով։ հրամանին տակ արիւնին, հողի հատիկին՝ որմէ մոլորակ ու վիթխարի տառապելներ կը ծնին։

Ուղիղ են հոս տուները իրենց գիրքսվ. կեցած են երկրոչտիական գիծերու վրայ, այնքան պա՛զ, կործես կարկուտի՛ վրայ։ Խոտն էին հոն, եռացող ջուրի՛ պէս. տաք ու փրփրուն։ Շատ չէին տարբեր իրարմէ տունը, եկեղեցին ու գերեզմանը։

Ամբողջական իմաստով տուներ երկրագունդի մարդիկը իսկապէս որ քիչ ունին. ունէինք այդ տուներուն տիպարներէն մենք՝ ամէնէն տեղի։ Տուներ՝ որոնք նախ և տպաջ ջի՛ղ ունէին, ունէին ցեղային բնազդ, ունէին երգ, երաժշտութիւն։ Կրնային յետոյ սիրել, տաել, պժգալ. կրնային աճիլ, նուազիլ, թեւ առնել՝ եթէ ուղէին, հաշմանդամ ըլլալ՝ եթէ կամենային։ Տուներ՝

որոնք կը խտացնէին գիւղ մը, գիւղեր, ամբողջ ձէպէլ-Մուսան :  
Անոնց պատուհաններէն կը դիտուէր շարք մը՝ ուրիշ լեռներու,  
շարք մը՝ պատմութեան եղերական անցքերու, գիւցազնական  
վերիվայրումը՝ անհուն ցեղի մը, անսպառ կորովը՝ հերոսական  
հարիւր սերունդի :

Ու կրնար անոնց որեւէ մէկուն մէջ, որեւէ պահու մը, որ-  
եւէ մարդու և բանի ներկայութեան, ժամադրուիլ քեզի հետ հո-  
ղը ամբողջական Հայաստանին, լեցուն, հսկայ գաղտնիքները ա-  
րարչութեան բոլոր երկինքներուն՝ յաճախ արիւնի մէջ ու շա-  
րունակ լոյսի'....:

---



## ՊԱՆԴՈՒԽԾ ՄԵԿԸ

Այնձար գէշ տեղ մըն է. հիմնուեցաւ գէշ թուականի մը և  
մարդիկ ունեցան հոն շատ գէշ բախտ:

Աչքեր՝ հոն լեցուեցան արցունքով, ականջներ բամբասան-  
քով. կուրծքեր՝ ուզեցին ուռիլ, լայնալ, բացուիլ. չկրցա՞ն: Եւ  
օրերը խառնուած սեւ գիշերներու՝ զանոնք կծկեցին, կզպեցի՞ն.  
և բանալին նետեցին ծանծաղ ջուրի մէջ, տիղմի, ճահիճի: Ու-  
քեր՝ գժուա՛ր քալեցին հոն, իրենց հետ կապար աարին, քալեցին  
ուղեղին չուզա՛ծ ճամբով և ուղեղը հաւաքուեցաւ ինքն իր վրայ  
ու բերանէն առելի պինդ. թէժ բաներ ըստաւ, հայհոյեց:

Ես Այնձարցի եմ: Հայհոյած եմ ուղեղիս ու ջղայնութեանս  
գերաստիճա՞ն զօրութեամբ՝ բախտի՞ն գէմ, զիս շրջապատող պայ-  
մաններուն գէմ. անհաւնելի տմէն բանի գէմ: Ազօթած եմ ու  
զզուա՛ծ: Անցած եմ Ապու-Ալիի գինետան բոլէն. Ապու-Ալին խո-  
չոր մարդ մըն է, գլուխը ճադատ ու սիրաը բարի. միշտ կ'ուտէ,  
միշտ գրամ կը շահի: Լա՛ւ կ'ընէ:

Տգեղ աշուն մըն է ասիկա, տգեղ ճամբաներ են ասոնք, տը-  
գեղ պայտաներ է. որ կ'ընենք հոս: Տրամադրութիւնները անհամ  
են ու բնաւորութիւնները տափակ, տաղմակալի: Եթէ չհայհոյեն,  
չղայնութենէ չզողդողան, չնախանձին, չբամբասեն, բոլորովին  
անստանելի կը դառնան շուրջիններու. անտանելին ու ես հոս չե՛մ  
կրնար մնալ:

Այնձար գէշ տեղ մըն է: Գեղեցիկ էր հինաւուրց ձէպէլ  
Մուսան, հին տեղը, հին կեանքը, հին տունը: Հան մեծ մարդիկ  
կային, մեծ ժողովուրդ կար. բլուր, կանաչութիւն ու արեւ կտր  
հոն: կային հոն ապառաժուտ տեղերէ կանչող լեռնային պրոնդէ

աքաղաղներ։ Մեր լեռը կը հսկէր ծովու մը վրայ, խտանուածքներու վրայ, նկարագրի վրայ։ Մեր լեռը կը մեծցնէ՛ր մեզ. անմիայն ուժ էր ու կենդանութիւն։

Հոս՝ տարածութիւն է, ձանձրոյթ է և մահ, կ'անդամահատուի՛նք։

Պառյափի գացինք երէկ ես, թորոսը, թումասը, Պետրոսը՝ Գացինք, հասանք, Վերագարձանք։ Ի՞նչ կար մեալու, Դեղին ծառեր էին. լայն ջուր մը կար հոն ու ջաղացք մը։ Մենք արդէն այդ ջաղացպանը չենք սիրեր, մեր ժողովուրդը զայն չի՛ սիրեր։ Կը կրծէ շրթունքը անոր գէմ ու ակռաները պինդ կը սեղմէ իրարու։

Եւ ցեխ ամէն կողմ. կարմիր, լզրճուն։ Վերագարձած ենք ու պարատ նաեւ հրապարակներուն վրայ, Բաւական ամպ ու քիչ մը պայծառ երկինք. կէս ժամէն՝ իրիկուն պիտի ըլլայ։ Օրը պիտի պակի ամպերու պատռած ցնցուիներուն մէջ, և պիտի նմանի հետզհետէ պատռատած վարտիքով տժգոյն պատռեի մը։ Կարգ մը տեղեր՝ արեւին լոյսը պիտի ըլլայ ճիշդ ձմերուկի ջուրի պէս։

Թոմաս պիտի երթայ կարապետին խանութը և խմէ. հիմակւուընէ, ան պատասխանատու է արդէն բոլոր գէշ նմանութեանց. թող զինք կանչէ քահանան, թող զինք կանչէ քահանային Աստուածուն ծը. ինք չի կմկմար. ինք քահանային Աստուան կ'ըսէ.

— Խմէ՛ նախ կաթիլ մը իմ գաւոթէս և մտիկ ըրէ. այս, մի՛ բարկանար, խմէ. մտիկ ըրէ.

« — Դուն Յորը սահղծեցիր. մեղք չէ՞ր այդ ծերուկը։ Դուն հայ ժողովուրդը ստեղծեցիր. մեղք չէ՞ր այդ աննման ժողովուրդը։ Խմէ՛, Աստուած, խմէ՛... այսօր կիրակի է, հանգիստի օր, խմէ՛. միակ որդիդ աւ չարչարեցիր, տանջեցիր, խա՛չը հանել տուիր, խմէ՛։

« — Դուն հարուստ ես, շատ բան ունիս, ամէ՛ն բան ունիս։ Ես ազքատ ժողովուրդի մը, ազքատ գիւղի մը, ազքատ տունի մը թոմասն եմ. գոհ եմ. Թոմաս մը տսկէ աւելի չ'ըլլար, պէտք չէ ըլլայ, պէտք չէ ընես, չես ըրած։

Ինձմէ՛ խմէ, ուրիշները յաջողցաւր. գոհ կ'ըլլամ աւելի։ Տես, քանի մը ինձի պէս ընկերներ ունիմ ես, պղտիկ գտւաթ մը օղի, կորեկի չոր հաց մը, դգալ մը ձէթ, ափ մը ազ. խանութպաններուն բոլորին պարագ ունիմ. Սարգիսին, Մինասին, Տօնիկինց պառաւին։

« — Հայրս, մեր հայրերը, մեր պապերը հիւրասէր էին. խմէ՛ տսկէ, Աստուած. պիտի երթանք տուն, նորէ՛ն պիտի խմէնք, պիտի բերենք քեղի պղպեղ, պիտի բերենք կորեկի հաց. այսօր ուզած

Էիր, որ մեր թոնիրը վառիւ ի՞նչ աղուսր է թոնիրներուն բացը:

«—Ես քիչ մը կրնամ կարգաւ, ևս քիչ մը ծանօթ նմ քեզի կտակարաններու մէջէն. կրնամ բաւական աղօթելւ Շատ, շատ, շատ կը սիրեմ քեզ, մեր կաթողիկոսներէն ալ ուելի: Անոնք չեն համարձակիր քեզի հաս քով քավի նստիլ. ևս կը համարձակիմ: Ես լաւ կ'ընեմ, բոլորը գէշ: Գուն միթէ բարի չե՞ս, գուն միթէ չե՞ս գիտեր վիճակս. ինչու վախնում, քանի որ գիտես: Ուրիշները գէշ կ'ընեն, ծուռ կ'ընեն, հեռու կը մնան: Ես կը հայհայեմ: Սատանան գործս գէշ կը տանի: յետոյ քեզի կու գոմ. առունը չես ըլլար. ո՞ւր կ'ըլլաս արդեօք, Աստուած: Անգամ մը որբի մը համար եկայ, անգամ մը իմ շաւնս ծեծած էին եւ կայ, անգամ մըն ալ մեր ժողովուրդը կը հանէին գիւղէն, եկայ. գուն բնաւ տանգ մէջ չե՞ս ըլլար: Անշուշտ, իրաւունք ունիս. շատ գործ կայ, շատ գործ. տան մէջ կը կեցուի:

«—Այս գիւղի համբաներէն սկսած են պզափկ ստատանաներ անցնիլ. թղուկ թղուկ ստատաներ. ականջնին ոլորէ', թող ուրիշ աեղ երթան. է', չեմ ըսեր. գուն գիտե՛ս. մեծով պզափկով թող Հոն երթան:

«—Իրաւ որ Յորը մեղք էր. իրաւ որ հայ ժողովուրդը մեղք է. գուն այնքան շատ տեղ ստեղծած ես, գուն առանց տեղի տեղ ձգոծ չունի՛ս, գուն հայ ժողովուրդին համար տեղ չե՞ս ստեղծած. որեւի կտոր մը, ջուրե՛ր, լեռներ: Ստեղծած ես. և մեղի համար. տուր մերինը մեղի՛ս:

Յոյանի է, որ թուառ այս գիշեր սովորականէն աւելի պիտի խմէ, ախուր գէմք մը ունի և քանի մը բաներ ալ պիտի ըսէ գեռ, ամէն անգամուան իր ըսածներուն վրայ. ծոծրակը քերեց, յետոյ ականջնին տակը, որով չի կրնար աւելի չըսել: Թերեւս մինչեւ տառու ծոյլ անձրնւ մըն ալ տեղայ դաշտերուն վըսոյ. թող տեղայ. իրիկունն ալ պիտի քերէ ծոծրակը, ականջնին սուկը ու պիտի ըսէ.

«—Ատիկս պատկերն է մեր հին տունին. քրտնած լուսանկար մը: Հին շէնք մըն էր, շատ հին շէնք մը. մեծ հօրս հայս ոը շինել տաւած էր զայն, Մեծ ձամբուն եզերքը, եկեղեցին աջ կողմը, քովիկը: Միշտ վլելու վրայ էր. ամէն որոտումի կը վախառոյինք, կ'ելլէինք զուրս, բայց չէր փէր. կը սպասէր որ համայնք, կ'ելլէինք զուրս, որքո՞ն հաւատարիմ մնաց մերըսանանք և նորոգենք Զինք. որքո՞ն հաւատարիմ մնաց մետք կը կամ մեռն և ինք չփլու: Մեծ հօրս գտղաղը այս առաջէջ զամեցինք. մեծ մայրիկս այս առւնէն, ձախ կողմի սենեան պէտք գամեցինք. մեծ մայրիկս այս առւնէն, ձախ կողմի սենեան պէտք գամեցաւի: Յունաւարի ցուրտ առաօտ մըն էր,

աշխարհը ձիւնով լեցուած, բլուրներուն վրայ թափառող հայերու ձայն: Փորեցինք ձիւնը, հողը, թաղեցինք:

— Երանի՛ թէ ե՛ս ալ մեռնէի, — ըստու իմ պապուկս. այսօր երկնքին ճամբան այնքան լուս է, սպիտակ, մաքուր: Մահը տարուէ տարի տարաւ բոլորը. Աստուած՝ քովդ են, ըսէ որ ես մինակ եմ, մինակ ու պանդսւխտ:

« — Աղքատ թէ հարուստ՝ մենք այսպէս ենք, Տէր: Պաշտութին հողին վրայ կաթի՛լ չէր իյնար, գիտես. չունէր՝ որ վրան կաթիլ իյնար. ներողաւթիւն, հաշուենք ափ մը բակը իրեն հող. կրնա՞ր երկու ոտքով կենալ անոր վրայ. որով՝ մէկ ոտքը միշտ ուրիշի հողին: Իր խրճիթը շատ ցած էր, շատ բարձր բլուրի մը ծայրը, մօտը՝ հին վանքի վլատակներուն եկաւ հոս, բոլորին հաւասար առւն առաւ և հող: Երէկ չէ առջի օր, ի՞նքն ու գըգգոն էր. արգէն, խօսքը երկութիս մէջ, ամէնէն գժգոնիը ինքն է, Պաշտութը: Թէեւ ինք բնաւ չէր տեսած, բնաւ չէր գիտեր, բայց ուրիշները կ'ըսէին իրեն, թէ աշխարհը մեծ է ու գրամով կը դառնայ:

«Հմմտ կը հաւատայ. այն ատեն չէր հաւատար. կ'ըսէր. — Երեսի այս ալ ճէքեաթ մըն է, չարչի Սաննարին պատմոծ տարօրինակ ճէքեաթներէն մէկը: Պաշտութ իրաւունք ունի այստեղի կեանքէն գժգոնելու: Ո՞ւր է հոս ծառ, պարտէզ, բարձր տեղ: Ան իր խրճիթը սորված էր չափել, ոչ թէ բլուրին գագաթէն սկսեալ, այլ անոր ճիշդ սոսորոտէն. և իր խրճիթը բարձր էր վարի հարուստ տուներէն, հեռաւոր պարտէզներէն, հեռաւոր ծովէն: Կրնա՞յ ասկայն իր գժգոնութիւնը բացարել. այրը բէնէն չի կրնար զատել: Դո՞ւն պէտք է գիտնաս, Աստուած, գո՞ւն, այս ժողովուրդին գժգոնութեան բուն կէտը:»

Կէս գիշեր պիտի ըլլայ և թոմմա դեռ պիտի շարունակէ խմել, պիտի շարունակէ խօսիլ.

« — Այնձտոր հաւասար է հազար տաւնի և տասը հազար տեսակ տառապանքի: Քիչ կը ճաշենք և շատ կը մեռնինք. մեր վըրայ ինկած են գեղնութեան բոլոր երանգները, անձանօթ գորշութեամբ զանազան ներկեր: Մեռելի կոչնակը արգիլուած է բոլորովին, որպէսզի ապրելու տրամադրութիւնը չխսթարուի գիւղին մէջ: Պիտի երթանք հողին, բայց քիչ ոչչ երթանք, Աստըւած: Ատիկա ըսէ՛ մահուան, կը լոէ՛ քեզի: Թող Աստուած, քու կամքդ ըլլայ և ոչ թէ աղքատ թոմմային, որ օղի կը խմէ, որ երբեմն քէն ըրած Քեղմէ հեռու կ'ապրի:

« — Դուն զիս կարծեցիր չար և իմ էշս մեռցուցիր. այդ

էշը իմ յոյսս էր: Այս խանութէն ելեհնք, այս գէշ կարապետին դրամ տամ ու երթանք իմ տունու:

« — Դուն եթէ իմ տունս մտնես, հոն բոււսկան տաքութիւն կը մտնէ արդէն, լոյս կը մտնէ արդէն, բախտ կը մտնէ արդէն:

« — Քանի մը մեթր աջ, քանի մը մեթր ձախ, քանի մը մեթր գէպի վեր, այս է իմ տունս. բոլոր տուներն ալ այդպէս են. գետինը թաց է ու կարմիր ցեխով ծածկուած. ոտք դնելու աեղ չկայ. պարապ ամաններ. ու քարիւզ չկայ ու լամբար չկայ. միշտ ազմուկ կայ ներսը, միշտ կռիւ, միշտ իրարանցում. ևս աղտոտ բամպակներու մէջ կը պառկիմ, նախանձի մէջ, ատելութեան ու ախրութեան մէջ, շարք մը լոււսանքներու:

« — Այնձարի մէջ բոլորը այդպէս կը պառկին: Ես շատ բան գիտեմ Այնձարի մտսին, շտա բան, բայց աղքատ թոմասին կամքը թող չըլլոյ, ոյլ քու:

« — Ես թորոսը շտա կը սիրեմ: Նոր ամուսնոցաւ ու դըժ-բախտ է, խեղճը: Կինը որբ աղջիկ մըն էր, քիչ մը դրամ ունէր թորոս և ամուսնոցաւ անոր հետ. ամբողջ ձմեռը չոր փսիաթի վրայ պիտի անցընեն. անձրիւ պիտի գայ, սսոսիկ ձիւն, կարկուտ. ի՞նչպէս պիտի ապրին, ի՞նչ պիտի ուտեն: Խեղճ թորոս, խեղճ կին, խեղճ որբ: Խմէ՛ Աստուած, խմէ՛...

« — Հազար տուն պանդուխտ ենք. հազար անգամ հազար պանդուխտ է հոյ ժողովուրդը. մեր տուները լու էին, մեր պարտեզները՝ ծառերով լեցուն. ո՞ւր է մեր բլուրներուն հովը, ո՞ւր է մեր հեռաւոր սարերուն արեւը: Գուն մեր Աստուածն ես, զուն աշխարհի Աստուածն ես և բարորին կու տաս տեղ, կերակուր, երբեմ ուրախանալու իրաւունք: Յորը չարչարեցիր, միտի զաւակդ խաչը հանել տուիր ու մենք Յորը մազանեայ ենք ու գուն մեզի պանդուխտ ըրիր: Այնձար բերիր. Այնձար գէշ տեղ մըն է, հիմնուեցաւ գէշ թուակոնի մը և պանդուխտ մողովուրդը ունի հոն գէշ բախտ կեանքին առջեւ անցնիս հոս, կը խածնէ, ետեւ մեաս՝ կից կու տայ. շուարեցաւ մնաց այս հին ու բարի մողավուրդը. խելք մը սորվեցուր, սզորմած Աստուածաց:

Պիտի ըլլայ մօսաւորապէս տոտու և՝

« — Կարօտցած է աղքատ թոմասը լու բանի, կարօտցած են աղքատ վարժապետները լու բանի, գրող մարդիկը լու բանի. աղքատ մազաները նարէն լու բանի: Բալորը յոյ մողովուրդին հարուստ մարդիկը՝ նարէն լու բանի: Կարօտցած են ուրիշ ճամբռու մը, ուրիշ տեղի մը, ուրիշ բախտի մը. պապիկան վայրի մը և գարերով կորսուած քու մպիտիդ:

« — Այն ատեն թորոսը երջանիկ պիտի ըլլայ և իր որբ կի-  
նը՝ երջանիկ. այն ատեն Պետրոսը պիտի կրնայ նշանուիլ, ապա-  
րանջան մը առնել իր նշանածին և սովու ու հաց պիտի չուտէ, այլ  
հայրենի արեւ ու ուրախութիւն պիտի ուտէ. պիտի աշխատի,  
գործ պիտի ատեն իրեն։ Վարժապետները կնճռոտ պիտի չըլլան,  
հայ գրողներուն ձայնը պիտի բարձրանայ, պիտի մաքրուին ա-  
նոնց գրքերը, պիտի մաքրուի անոնց լեզուն. հիւանդ բաներ,  
գաղտուկ բաներ, ծուռ և անհասկնալի բաներ պիտի չգրեն։ Ա-  
նոնց ձայնը անարտա պիտի ըլլայ ու պիտի հասնի հեռաւոր սա-  
րերու կատարին, անտառներուն մէջ, ձորերուն մէջ, անդունդնե-  
րուն մէջ։ Հայրենի երկրին յաւիտենական Զայնը պիտի ըլլան  
անոնք՝ բագէներու աեսողութեամբ։

« — Այն ատեն, բոլոր արարածներուդ ամէնէն ազքատը, ես,  
Նեանտպետենց երեսուն ատրեկան թոմասը, պիտի ընեմ քեզի աե-  
սակ մը աղօթք, աեսակ մը «Հայր մեր», աեսակ մը շնորհակալու-  
թեան երգ, որ հիմա չեմ գիտեր որչափ գեղեցիկ պիտի ըլլայ,  
որչափ անկեղծ, որչափ բարի, Ողորման Աստուած»։

Եւ թոմաս պիտի խմէ։ Այնճարը պիտի ըլլայ գէշ աեղ, Քա-  
ւարանի նման մութ, իսկ ամէն առառու՝ խեչափառեայ արեւի մը  
ատակ փռուող ան պիտի ըլլայ ազտոտ լոթ, ու պանդուխտ մար-  
դիկ հոն պիտի լոն, հայհոյեն, բամբասեն, նախանձին ու սպասեն։

## ՅԱԶՈՐԴԸ...

— Ախ մեր քաղաքապե'տը...

Պիտառն երբ ըսէ՝ «Ախ մեր քաղաքապե'տը», և չըսէ ուրիշ բան, շեշտէ բառը, գնէ կախման կէտ՝ բերանը քիչ մը կը ծռէ, կը առնի ափը ուղարավուշ մօրուքի մը վրայ, իսկ աչքերուն մէջ, ճերմկուցի բաժինը, սովորականին ճիշդ կրկինը կ'ըլլայ. կ'ըլլայ խաշած, կեղւուած հաւկիթի մը մեծութեամբ ու ձեւով. այդ պարագային սխալ է անշուշտ ցերեկ մը երեւակայել ու կ'ըլլայ ճիշդ՝ եթէ երեւակայեցիք լուսին կէս-գիշեր մը, որ կրնայ ասազազարդ ըլլալ, որ կրնայ և ըլլալ քիչ մը ամպամած։ Դուք այդ կէս-գիշերուան մէջ պիտի գնէք խորունկ, խորունկ ճամբաներ, կարձ աղջայ մը. իրեն հետ, կամ իրեն հանգիպող քանի մը ուրիշ տղաք:

— Ախ մեր քաղաքապե'տը։ — Երկրորդուեցա՞ւ. կախման կէտերը կը հեռանան քիչ մը անգին, շեշտերը կը փակին ըսած բառերուն քամակին, կը քերեն զանոնք արիւն բերելո՛ւ տատիճան. կարծես բառերը մորթախա մը, մնանուք կոմ եկզէմա ունեցած ըլլան։ Այդ կախման կէտե՛րը, այդ շեշտե՛րը, Պիտառնին գլխու թերահաւատ օրօրումնե՛րը, Բայց կնճռուա չեն անոնք, Բայց պարզ են, գիւրահասկնալի և ըսիւ կ'ուզեն՝ թէ քաղաքապետը կը սիրէ թափառիլ, խոստանալ որեւէ լաւ բան սրեւէ հանդիպողի, կը սիրէ մանաւանդ ընելիքները ձգձգելով մեռցնել, հին խոստումները թաղել նոր խոստումներու տակ և այսպէս՝ շարունակառութ։ կը սիրէ մանաւանդ...

— Ախ մեր քաղաքապե'տը։ — Այս անգամ կը նշանակէ,

որ Պիտտանին շրթներուն վրայ բառերը տւարտած են ու մտքին մէջ ըսելիքները կը մնան գեռ առկախ; շարունակելի: կը նշանակէ նստեւ՝ որ Պիտտան ելած է Այնձարի կեդրոնական հրապարակէն և մտած որեւէ լայն փողոցի մէջ, քալած բաւական աեղ ու հիմա նորէն պիտի փոխէ ճամբան: Ու երբ անգամ մըն ալ չհաւնի իրենց քաղաքապետը, ըսել է ասաց անգամ փորձած է շիտակ քալել և հարիւր անգամ քալած է սակայն ծուռ: Ասկէ զատ, վճվառուկ բնաւորութեան աէր, եթէ շուրջիններուն քանի մը հեղ խոստացու յաջորդ տատո՛ւ իսկ բռւռն պայքար մը շղթայտգերծել քաղաքապետութեան գէմ ու քիչ մըն ալ թաղականութեան, բացայայտօրէն փոխանակ իրենց տունը մանելու, թիւրիմացութեամբ մտած է ուրիշի մը տունը և կերած ծեծ ու բերուած դուրս:

— Կերար ծեծ, թէ ծիծ...

— Ծեծիդ ալ, մեծիդ ալ, այս գիւղի բոլոր մեծերուդ ալ, — կը պատասխանէ Պիտտան, կարձ հասակի մը տախպ սասակութեան մը խորէն, այն վանէսին, այն խոշոր վանէսին, այն էժտահա՛ր վանէսին, որ ունի մանր աչք, մանր քիթ, մանր ականջ, մանր մունր ակռաներ և որ տմէն կիրակի տատու մայրը կը ծեծէ գեռ զինք նշանած չըլլալուն: «Նշանած կ'ուզեմ», «Նշանած կ'ուզեմ», «Նշանած կ'ուզեմ»: Եւ գեռ նոր ծեծ կերած կարձ Պիտտան՝ մամային վարէն բռնկած գուրս ելած այս վանէսին.

— Ծեծիդ ալ, մեծիդ ալ...

Պիտտանին կէս-գիշերուան բառարանով, «մեծ»ը կը նշանաշէ միայն բաւական գէշ խօսք. տաս անգամ կրկնուած ծուռ քաղաքապետ և հինգ անգամ թթու ըսուած ձայնով թաղական:

Ցերեկը բառարանը կը փոխուի: Արեւին հնա կու գոյ նոր մը, աշխարհի միւս ծոյրէն, Ամերիկայէն: Գիշերուանը կ'երթայիր գիշերային իմաստաներավ, գիշերուա՞ն հնա: Ո՞վ տմէն ժամ իր մտքին բառարանը չի փոխեր, բառերուն նշանակութիւնը չի փոխեր, շատ բան չի փոխեր: Պիտտանը չփոխէ, որ սանկ՝ մարդ մըն է, որ սանկ՝ գինո՞վ մը, որ տմէն օր իր ախորժակին թո՛ւրդը կ'ընէ օղիի ահազին առշախի մը մէջ, որ անկէ կ'ելլէ լոլիկ, որ կ'երթայ քրքրուած, տարտղնուած և առանց կշռոյթի: Պիտտանը չփոխէ. լու. ո՞վ պիտի փոխէ. ո՞վ պիտի խմէ, դառնայ անգգայ, անցնի կակուղ կամուրջներու վրայէն, հասնի հայրենի երկիր, կանգ տանէ հոն սօսիներու կանաչ տատօյ մը առջեւ, փնտոէ տուն, գերեզման, հոտուըտայ ժայռ. քսէ գէմքը ծառերու մորթին, արտասուէ. ո՞վ: Պիտտան պիտի խմէ, երբ արամագրութիւ-

նը գէշ է. պիտի հակի օղիի տաշտին վրայ ու փոխանակ երկինք տեսնելու պիտի տեսնէ թողլքուած գիւղի մը տարածութիւնները: Եթէ օր մը իսկ չխմէ, չվերագտառայ հոգին գիւղ, այդ ամայտած գիւղէն կու գան հազար ստուերներ, կը բերեն աշխարհ մը կարմիր չուան, կը գործնեն իր պարանոցին շուրջ. կը խեղդեն: Կը փրթի հայրենի թխպատ լինալանջերէն զայրացած ահեղ մըրթիկ մը, կը հասնի այս օտար խրձիթին առջեւ, ներս չի' մտներ, չի պղծուիր. կը կանչէ զինք դուրս, կ'ապտակէ զինք՝ իր մեծ գաւաճանութիւնը: Պիտի խմէ, պէտք է խմեն բոլորը այս ժողովուրդին: Հոն ամայցած հողեր կան. այդ հողերը պէտք չէ լոն: Նաշշալ Ակոր, անմբցելի խմոզ մը, օր մը ձգեց օղին, յաջորդ օրը մեռաւ. բոլորը խնդացին. բոլորն ալ խնդեն, բոլորն ալ յիմար: Օղին զինք մեռցուց. ոչ: Օր մը չգնաց գիւղ և գիւղէն վեր՝ ապառաժները անէծք կարգացին՝ և Նաշշալ Ակոր անիծուած մեռաւ:

Այնձարցի այս մեծ խմողին տրամարանութեամբ, զոր գուք եւս ճիշդ գտնելով իւրացնէիք գուցէ երբ իրեն չափ խմած ըլլ-լոյիք, եթէ քաղաքապետը ուզէր, և քիչ մըն ալ թաղականութիւնը, Այնձարի ճամբաները ծուռ չէին ըլլար և ոչ ալ սենեակները միատեսակի բայց եթէ յանկարծ Պիտան լսէ, որ գուք խըմած էք մէկ գաւաթ, ինք աճապարանքով կը խմէ տասնըմէկ հաստ ու յետոյ կը դնէ առջեւը տաշտը: Եւ ասիկա ոչ թէ միայն մրցասիրութենէ դրդուած, այլ որովհետեւ խմելով գուք կ'ուզէք դուք ձեզի՛ պէս ըլլալ, իսկ ան կը փափաքի ըլլալ ճիշդ Նաշշալ Ակորին պէս և օր մըն ալ՝ աւելի: Չուզեր անէծքին ատկ մեալ մեր պապերու գիւղին:

Ասկէ զատ, խմելը ունի գեռ ուրիշ հաճելի կողմ մը: Խմել, թափառիլ, չհաւնիլ քաղաքապետին ճամբաները, սխոլ տուն մըտնել, գործածել նոր բառարան և կէս-գիշերէն վերջ տուն վերտառանալ, կաիւ սարքել կնոջ հիտ. զուտրճանալ տառվ և զուտրացնել դրացիներուն մգլուտոծ ու պազ կեանքը:

Նաշշալ Ակորին այս կարծիքը, նշանախեց մը անգամ չփոխելով անկէ, կարճ Պիտանին ալ կարծիքն է եղած հիմա:

— Կի՞նը, օհօ՛, որքան դժգոհի՝ այնքան լոււ: Կի՞նը...:

Պիտան տուաջին գաւաթին չի գիտեր նոյնիսկ, թէ խմեց. երկրորդին՝ «այս օղին երէկուան օղիէն լոււ է» կ'ըսէ. երրորդին՝ աղ, հաց և լոլիկ մը կ'ապսպրէ, իրրիւ աղանդեր. չորրորդին՝ աղմքին կէսը բարկութեան կու տայ: Հինգերորդին՝ ձեռքերն ու դէմքին կէսը բարկութեան կու տայ: Հինգերորդին՝ կը քարոզէ: Վեցենայուածքը վեր ուզգած «խանգավառութիւն» կը քարոզէ: Վեցենայուածքը խմելուն՝ միտքը խմել գուլով ախորժակը Այնձարի լայն բորդը խմելուն՝ միտքը

Հրապարակին չափ կը լոյնայ, և սրավհետեւ կը լոյնայ՝ կը խըմէ. և սրավհետեւ կը խմէ՝ կը լոյնայ:

Կեդրսնական հրապարակին վրայ, իր խմած գաւաթները կու տան իրեն մէկ ու կէո ժամուայ հորիզոնական դիրք մը. յետոյ անաեղի բարկութի՞ւն մը, թէ Սարգիսին անունը, կը հանեն զայն ռատի: Կ'որոշէ Սարգիսը գանել, Սարգիսը, որուն խենթութիւնը իւղի՛ պէս հաղեցաւ Սիսակինին դիմաց, Խաչերին վրանին տակ: Կը խմէին. Սիսակ նայեցաւ կռուազան Սարգիսին և անիկան լռեց. ոչ մէկ ձայն, ոչ մէկ ծպաւն:

Օր մը, Նեաշալ Ակոր, «աղօթէ՛» ըստու Պիտանին: Պիտան պղտիկ էր և աղօթեց. ըստու «Հայր մերը». «Հաց մեր հանապաղորդին չհասած» «հե Նեաշալ Ակորին ամէն օր օդի՛» մրմիջեց:

— Քեզի՛ ալ, աղաս, — և աչքերը լեցուեցան բարի ծերուկին:

Պիտան միտքը գրած է, որ երբ չառ ծերանայ, Երկուշարթի պատուկին ոճով պիտի սկսի խմելու իր արարողութիւնը: Այդ պապուկը Երկուշարթի կոչուեցաւ, ամէն երկուշարթի Լէվշիյէ երթալուն համար: Վերագարձին կը հանդիպէր սրճարան: Օդին կու գար: Կը թրջէր անով նախ աչքերը, յետոյ քիթը, ապա կը խմէր:

— Նախ մարդուս աչքը պէտք է կշանայ, յետոյ քիթը, յետոյ քերանը:

Ապրիս Երկուշարթի պապուկ, քեզի աղէկ մը թաղեցինք, կը մտածէ յաճախ Պիտան: Կը խմէ ինքն ալ, կ'ըլլայ կէս-գիշեր, կ'անցնի հոգին կամուրջներէ, կ'երթայ հեռու, կ'երթայ հեռու, մինչ անկարեւոր շրթները միայն մնացած այս օտար գիւղին մէջ, որեւէ փողոցի մը խորը, որեւէ շնչառվ ու կախման կէտի անիմաստութեամբ կը կրկնեն.

— Ախ մեր այս քազաքապէ՛ալ...:

## ՆԿԱՐ ՂՈՒԿԱՍ

Այս մարդը ողջ է: Ողջ ըլլալ՝ ըսել է լու ըլլալ: այսինքն՝  
քողի որեւէ տեղ, որեւէ փողոցէ, բարեւել որեւէ անցորդ, խօսիլ  
ուրիշ ողջերուն հետ, ուրախանալ, որ աշխարհը ոչ միայն մեռել-  
ներով, այլ նաև ողջ մարդոցմով լեցուն է: կապոյտ կայ, եր-  
բեմն զովութիւն, երբեմն հով, երբեմն անուշ գիշերներ: Ամէն բա-  
նի մէջ միշտ լու բան, բարի կողմ:

Այս մարդը ողջ է և ամէնէն գէշ բանը կեանքին մէջ մահն  
է: յանկարծ զառաւիլը, յանկարծ՝ չըլլալը, մարմինը հաւաքել  
երթալը: բթամտան իսկ հոս չմոռնալը:

Նկար Դուկաս իր անունին մէջ մտած է, ինչպէս որեւէ տե-  
ղէ ոտնագնդակի մէջ մտած ու զայն ուսեցուցած հով: Տարիներն  
ու անոնց բերած տառապանքը խաղացած են այդ խաղագնդակին  
հետ. բայց գեռ անորոշ տեղէ եկած որեւէ հովը չէ փախած անկէ:  
Անշուշտ օր մը պիտի փախի այդ վաթսուն տարեկան հին հովը,  
տարիները պիտի չխաղան, տառապանքը, ուրիշ տառապանքի պէս,  
պիտի երթայ ուրիշ մրցագաշտի վրայ և նկար Դուկաս, պտտատած  
կաշի՝ պիտի կպի տակէ եաք հողին, վարակուի հողով, պաղի, տա-  
փակնայ, ըլլայ ինքն ալ հով:

Բայց հիմա՝ ողջ է: Դուկաս է՝ սանթիմ առ սանթիմ, ամէն  
մէկ միլիմի վրայ. իր գրապանին մէջ, իր գուլպայի ծակին և իր  
խլրդամտութեան մէջ: Անունը մտած է իր մէջ՝ ինչպէս իժը իր  
ծակին ու հոն սատկած:

Մարմինը բաւական նիհար է: քիչ մը ծուռ, աղեղնային,

ճղմուած տեսակի՛ մարմին։ քիչ կայ այդ մարմինէն ու քիչ տեղ։ Զինական մորթի գոյն մը միջամտած ու ինքինք պարագրած է օր մըն ալ, չեմ գիտեր երբ, իր բութ մորթին միւս երանդներուն։ Երբ Պուկասը դիտես, կը զգաս, որ անոր բովանդակ անձը գաղանի հոմ մը կ'առնէ, կ'ախորժի իր վրայ թառած, թուխս նստած այդ գեղին գոյնէն։ և ամէն խօսք ու խորոմանկ արտայայտութիւն՝ աշուն ու չինացի բուրող նոյն ներկէն։

Յօնքերը ընթացիկ, տնտկան շատ հասարակ առարկայի չափ, ամենօրեայ բարեւի պէս՝ պարզ ու սովորական։ Աչքերը մանր, գորշ մելանի երկու շիթ։ երբ անոնց ձախէն ճագար մը նայի, պայման է, որ ամէն ալ աղուէս մը նայի։ քիթը՝ յարձակազական, արհամարհանք ու ոտնձգութիւն սիրող, բառերու և անցուգարձի հատերուն վարժ։ Մաշած բերնի մը ժպիտները խայթող պիծակ պես մը, այդ քթին տակ։ ժպիտները խարխուլ են, փըլփըլող։ Պուկասին խելքը ծծուն թուզիթի յատկութիւն ունի. բառած ամէն բան և ըմբռնումները հոն կը արածուին։ Երեւակայցէք զինք, գծագրեցէ՞ք։ Բայց ձեր գծագրութեան մէջ, հորկ է ձեզ խուսափիլ ներգաշնակութեան ամէն զգացումէ։ որովհետեւ գիծ մը իսկ ներդաշնակութիւն կը բաւէ, որ Պուկասը բազգատահնք այլինս, կազ Մկրտիչին շինած դաշտային խրառուիլակներուն։ չէ՞ք հանդիպած։ այդ բոլոր խրառուիլակները կը նմանին իրարու և Պուկաս կը նմանի բոլորին՝ նուազ ներգաշնակութեան մը փոքրտգոյն մէկ չափին, որ խրառուիլակներուն վրայ կայ և իր վրայ՝ ոչ։ Կազ Մկրտիչին վրայ ալ կայ։

Ճակատը։ Այս անձեռնմիսինի ճակատին չպպիք, չաղասափիք։ Դուք մարդ էք, Պուկաս մարդ է, բայց Պուկասին ճակատին մարդ չէ դպած։ մարդ չի գպիր։ Դպած են և կը գպին սակայն, դեռ այսքան տարի ետք, գէշ մտածումներ, խօսքի շըրջած իմաստներ, դարձարձիկ հաշիւներ։ դպած են և կը գպին՝ յոռի նկատումներ, չարամանկութեան ստուերներ, աղուխութիւններ։ Դպած են և կը գպին հոն, կիսախուփ աչքերով քէնը, ծածկըած տաելութիւնը, պատեանէն կտկուզ ոտքերով կամաց կամաց գուրս ելլող նոխանձը։ Ահա տեսէք. ամէն տեղ անոնց հետքը՝ ծակ ծակ, փոս փոս, տառ տառ։

Պուկասին գլխուն վրայ մազ չկայ։ թշուտութիւնը դայն քայն քանիցս ածիլած ըլլալուն. մաքրուած, հայելիացած գլուխ մը, որ ալ բարեբախտաբար ձերբազատեր է իր տէրն ու տիրոջ կծծիւթիւնը սափրիչի մը պարբերական տաղառուկէն։ Քանի մը տարի եւս, թշուտութեան ու կեղծիքին լոյն խարացին տակ, Պուկա-

սին գլուխը առանց նրբին հաշիւներու, կարելի կ'ըլլայ դասել  
երկնային լուսաւորներու չարքին:

Ամէն անգամ իրեն հանդիպելուն, փոխան բարեւի Ալրեգակի  
պատառք չնորհաւոր» ըսելը կու գայ բարեկամ Սարգիսին, բայց  
չըսեր՝ լոկ ամէն տեղ լուելու իր բնաւորութիւնը չեղծելու մաս-  
հոգութեամբ:

Արդարեւ, այդ աերեւաթափ գլխուն վրայ, կարելի է ձշել  
չտա բան և գուշ կարծեմ կը չարանաք ընկել տափկա, բայց կա-  
տակարան Եղակ, կը բաւականանայ միայն անոր վրայ ձշելու  
օրուան մթնոլորտական կացութիւնը, թրաքթորիսթ Թաթոսին  
հետ: Եւ որովհետեւ մենք բնդունակ ենք երբեմն լուելու, իսկ Ե-  
ղակ և թաթոս անընդունակ՝ չեն կրնար անաւարեր կզակով անց-  
նիլ այդ չենցող գլուխին քովէն: Պիտի համաձայնին, եզրակա-  
ցընեն երկու բան: Մէկը՝

— Մարտօ ջա՞ն, թրաքթէօրը ճամբա՛յ, խնոմի Դուկասին  
գլուխը նպաստաւոր օդ մը գուշակել կու տայ:

կամ օր մըն ալ, միւսը՝

— Ետ դարձէք տուն, հողագործ մարդիկ: Դուկասին գլխուն  
ամպ կայ:

— Միթէ իմ գլուխս ի՞նչ է, — կը ժպտի Դուկաս կծկելով իր  
տաելութիւնը սակայն լիարդին ու երիկամներուն խորը, ու նոյն  
օրն իսկ մէկու մը՝

— Եղակ Օհանին պէս չէ. Օհանը՝ ո՛ւ, ո՛ւ, Օհանը՝ սնափառ  
պարծենկոտ, ցուցամոլ, բայց ասոր հետ մէկտեղ հազար անգամ  
դեռ լու է Ծիրանէն, որ կ'ըսեն (ես քի՛չ մը կը հաւատամ), թէ  
ուտելուն, և կնոջ մէջ, նախապատուութիւնը միշտ առաջինին  
կու տայ. Նոյնիսկ՝ երբ ուտելիքը գէշ և միւս կողը ըլլայ Ծովի-  
նար լիաթունին գեղեցկութեամբ կին մը՝ որ դեռ երէկ գիշեր (չը-  
սի մարդու), խարած է էրիկը:

Ես շատ բան դիտեմ, շատ, բայց չեմ ըսեր. բարի՛ եմ. ոչ  
ոքի գէշ չեմ ըսեր, չեմ ըսած: Բոլորը կու գան կը պատմեն:

«Վնաս չունի, սխալ ես հասկած, ամէն մարդ լու է. չէ՞  
որ բոլորս ոլ ողջ ենք, կ'ատրինք, կ'ուտենք, կը խօսինք» կ'ը-  
սեմ կը լմնոյ:

— Տես, Անապ աղա, ես կարգացուոր մարդ եմ, գիտե՛ս. ես  
դիւզի միւս մարդոց պէ՞ս եմ: Անոնց պէս պառա՞ւ եմ, որ ել-  
լեմ աս ան բամբասեմ. ոչ. ինձի գէմ խօսողին մէկ խօսքս կը  
բուէ. մարդուն առջեւը կը խօսին, ոչ թէ ետեւէն: Փառք Տիրոջ,  
մը ջիւն մը իսկ չեմ սպաննած, աերեւ մը իսկ չեմ գոզցած: Խօսք

հասկցուր. Եղանկդ երիտասարդ աղոյ է, ևս ծեր, ի՞նչ կ'ուզէ ինձմէ. Թաթոսին հետ թող չխօսի. Եղանկը ո՞ւր, Թաթոսը ո՞ւր այդպէս երիտասարդներո՞ւ հետ. կը փճանայ, մեղք է, մեղք ևս դռն, գրամգ, քրտինքդ մեղք է:

— Ըսիմ, Պուկաս, ըսիմ.... — Նոյն օրը.

— Միմա պատի, ձեր Թաթոսին պէս, կը նայիմ, լու երիտասարդ չեմ գաներ այս վեց գիւղերուն մէջ. Է՛, Սնապ աղօյին լակոտը. մեղքը իր հօր. մարդ չ'ըլլար և Թաթոսն ալ ճամբէ պիտի հանէ:

— Շնորհակալ եմ, Պուկաս աղբար.... — Նոյն օրը, առւնը.

— Ես վաթուն տարեկան եմ. այս երկու աղոց պէս աղու չեմ հանգիպած. թէեւ հին մարդիկն ալ գէշ, բայց անոնք ծածկել գիտէին: Ասոնց քով ոչ յարգանք, ոչ սուտ. նոր աղաքը խողի չեն գար. չեմ կրնար կռուեցնել, զատել, իրարու դէմ հանել, գողութիւն ընել տալ, շահիլ: Հին մարդիկը ի՞նչ լու եին. կը գողնային. կ'ըսէիր՝ կ'ընէին. կը բերէին՝ կ'ուտէիր. կը հաւտասյին, կը յարգէին: Հիմա, միայն կատակի՛ կու գամ, ուրիշ ոչ մէկ բանի: Աղջիկներն ալ աղոց պէս: Կինե՛րն ալ փոխուած են: Ինքնիրեն.

— Պիտի պաըտիմ, բամբասեմ. ողջ մարդը կը բամբասէ, այսինքն՝ բան մը ըսիլ կ'ուզէ. քանի դեռ աշխարհը բոլորովին չէ շրջուած, քանի դեռ քիչ մը Պուկաս կայ ամէնուն մէջ, խօսիմ, գողցնեմ, կռուեցնեմ, այս բոլորը ուրախ բաներ են....

---

## ՍԱՆԴԻԿԸ

Հապալ ինչո՞ւ վաչէն, «սեւնայ» հոգին», սեւնայ» հոգին»,  
«սեւնայ» հոգին»՝ իր թռոնիկը սպաննեց:

— Խաւար թափի հօ'ր գլխուն, մօ'ր գլխուն:

— Խաւար՝ բոլոր մայրերու արգանդին մէջ, շո'ւրջ, վրայ:

— Դիտմամբ, գիտմամբ, գիտմամբ սպաննեց զայն,— մտածեց օտար պառաւը, նախկին զոքանչը Բարսեղին ու մտաւ Բարսեղին առևնը: Մարդ չկար. ծեծեց սանդիկին մէջ բուռ մը ազ, քիչ վերջ բուռ մը համեմ. կերաւ յետոյ մէկէն, կերաւ յետոյ միւսէն. խառնեց ապա մնացածները տան պահեստի ծեծուած ազին, ծեծուած համեմին:

— Խաւար՝ այս տան արեւելքին, արեւմուտքին, չո'րս ծագերուն: Ու թափի կրակ՝ բոլոր առևներուն վրայ, բոլոր առևներուն շուրջ:

Զազրեկի էր պառաւը, Աննա'ն: Կարծես խռված էր, կարծես խելագարուած. ինքնիրմէ գուրս ելուծ, ճամբորդած էր բարեկութեան ձամբայէ մը, հասած մեծ բարկութեան մը ծայրին: Զիգերը՝ կուպրի մէջ, կրակի և ատելութեան մէջ. հոգիէն ներս՝ բիւրաւոր թանիրներու ծուխ: Էս'յը էր:

Բարսեղ, առաջին ամուսնութեան եղած էր անոր աղջկան՝ էրիկ. այդ նոյն տարիներուն՝ էրիկ նահւ Աննային: Ակամայօսքէն, աղջիկ տուող մօրը ոլգրապառյա կարգադրութեամբ: Կրկնակ սայթաքումներու տառջին հնահետնք՝ թիւ 1 մեռել մը, Ակոր աղջայի ընատանիքին մէջ: Աննային աղջիկը:

Մութ, խոռարանոց գիշերներու պատկերով պառաւները, քաղաքէ առաջ նաեւ գիշերուն Պառաւները՝ լու կամ գէշ. որ երկու ներհակ զգացումներու կրնան համեմիլ ծայրին ու մատնել անել կացութեան քանի մը քայքայուած աստուածներ ու բանակ մը՝ ստանաներու աշխարհէն: Պառաւները, կոյր ու ագեղ պառաւները....:

\* \*

Սանդիկներու մէջ կը ծեծեն աղ. անհրաժեշտութեան պարագային՝ կարգ մը համեմներ, Մեր գիշերուն մէջ, ամէն ընտանիք ունի իր սանդիկը: Ողջութեան նշան է. նման՝ ու դեռ քիչ մը հաւասար թոնրան ծուխի, քիչ մը՝ աքազաղներու զիլ կանչի, քիչ մը՝ հազար բանի: Մանր, խոնարհ կետնքի յայտնիչ այս բաներէն անմիջապէս վերջ, կու գայ գագաղ, գերեզման, Հող: Ու բաւական ու միշտ, կեանքի տեսակ մը ցայտուցիչներ ևն նաեւ ասոնք: Կեանքը չի՛ թաղուիր միայն հողի մէջ, միայն աւազի. կը թաղուի մանաւանդ ուրիշ տեղ, կը թաղուի մանաւանդ ինքնիր մութին, ցուրտին ու ապականութեան մէջ:

Սանդիկներու մէջ կը ծեծեն սպասյն աղ. անհրաժեշտութեան պարագային՝ կարգ մը համեմներ: Կոյր պառաւ մը, բարի կամ գէշ մամիկ, ուրիշի սանդիկին մէջ պէտք չէ ծեծէ աղ և ոչ ալ համեմ. եթէ ծեծէ լու չէ. գժբախտութիւն է. սեւ օր բերած ու բախտ տարած կ'ըլլայ: Անէ՛ծք է: Նախապաշտրումներու իմաստութեամբ, անոնց մթին, առեղծուածայի՛ն բարբառով՝ գրսեցի որեւէ արամագրութեամբ կոյր պառաւ, սանդքարը կը զարնէ ոչ թէ աղ ու համեմին, այն առն բախտն ու պահապնը եղող ողիներուն գլխուն: Համաձայն կնճռոս տացուածքներու՝ ատկէ վիրջ սանդիկին ձայնը կու լայ. կը նեկեկան միասին տան անկիւնները, առասատազը, յատակն ու մանաւանդ հիմե՛րը: Եւ դեռ այդտան աղն ու հացը, համեմը, բարեկամութիւնը, նկատուած կործանիչ թոյն՝ որ կ'ազդէ քանի մը հարիւր կանգուն շրջագիծի վրայ՝ առաւել կամ նուազ սասակութեամբ: Ամէն նախապաշտումի մէջ, կայ սպասյն գեղատոմս, գեղ ու գեղարան, քանի որ իւրաքանչիւր բառի շուրջ, իւրաքանչիւր գարձուածքի՝ ոլքացած ևն ատենին, խարերայ կախարդներ, տէրվիշ ու բազմութիւն մը՝ բոլորն ալ վհուկ: Որով՝

Կը վերնայ անէծքի ու սեւ իրագարձութեանց բոյն կարծըւած սանդիկին ահը շահագրգռուող ընտանիքներու մէջէն, երբ օտար ձեռք մը, տանի զայն ծով. նետէ անսահման աղերու մէջ

ու միծագոյն ազատակներու Տայ զայն անդունդներու խուլ ու տիեզերական կանչին Անսպառ ու դառն տարածութիւններու Քառուի:

LIMES

պէտք է սպաննէ անհցիսերէն մէկը ագռաւ մը, ծամէէ բուի  
մը ձախս աչքը: Ծամէէ հում:

★

Պետրոսեանները խեղճ են, թշուտու, ջրհորի մթութեամբ աղքատ. ջրոտ ցեխ է իրենց կացութիւնը. պազած մոխիր՝ ընտանեկան ամբողջ եռանդը. զեռ այնպէս են, որ զժուար է ըսել Բայց իրենք ու ունին սանդիկ, մաշած սանդքար: Սանդիկ մը: Սեւ, իւղոտ, կեղտոտ: Հոգ չէ, բաւական թոյլ կապ մըն է թէեւ տափեկա, կապ մըն է սակայն ի վերջոյ, որով անոնք քաղցած շուներու կատաղութիւնմբ, կապուած կը մասն կեանք ըսուած գաւաճանցիցին, ինչպէս քիչ մը որեւէ մարդ, որեւէ աշխարհի մէջ, որեւէ երկնքի՝ որ չի կրնար մապիլ քսանըչորս ժամ, գուցէ և քըսանըչորս վայրիկեան: Գիւղը տեղէ մը ու թաղը մօ՛տ տեղէ, կը սպասեն Պետրոսեաններուն տան ընդհանուր գագաղին, ընդհանուր գերեզմանին, ընդհանուր մահուան, իրենց կառը մը հողին: Կը գերեզմանին, ընդհանուր մահուան, իրենց կառը մը հողին: Անու քամի, գերախառութիւն, խոււար կարգագրութիւններ մտած են այդ սեմէն ներս: Կը զգան: սառած ճառագայթ կայտանիքին վրայ ու սատանայի մը ցուրտ զլուխը անոնց պատուհանին մէջ, եղերտկան խնդութի մըն է բռնուած: Կը զգան՝ գիւղն ու գիւղէն աւելի իրենց թաղը ու կը սպասեն կարծանիչ վերջառ գիւղէն աւելի իրենց ցիւղը ու որ ապասեն, որ աղը լմնայ և ոսկրոտ ձեռքեր որութիւնն մը: Կը սպասեն, որ աղը լմնայ և ոսկրոտ ձեռքեր ու ախտամէտ հոմեմտառութիւններու հաստած ախորժակ մը, նետին ու սանդիկը աղբանց: Կեանքին ցիւղը ելլէ տեղէն, դաւաճանէ, ու, թոյլ կապ ըլլայ քանի մը կառը: Պատուի տնէծքը և հոսի արիւն, թոյլ կապ ըլլայ քանի մը կառը: Պատուի տնէծքը և հոսի արիւն,

Սպասողներէն ոմանք կարեկից, ամանք անտարբեր, իսկ ո-  
մանք աւ, ո՞վ գիտէ, գուցէ թշնամի:

Բայց ունին անոնք սանդիկ, սանդքար. ըսել է դեռ առաջ մը ողջ են, հակառակ ամէն ծագէ ներս խուժող գժբախտութեան, մը առաջ և անոզորմ զրկանքներու. ըսել է յեաոյ՝ աստիճան մը առաջ և անոզորմ զրկանքներու. ըսել է առիւնի որոշ քառութիւն կայ դեռ ափ մը առաստաղի առկ և արիւնի որոշ քառութիւն կայ դեռ ափ մը, որ կը թափութ սենեակին բոլոր ուղղութիւններուն պիծուի:

կա՞ն զիարասեանները։ Թէիւ արգեն արհաւրութ զառիթափի

վրայի կանու թէեւ ատենէ մը ի վեր թշուռ'ո զէոօւ կանու թէեւ  
նիւթական հօծ խաւարի մէջ գիրկը՝ կեանքի լպրծուն իրիկնա-  
դէմերու ու մերթ ալ խորը՝ հոգեկան դառն աղջամուղջիւ

Անոնք գոյութիւն ունին:

Փրթած հին, խորարմատ գերդաստանի մը աղեղէն — նե՛տ՝  
ընթացքին մէջն են անոնք հիմա, իրենց կեանքին սեփական ծի-  
րը գծելու՝ անտաւիզ ճակատագիրներու մռայլ երկնակամարի մը  
տակ կան. կ'ապրին: Որեւէ բան, որ կ'ապրի, պէտք չէ իր ներ-  
քին տուիզը կորսնցնէ. բայց կան ճակատագիրներ, որոնք պար-  
ագրուած կ'ընեն տափկա նոյնը, պատահած, տառնց ճակատագրին:

Իրենց տան յատակին՝ պատառուուն կապերտի քանի մը  
կտոր. տեղ մը ճաթած շրթունքով երկու սափոր. անկողիններուն  
դուրս է եւած փորը ու մեծաւմասամբ ցրուած հօս հօն: կը հա-  
ւաքին անկողին անունով այդ մաշմշուք քուրջերը տմէն առառ  
և օրինակելի հոգածութեամբ կը շինեն սեւ դէզ, պատուհանին  
տակ:

Զափազանցութիւն չկայ: Յանուն ոչ մէկ տուտելութեան և  
ոչ մէկ այլ բանի՝ տողերուս ներկը այսպէս սեւ վիճակնե՛ր կան  
այս ներկով ու կեանքի բազում կտորներ. օրերուն գետարերանը  
հասած գոյութեան արտմահար նաւակիներ, որոնք մտնելէ առաջ  
մահուան ծովը կը կորսնցնեն զեկը ու շուարուն, կը թափառին  
ատեն մը, անմաքուր տեղդայի մը մշուշին ու տղմացեխերուն  
յանձնուած:

Դժբախտութենէն քիչ մը տուաջ ու մահաւանդ ետք, ծուլու-  
թիւն մը զարկաւ այս ընտանիքին բոլոր անգամները, արմատա-  
խիլ ընելու համար կարծես լաւ բաներու տմէն մնացորդ, տմէն  
հետք: Ու զափառնի գեղնութեամբ խոնջութիւն մը տեղաւորուե-  
ցաւ իւրաքանչիւրին դէմք ու ճակատին վրայ: Երկու զաւակներն  
ու հայրը, ամէն կողմ անագին գործ՝ չաշխատեցան. մինչեւ կէս-  
օր հօս, կէսօրէ վերջ հօն, ըրին օրը իրիկուն: Լու երազներ կամ  
լաց՝ և ըրին գիշերը առառւ: Անոնց ջիզերը միշտ կակուղ, միշտ  
թոյլ, միշտ յոգնած. բնկում մը, որ կը բխի խորերէն, որ կշխ  
չունի, որ ասահման չունի, որ օրեւէ ըսելիքի տակ չի մնար. բե-  
կում մը՝ հեռու գոյութիւն ունեցող միւս բոլոր ոճերէն և ի՞ր ու-  
նը ո՞չ մէկ բանի չտպւող:

\* \*

Երբ իրենք չկան, թաղին լոճերը, հուաքուած իրենց տան  
կանակը, կը խազան վէզ, կոճակ, անկիւն բանելու խալ, կը սար-  
քին կոիւ, կ'ընեն գատավարութիւն, կը հաշտուին քիչ վերջ ու

հետաւոր ճամբաներէ, ձորերէ, ծմակներէ բերելով, կը գիղեն հռն տպակեայ գոյնզգոյն յուլունք ու ժանգոս թիթեղներ. հաւերուն կը նետեն քար և անոնցմէ ոմտնք, կը հալածեն դրացիներուն կանաչ տքաղաղը, որ ամայութենէն օգտուելով վիզը երկարած կը կանչէ օրուան ժամերէն մէկը: կը ցրուին լաճերը՝ երբ տան բնակիչներէն մէկը երեւի փողացի ծայրին:

Եթէ հայրն է տուն եկողը, այսինքն Բարսեղ քեռին հաւասար Բարսեղ քեռին՝ պիտի գումարուի նախ ինքնիր վրայ, բաժնէ յետոյ ցասումը իր բոլոր զգայարանքներուն, կարմրի, պարզէ պարանոցն ու գլուխը և հայհայէ պղտիկներուն, յետոյ ամբողջ թաղին, գիւղին, գերեզմաններուն ու երկնքի մեծ ոյժին։ Պատահի, որ կրցաւ բանել անոնցմէ մէկը, պիտի սեղմէ դաստակին ոսկորը ու թէեւ ծեծ չկայ, բայց կայծակի մռայլ սասակութեամբ պիտի նայի միայն անոր մէկ բիբին՝ պայթեցնելու աստիճան խոչորցնելով տչքերը։ Յետոյ պիտի թուլնայ և որովհետեւ հոգիով ճիշդ հակառակը որեւէ չար բանի՝ պիտի կակուղնայ իր մէջ ամէն զգացում, պիտի ձգէ տղուն դաստակը, մտնէ սենեակ, պառկի կռնակին վրայ և օգտուելով տռանձնութենէն լայ, մտածէ։ Մտածէ՝ թէ ի՞նչ եղու իրենցինին նման մեծ գերդաստանի մը բախտին։ ապա աչքերը փակ և խորապէս թախծու՝ երազէ։

բանակարգութեան մասին, որոնք տաեն մը այս-  
երազէն այս բոլոր բաներուն մասին, որոնք տաեն մը այս-  
քան տատառ ու տատուածատրեալ եղան իրենց յարկին տակ և օր-  
մըն այ տատիճանաբար սկսան նուազիլ, ցամքիլ, չքանալ իսկ:

— Աստուած տուաւ բոլորը։ Բոլորին հետ, Աստծոյ չտուածն  
առ պահանջէ հիմա՝ ստանան։ Եւ կ'ընէ իր անէքքով կնքա-  
լ կը պահանջէ հիմա՝ ստանան։ Եւ կ'ընէ իր անէքքով կնքա-  
լ առ ամէն ինչ, որ կու գայ այս տունին ու կը մեկնի այս տունէն։

Երազէս սանդիկի՝ մասին, որ իւղի ու աղոտութեան շապի-  
կի մը մէջ, միաց միակ ժառանգ, հաւատարիմ ծառայի և պա-  
հապան ուժի իր մտքուր գիրին մէջ: Զլքեց գիրինք, չգնաց. ե-  
ղաւ արտօմ, համակերպ. գիմացու ամէն զլային զարկի. ու դեռ  
անսուտ վկայի աչք՝ տեսաւ եղերական փլուզումը այս մեծ ըն-  
տանիքին. տեսաւ խուլ, թնձկուած, բազմահանգոյց անէծքի մը  
արիւնոտ աւելոր, որ աւելեց, չնջեց, տարաւ ամէն բարիք:

Տունին աղաքը, Զաւէն ու վաչէն, բան չեն ըսեր. Զայց-  
նոտ են, շատ լաւ չեն. և ոչ ալ գէշ. տարտամ, անորոշ, անպայ-  
ծառ նայուածք մը կը նետեն պզտիկներուն ու տան վրայ և պըր-  
ծառ նայուածք մը կը մանեն ներս: Զաւէն  
կելով մշուշն ու լոյսը իրենց տչքերուն՝ կը մտնեն ներս: Զաւէն  
կը բերէ հետը կապոց մը զանազաններէ կարդացուած հին թեր-  
թեր, վաչէն՝ վէպ:

Մայրն է։ Միամիտ կին է անիկո ու բարի, գիտէ պոռպռալ։ գիտէ արտասուել։ շարաթէ շարաթ կաշին կը մօտենայ ոսկորներուն, կը փակի։ տեղ տեղ՝ փակած է նոյնիսկ։ օրինակ՝ բազուկներուն վրայ, այտերուն, կուրծքին։ լաճերը գիտակ են ախուր իրողութեան։ այնքան այս տան շուրջն են եղած։ Գիտեն։ բայց պոռպռալն կին է։ միեւնոյն խօսքը կը ծամէ շարաթ մը, ամիս մը։ երբ՝ ուր որ ըլլայ, երբ՝ որուն որ հանդիպի։ կը փոխուի նիւթը լոկ այն տաեն, երբ Բարսեղ քեռին հաւասար միշտ Բարսեղ քեռին լեզուն խածած, պատրաստուի ծեծել զինք։ գէշ արտաժադրութենէն լաւ արամագրութիւնը հանել սահպուի և մնացորդացով՝ կուիւ։

\* \* \*

Ներս մտնողը ընտանիքին չորս անդամներէն, դեռ ուրիշ տեղ չնայած՝ կը նայի սանդիկին։ կը գողայ։ կը գրէկ սանդիկը, կամ զայն կ'առնէ երկու ծունկերուն մէջ, կը թաթիսէ, կ'ուտէ, կը փոխանցէ միւսին։ կը գողայ՝ ու գուրսու Տան մէջ մնալ՝ ըսել է միայն ուտել, աղօց համար՝ մէկ աչքը գոցել ու միւսով կարգալ։ հօր համար՝ լուել, մօր համար՝ պառպռալ և ամէնուն համար՝ պառկիլ, քնանալ։ Այս բոլորին խառնուած կ'ըլլայ միշտ խուլ, մշուշոտ, անձգելի պատճառներէ եկող հասարակաց գող մըր։ Ներս մնալ ու քիչ մըն ալ գուրս՝ Պետրոսիաններուն համար հաւասար է այս բոլոր տգեղ բաներուն։ զգացական յուլութեան ու պղերգ կենցաղին։

Թշուառութիւն, սանդիկ, կոյր պառաւ և հգօր նախապաշտում։ Տան մէջ՝ չքաւորութիւն, դեղին գոյներ ու միշտ կնճիռ։ Ու հեռանկարը՝ կործես սեւ, սարսափելի։ Անկարգութիւն։ Տեղը չէ սափորը, թաորը, ունելին, մկրտաք, կաթսան։ սեղը չեն գըրքերը, շապիկները։ ասեղը ամէն կողմ, գերձանը ամէն կողմ։ գուլպայի մնացորդներ անկողիններուն վրայ, գրացինց բակի սահմանին վրայ։

Զգային հայնոյանքներու մեծ աղմուկ մը, վլլուկ մը ներսը՝ երբ բացառութիւն է եղած միտսին ընելու աղ ու հացի ամենօրեայ ճաշը։ պատահանէն աման մը կը թռի փողոց — տա՞նկ։ ուրիշ մը՝ կիսարաց գրան արանքին — տա՞նկ։

Դժուար բան է տեսնել անոնցմէ մէկուն առաջանալը, որեւէ ճամբէ, դէպի իրենց տունը։ նախ հանգարատ և բարի՝ խստու, կիսավայրենի կերպարանք մը կը զգենուն յետոյ, որ կը շեշտուի իրենց վրայ համեմատութեամբը ճամբու աստիճանական ողումին։

Ու երբ զիրենք առևնէն դատող բաժանարար միջոցը իջած է տառնեակ մը մեթրի զանցառելի չափին, ափրիկեան մարդու գիմազքութիւն մըն է լոկ, որ կը տիրէ խառնուածքներու համապատկերին:

Գլուխնին կախ և ուսերնին շարժելով, երբ կու գան տռւն, իւրաքանչիւրը անոնցմէ, գիտէ, որ տռւնը իր ականջին պիտի պոռայ իր մեծ ցաւերէն, իր մեծ ազազակներով, իր մեծ կարիքներուն մատհոգութեամբ: Պատճառ՝ որ խռովի իրենց ներսիդին ամպանայ և առգնապի: պատճառ՝ որ նայուածքները այնուհետեւ ըլլան աղի, կծու. ածանցուած կարծես սանդիկին աչքէն:

Կը մատածեն երեմն:

— Ամէն բան չ'երթա՞ր, չ'անցնի՞ր: շտա լու. թող կեանքն ար երթայ, անցնի. գպի, զարնէ, կարէ անցնի՛: կեանքը իր անցնելու եզանակը ունի. պիտի ծեծէ, ամէն պարագայի, ամէն աեղ, ամէն թռւականի. կամ քեզ, կամ դրացիներէն մէկը, կամ խոչոր աշխարհի մէջ որեւէ մէկը, շտաեր:

Եւ գիտեն սակայն, որ կեանքը շտա սուր է, կարուեկ, թռւաւոր, լիցուն՝ լիանային կինձերու բոլո՞ր կատաղութեամբ:

Երբեմն կ'որոշեն աշխատիլ. և միշտ այն տահն, երբ գործերը գագրին: կը նստին քովի ու խոժոռ գէմքերով կ'որոշն: կը փնտոհն գործ, չեն գաներ ու կը փակին հին պատեանին:

\* \*

Քտնի մը գժբախտ տարի: Ու ալ կը կտոկածին, գէթ մայր ու տպաք, որ իրենց տան ու կենցաղին թշնամի կոյր պառաւ մը, որ մը, գագտնահար միջոցներով, մատծ բլլայ պապենուկան սեմէն ներս ու սանդիկին մէջ ծեծած՝ աղ. գուցէ և համեմ: Ատկէն նետագայի աղէտը. գերդաստանէն ներս մահերու ածապարանք մը, ամիսներու տարբերութեամբ քանի մը պատանք. նիւթական գատանկում, պարտքեր: Տաւնն ու համարեայ բոլոր հողերը հաղէթ անկում, պարտքեր: Տաւնն ու համարեայ բոլոր հողերը ներենց գուռը և ոչ ալ այծ և ոչ ալ ոչխար. չկան նաեւ ամբակաիրենց գուռը. էշ, ձի, ջորի: Ունէին չունի՞ն հիմտ:

Վերապրող այս չորսը ծոյլ, ջղային ու թէեւ միշտ բարի, նուոր հոգիներ:

Պետրոսիանները գժբա՛խտ են:

Քանի մը թեւերու վրայ ճիւղաւորուած գերդաստան մըն է. գերդաստանին վերջին ներկայացուցիչը, երբ գեռ ամէն ինչ տեղն էր, Ակոր աղան էր, Բարսեղին հայրը:

Բարսեղ ամուսնացաւ երկու անգամ: Առաջին կինը տուաւ իրեն մանչ մը ու երկու տարի վերջ մեռաւ: Մեռաւ, չկրնալով արգիլել արգիլել վրան բաց յարաբերութիւնը իր ամուսնին և մօր. չենք գիտեր չափը իր ներումին, Բարսեղին համար, բայց ծանօթ էր ամբողջ գիւղին, որ Զարման մահուան հեւքին մէջ իսկ տաեց մայրը: Ու տիղմէն բուսած սպիտակ ծաղիկի մը ամբաստանութիւնը թուեցաւ ըլլաւ տսիկա, զինք շրջապատող ներկաներուն, ուզգուած տիղմին, որ գայուսո մթութիւնէ մը, Աստղծոյ անիմանալի կարգադրութեամբ, կը հանէ խուրձ մը անխառն ճառագայթի: Ամպոտ երկինքներուն տատղերն են տառնք. մատի վրայ համրուող, բայց անճառ մտքրութեամբ: Ու պատկերի փոխագարձութեամբ, ունին նմանութեան գեռ բազմաթիւ գիծեր կինն ու երկինքը, ամպային զանազան վիճակներն ու պոռնկութիւնը:

Զանցաւ հինգ ամիս, Բարսեղ կնքեց իր երկրորդ ամուսնութիւնը: Խզմի ահաւոր խայթ մը կտրեց իր և նախկին զորանչին հետ ամէն կապ: Զայրացաւ այս վերջինը, գիղուեցաւ մէջը ցաւ, նախանձ, ատելութիւն, քէն: Տարիներով մասծեց հիմնական չարիքներու մասին: Արդէն միականի, օր մըն ալ բոլորովին կուրցաւ: Խօսեցաւ, բամբասեց: Զըրու հիմնական չարիք մը, քանի ողջ էր տակուին թռոնիկը, Պաղտօն, ու մօտ՝ նշանուելու:

Խորթ մայրերուն ամէնէն նուազ խորթ մայրն էր Բարսեղին երկրորդ կինը՝ Մաքրուհին. Նուազ խորթ եղբայր Զաւէնն ու Վաչէն. մանաւանդ Վաչէն՝ աւելի՛ կը մասծէ:

— Ամէն պարագայի տակ, ե՞ս եմ պատճառը: Դեռ ան պիտի նշանուէր. ընտանիք մը կազմած կ'ըլլար հիմա: Նշանաւուքէն շաբաթ մը տառջ. ի՞նչ գէշ բախտ իրը, ինչ գէշ բախտ, Տէ՛ր, իմս:

— Որչափ, ով գիտէ որչափ սիրոծ էր զինք մայրը. զնաց մօրը քով...

— Մահ, գտիր զիս, գտի՛ր ու տար:

Խորթ եղբօրը, Պաղտօյին նշանաւուքի տրաբողութիւնը չեղած, շաբաթ մը տառջ, գեանայարկ սենեակի մը մութին մէջ Վաչէն և ինք խաղացոծ էին զէնքի հետ: Մէկ ալ Վաչէի ձեռքը եղող զէնքը պայթոծ էր ու գետին փուած Պաղտօն, ծանրօրէն վիրաւոր: Լսելով զէնքի ձայն, տնեցիները փութացոծ էին գեանայարկ

ու Պաղտօն գտած արիւնի մէջ. Վաչէն՝ մարտած, ինկած ինքն ալ գետին:

Եսյն և յաջորդ քանի մը օրերը եղան հարցաքննութիւններ: Պաղտօն պատմեց ճշմարտութիւնը. յայտնեց որ պատահածը արկածէն մազ մը անդին չ'անցնիր: Քանիցս կրկնուած այս խոստովանութիւններուն վրայ՝ Վաչէն ազատ կացուցուեցաւ ամէն կասկածէ ու ամբաստանութենէ և գէպքը հեռու մեաց դատական որեւէ անախորժ բարդութենէ, նոյնիսկ՝ յետագային, երբ ալ մեռածէր Պաղտօն:

Նոյնին զոքանչն էր միայն, որ կրակ առած շրթունքով կը թափառէր Ակոր աղային տան շուրջ և ամէն օր անէծք, վրան Յարսեղին և անոր հետ կապ ունեցող մօտ ու հեռու ամէն բանի, ամէն անձի:

Հանած էր պառաւը գունաւոր զրոյց մը ու զայն տունէ առուն ու փողոցէ փողոց գրած շրջաբերութեան: Այդ զրոյցին համողումով՝ Վաչէն մրցորդ թեկնածու մը կ'ըլլար Պաղտային հաւնած աղջկան. և սպաննութեան փորձը կ'ելլէր մրցումի մը այդ ոճրային դիտումէն: Նզովքի հետ խառն, կը շինէր պառաւը կեղծ մանրամասնութիւններու պատիր ցանց մը, որուն իր իսկ ականջները կը բերուէին վկայութեան: Անիկու բերաւ գեռ խոստովանութեան շարքին, մանաւանդ մեռած թոռնիկին ուրուականն ու Վաչէն. յերիւրեց գաղտնի խօսակցութիւններ երկու խորթ եղբայրներու միջեւ ու ըրտ տյդ խօսակցութեամբ տեւական նիւթ, նըւաճումը վարդուհիին, կասկածի տակ առնելով նաեւ այս վերջինին պարկէշտութիւնը:

— Թոռնիկս, իմ անհման Պաղտօն, կը վախնար. խորթ էր ու մինակ այդքան ճիւազներու մէջ. ան կը խոստովանէր ինծի ամէն անցուցարձ. ես կը լոէի, կը խրատէի: Գիտէի՞ որ եղածը հոս կը հասցնեն:

— Այդ Մաքրուհին չկայ, ամէն կողմէ միամիտ, խելօք, բարեկանին. գեւեր են նստած անոր հոգիին մէջ:

— Ամա՞ն աղջիկս, իմ խեղճ աղջիկս:

— Բարսեղն ալ էրի՞կ. ո՞վ էրիկ չէ, եթէ Յարսեղն ալ աշխարհի վրայ էրիկ է արուած: Ե՛, իրաւունք ունի, մոռցայ. այդ կնկան հետ ո՞ր էրիկը կրնայ լծուիլ, մետլ էրիկ: Եշե՞րը լծուին թող Մաքրուհին հետ. Եշերը՝ և ինչ ո՞ր անսասւն է այս վեց գիւղերուն մէջ:

Պոռնիկ բարբառով այս կոյր հրէշը, որ իր նմանը ունի անդիկ բարբառով այս կոյր հրէշը, որ իր նմանը ունի անդիկ բարբառով չափազանցուած արեւելքի հէքեաթներուն մէջ միայն, սահման չունի:

պին ու խորքին մէջ և ոչ ալ արարքներուն։ Կը հասցնէ ամէն ինչ իր ծայրին ու չի' գոհաննար։ Բառերուն վրայ կը դնէ ազա, մէջը կազային նիւթեր և մտքի ու մարմնի իր անհուն պոռնկութենէն կը սփռէ դեռ աշխարհ մը պղծութիւն ու մեղք։

Գաղտնի՝ բերել տուաւ ալեվի շէյսեր։ գաղտնի՝ գնչաւ կիներուն դիմեց բախտագուշակութեան արուեստին։ անօգուտ ոչ մէկ ոգի չգատապարտեց վաչէն։ գերագոյն յուսահատութեան մը անցնելէ ետք կարգ մը փուլերէն, երբ թեթեւ գտաւ նոյնիսկ ազգեցութիւնը թոյնին ու մանաւանդ իրեն համար վտանգաւոր՝ ան դիմեց գիւղերուն մէջ արդէն մոռցուիլ սկսող նախապաշարումի մը փորձին։ Մարկոսեանց բազմանիւղ տունը, վերի գիւղին մէջ, պապուկէ թռոնիկ, կուլ գացած էր իրենց իսկ սանդիկին մռայլ անիծուածութեան։ ծովեղերեայ հայ աւանին մէջ, կիրակոսեան մականունով մեծ գերգաստան մը, մօտ գար մը առաջ, նմանապէս ենթարկուած էր նոյն ճակատագրին։ Պրպտած, գտած էր պառաւ Աննան գեռ ուրիշ օրինակներ ու յանգած տպա իր վերջնական որոշումին։

Կը մնար ծեծել աղն ու համեմը կատարեալ գաղտնիքի մէջ, դիմել չտալու համար յետագային բուժական զոյգ ու գուցէ աւելի միջոցներու։

Օր մըն ալ, պատեհ առիթը ներկայացաւ Աննային։ Դրացիի մը թռնիրը գացած էր զրոյցի Հարկ է սուլ միջանկեալով մը նկատել հոս, որ գիւղացի կիներու համար հաւասար տարողութեամբ բամբասանքի կեդրոններ են ու լրտառութեան վայրեր ազրիւրի ճամբան, անառաջներն ու թռնրատունը. այս վերջինը՝ մանաւանդ պառաւ կիներու համար։

Թռնրատունի զրոյցի մը ընթացքին էր, որ կին մը, փընտռած կ'ըլլար այդ օր Մաքրուհին ու տունը գտած կ'ըլլար ոչ ոքով ներկայ. տղաքը՝ հեռաւոր գիւղ մը ու միւսները՝ ետեւի պարտէզը։

Պահ մը անհանգիստ կերպով երերտկալէ վերջ, Աննան, ցոււ պը զարկած էր Պետրոսեաններուն տան ճամբուն։ Դիտէր ծակն ու ծուկը տունին։

Կոյր, բայց ինքնավստահ ձեռքը երկարեց բանալիներութեաբուն պահնոցին։ Ուրախ էր գուսը բանալէ առաջ։ կարճ բացակայութեան համար գիւղը գուս չէր կղպեր, պահեր բանալի։ Ու նոյնիսկ, եթէ վրայ հասնէին, վտանգաւոր պիաի չգտնէին իր ներկայութիւնը։ պատրուակ մը գիւրին էր միշտ։ Ու թէեւ ինքը միշտ թշնամական արտայայտութեան մէջ, բայց կապը բոլորովին

Հէր խզուած, քանի որ վերջին բամբասանքներն ու շատախօսութիւնը կը վերագրուէին շարունակ իր խռածութեան:

Մատաւ Պահ մը դողաց պառաւը: Դողալը օրէնքն է երեւի բովանդակ արարչագործութեան. հրեշտակներէն սկսեալ մինչեւ մարդուն մէջ ու քարին:

Դողաց պառաւը: Դողացուց զինք չարիքին մեծութիւնը, խղճական լոյսի հետ շփոթուող ու երբեմն նոյնը եղող Աստծոյ մէկ տոհնը՝ այդ վայրկեանին այդ տունէն, այդ կոնծեալ զառամ հոգիէն ու մեռելական բաներէ և մանաւանդ լուութենէ անցնող Զի՞մ գիտեր. յայտնի միայն իր հզօր հաւատքը նախապաշարումին կապուած: Զէ տրուած սակայն մարդոց մեծամասնութեան, ապրիլ կեանքի գէթ կարեւոր մաս մը, մտածման ու խղճի կըրկնակ հովանոցի տակ: Գուրս ենք նետուած յաճախ, տարերային հրմշառքի մը զօրութեամբ, ներքին շատ մը ապաստանարաններէ: Պառաւը, գիւղի Աննան, գերին էր եղած, խառնուածքի վերածուած իր հսկայ ցասումին:

Պազտոյին մահը ու անոր զուգորդուած կցորդ պարագաներու բազմազանութիւն մը, ըրած էին Աստծոյ ահին ներկայութիւնը կարճատեւ, տեղի ճիշդ բայէական: Օձը իր շապիկին տակ ու պառաւ Աննան իր փակ կոպերուն ու խղճմանքի գայուս խաւարին:

Վէպի բարտխուն, ժխորոտ կեանքի մը սահմանուած, այլ չես գիտեր ով բերած է զինք և ինչո՞ւ, մեծ իրականութեան մը այս գեղջուկ մտսին:

Մատարերեց՝ վաչէն, Պազտօն:

— Հապա ինչո՞ւ վաչէն, սեւնո՞յ հոգին...

... Ծհծեց սանդիկին մէջ բուռ մը ալ, քիչ վերջ՝ բուռ մը համիմ:

\* \* \*

Իրենց հողին մէջ ա՛լ չի բուռնիր ոչ մէկ բան. ոչ ցորեն, ոչ գարի և ոչ իսկ հասարակ խոտ: Կարիք սակայն՝ լաւ սնունդի, օճառի, գուլպայիր:

Հարուստ էին. չեն: Հոգիները աստուածներուն ըրած մէկ մութ սղագրութիւնները են միշտ. մեհենագրուած նօթ: Էմբըռամութ ներու համար հոգի մը, քիչ են յաճախ բոլոր մարդիկը ու մերթ ալ նոյն բանին համար մէկն իսկ յոգնակի կը թուի մեզի:

Շատ մարդոց հետ, բազմաթիւ մարդոց հետ, շուրջ հարիւր ընտանիքի հետ աղքատ են հիմա: Շուարած են ու սպասած. ի՞նչ ընտանիքի հետ աղքատ են հիմա: Շուարած են ու սպասած. ի՞նչ ընտանիքի հետ աղքատ են հիմա: ի՞նչնք՝ չդպան այլեւս ոչ մէկ բանի, ինչո՞ւ: Կ'աշխատին բոլորը. ի՞նչնք՝ չդպան այլեւս ոչ մէկ

գործիւ Ապրեցան երազի, մտային մշուշներու և լորուած ջղոյնութեան մէջ:

Դժգոհեցան, գառնացան բախարին դէմ: բայց իրենց հոգիներուն խորը, զատ զատ, հաւաքուեցաւ նոեւ քանակութիւնը ուրախութեան զգացումի մը՝ անբացաւրելիութեան կնիքով:

Խափշիկները չունին այնքան սեւ ներկ և ոչ ալ անձնասպան բանսասեղծները, որքան որ ունին կարգ մը կացութիւններ, երբ սառցային կծու նախավիճակներէ անոնք անցնին եռացման ծայրակէտ աստիճանի մը: Պետրոսեաններուն խոհանոցն ու ճաշասեղանը իրենց սեւ, իւղոտ, կեղաստ սանդիկն է. մէջը՝ աղ, երբեմն համեմ: Տէրզօրեան արիւնոտ աքսորի տեսակ մը անհուն չարչարունք:

Առառւ: Արեւը դեռ չծագած, դեռ բաւուկան կոր գիծերու ետին. զով, հաճիլի օդ մը կայ և իրերու ընդարձակ խաղաղութիւն մը, որ նոր կ'ազնատագրուի մութի ստուերոտ աշխարհէն: Պետրոսեաններու տան ճամբայէն՝ միշտ աղմուկ. ոմանք՝ ջաղացքի, ջուրի, գաշտային աշխատանքներու. ուրիշներ՝ սրճարան. կամ ձուկ սրաւլու, կամ ճամբորդ՝ դրացի գիւղերու համար:

Ու սոկայն իրենք, Պետրոսեանները, տակն են դեռ պատրատած վերմակի, մէջտեղը՝ պատռտած զանազան բաններու: Ելլեն ինչո՞ւ, ի՞նչ մեծ բանի համար: Զե՞ն ելլեր:

Աչքերնին բաց, կը նային առաստաղին: Մեծ տղան կը զայրանայ հօրը դէմ, պղտիկը կ'եփի գժբախտութեան անպատճամ մտապատկերներով. մայրերնին կը յիշէ Շաքէն, որ աւելի միծցած, աւելի գեղեցկացած պիսի ըլլար հիմա: Բարսեղ գժզոն է վայրկեաններէն, անշունչ առարկաններէն, իր կին ու զաւակներէն, բացի անկիւնի իրենց սանդիկէն: Առառւան միշտ նոյն պահուն, կը հանէ թեւը վերմակին տակէն, կը մեկնէ աջ և մէկ ալ գորչ անկիւններով զայրոյթ մը կը գծագրուի գէմքին վրայ. սանդիկը հասողութենէն գուրսն է նիհար, մազոտ բազուկին: Կինը, կ'ելլէ կը բերէ զայն սոխի գլուխով մը միասին: Բարսեղէն զատ, միւս բոլորը կը վախսան սանդիկին նայուածքէն և անոր կլոր փորուածքը կը նմանցնեն պատռած, պայթած ոչքի: Անոր մէջի աղը կու գայ իրենց կծու, թաթխուած հացը՝ կաւ:

Վաչէն և ոչ ալ մայրը չեն կրնար ծեծել անոր մէջ աղ. կը վախսան. սանդիկին մէջէն ձայներ կ'առնեն, ճիշեր՝ լացի, անէծզատ, սիրոյ և մթին հասւերներու. սանդքարի իւրաքանչիւր հարռածին տան հիմերը կարծիս կը գողան, կարծես տանիքը ցածնալ, վակուիլ կը սկսի: Զաւէնը շտահացող չէ: Անոր հանալ, վակուիլ կը սկսի: Զաւէնը շտահացող չէ: Անոր հանալ,

մար՝ կետնքն ու կետնքին արդի կարգերը նման են արդէն միշտ իրենց փոստ, հստա՛ծ հնութեամբ սանդիլին, արարածները աղ ու համեմ են, դժբախտութիւնը սանդքար և մահը՝ սանդքարով կոյր ու զառամոցի ջատու, ջլլիկ:

Առառևան ճաշին, կէսօրուան և ընթրիքին վաչէն ու մայրը կոյր պառւեի ակնարկութիւն մը պիտի ընեն Բարսեղին ու զայն հանեն իր բարկութեան ու տրամաբանութեան կշխաներէն դուրս, ստորիձանէն հեռու։ Նետեն, գիրկը տիսուր անդրագարձումներու, քիթէն շոգիի ու վառած ծծումքի՝ պիտ բերելու ստոմոքսի ամէն իրաւունք։

ինչպէ՞ս, ի՞նչ սրտով, քեռի Բարսեղ կոտրտէ, վառէ այդ սանդիկը. չ'ըլլար. ծո՞վը նետէ. նորէն չ'ըլլար: Հայրը զայն շինած է ի՛ր ձեռքով, անկէ վերջ բախտը եղած է տարուէ տարի աւելի. իր տռաջին ամուսնութեան, շատ մը բաներու հետ տռւաւ նաև այդ սանդիկը, մեծարժէք բնծայի մը պէս ու խօսք տռաւ անկէ զայն գործածել այնքան տաեն, որ կարելի ըլլայ գործածել: Ինք մարդ մըն է և իր տռւած խօսքը խօսք: Սանդիկը կը բերէ պատկերը իրեն Զարմանին, Պաղառյին:

— Թող ամբո՞ղջ ընտանիքո քանդուի, քանդուի, մոխրանա՞յ ամէն ապագայ, ամէն կարելիութիւն, բայց ես մասցած ըլլամ խօսքիս տէրը. ա՛, ոչ ոք չի գիտեր ճիշդ, ի՞նչ ըսել է տէրը մընալ իր խօսքին:

— Թող զայրանան, ջղայնոտին, ամպոտին՝ տան միւս անդամները, հանեն սենեակին մէջ աղմուկ, իրարանցում. զինք համոզելը դիւրին գործ չէ՝ քանի որ բնաւ էշ մը չէ ինք. թող բուրը սիրեն Պաղառն. կրնա՞ն իրեն չտփ սիրել. կապոյտ աչքերով Շաքէն՝ կրնա՞ն. միւսները՝ կրնա՞ն: Բայց ինք մանոււանդ էշ չէ. համոզուի՞, ուրիշի՞ խօսքի, զաւկի՞, մանոււանդ կնիկի՞, այն ու ի՞ր կնիկին. է՛, է՛ է՛. մարդ քիչ մը կը հաւատայ ուրիշ մարդու կնիկի. բայց էշէ՞ն աւելի կախականջ կ'ըլլայ այն մարդը, որ կը հաւատայ ինքն ի՛ր կնիկին: Ասկէ զատ ըստ է իր զաւակներուն:

— Աղքատացանք. ամէն գէշ մարդու և ցած կնիկի աչքը լոյս. աղմո՞քս: Մեծցած էք, կրնաք աշխատի, աշխատեցէք, չխնդան մեր վրայ: Բայց իր գէմը երկու փայտեր գտած է միշտ, ոչ թէ երիտասարդ զաւակ: Մեզք իրենց գպրոցին, ահսած կրթութեան: Մէկը թերթերէն կը սպասէ Ասածոյ հաստատած կարգուսարքին տակնուվրայութիւնը. յեղաշրջում, փոփոխութիւններ. շան պէս կը հոտուըտայ ամէն լուր, թերթի ամէն տող. կու գայ, կը նստի և այս Փարիզ և այս Լոնտոն և այս Մոսքո՞ֆ: Վարդապետ պիտի ըլլար, եղաւ տան ու աշխարհին փորձանք: Մէկը մեռած, ճանչնայ զայն կամ ոչ՝ Զաւէն ուրուխ է. ուզէ այդ մեռնողը Ամերիկա մեռած ըլլայ. տիսուր է՛ երբ մէկը ծնի, մէկը նըշանութի, ամուսնանայ. «Թող բոլորը մեռնին» որպէսզի լաւ ըլլայ կ'ըսէք. թերս է, թերս: Միւսը՝ Վաչէն՝ ան ու ուրիշ աեստակ մը. քիթը կախած է շտրունակ սխալ հէքեաթներու թոյնին մէջ ու ինձ կ'ընէ: Բացած է գիրք մը՝ ու ստքով գլխով այդ գրքին մէջ: Պարտապ տեղը կու լայ, պարապ տեղը՝ մէկ ալ խնդուք: Եւ չեն աշխատի՞ր. ծոյլ են, ծուլացա՞ւ օր մը այս տունը: Երանի չերթային գպրոց. մեային քովս, տունը, սիրէին աշխատանքը, հոցն

ու քրտինքը : կ'ուզեն որ, ե'ս աշխատիմ : Ես ծեր եմ : Սակայն՝ ես ա՛լ  
ծեր եմ : Կարիք լաւ սնունդի, օճառի, գուլպայի . ու ես՝ ծեր....

\* \*

— Անպայմոն այդ կեղտուտ սանդիկն էր իր մաշած սանդ-  
քարով միասին, մեր ընտանիքին կործանման չար նշանը : Հօրս  
խորթ զոքանչը, պառաւ Անհոն, կոյր ու ապարարոյ՝ ծեծած էր  
անոր մէջ բռու մը աղ և յետոյ՝ բռու մը համեմ : Մեր հին կաս-  
կածը ստուգուեցու : Ես կը հաւատամ հիմա կարգ մը նախապա-  
շարումներու, որոնց գարերն են հաւատացած :

Վիճակնիս՝ լաւ է հիմա, տանելի, վերջապէս կը չնչենք.  
հայրս գիւղն է, ես՝ գրատունի պաշտօնեայ. նշանուած եմ : Եղ-  
բայրս, Զաւէնը, բոլորովին ուրիշ տեսակ տղայ էր, գիտես. կը  
փնտուէր նորութիւն, յեղափոխութիւն ու մա՛հ. գնաց մինչեւ  
Սպանիս. լաւ գործ ու գրամ ունի հիմա. գրած է նամակ. կը  
հարցնէ սանդիկի մասին: Ուրախ պատասխան մը ունիմ իրեն.

— Սանդիկը ծովուն մէջ...

— Չեզմէ երկու օր վերջ մենք մտանք ծով : Ալեկոծ, խենթ,  
մռայլ ծով մը այդ օրը : Պասիթի ծովեղերքը, լեցուն արեւ, ձանձ  
ու գալթականի անձկութիւն. բոլորիս գոյքերը՝ ծովու ափին,  
Ուրիշներ ունէին շատ բան. մենք՝ անկողիններու սեւ դէզ ու կեղ-  
տոս սանդիկ մը : Շոգենաւը կը սպասէ, բեռնատար մակոյկները  
կ'երթեւեկին: Զօրս զոքանչը իր գոյքերը բեռցնել առւաւ մերի-  
նին հետ, նստելով ինքն ալ մակոյկին մէջ. չուզեցի, բայց չկըր-  
ցոյ արգիլել. տաենը չէր հէքեաթի: կ'աճապարէին: Թիչ վերջ  
ուրիշ մակոյկ մը եկու ու տղաք խնդալով պատմեցին: Ուրիշ  
մակոյկ մը եկու ու տղաք խնդալով պատմեցին, Տիգրան ա-  
գիւղէ երիտասարդ մը, աեղաւորիչ յանձնախումբէն, Տիգրան ա-  
նունով, ջղայնացած ծովուն դէմ ու աշխատանքի ընթացքէն, նաև  
կոյր պառաւի մը շտատիսս պնդումէն, կ'առնէ անոր ձեռքէն կեղ-  
կոյր պառաւի մը շտատիսս պնդումէն, կ'առնէ անոր ձեռքէն կեղ-

տոս սանդիկ մը մաշած սանդքարով, չի հունիր՝ և ծո՛վ: կը խըն-  
տո՞ն. կ'ըսին պառաւին «Սանդիկդ զրկեցինք ձուկերուն»: Երեք  
դո՞ն. կ'անցն պառաւին «Սանդիկդ զրկեցինք ձուկերուն»:

— Հայրս զարմանալի հայնոյանքներ ըրաւ. երբ նաև ելանք,  
փորձեց կոիւ ընել, իսկողել Տիգրանը. միջամտեցին: Այնձար եր-  
կու տարի՝ նոյն գէջ նիւթականով, բայց ա՛լ բան չէր մնացած մե-  
զի, որեւէ՛ բան: Պէտք էր աշխատիլ:



## ԱՅՆՃԱՐԻ ՄԵԿ ՏՂԱՆ

Սեղրակ մասնաւոր ճիգ էր թափած ընտելացնելու համար իր հոգին գտղթականութեան տեղին ու պայմաններուն. ամիսներու, հինգ անսպառ տարիներու վրայ փռուած իր աշխատանքը այդ ուղղութեամբ տուած էր բացարձակապէս հակառակ արդիւնք մը: Եղած էր օրէ օր տւելի հեռու, տւելի ցուրտ, խառնախսորթ ու ձախու: Տարագրութիւնը իր պարագաներու գաֆան բերումով, ծըռմըռկած էր անոր հոգիին գիծը, ու գեատարերանը իր առատաջուր զգացումներուն՝ փոխուծ էր օր մըն այ ահաւասիկ տեղ, նոյնիսկ ծով: Տարիները կը սահէին, ժամանակները կը մնային միշտ պըղտոր, ու կը մեար Սեղրակին հոգին՝ ծուռ: Բազմաշլմոր: Արտաքնաթափ:

Խոտորած էր Սեղրակին այն աշխարհը որ ներսն էր, սրաի մը առաստաղին տակ: այսինքն հայկական հովանիով, այսինքն բարի, այսինքն ազուոր վերնածածքով: Հիմա, սահմակումի, դառնութեան, չուարահար տենդերու մէջ էր բովանդակ էութիւնը. իր ընկերները՝ իրեն պէս, իր ժողովուրդը՝ իրեն պէս:

Լերան մը վրայ էին, հաւաքարար մտան տարագրող բեռնակառքերու թրքութեան մէջ, հաւաքարար քառասուն ու տւելի օր՝ Պասիթ. տենդախորչակ ծովածոցի մը ափերուն. չնչեցին վատքամիներու օդ, քրտնեցան, խմեցին ճինիու լեղի ջուր՝ երբ ամէն կողմ ճանճառած էր, երբ ամէն աղիքէ կը հոսէր սարսափ ազդող տիզանթերի մը: —

Լերան մը ընդարձակ լանջերուն էին, խազաղ ու արեւոտ ապառաժներու դրկիցութեան. զանգնուածով՝ անցոն ամայի ճամբաներու բոլոր աղեղներէն, զանգուածով՝ օտար ցումաքի մը փո-

շիներուն և ջերմին մէջ, նաւակներու մէջ, լաստերու վրայ, երկաթուղագծէ երկաթուղագիծ:

Բոլոր ժողովուրդով ուրախ են, ախուր, խենթ: Այս ժողովուրդը մեծ է, անհնման, չքեզ: Այս ժողովուրդը . . . :

Պատիթի ծովախորշին գիշերը, Սեդրակին համար, հայոց պատմութեան մեծ գիշերներէն մէկն էր գեռ, հսկայ գիշերներէն մէկը: Ծովը կատաղի աղմուկ մը հանեց, երկինքէն կը թափէր ջուր և կայծակ, խաւար կար և մարդկացին ֆիղիքական աղառութեան հաս մը ամէն գի: Հովը քանդած էր սաղարթահւղակները, գաղթականները թափուած էին գուրս, ծձկեր երախաներ թրջուած էին, ոմանք նոյնիսկ մեռած՝ ու սակայն ժողովուրդը ուրախ էր ստացուած աղառութեան համար և անպարփակելի գիշենովութեան մը անձնատուր՝ կը պարէր: Դիւային ալիքներու ահագնագոչ խաւարին գիմաց և որոտացող երկինքի մը ներքեւ՝ կը պարէր հայ լուսաւոր ժողովուրդին մէկ բեկորը: Երգ, թմրուկ, ցեխ: Ու ժողովուրդը գաղանի աեղէ մը սարսափելիօրէն ախուր էր նաեւ. հիւանդ Պօղոս ժողովուրդին գողանի տիրութեան տեղն էր այդ գիշեր. ինկած էր հոգիին վրայ գգգոնութեան արիւնոտ սլաք մը. գարմանատուն-հիւղակի բարձունքէն ահագին ձայնով կը հայնոյէր բժշկին և Աստծոյ. կը պոռար Շկաւտ'տ, կաւտ'տ բժժիկներ, հայ ազգը կը մեռնից: Կ'աղաղակէր. «Դուն քրիստոնեայ չե՞ս, տաճիկ Աստուած»: և Աստուած կը մազէր ձէպէլ-Մուսացիներուն վրայ կայծակ ու եղերական ջուր: Ձէպէլ-Մուսացիներուն գրախտ Պատիթը, Սոգոմ-Գոմոր Պատիթը: Աստուած խղճմանք մը պէտք էր ունենար այդ գիշեր, պէտք էր արժանապատութիւն մը ունենար. չունեցաւ. բայց հայոց պատմութիւնը ունեցաւ մեծ գիշեր մը եւս, հսկայ գիշեր մը: Երկինքներուն չուրջ տաճկցած հրեշտակներ կը ցտակուտէին, իսկ հրեշտակ եղած հայ պանդուխաններ օտար հողի մը աղառութեան վրայ կը գտանային գիշերացին անիմանալի չուրջպար մը. օ՛, այդ չուրջպար մը . . . :

... Սեդրակին սիրաբ. Այնձարի մէջ եղած է բզիկ-բզիկ, երակներէն պարպուած է ահագին կեանք: Ծառ չկոյ և ոչ ու ստղարթի մը ստուերը: Եկան. տաղակալի ու չոփչոր հարթագետին-ներու վրայ, տրուեցան իրենց թափանցիկ կտաւէ վրաններ. սիներու վրայ, մօրուքթի մուղագութ այդ կտաւներուն համար երկպատշի նգրուրին տըղան կարմիր մօրուքթ վարդապետի մը ըստւ «սրիկոյ»: Պօյտ-ճին և Ասէերին հետ կտրդ մը աղաններու ըսին «կորսուեցէ՛ք, ճին և Ասէերին համար ժողովուրդ է և աղայի պարապ կտաւ չ'ուղեր, կ'ասպիկա հայ ժողովուրդը է և աղայի պարապ կտաւ չ'ուղեր, կ'ասպիկա հայ ժողովուրդը, ձեր արմաւը, հայտէ գացէ՛ք, այս ժողովուրդնը ձեր խաղողը, ձեր արմաւը, հայտէ գացէ՛ք, էշ'ր»: Էշ աղանները չհաղուց է՛ուղէ աղառութիւն և բարի խօսք, էշ'ր»:

կըզան հայ ժողովուրդը. տուին անոր պանդիստութեան համար թափանցիկ կտաւ ու հեռացան չքեզ ինքնաշարժներու մէջ:

Սքանչելի լեռնականներ բերուեցան հոս — ո՛ւր են. պառնիկ դիւանագիտութիւն մը արնեի և աստղերու գրացի մարդիկ բերաւ հոս — ո՛ւր են:

Թուրք անքարույտկան կալուածատէրէ մը գնուած այս տըխւ մար գաշտերուն վրայ կար միտյն ցորենի հինցուծ խոզան մը, ահագին գեանուխնձոր, սոխ և մժեղ. անհատնում մժեղ: Ու մլուկ: Ու ցիս: Ու պոռացող քամի. պոռչտացող աշունի վերջ մը. աւեւ րոկ պորիսպաներու չուրջ գիտացած կլիմայ մը յետոյ. անհամար գոշտամուկ, մոխրագոյն տանէտներ, քարաթմասուց: Պանդուխտ ժողովուրդ մը այս բոլորին մէջտեղ, տիրութիւններու մէջտեղ, հըճանքի և խելսպարութեան մէջտեղ:

Սեղրակ չի' հաշտուիր, քէ՛ն է այս տափարակ տեղերուն հետ. ժողովուրդը չի' սիրեր, կ'ատէ՛ այս տգեղ հարաւը, մեծ հարաւներուն այս գժոխք դուռը, ձամբան: Խօսքի ընդհանուր թթշնամութիւն մը կայ տանց և նոր ժամանակներուն միջեւ. օրերը բարեկամ չեն այս պանդիստութեան, հայու և ո՛նեւէ պանդիստութեան. շրջագարձուած իմաստով այս արտաւոց ելիցին հանդէպ կետնքի մակերեսները, միջին խաւը, յատա'կն իսկ ունեցան բոլորովին անկարեկիր ու պազ վերոբերմունք մը:

Ժողովուրդը պիտի տառապի, տքայ, քրանի. պիտի պառկի դեղին ու թունդ ճանճատենդի մէջ և հեծեծէ անսահման տարողութեամբ բառեր: Սեղրակ պիտի իմանայ այս բոլորը, պիտի գիտակցի կազապարէ դուրս ինկոծ ցաւին բոլոր անագնութեան, պիտի մերժէ ստկայն ուրիշներու օրինակով խմիլ օղի, ուրիշներու օրինակով ըսել աղօթք, ընել հայհոյանք: Պիտի առանձնանայ, պիտի խզէ յարմարերութիւնը ամէնուն հետ, պիտի քալէ ահա միշտ անողորմ գոշտերու՝ սա գծուծ ճամբաներէն, պիտի մտածէ, զարմանայ, վերլուծէ:

Իր մտածումներէն հեռու պիտի վանէ ստկայն այս գիւղին շինութեան պատմութիւնը, որ կրնայ հայոց Սփիւռքը ըլլու և անոր ամէնէն խտացած, ամէնէն ամբողջտկան մէկ ողբերգուանոր ամէնէն խտացած, ամէնէն ամբողջտկան մէկ ողբերգուանոր թիւնը. Սեղրակ այդ ծանր անհրաժեշտութիւնը թողած է ընկեր թիւնը. Սեղրակ այդ ծանր անհրաժեշտութիւնը աւելի ամբողջտկանօրէն աղու մը, որ արդէն կը գրէ, որ գուցէ աւելի ամբողջտկանօրէն կ'ապրի այդ ողբերգութեան վէպը. բայց անիկա ունի<sup>թ</sup> այդյան կ'ապրի այդ ողբերգութեան վէպը. այդ անոնց անսահման համբերութիւն, այդ քան տոկուն ջիղեր և անոնց անսահման համբերութիւն, այդ քան տոկուն ջիղեր. ինք պիտի պայմաններուն յարմարող շրջապատ մը: Չի' գիտեր. ինք պիտի մտածէ միտյն քանի մը բաներու մասին, քանի մը. գուցէ մէկ, գուցէ երկու:

... Սեղբանկ երկու հազար մետր հեռու է գաղթականներու գիւղէն. Այնձարի հիւանդանոցին քով է, ծառերուն տակ, կանաչ ջուրերով գետակին առջեւ, կամուրջին ձախ կողմը. կը դիտէ մերթ ջուրը, ձուկերը, մերթ Դամասկոս տանող լայն խճուղին, ինքնաշտրժ կառքերը որոնք ձուկի պէս կը սողան, կը լողան կարծես ասֆալթին վրայ. զինուորական օնօւաները իրար կը յաջորդին ճամբուն երկու կողմէն. անգլիացի զինուորներ են, յառաջ ահա բաւական Փրանսացիներ, յոյներ, լիներ, նորդեկանտացիներ. Աստուած իմ, որչափ ուրիշ մարդիկ ուրիշ հողի վրայ, ուրիշ նպատակով, ուրիշ դրութեան մէջ, ուրիշ պայմաններով: Կը մտածէ: —

Այս բոլոր օտարները պիտի վերադառնան իրենց օճախին, իրենց հողին, իրենց ազատութեան, պիտի վերադառնան իրենց անցեալին շարունակութեան. ժամանակաւոր շեղում մըն է իրենց հողէն հեռանալը և տե՛ս, ախուր են, արդէն զայրացած, արդէն բիրա ու խստադէմ. իսկ հայը, իսկ հայը...: —

Տեսէ՛ք սա գիւղին լեռնականները, աննշան յոյս մը ունին, անհիմն ակնկալութիւն մը, սովորականէն աւելի ախուր չեն. քի՞չ կը սիրեն սեփական հողը, վերադարձը, ազատութիւնը, քի՞չ՝ իրենց պատմութիւնը, սահմանը, ազգային անհրաժեշտութիւնները: Երբե՛ք. ինք չի կրնար համոզուի այդ բանին. գիւղացի մը չէ՞ր ըսկեր թաղապետութեան շէնքին առջեւ՝ «Մեր հողին մէկ փշոտ կազնին հարիւր ուրիշի աշխարհ»: Երբե՛ք պիտի չհամոզուի Սեղբակ. իրեն հայրենակից սա նոր գիւղին մարդիկը շատ աւելի հայրենասէր են, քան բոլոր ազգերու հայրենասէրները: Ծեր Պազտօն էր, գերեզման չգացած ըստու ու բոլոր լացին — «Այնձարի լոյսը փուշի պէս կը մանէ տչքերուս մէջ, ժանգի պէս կը բռնէ չորս կողմը ուղեղիսօ տյս օդը որո՛ւն թոքերուն գպաւ և ջուրը որո՛ւն ծարաւութեան»:

Սեղբակ լուծած էր արտաքնապէս տարօրինակ երեւոյթ մը. այս ժողովուրդը մեծ վիշտ մը ունի և ընդհանրապէս ուրախ տարքներ. չուզեր բոլորովին վիշտով ներծծուիլ, կ'ուզէ ուրախ արարքներու շարունակութիւնով մը զօրացնել վերադարձի մը ակար յոյսը, հաւատքը, կարօսը. բնազդաբար կը կերակրէ իր արտամութեան աջ կողը, որ մարդոց ընարանիին մէջ որեւէ ակընակալութիւնն է միշտ. հիմա իր հողին վրայ թուրքը նստած է անկալութիւնն է միշտ. հիմա իր հողին վրայ թուրքը նստած է անկալութիւնն մը պէս ու ինք անկէ կամաւոր կերպով եռահման ատելութեան մը պէս ու ինք անկէ գիւղապատճեն միթէ մեար, ենթարկուէր լոծ կը չնէ գոնէ քիչ մը ազատութիւն. եթէ մեար, ենթարկուէր լոծ կը չնէ գոնէ քիչ մը ազատութիւն. եթէ մեար, ենթարկուէր (օ՛, անկարելի՛ է), ձէպէլ-Մուսան աւելի գէշ ահսակի ուրիշ Այն-ձար մը պիտի ըլլար այն ատեն. եթէ վերադարձի մը յոյսը չըլ-

ւոր, անշուշտ պիտի տպատամքին, բայց կա՛ր այդ յոյսը, առանց որոշ տուեալի կայ գեռ անիկս ժողովուրդին անգիտակցութեան պահեստին խորերը։ Անշուշտ դժուար է իրականօրէն լուսագծել այն որ անտարագելի՛ է մհծ մասով։ յանկարծ կու լայ մեր ժողովուրդը, կը նայիս յանկարծ ուրախ է ու բոլորուածքանի մը թմրուկի շուրջ, քանի մը զուռնայի, քանի մը մարթուած անսառունի՛ կ'երգէ՛։

ԶԵՐ սիրեր իր հոգր։ Կը պաշտէ՛ր զայն։ Գիշեր մը ամենամեծ ուժով և ինքնիրմով ողղողուած համբուրած էր ամէն մարդ գիրեզմանները, լետոյ տաւոր, թօնիրը, ծառե՛րը, ծառե՛րը ու պաղ քարքարու կղորին։ Ինչպէ՞ս գիշեր էր անիկա։ —

փարր ձաւ բու պղբան, կամ կային, խառալ' կար, մահուան լոռովի ին մը իշտ  
Աստղե՛ր կային, խառալ' կար, մահուան լոռովի ին մը իշտ  
էր ամէն երդիքի ու ճամբու վրայ: Եւ ներքնապէս գոհ էր ամէն  
մարդ, որ Աստուած չկար ու չտեսաւ եղածը այդ պահերուն:  
Աստուած կար այդ ժամանակ Սիլլիս լերան ստորառը, Որոնդէ-  
սի եղերքին, մզկիթներու և մինարէներու վրայ, Անտիօքի քէ-  
սա պավճիներուն քով, աղաստ բեռնոկիրներուն հետ: Եւ լու որ հոն  
էր, յու որ ձէպէլ-Մուսա չէր: Սատանան և Աստուած մեկնած էին  
ձէպէլ-Մուսային, մասցած էին մեծ մարդիկը, մասցած էին մեծ  
ոգացումները, մասցած էր մեծ ժողովուրդը: Երբ սատանան և  
Աստուած երբեմ բացակային՝ ժողովուրդներ կան որ կ'ոչնչանան,  
Աստուած երբեմ բացակային՝ ժողովուրդներ կան որ կ'ոչնչանան,

Եր տեսնէք, զայրանար ու զարուց շ  
... Սեդրակ պիտի երթայ հեռու տեղ մը, երկար տաճն պի-  
տի բացակայի այս տգեղ Այնձարէն. ոեւէ լաւ մէկը պէտք չէ

գուրս ելլէ այս ժողովուրդէն, բայց պէտք չէ մնայ շարունակ առոր հետ. պիտի չբացարձէ ինքզինքին այսքան բարդ զգացում մը. կարեւորը՝ որոշա'ծ է, պիտի երթայ, պիտի ընէ նոյնիսկ հասարակ գործաւորութիւն մը, հասարակ բեռնակրութիւն մը, հասարակ սրիկայութիւն մը գուցէ՝ բայց պիտի երթայ ուրախութեամբ, հրճուանքով. պիտի երթայ գէպի աւելի հարաւ, թերեւս հասնի մինչեւ. կարմիր ծովուն եղերքները: Պիտի ճամբայ ելլէ վաղն իսկ:

Կէս-գիշերը անց է ու Սեղրակ նստած է իր տնակին առջեւ. ծեր հայրն ու մայրը ներսն են, կէս քնացած, ուելէ բանէ լուր չունին: Բոլոր բաներուն մէջէն Սեղրակ կը յիշէ միայն հետեւեալը.—

Պտոյտի պէս բան մըն էր, իրենց, ձէպէլ-Մուսացիներուն արտագաղթը. զանգուածային զբօսանք մը կարծես այն տաեն: Աշուն օրուան խաղաղ իրիկնամուտ մըն էր, հինգ տարի առաջ: Իջան հայրենի զեղջուկ տարագիրները բեռնատար կառախումըի մը ժանգահար վակոններէն. կերան իրենց չոր պանիրը, իրենց հացը, իրենց կարմիր լոլիկը, ցրուեցան քրիստոնեայ գիւղաքաղաքին, բայսագի մէջ, թափառեցան մէկ ու կէս ժամ, ծախսեցին իսկոյն իրենց պղտիկ խնայողութիւնները, քիչ մը հայոյեցին, հանեցին իրարու համար ահագին աղմուկ, յետոյ բաւական ժպտեցան, ըսին ուրախ բաներ, վերախմբեցին զիրենք ու մութը կոխելուն հետ՝ եկան կարմիր հողերով այս սրիկայ գետինը: Ինք այդ գիշեր բազմաթիւ տղաներու պէս մնաց գիւղաքաղաքին մէջ. գիշերը անցուց գրեթէ տռանձին, գրեթէ անքուն, գրեթէ մինչեւ լոյս թափառելով. դիտած էր ժողովուրդը, դիտած էր ժողովուրդին բնաւորութիւնը, մտածած էր միշտ ու չէր կրցած որոշ եղբակացութեան մը յանդիլ: Շուտրած ու հետաքրքիր՝ մտած էր կրպակէ կրպակ:

Ո՞վ էր այն մարդը, այն ծերուկ հայը, որուն հետ խմեց օղի, խմեց իր վերջին օղին: կը պտըտէր. ծախսած էր գրպանի քանի մը գրամը. ահոելի անօթութիւն մը կը զգար, իր միսերն ու հոգին ձեւափոխելու անյագ ծարաւ մը. քայլերը առաջնորդեցին զինք հետաւոր ճրագի մը ազօտ լոյսին. տեղ մըն էր, երեւի ճաշարան մը. մտաւ. յիշեց որ գրամ չունի ինք և պէտք է անմիջապէս գուրս ելլէ, փախի. ծերուկ գործաւորի թշուտա համապէս գուրս մը բանեց զինք ուսերէն ու գրեթէ բռնի նըսգուստներով մարդ մը բանեց զինք ուսերէն ու գրեթէ բռնի նըսգուստ աթոռին: «Դուն հայ' ես» ըստ, «Դուն հայ' ես» կրկնեց աթոռին: «Դուն հայ' ես» ըստ, «Դուն հայ' ես» կրկնեց աթոռին ծերուկին աչքերը յանկարծ արցունքի կաթիլներով:

Ո՞վ էր այն ծերուկ հայ մարդը. ո՞ւր է հիմա Բայագի այն թըշ-  
ւառ գործաւորը:

Ոչխարի եփած գլուխ մը գրաւ սեղանին վրայ, գրաւ լաւաշ  
հացերու կապոց մը, Դրաւ ապակիէ կուժ մը լեցուն թունդ օղի,  
ըսաւ — «Պիտի լմննա՞ն այս բոլորը»:

Ըստ՝

— Դուն հայ ես, — խմեց խոշոր գաւաթ մը օղի, ըստ՝ — խը-  
մէ՛, դուն հայ ես. և աշխարհի բոլոր ճամբաներուն վրայ զար-  
մանայի Քրիստոս մը հայեր կը չարչարէ. հայեր կան պազարնե-  
րու մէջ, նաւահանդիսաներու մէջ, պատերազմներու մէջ, բոլոր  
շոգենաւերուն մէջ, բոլոր անապատներուն մէջ, բոլոր գերեզման-  
ներուն մէջ: Միայն խաղաղութիւնը հայ մը չունի, տղա՛ս:

Ամեց: Ամէն հայ բառը արտասանելուն քէյֆը կու գար ծե-  
րուկին:

— Դուն հայ ես. քսան տեսակ հայ ես դուն, ձեր մուհանի-  
րուրիւնը ինձի մի՛ բսեր. հազար ուղղութեամբ հայ է ամէն հայ.  
լմնցա՛ւ:

— Յանուն Հօր և Որդւոյ. պէ՞տք է շատ հայեր ըլլան պա-  
ռայու համար մէկու մը հայ ըլլալը. հայը, տհա, Քրիստոսի պէս  
աղուոր է, աղուո՞ր:

Ամեց. աչքերը փայլեցան. ըստ՝ «Այսքան գաւաթ մը ամ-  
բողջութեա՞մբ պիտի խմես»:

Ու՝

— Ամէն «հայ» ըսելուս սուրբեր կ'իյնան միտքս, վարդա-  
պեաներ, մօսին հրացան գրկած ֆէտայիներ. մեր կջմիածնին պէս  
տե՛ղ, մեր կջմիածնին պէս տե՛ղ. Քրիստոս ըսի՞ր, հո՛ն է. ի՞նչ  
երուսաղէմ, ի՞նչ մերուսաղէմ. կջմիածի՞ն...

Եւ պահ մը փակեց աչքերը, վերացաւ. Թիարանէն փախած  
ահաւոր թշուառի մը պէս էր, խենթեցած սուրբի մը պէս. ու  
խմած էր Սեգրակ այդ պահուն ուրիշ մեծ գաւաթ մը օղի ծերու-  
կին կենաց, ամբողջ հոգիով և առանց բառ արտասանելու: Հոյա-  
կապ էր գործաւոր ծերուկը, Բայագի կէս-գիշերային անմաքուր  
ճաշարանին խորը:

Բացաւ աչքերը:

— Ես ո՞վ ունիմ միթէ:

— Ամէն «հայ» ըսելուս՝ քէյֆ մը կը մտնէ մէջս. հայերուն  
բոլոր վիլայէթները կը մտնին մէջս. Ուրֆա, կը զրում, վան,  
Խարբերդ. քէյֆ մը, օղի՛ մը կը մտնէ մէջս:

Զարկաւ կուրծքին:

— Թագաւոր՝ կայ ասոր մէջ, թագաւոր:

Եւ աչքերէն ուղիղ լոյսեր դուրս ելան. Սեդրակ ցնցուած էր, ոհեւէ թագաւոր այդքան թագաւորական արժանաւորութեամբ պիտի չկրնար. իր թագաւոր ուլլար լայտնել. խմեց Սեդրակ: Ծերուկն ալ խմեց, լիզեց շրթունքները.

— Աստուած' մ, մեր եռագոյնը սուրը է, Հայտատանը սուրը...  
Եւ «Գլխուս մէջ տեսակ-ահսակ բաներ կան» ըսաւ:

— Կուժ մը եւս օդի. Լիրանոնի բոյոր խաղողները կրնամ խմել, դուն կե՛ր. անունդ ի՞նչ է. Սեդրակ, դուն կե՛ր. դուն Անոնց հետեկար, չէ՞: և այս բարկացած կաթը պիտի խմեմ: Հայտատած'ն, նեմ արիւն, նեմ գժոխար, նեմ շաքար...»:

Ծերուկ գործաւորի ազատ եղունգներով քերեց ձերմկած մազերով իր խոշոր կզակը. ըսաւ «Հը հը»:

— Բախսաին բոյոր աղջիկները կոյր են, բող են, բողի վարա տիքներէ ելած են. լինցա՛ւ. այդպէս են:

— Ի՞նչ եղար, հայրի՛կ, ի՞նչ ո՞ւ...

— Ի՞նչու մինչու չկա՛յ. հայր աւանա՞կ է, հայր չի՞ գիտեր ի՞նչեր կը գտանան աշխարհի մէջ. Աստուած հայր է՞շ կը կարծէ. իմ սիրտս կ'այրի՛, կ'այրի, օղլո՞ւմ: Քրիստոս չեկա՞ւ, սո՞ւս էր, չտեսա՞ւ, չի՞ տեսներ. ամէն հայ մայր իրեն համար արգանդին ու հոգիին մէջէն կը հանէ: կու տայ հայ մը. ինք ի՞նչո՞ւ մինչեւ հիմա գեռ բա՛ն մը չըրտւ հայուն. իր Հայրը չի՞ տեսներ այս կին գարձած աշխարհի, նեմ միծ, նեմ կաւա՛տ մարդիկը:

— Դուն շատ կը խմես, հայրի՛կ, շատ:

— Ա՞խ, ես անգամ մը երթամ անգիի աշխարհ, կայնի՛մ Աստուածոյ գիմաց ըսեմ՝ «Գտի՛ր նաեւ հայոց ոսկորները. տաիկա ֆրանսացիի ոսկոր է, տաիկա անգլիացիի, տաիկա ոսւսի, տաիկա փիս թուրքի, հայուն մարմիին ոսկորը ո՞ւր է: մեր արցունքը ջո՞ւր է որ կը թափես այսպէս. մեր արիւնը ջո՞ւր է. բսէ՛, մեր հոգիին ի՞նչ կ'ուղես վեց հարիւր տարիէ ի վեր. յոգնէ՛ այլեւս, յոգնէ՛, Աստուած»:

Ու բոլորովին գինովցած էր Բայագի ծերուկ հայ գործաւորը, ինքզինք բոլորովին կորսնցուցած. ինք, Սեդրակն ալ գինով էր սակայն. թրքախօս հայեր, քսվի սեղանէ մը հաւաքուած էին իրենց չուրջ. կէս-գիշերը անցած էր շատանց:

Ինկած էր ծերուկը սեղանին տակ և գրեթէ կը պոռար յուռածունքներով խառն բառեր. մշուշի մը մէջէն Սեդրակ կը տեսնէր. թրքախօս հայեր, որոնք իր և ծերուկին բոլորտիքը շրջանակ կտղմած առանց հայերէն մէկ բառ իսկ հասկնալու ովալլահինքից

կը լսուի մարդը» կ'ըսէին. իսկ ծերուկ մարդը կ'ըսէ սա տեսակ բաներ՝

— Բոլոր գտառաբաններու ՏԵՇՔՐԵԿԻՆ մէջ թքնեմ, բոլոր խիզ-ձերուն և ուղեղներուն մէջ՝ որպանք հայը չեն ճանչնար. Թող պազարի մը բոլոր էշերը միզեն. այլեւս Հայոց Դատը պէտք է տեսնըւի, Տէր-Զօրի աւազը պէտք է քննուի, պէտք է նային՝ Սփրատին ջուրը ի՞նչ հում ունի, ինչո՞ւ մէջը արիւն խառնուածի՛ համունիւ:

— Աղտոտներ, աղտոտներ, աղտոտներ. ձեր սիերլիխին  
մայրը... ձեր տոլարին, ռուբլիին և ամէն ինչին՝ աղջիկները,  
մայրը, մօրքուրները... ես պիտի պաշտեմ ձեզ, եթէ Հա-  
տը լուծէք, եթէ անկախութիւն տաք, եռագոյն տաք...

Սեղրակ բանած էր երկու աթոռ, որպէսզի չի յնայ. ծերուելը տապլտկեցաւ քանի մը անգամ. քրտնած էր ու փախած: Թէ ի՞նչ եղաւ ծերուեկը և ըստու մինչեւ առառ ինչ՝ չի գիտեր Սեղրակ. ընդգծուած են միայն իր մտքին մէջ հասկեալ խօսքերը:—

Հայուն իրաւունքը արդար է, պինդ է. ինչո՞ւ բոլորը չեն գիտեր, որ առանց հայուն կատարեալ ազատութիւն տալու՝ բոլոր աշխարհի վրայ պիտի թափի օր մը ոջիլ, կրակ ու թոքախտ. է, թող գիտնան, պիտի թափի'...

Աւզած էին թրքախօս հայերը Սեպակն ալ ձերուկին համ  
տանիլ տեղ մը քնացնելու. բարի էին և կ'ըսէին ՎՊալահի ճիշտ  
կը խօսի մարդք»: Ինք խսրեց այդ հայերը. ըստ օթէլ կ'երթամ,  
հոււտացուց, համոզեց՝ որ կ'երթայ, բայց գեռ ժամերով թափա-  
ռեցաւ թայագի պատիկ փողոցներու մութին մէջ:

... վաղը Սեղբանկ կ'երթայ. Բայցոգի հայ ծերուկին խօսքե-  
րը սիրաը կը ծակին. հինգ տարի անոր կէս-գիշերուան գինովու-  
թիւնը բանած է ամբողջ հոգին ու չի' ձգեր. չի' խմեր հիմա+  
չըլլա՛յ որ ըլլայ անոր պէ՛ս, անկէ աւելի. պիտի երթայ, չի կըր-  
հոնը և չուզեր մետք. լաւ մարդիկը կը ձգեն օր մը իրենց գէշ  
տեղը, տեղերը՝ ու կը մեկնին անյայտ տրամադրութեան մը հաշ-  
ուին . . .



19 ԵՐՈՐԴԸ

«— Տառնըչորսէն տառնըչինդ լուսցող կէս-գիշերէն երկու ժամ վերջ, Արմէն սպաննեց երկու ժանտարմատ. միւս օր՝ հայ մըն ալ, և պառաւ մըն ալ: Զփախտաւ. գնաց Անտիոքի Երէկ առտու կառավարութիւնը զինք կախեց, Ես աղօթեցի իրեն համար:

« Արմէն հայ մըն էր. գեղեցիկ մը. Պաշտպանեց յուշարածանը. եղաւ՝ տասնըութին արթուն պահակը. Յաջորդ օր սպաննածքը. գուշաճան միւտիւրն էր. Զուսրթին մօրն էր, որ զարկաւմիրջին գնդակը. Մոմ մը, մէկ հա՛տ մը միայն վառեցէք յիշատակինց:

Եւ թղթատարական դաժան գրաքննութենէն խռովածիած  
անստորոգիր նամակը, այսքան ժլատ լրատւութենէ մը վերջ,  
կը մոռնար բոլորովին լեռներուն եղերական տումը ու կը շարու-  
նակէր գրել առանին չոր, անաւել' շնիւթերու մասին։ Այսուհան-  
դերձ, այդ նամակին մէջ կար կար-Պէկի լրսախոսով ջուրը,  
վիթխարի ծառը, կար եօզուն Օլուգի բլուրներուն մեծ ու շքեղ  
արեւածագը։ Պիթխասի լի՞ոք կար նաեւ ու մանաւանդ, նամա-  
կին մէջ մշուշ, անհունատարը մառախուզ, սիլուէթը տակաւ պայ-  
ծառակերպուող նաւու մը կայմին՝ տիրանատառ լերան մը կատա-  
րէն։ Տժգոյն ու սգաւոր ամայութեամբ ցայդալոյսի մը մէջէն  
սուլող գնդակներու ձայն, իսկ այս բոլորէն վեր, խորունկ,  
սքանչելի՛, կար անհուն իրանն ու անսահման կուրծքը արեւա-  
սիրտ հայորդիի մը՝ պաշտպան պատուի և ցեղային սրբութեան։  
Յիշատակի պարզ, տխուր, բոլորովին անշուք պատարագ մը

մատուցուեցաւ անցեալ կիրակի. վառեցաւ մոմ մը տասնըութը սեւ գագաղիկներու շուրջ Ծերուկ, արդէն կորաքամակ, հայրենի ձիւնափառ մօրուքով պանդուխտ տէրտէր մը հոգեբուխ աղօթք մը մրմնջեց Երիտասարդ ու տժգոյն գէմքով տարագիր հայ մը տաւորական մը ապա, ներշնչուած գամբանական մը կարդաց, ուր Արմէնին համար կ'ըսուէր «Մեր պատմութեան լուսաւոր գէմքերէն մին, մեծագոյններէն մին է Արմէն: Ճէպէլ-Մուսայի 19-երորդ նահատակն է. մեր լեռներուն քաջը. գեղեցիկը, անպարտելին: իւրեն համար գագաղ մի՛ շինէք, և վերցուցէք հերոսները իրենց դագաղներուն մէջէն: Ազատագրուեցէ՞ք դագաղի մտայնութենէն: Այս մեծ ցեղը թող ապրի գիւցազներգութեան և հրաշավէպի մէջ, սրբազան աւանդութիւններու գիրկը. ուժի, խանդավառութեան ու թռիչքի մէջ:»

Կիներ լացին յետոյ, աղջիկներ՝ ու պղտիկ ժամմուն հին կոչնակը զարկաւ տիսուր, բնդհա՛մ, դողդոջ ու լալագին:

Արմէն, Արմէն, Արմէն...

\* \*

Եօղուն-Օլուգ՝ Ճէպէլ-Մուսայի մեծ գիւղը, ամենամե՛ծը, լու տեղ մըն է: Երբ անկէ գիտես՝ լու է. երբ զինք գիտես՝ լա՛ւ: Գէշ է՝ շատ գէշ՝ երբ տեղացի ըլլաս, ծարաւ ըլլաս, աղտոտ մորթ, գլուխ և լաթեր ունենաս մաքրելիք: Ամպի մը ստուերն է իր ջուրը. փայլուն, խոնաւ գիծ մը միայն: Կարճ խօսքով՝ տող մը ջուր, Պիթիասցիններուն պատկերաւոր բացարութեամբ: Ունի սակայն, այդ գիւղը, հատորներով լոյս, պայծառութիւն, տեսարաններ, ընդունակութիւն՝ մագլցելու լեռն ի վեր, իջնելու ձորն ի վար: Գէշ է նաեւ, երբ այցելել փորձուխտ անոր Վերի-Թաղին գոյիններն ու ժանահոտ անառաջները. «Անջուր Եօղուն-Օլուգի» կ'ըսէին Խտր-Պէկի պղտիկները այդ գիւղի պղտիկներսւն, ու անոնք կը տիրէին:

Եւ Եօղուն-Օլուգ հին տեղ մըն է: Ունի շատ գերեզման. շատ մեռել. առւներէն աւելի հողակոյտ. տիսութիւն, ցաւ, բիւրաբիւր մտագրազումներ: Խստակինցազ հայերու տեղ մըն է ան. գտան ու գարաւոր կա՛յք մը:

Հոն կան հին մարդիկ, առողջ ուղեղներ, հաստ իրանով ջուրեպաններ, որսորդներ. կայ հոն, մանաւանդ, սանտրագործ:

\* \*

Երիտասարդ մը կար հոն և «իշու կտո՞ր» մըն էր ան....

«Իշու կտո՞ր» մը եղաւ Արմէն, երբ աւարտեց գիւղին դպրոցը և բան մը չըրաւ, բան մը չեղաւ: Հայրը՝ «Իշու կտո՞ր մըն եսա ըստ անոր և մեռաւ: Արդէն մայրը չէր ճանչցած բնաւ. արդէն շատոնց ազգական չունէր երբեք, իսկ երէկ մեռած հայրը, այսօր իրեւ միակ ժառանգութիւն, իրեւ միտկ նկատելի հարըստղւթիւն կը ձգէր զաւկին մակդիր մը: «Իշու կտո՞ր»: Այդ բառը երկար ատեն մնաց սանտրագործներու բերնին մէջ. ճամբարդեց միաքէ-միտք, շրթունքէ-շրթունք: Եղաւ քմծիծաղ, եղաւ հեգնութիւն, զայրոյթներու միջին գումար, բազդատութեան եղր: «Իշու կտոր»ը մեծցաւ, ուռեցաւ, ինկաւ վրան աեւականութեան կը-նիքը յնտոյ և խիստ բնորոշիչ պիտակ՝ ա'լ փակաւ ու մնաց Արմէնին ճակարին:

— Գէշ զաւակ՝ մը հանեց մէջտեղ և լաւ անուն մը կպցուց անոր, — ըսին սանտրագործներէն ոմանք, հօրը համար:

— Զաւակն ու բառը հաւասարապէս օղիէն, եղրակացուցին ուրիշներ:

— Մի փնտուէք ամէն ինչի տկը, — ըստ հին ու ճեղքուած շրթունքով մէկը:

«Իշու կտոր»ին հայրը սակայն, մուրացկաններուն իսկ նախանձող չքաւորութեան մը մէջ, կնքեց իր քամբախտ մահկանացուն, թշուառական գոյութիւնը: Անօրինակ կերպով աղքատ, անբախտ, խման ու վատոգի նոյն ատեն՝ ան գող ու տգեղ էր մանուանդ: Լկոփի, լպիրչ. յաւէտ անկենցաղ ու միշտ ցոփ ամուսինէ մը պրծելուն անփախարինելի երջանկութիւնը շնորհած էր վազնոս մահը՝ կնոջ՝ տախտապարելով զայն անհուն, անյատակ, պահանջման տիգանթիրիով մը: Մեռաւ գրեթէ մերկ, բոլորովին արիւնավի՛ժ տիգանթիրիով մը: Մեռաւ գրեթէ մերկ, բոլորովին անսուազ: Հայրը որդի քիչ բառ էին փոխանակած իրարու հետ, անսուազ: Մանաւանդ տիրութեան ու ցաւի մէջ զգեանուեած մօք շատ քիչ: Մանաւանդ տիրութեան ու ցաւի մէջ զգեանուեած մօք մահէն վերջ: Երբ հօրը բառերը հայնոյանք էին միայն, տղուն պատասխանը անոնց, լռութիւն մըն էր, ակռաներու տակ ճգմբռ պատասխանը անոնց, լռութիւն մըն էր, գլութիւն եղաւ պատասխանը պարզեց ողնիներու վշոտ հանդիպումին: Տղան զգաց ցաւ ու հայրը մեռաւ անտարբեր ամէն դիպումին: Տղան պահեց ցաւը մոմլութիտակ խածաւ շրթունքը, փառնի: Տղան պահեց ցաւը մոմլութիտակ խածաւ շրթունքը, փառնից հոգին, բարձրացաւց գլուխը եղանակներու հոլովոյթին ու տարիներու սուզին մէջէն: Մեծցաւ:

Արմէն, ուրեմն, «իշու կտոր» մը եղաւ սանտրագործներու բոլոր տաղկեաններուն առջեւ, մգլոտած բոլոր տաղկեաններուն առջեւ: Խօսեցան, բամբասեցին, ծաղրեցին զինք: Այպանեց զինք վերի-թաղը, Վարի-թաղը, Շուկան, Ամաճը: Հոգը չեղաւ: Դէմքին գիծերը պահեցին իրենց սովորական դիրքը. ու ներեց անխըտիր ամէնուն:

Տգեղ էր, տձեւ էր, կոշտ էր: Սառած կերպարանք մը ունէր. պաղ, անճոռնի, բրածոյ երեւոյթ մը. մռայլ, աններդաշնակ, գիմագծութիւն մը: Քիթր կր լայննար ու կր կախուէր՝ քիթր՝ թըրաղըւոծ կարմիր սպունդի մը պէս: Աչքերը կլոր էին և սուր. կ'արտադրուէր այդ աչքերէն անախորժ նայուածք մը, գիտելու չարագուշտկ կերպ մը: Խակ լորձունք կր վաղէր շրթունքներէն և ձայնին մէջ խոզկաղին կր պայմէր: Պարանոցին վրայ՝ աղտր, վերածուոծ ժանդային մածուցիկ և գոր, նիւթի օգա՞կ առ օգա՞կ կը հասնէր գունչին: Կզակր լայն էր, ամուր, քառակուսի: Ասվարական, խիստ յաճախադէպ պարագայ մըն էր նոյնակս ոչիներուն թափառիլր ծոծրակին բոլոր ուղղութիւններուն վրայ, զրօսաշրջիկներու յոյլ և աննպատակ գանդաղաշարժութեամբ: Գյոււխը կեղտ բռնած, բորբոս և ժանդ բռնած քարի անտաշ կտոր՝ ծածկուած էր մամային մաղերու տռատարոյս թնձուկով մը: Այս բոլոր այլանդակութեանց մէջ, տգեղութեան ու եղծ ձեւերու, տնտաշ չարժունիերու այս անհնարին հաւաքածոյին մէջ, ուր չեղջ առ չեղջ դիզուած էին բնութեան կոյր ու ճակատագրական բոլոր մթին անմաքրութիւնները՝ Արմէն՝ նաւարեկեալ մէկու մը աղեահանար կերպարանքն ու հոգին ունէր միշտ:

Անիծուա'ծ մը, նախախնամութենէն ընդմիշտ դուրս չպրարած մը երջանկութեան դռներէն, մութին, ցեխին ու գժոխիքին մէջ քաշկուտուած հոգի մըն էր կարծես առ յաւէտ: Պատուհուած մէկը:

Արմէն աղգտական չունէր. բացառիկ ընդունակութիւն՝ երբեք: Զէրօ մըն էր, աջ ու ձախ կողմը թշուառութիւն: Իր բախտը շատ հեռուն էր. մինչեւ ան գար՝ ինք կրնար երթալ. և իրին պէս դեռ քանի մը հասեր ալ՝ իրեն հետ, կամ իրմէ վերջ:

Ոչ մէկ մաերիմ ընկեր: Խակ այս բաներուն չգոյութիւնը կը խորացնէր իր հոգեկան շրջապատը՝ արդէն ամայի, արդէն մութ, արդէն ցուրտ: Պարապի: Իր ներքին մթնոլորտը լեցուն էր սեպ, չոր, անապատ առանձնութիւններով, անջրդի, խոպան, ամլացեալ ու գժպի խորհուրդներով: Սիրտը կուրծքին տակ արարական սեւ, թողլքուած վրանի մը պէս էր: Մենութիւն, մենութիւն, մենու-

Թիւն: Արմէն գուցէ ակսմայ մենագար մըն էր, թիրեւս ընդդէմ իր խսկ անձին հիւանդ մը՝ քաշուած, որջացած իր էութեան խաւարչախն գուրին յատակր:

Դպրոցը աւարտեց իր ընկերներէն շատ ուշ՝ Քանի որ բան  
մը չեղաւ, եղաւ՝ «իշու կտոր»։ Սահմարագործները, ջորիկանները,  
որսորդները զինք ծաղրեցին։ Եօլուն-Օլուգի ցեխն ու գորիք հա-  
լածեցին զինք շարունակ։ Թանձր, խիտ, սասարիկ էր ամէն ինչ՝  
որ կըսուէր իր մասին։ Խտր-Պէկի խիստ ու շատախօս լեզուն օ-  
ժանդակեց հարեւան գիւղին։ Մարսափելի էր պարսաւը այդ գիւ-  
ղերուն մէջ։ սարսափելի՝ բառերուն ընծայուած երկրորդ նշանա-  
կութիւնը։ Ամուր, մաքուր, կինցաղող գիւղեր էին սակայն։

Բայնք որ Արմէնին հոգը չեղաւ. տւելցնենք՝ որ մազերը  
բռւսան ու քիթը խոչոր միջատի մը պէս իջաւ գէպի բնրանը  
սպառնալով շրթներուն: Տղուն երեւութակոն այս անհօգութիւնը  
տւելի կարծր գուրս եկաւ ժամանակի ընթացքին, քան ամբողջ  
գիւղին ընդհանուր պարսուը: «Չաշխատի՞ր կ'ըսէին իրեն հա-  
մար, քանի մը տարիներ՝ ու ամբողջ գիւղը վարժուեցաւ հետզե-  
տէ այս այլանդտկ աղուն գոյութեան: Հանդուրժեց անոր ապրե-  
լու իրաւունքին:

կապրէր գիւղին հիւսիսային բլուրին գագաթը, խրձիր ու կապրէր գիւղին հիւսիսային բլուրին գագաթը, խրձիր ու մէջ, յայտնի չէ թէ որուն ձեռքով պատուած Անշուրք, անշուրք, անշուրք՝ որքան որ բան մը կրնայ անշուրք ըլլաւ. վերջապէս՝ անշուրք անշուրք անշուրք անշուրք իրանիթը: Եւ է՛ր՝ Արմէնին կարևոսատ անշուրք անշուրք մըն էր այս խրձիթը: Եւ է՛ր՝ Արմէնին կարևոսատ անշուրք անշուրք մըն էր այս խրձիթը:

բուռնակը ան, բր տառած այս խրճիթին մէջ լացաւ իր տառչը լոցը.  
Արմէն ահա այս խրճիթին մէջ լացաւ իր տառչը լոցը,  
անկէ ահսաւ ուրիշներուն չտեսած երկինքը, ասազերը, Որսնդէսի  
գետարերանը մանող հեռաւոր տառդասանաւերը: Արմէն, տպեղ,  
ու տառածել ու գէշ երիտասարդ՝ նստաւ իրիկուն մը խրճիթին սեմին ու  
մտածեց: Շա'ա: Կը գիտէր Խար-Պէկի նարնջասաններն ու խո-  
րասուզուած նոյն ատեն իր խոհերուն մուալլ բաւիլներուն մէջ,

կ'ապրէր անասելի պահը ճակտագրական հոգեշրջութեան մը:

Որբ և ամուրի՝ կրկնապէս ամուրի էր ինք. տգեղ՝ բիւրապէս տգեղ էր ինք. բիւրապէս աղքատ, անանկ, թշուառ և մեկուսի նոյնապէս գէց հայր մը ունէր: Անպատուիչ, գետնահարող մակդիր մը փակցուց այդ խման ծերուկը իր մէկ հատիկ զաւկին ու ստկեցաւ: Խոկ լու որ ստկեցաւ: Գուաթներ ծամող կորաքամակ լպոշացեալ մըն էր ի վերջոյ: գիշերուան յառաջացեալ պահերուն աղրիւրի պատին կոթնող մը: տարածեալ և յարագողդոջ անմտութիւն մը: Զխմաձ՝ ան աւելի սսոկալի էր, ջղագրդիւ, զայրագին: Դանա՞կ կը զարնէր անցորդներուն, կը պառկէր բանտ, կը հայնոյէր ոճին բոլոր երտնգներով, հովերուն բոլոր ուղղութեամբ: Լո՞ւ որ ստկեցաւ: Իր հայրը ցած էր, վատ ամուրդի: Իր հայրը՝ դաման, մութ շանսիրտ: Իր հայրը՝ կոյուղիի պէս անմաքուր էր, կապոյտ, թաց, միգապատ աչքերով, գայարուոց շրթունքներով, լիսկած դնդերներով, խնլու և անհուատ: Լո՞ւ որ ստկեցաւ: Մայրը կը ծհծէր, կը ծհծէր յետոյ կինը, զաւակը: Լո՞ւ որ ստկեցաւ: Ատակեցաւ: նոյնիսկ ի՞նք չդնոց անոր թաղումին: Արմէն կը մտածէ դեռ:

Ծնողքին կողմէ՝ գժբախտ, գպրոցէն՝ վատ յիշտատիներ, անվերջանալի տրտութեամբ առանձնութիւններ. ձիթենիներուն տակ՝ լոց, անօթութիւն, զրկանք, գէց առաւօտներ, տրտում իրիկուններ, այսահարի գիշերներ եղան իր ամբողջ օրերու: Փողոցէն՝ ստորոտութիւն, առաներէն՝ բամբասանք, հանդ հպողէն՝ քոմետի նոյուածք, աղջիկներէն՝ ծուռումուռ չրթունք: Ամէն ինչ մե՛ր և ինք՝ ամէն ինչէ վա՞ր: Ծերերուն քով անպիսան մըն էր, գործի մարդոց հայեացքով տպուց մը, յիմարտնոցի ապահով թեկնածու մը: Վաւերական՝ ամէն գէց հաւանականութիւն իր մասին: Վարժըւածները իր գոյութեան, գինք գիտէին իրրեւ նորահնար կտատակներու թարմ նիւթ: Ու խման Ապրգիսին տղա՞ն էր ան կիներու համար, որոնք հասուն աղջիկներ ունէին գոներուն առջեւ, պատուհաններուն ետին, պարտէզներուն մէջ և ջուրին ճամբան: Այդ աղջիկները, օ՛, իրար հետ քէն կտապով այդ աղջիկները, իրարու կ'առաջարկէին զայն սեւ անէծքի մը մէջէն: «Արմէնը քեզ ամուսին»: այդ շրջանին՝ ծայրն էր գժոխք բուրող անէծքին՝ աղջիկներէն բանաձեւուած:

Գիւղը, այսուհանգերձ, որքան այ ծաղրամոլ՝ ունի խիղճ մը, գթութեան անսպառ մթերքներէն: «Ելենթ է» կ'ըսէին ու կը զըսէին իրեն հաց, քիչ մը պանիր, քիչ մը ձիթապաւզ:

Արմէն կը մտածէր իրիկուն մը գիւղացիներուն այդ ողոր-

մութեան մասին. բազմակնձիռ հարցերու առջեւ դրած էր ինք-  
զինք և կ'ընէր բարդ խորհրդածութիւններ։ Մինչդեռ անդին,  
գիւղը, իրիկնապահի քաղցր ասուերներուն գիրկն էր ինկած։ Վե-  
րի-թաղէն շունի և հացթուխ պառաւներու աղցմուկ ու թզենի մաք-  
րող քանի մը ֆեսաւոր մարդոց ձայն կը լսուէր։ Կը ճշային եր-  
քեմն մանուկներ։ մերթ էշ մը կը զուար թթենսիի մը տակէն, և  
Անատօլուի ոճով կը հայնոյէր մէկը իր անխելք կնկան երեսին։  
Փանոսինց առւնէն, որ ամէնէն մօտն էր Արմէնին խրճիթին, կու  
գար տապակուող ձուկի հոտ։

ընդերքին մէջ ու չմեռած՝ պիտի ընէր քանի մը բան, պիտի ըլ-  
լար բան մը։ Մտաւ ներս և քնացաւ։

\* \*

Աշխատեցաւ Արմէն. կերաւ հաց, կարգաց թերթ. գնաց  
Պիթիսս. գնաց անգամ մը մօտաւորապէս Անտիոք։

Ծաղրին ջերմաչափը անկումներ կրեց։ Ունեցաւ մէկ քանի  
ընկեր։ Աղջիկ մը նայեցաւ իրեն քիչ մը սրաանց. ինք նայեցաւ  
աղջկան աչքերուն, բիբերէն քիչ մը անդին։ Իրիկուն մըն էր ա-  
տիկա և ինք կը վերադառնար աշխատանքէն։ Արմէն սիրեց աղ-  
ջիկը. սիրեց զայն միսով, մտածումով, հոգիով։ Երբ օրեր վերջ  
անգամ մըն ալ նայեցան իրարու։ Մտաւ մէջը տաքութիւն, դող։  
Մտաւ այդ տգեղ էակին մէջ՝ զոյգ մը նայուածք, քնքոյց հասակ  
մը։ Հրեշտակ մը։

Չուարթ էր աղջկան անունը։ Եւ անբարոյական կնոջ մը  
աղջիկն էր. միշտ սայթաքած և սայթաքումներ սարքող պառա-  
ւի մր։ Հայր մը ունէր ու շատ մը հայրեր։ Մայրը բանուկ ճամ-  
բայ մըն էր բոխնք, յաճախուած լայն ու հին փողոց մր։ Արմէն  
կը գտաէր աղջիկը հրեշտակներու կարգին։ Արմէն չէր յայտներ  
իր սէրը. կը նիհարնար ու կ'ապուշնար իր խրճիթի սեմին նըս-  
տած, թերթը ձեռքը և տչքերը ոչ մէկ տեղ։

Շունի մը պէս, որ կը սիրէ մսագործին փողոց նետած ոս-  
կորները, շունի մը պէս նորէն, որ կեսնքը վասնգելու չափ կը  
սիրէ ոսկորին ջրասոյց պատերն իսկ, Արմէն կը սիրէր. գիւղա-  
կան մեծ սայթաքումներէ եկած իր լուսուար, ջինջ, աննման  
Զուարթը։

Սիրեց՝ և այդ սէրը զուգադիպեցաւ քաղաքուկան գէշ եղա-  
նակի մը. տիրեց՝ վատ մթնոլորտ. տիրեց՝ խուճապ։ Յեսոյ յա-  
րաբերական միջանկեալ հանգարատութիւն։ Արմէն բնոււ չաշխա-  
տեցաւ. կարգաց, կարգաց ու մտածեց։ «Զբազուած եմ» ըստւ.  
գրին անունը արգէն «Զբազուած»։

Դէպքը կանխող փոթորկոս շրջանին Արմէն գոցած էր այս  
անգամ մինչեւ Անտիոք, իր հայրենակիցներուն հետ և մասնակ-  
ատ քաղաքական ցոյցերուն։ Տգեղ, տգեղ օրեր աեսաւ Արմէն։  
ցոծ պատահեցաւ դէպքը, աեսակ մը եղաւ ան։ Տիրեցաւ, զայ-  
երը պատահեցաւ դէպքը, իսկող իշխանութեան գէմ։ Եզաւ շատախօս մէ-  
րոցաւ, խօսեցաւ եկող իշխանութեան գէմ։ Եզաւ շատախօս մէ-  
րոցուց բոլորը։ «Արմէն կանոնաւոր մարդու պէս կը խօ-  
քը, զարմացուց բոլորը։ «Արմէն կանոնաւոր մարդու պէս կը խօ-

Արմէնաց ըստու ուսուցիչ մը ժողովրդական հաւաքոյթի մը մէջ՝  
կը հաւաքուէին շուրջը և ինք կը կարգար թերթ, կը յայտնէր  
կարծիքներ: Իր կարծիքները և իր մտսին ըստուած լու խօսքերը  
կը հասնէին մինչեւ տուները:

Ծրջուռծ էր ժողովուրդին տրամադրութիւնը իրեն հանդէպա: Եւ աղջիկներուն ալ. և Զուարթ յայտնօրէն կը սիրէր զինք: Բայց սիրոյ ոչ մէկ յայտարարութիւն: Իրար դարպասելու և սպասութի ջպային վիճակ մը միտյն:

Բոլորը գրիթէ եղած էին իրեն պէս թշուառ. անօթի՝ կոռուսեալ բանի մը քաղցրութեամբ: Կ'երեւէին զբաղուած՝ իրեն պէս: Եւ որովհետեւ բոլորը եղած էին իրեն պէս՝ Արմէն եղած էր բոլորին պէս. անոնց խառցած, չտիազանցուած արտայայտութիւնը սակայն:

Մողեանդ հակածառզ և տաք շրթունքով մէկն էր Երիտասարդութիւնը իր կողմն էր. իր բոլոր ձախ հակառակներով. սկիզբի օրերուն, պէտք եղաւ նոյնիսկ հակակշռութիւնը: Արշամ և թաթուլ բոլորսկին իր հետն էին. իրեն համախոն և քիչ մըն ալ բարեկամ եղած: «Պէտք է այս ժողովուրդը տպըստամբի, — կ'ըսէր. — պէտք է այս անքականի երիտասարդութիւնը գայրունո՞յ այլնեւս. պէտք է բորբոքի և վագէ. մեր պապերը նր զայրանո՞յ այլնեւս. պէտք է բորբոքի և վագէ. մեր պապերը կը շարունակէր նորէն»:

— Տրամաբանութիւնը զիս կը հակասէ ու քաղաքական արշեաւուները նոյնը չեն, ինչ որ էին նախօրդ ապստամբութեան. բայց և այնպէս՝ այս հոգր, այս առւները, մեր գերեզմանները, Յուշարձա՞նը: Ո՞չ. հարկ է դիմել խենթերուն, այսինքն՝ երիտասարդ դութեան: Այս օրերուն՝ պէտք է խենթեր ըլլան, ընեն գեղեցիկ արտաքներ: Իրենց կետնքին հետ խաղացողնե՞րն են գեղեցիկը. գօրտւոր անհատը ան է, որ կ'ընէ բան մը՝ տրամաբանութեան բաներուն հետ թշնամի գուցէ, բայց բոլորովին հաշտ իր սրտի բաներուն հետ թշնամի գուցէ, այս բոլորովին հաշտ իր սրտի բաներուն: Ուժեղ է և նոյնիսկ անպարտելի այն նախաթերագրաներուն: Ուժեղ է և նոյնիսկ անպարտելի այն նախաթերագրաներուն: Չքեզ երիտասարդը՝ որ կը քայլացէ ինքզինք, խընամականօրէն շքեզ երիտասարդը՝ մոխացնէ իր բովանդակութեան մակատն կը մոխացնէ իր բովանդակութեան մակատն, թքնելով բախտին ճակատն ի վեր. յանուն անսովոր մատգրութեան մը, անանձնական ու մեծ խոեակի մո:

բաէտիր սըւ  
Այդ օրերուն գիւտհարեալի երեւոյթ մը մը ունչը օրէնք  
Եկշտուած էր վրան ագեղզութիւնը՝ բորբոքումներու հետեւանքով։  
Արշամ և Թաթուլ բարեցը ջնուած էին այլ կողմ, համոզուած՝ թէ  
բոլորին անմտութիւն է մնալը, քանի որ ապահով ելք և նպաս-  
տուրովին անմտութիւն կային գաղթի։

կառավարական միջոցներով գաղթը շաբաթներու խնդիր էր ալ. ու կար խուճապ. մեծ, անօրինակ, արտակարգ իրարանցում: Զանգուածին թէ անհատին զգացումները կը տարութերուէին երկու հակադիր բեւեռներու միջեւ: ի՞նչպէս չըլլար ջղային՝ Արմէն: Հիմա՝ կը սիրէին զինք. ու սակայն՝ ո՛չ մէկ հետեւորդ: Նոյնիսկ՝ համակիր Արշամը. նոյնիսկ՝ Թաթուլը: Ժողովուրդը պիտի երթար. պիտի լքէր հողը ու մեկնէր: Ու գե՛ռ... Ծախուածներու վատ, ազգուրաց խմբակ մը, կը քարոզէր ժողովուրդին մնալ: Մնա՛լ ու ենթարկուիլ: Դաւաճաններն էին անոնք. նենգուածները. խարդախները: Ծախուածները: Օտարախտով զարնուածները: Օտարով բորոտածները: Զէին անոնք հայ. չէին՝ մարդ: Կեցտո՛տ: տղմո՛տ, թարախալէ՛ժ հոգիով, մտայնութեամբ և օ՛հ... այդ տմարդինե՛րը գեռ: Մատնիչ, գաւող, մեքենայող, սագրող: Սողուն ու գա՛րչ: Գետնաքա՞րշ մտայնութեամբ նոյնիսկ չավուեի մը մէկ բառին տակ. ո՛ւֆ, ցածութիւն, ցածութիւն. աղմակոյտ, պրտաբոյծ, ցեծակերուած, ցեցապսպառ եղած մարդիկ:

Մեծաչփոթ տակնուվրայութիւն մը, հողմակոծող անտառի մը, ահեղամոռնչով կիսանի մը խառնակ պատկերը, անդոհական եղերանկարը ունէր նոյն տաեն ամբողջ ձէպէլ-Մուսան՝ իր մեծ ու պղտիով, իր կին ու տղամարդերով: Դէպէրը իրար կը հաւածէին սրարչաւ վազքերու մէջ: Արմէն որոշեց չերթալ: Զուարթին ծնողքը հաւատափախ եղած էին: Ողբերգութիւնը Արմէնին: Ո՛չ, պիտի չերթար, ինք ոյլեւս հոս կը մնար. կը մեռնէր հոս: Պէտք է մնա՛մ, մնա՛մ կը կրկնէր մտքին մէջ: Այդ մայրը, այդ կի՞նը. և իր բաղմաճիւզ, բաղմակչի՛ռ, բաղմանուա՞գ սէ՛րը...

### Զհամոզուեցաւ: Մնաց:

Եկան բեռնատար ինքնաշարժ կառքեր, խոշոր, ժանգոտ: Քիւլիսէն, կազի Այնթապէն: Վարդավառի տրեւոտ կիրակի մը ժողովուրդը պարպուեցաւ: Խար-Պէկի ճամբռու եղերքին, գեռ կենդանի շռն մը իր ստակած դռնչը դրած հողին՝ կը մտածէր: Ոստիկան մը կանցնէր ճամբայէն և բոլոր պատուհաններուն փեղկերը բա՛ց կը մնային:

\* \*

Արմէն հաւատարութեան նիշեր գրաւ իր և եղիպատկան մոմեայի մը միջեւ: Անդամալոյծի մը միջեւ: Երբ իրիկուն եղած ու տմայի էր ձէպէլ-Մուսան, նոյն նիշերը գրաւ իր և շատ մը գէշ բաներու միջեւ:

Ամառ գիշեր էր և ինք չքնացոււ Նստաւ խրճիթին սեմին.  
Նայեցաւ տիսուր տատղերուն, պատուհաններու տիսուր փեղկերուն,  
տուններուն տիսուր տուանձնութեան, վարի դպրոցին, վարի եկեղեցին,  
կիսոււարտ ակումբին: Լոռութիւնը կար: Լոռութիւնը՝ խեղդիչ  
պարան մըն էր իր զգին շուրջ:

իր խրճիթը լոյս չունէր։ Ամբողջ եօպան-Օլուտի մէջ երկու տուն ունէր լոյս։ «Այլացածաներուն լոյսերն էին որ կը փայլէին միայն դատարկ ու մութ ձէպէլ-Մուսայի մէջ։ Ահ, ահ, Արմէն հոռաչանք մը արձակեց։ Զուարթենք առյլացածաներու ցանկին մէջ...

Եւ օրերը ոյլոպէս. օրերը՝ դատարկ, միտոք, անիմատ: «Երանի մետյին անոնք» և կոչէին զինք հին օրերուն պէս «Իշու կոտոր», «Իշու քուսակ», «Իշու գերդաստան»... Մնային և չգարթուրու:

Գերեզմանները սիրեց. խառնեց անոնց ստուերտ կեանքին իր կեանքը: Մանուկներ փնտուեց, մանուկները... Աւելի մտերմագույն Զուարթին հետ Յայտնեց անոր իր սէրը ու գաւա զայն փառագարձուած: Հակոսակեցաւ ձնողքը, մանաւանդ մայրը, տիրեց մօր և Արմէնին միջիւ յարուածութիւն: Տարի մը այսպէս:

Շարտթ օր մը Անտիոք էր: Վերագրածաւ. լսեց, զգաբարբոք,  
դէյ լուրս Զուարթին բանաբարուելուն՝ այցելու շավուեփի մը կող-  
մէ՝ մեղասկցութեամբ ապջկան մօրք՝ տունին մէջ՝ մօ'ր ներկա-  
յութեան: Հայրը տունը չէր եղած: Եւ ապջկիը ի զուր ընդդիմա-  
պատճեան: Չայրը տունը չէր եղած: Գոցած էր զուռը և այդ-  
պէս...:

Խտր-Պէկ և աստղերուն անգամ մը եւս հայհոյեց, զատ-զատ: Լուսաբացին՝ ծովափի էր: Նայեցաւ, նայեցաւ, նայեցաւ ծովուն: Ապուշի պէս աւագներուն նայեցաւ, ապուշի պէս ալիքներուն, ապուշի պէս՝ լերան: Ո՞ւր կը դիտէր Արմէն:

Տեղ մը դիտեց, որ մենք չենք դիտեր. տեղ մը՝ որ Յիսուս դիտեց անգամ մը. Յուզան՝ անգամ մը, Գոլոմառս, յիմարներն ու մեծ մարդիկը՝ անգամ մը: Դիտեց յիմարի պէս, հանճարի պէս, սուրբի պէս: Կ'ելլէր դէպի լիու: Ֆելլան կին մը, երբ Արմէն կ'անցնէր անոնց տան տռջեւէն, ըստւ թէ հայ աղջիկ մը գտած են ծովափը, խեղդուած քանի մը օրէ ի վեր և թէ ժանտարմաներ տարած են զայն Անտիոք, դիտանութեան համար:

Մեծցան Արմէնին աչքերը պայթելու աստիճան. Ճիչ մը խեղդուեցաւ կոկորդին մէջ. մարած՝ ինկաւ գետին:

Առտուն՝ հանդարտ էր. նոյնիսկ ըստւ հաւաքուած Ֆելլան-ներուն, թէ այդ աղջկան անունը Զուարթ էր, իրենց դիւզէն: Ըստւ ու հանդարտ եւաւ լիու:

\* \* \*

Հալէպէն ձէպէլ-Մուսացի տղայ մը մանրամասնութիւններ կու տայ. անստորագիր նամակը կը մնայ անանուն հեղինակութիւնն:

Վճռեց մնալ յեռ՝ Արմէնը, իսենթ ընդվզումներուն խենթ երիտասարդը: Թշուառութեամը, երիտասարդութեամը ու վշտով գեղեցկացելը: Յորմէ հետէ անոր մօրուքը, օրէ օր հասունալ սկսաւ ուղտափուշի պէս, թաղուեցան աչքերը ներս և քիթը՝ ծովամայրի նման կակուղ և թաց, չողաց չրջապատղ մազերուն մէջ: Արմէն տխուր էր, մռայլ և կուրծքին ոսկորները՝ նման դագաղի ցուրտ տախտակներու: Իր մորթին տակ կը գողացին հիմա բնագդին բոլոր մութ եղանակները՝ արիւնոտ երաժշտականութեամը մը, սեւ ու փտած ջութակներէ: Թուաբանութեան դասի ծոյլ ուղեղով աշակերտ մը, մատած Արմէնին հոգիին մէջ, կը բազմապատկէր զայն միլիոնաւոր թիւերու հետ. նկարչութեան զարհուրելի հանճար մը, դիւային կարողութիւններու տէր՝ սուրբ ու ստանայ նոյն տաեն, ձէպէլ-Մուսայի բիւրարիւր անտառներուն վրայ կ'արարչագործէր յայտնաենական, գատաստանական ու գժոխքի չարազէտ նկարներ: Արմէն կը տեսնէր լերտն վրայ սըրբութիւն, գեհեն ու իր սրտին մէջ մեծ սէր ու անսպասելի սուրբ:

Գաղթականութիւն, Զուարթ, ու լեռար:

Արմէն լեռն էր ու կը սպասէր դիպուածի: Այդ տեղերէն անցնող թուրքի:

Տասնըչորսէն տասնըհինգ լուսցող կէս-գիշերէն երկու ժամ  
վերջ, դիպուածը հրամայեց վերջապէս:

Արմէն գեռ կը թափառէր. Յուշարձանի խորանին վառած  
էր երեք մոմ այդ գիշեր: Մէկը Զուարթն էր, միւսը ինք ու եր-  
րորդը իրենց դժբախտ սէրը: Մոմերը պիտի հատնէին ալ, ու ան  
կը թափառէր աչքը անոնց հատնող բոցերուն: Ու ելաւ ձայն: Քա-  
նի մը «նորեկ» երիտասարդներ էին: Տեսան հանեւի մոմերը. զար-  
մացան, վախցան, հայնոյեցին յետոյ՝ Յուշարձանին և Զորակի  
նահատակներուն:

Ու երբ պիտի մարէին մոմերը, ու աղաստէին «Փիս էրմէ-  
նիներուն քարը», կրտէկ գիծ մը հոսեցաւ յանկարծ իրենց ուղ-  
ղութեամբ ու անմիջապէս գիծ մը եւս՝ նոյն տեղէն: Միւսները  
չկային, չքացան: Հեռուէն լսուեցան միայն քանի մը հրազէնի  
ձայներ:

Երկուքը ստոկած էին. Արմէն ստուգեց ատիկա. ստուգեց  
նահեւ երեք մոմերուն մարիլը: Ալ հոգը չէր, կրնար մեռնիլ. ե-  
կոծ էամը: Մունկի եկաւ խորանին առջեւ, և ձեռքերը կուրծ-  
քին՝ աղօթեց: «Հայու Աստուած, Հայու Աստուած»: Երկու ա-  
րիւնլուայ գիտկներ կային քովը իրենց հրացաններով. կար, զատ՝  
իրը և ասոնց բոլորին վրայ երեք մարած մոմ, գեռ չաւարտած,  
գեռ գուցէ կէս... Զուարթը, ինք, իրենց սէրը: Վերցուց հրա-  
ցանը և ինք՝ անյայտ մութին մէջ: Խուարին:

Յաջորդ օր սպաննեց միւտիւրը. կէսօրին. և Զուարթին  
պոռնիկ մայրը՝ անսո՞ր հետ, Սուէտոնյ ճամբարն վրայ՝ գաշտի մը  
մէջ, Զփախաւ: Հրացոնը ուսւը՝ զարտուղի ճամբով՝ Անտիոք:

— Հայ մը պիտի կախէք, — ըստ համարձակ, երբ պիտի կա-  
խէին զինք: Ու կախեցին:

Մեր ապստամբութեան տասնըութը նահատակներէն վերջ,  
այս անգամ երկրորդ գաղթականութեան, ունեցանք ապստամբ  
մը եւս, նահատակ մը եւս: 19-երորդը:



## ԻՐ ՏԵՏՐԱԿԻՆ ՄԷԶ

Ա.

Մահուան սուր ու որեւէ ցաւ ապրելու իր միակ ձեւն էր եղած տափկա - անդրտղառնալ և մտածել երկարօրէն դրամին կեցուցիչ անհրաժեշտութեան և անկէ իր զրկուած մը ըլլալուն անբացատրելի, անրնդունելի՛ կոպտութեանը մասին։ Ամէն ցաւ, ամէն կոկիծ, ջիզ ու հոգի սպաննող ամէն տաղտուկ, ըստ իր բընազդին հասկացողութեան, կր բուժուէր միայն ամենազօր դրամին ուժուի Ուրիշ աւելի մեծ ծարտւ մը, ուրիշ աւելի մեծ իմաստութիւն մը, կեանքին հիմնական նշանակութիւնը ըմբռնելու ուրիշ աւելի ազնիւ ճիզ մը քան դրամինը՝ գոյութիւն չունէր այս գիւղացի երիտասարդին համար կին, եկեղեցի, ընկերներ և դպրոցի ուսումն շատ երկրորդական բաներ էին, իր շուքին սահմանէն հեռու, կեանքին անդինե՞րը ինկած, բոլորն ալ ուրիշ բաներու խառնուած ճղճիմութիւններու կոյտ։

Չուան առ չուան մարմինին բոլոր ջիզերը, Մանասին ափ մը պարանոցը կապած էին դրամ ունենալու պազպատէ ցիցի մը. բոլոր չուաններով կը դառնար այդ ցիցին անտեսանելի մետաղին շուրջ գոհ, երազային և մերթ ծածկօրէն երջանիկ։ Տարիներով, և ուրիմն գիտակցութեան անսահման բթացումի մը մէջ, թիտպարան էր եղած գիւղի մը այս գորշ մարդուկը իր սովորականէ զուրս դրամատենչութեան։

\* \*

Մանաս թափթփած մարդ էր, մարդկային պատկերի աղօտ

նմոյշ մը: Ունէր եմենի, կը գնէր գլխուն նախնիքներէն եկած կեղտոտ ֆէս մը: Կինը մեռաւ. իր միսերուն և հոգիին անուզզայ սովորութեամբը մտածեց նորէն դրամ ըսուած քաղցր բանէն մըշտապէս զրկուած մը ըլլալուն. ախրեցաւ. թոքերն ու թուշերը լիցուեցան հառաջանքներով. ուռեցան և պիտի պայթէին անոնք: Շաբաթներ ամբաղջ պտըտեցաւ գիւղին չորս բոլորը շուայլ և խաթարուած սուզի մը մէջ. անկէ ետք, երկար տարիներու ճամբու մը վրայ, Մանսուին դէմքը նմանեցաւ հարրուխներու մէջ ճմբոթւ կըւած հին թաշկինսկի:

Երեսուն ատրեկան էր Մանսա երբ կինը մեռաւ: Զէր կրցած ունենալ զաւակ: Իր կեանքին ամէնէն ահոելի սուզին էր, որ կ'ունենար Մանսու ըստ էութեան, մինչ նիւթեկան չունեւորութեան անբացարելի մորմոքն էր, որ իրականին մէջ սկսած էր ողողել օրն ի բուն իր գձուած էութիւնը կրակէ հսկայ հեղուկի մը պէս:

— Դրամ՝ ունենաս, դրամ՝ և այս ցաւը կը հալի:

Ծնած էր Մանսա կծծի, բառին հնարաւոր ուժգնութեամբ, այդ վիճակին բոլոր տասյթներով, իր հոգին բազադրող բոլոր միւլիմերուն վրայ. թրջուած, խխում կտրած էր տգահութեամբ և անոր վեց ու աւելի հոլովներով, անոր բոլոր յետագաս մասնիկներով: Տէրտէրին, պառաւ մօր և գեռ ազգականներուն միխթորական արտայայտութիւնները ոչինչ եղան իր սրտին համար: Կին ու գտաւկ: Դրամ՝ Մէկը կար ու չկա՞յ հիմու (ցա՞ւ), երկրորդը՝ չկա՞ր, չկա՞յ (անդամալուծութի՞ւն), վերջինը, դրամ՝ չկա՞ւ միշտ ու չկա՞յ (կրտկ, կործանում, տղէա): Եկեր է տէրտէ՞րը (= առնը լիցուն դրամ), եկեր են ազգականներ (= որքան աըխմա՞ր)՝ խօսք կը խօսին, թէ՝ կեանքը այսպէս, թէ՝ մանը այնպէս. ա՛խ, սանկ պառա՞ս մէյ մը ներսի բո՞ւն բառերդ. կանգո՞ւն կանգո՞ւն բանաս բերանդ այդ հսկայ բառերուն համար և ճշտու:

— Կեանքը մէճիտիէ՝ կ'ուզէ, մէճիտիէ...

Գաղանի մը ուժով մանչես և գետինը ճեղքուտի, ու ձայնդ հասնի Անտիոքի պանքային, Ստամպոլի պանքային, Ամերիկայի մեծ պանքային: Մանչես

Սուրբիան թուղթէն անդին կեանք չկայ, օսմաննեան սուկին կլորակէն դուրս մահը լմա՞ն է. թոքե՞րդ պատին ու գուն ոռնո՞ս ատակաւին:

— Դրախտ երթալու համար անմեղները եթէ չանցնին տօլարի կամուրջէն՝ ճէ՞մպ, դժո՞խք: — Բատ Մանսուին, մէճիտիէ մը դիւղ մը մարդ և զիւղի մը մհոելները կ'արթէր. յայտնեց օր մըն գիւղ մը մարդ և զիւղի մը մհոելները կ'արթէր. յայտնեց օր մըն գիւղ մը մարդ և զիւղի մը մհոելները իր պառաւ մօրը, գերհզմանառաւնէն երբ նոր ալ այդ մտածումը իր պառաւ մօրը, գերհզմանառաւնէն երբ

էր դարձեր մայրը. պառաւը, ահաբեկած, նայեցաւ տղուն գէմքին, նայեցաւ գէպի երկինք, դարձուց կռնակը ետ՝ հանեց խաչ։

•

կոր իրեն. հապա՞՝, Մանաս հինգերորդ դաստիան հասնի, աչքը  
բաց ազայ ըլլայ, մէկ ասրի մնայ իր դպրոցը աւարտելու, մէկ  
ալ այդ վերէն ու վարէն պակասը զինք չընդունի դպրոց առանց  
վճարումի. անդին, աղայի ազայ, վարժապետի ու վարժուհիի  
աղաներ թող ձրի՝ կարդան։ Ո՞վ գիտէ աշխարհը ո՞ր կողմէն դէպի  
որ կողմ կը դառնայ. իւսէ, վարժուհի Մարիձային ազաքը Եւրո-  
պա հասան. թող ինձի կլլեցնեն թէ խելք ունէին, թէ վարայ  
ծախսելո՞վ գացին։

### Մերթ այ՝

— Է՛, Է՛. սա մեր կուտը պակաս, աջ կողմէն ու ձախ կող-  
մէն խենթ ձէպէլ Մուսացիները ինչի՞ս հայերը կ'ըլլան կոր. ի-  
րենց գրպանը փարայ չունին՝ հա՛յ ենք կ'ըսեն. իրենց մէջ նա-  
խանձ չունին, խե՛լք ու խորամանկութիւն մը չունին, կուրծքեր-  
նին բացեր՝ — հա՛յ ենք կը պոռան, յու մա՞րդ ենք կը պոռան.  
իրիկուն եղա՞ւ՝ չորս թաղի մէջ ու վեց գիւղերու չորս թաղի մէջ  
հրացանի կրա՛կ. — հա՛յ ենք, աշխարհին քուղըր... հայը անո՞ւշ  
բան է։

### Ու գրեթէ միշտ ինքնիրեն՝

— Ծօ ո՞չ թէ աշխարհին քուղըր... հրացան սահղծողի՞ն, մէջ-  
տեղ հանողի՞ն քուղըր... ի՞նչ հայ էք դուք. դուք հիմո հա՞յ էք.  
ձեզի պէս հայեր ես չա՛տ տեսած եմ. տաճիկ աղքա՞տն ալ կ'ըր-  
լայ այս տեսակ հայ, այս տեսակ քրիստոնեայ. յմնցա՞ւ. ոչ մէկ  
տեսակ մարդ են մեր այս գիւղացիները. փարան ի՞նչ պիտի ր-  
նեն, դէ՞նքն է կարեւորը. օր մըն ալ իրա՞ր կ'ուտեն։

### Պրապահելով ծալքերը մաքին՝

— Ճար չկայ. բերնով չըսիմ, բայց մամտամ գոնէ. մեր ձէ-  
պէլ Մուսացիներուն ամէնէն խելքը գլուխն իսկ գոնէ մէկ ամոռ-  
ւան ճամբար, խենթութիւն ունի. անոնց բուն խենթերը աշխա՞րհ  
կը մաշեն, աշխա՞րհ. չխօսինք։

### Ու մատածուած ին արդիւնքն դժգո՞ն՝

— Համբեմ քեզի, Է՛յ բանի տեղ չգրուած Մանաս, սա վեց  
գիւղին սալլամ հայերը, Աստուած ունեցո՞ղ մարդիկը. —

Էն վերի գիւղ՝ Սոգոմոնենց Միասք, Պարտասանենց Նիշան,  
անկէ վերի գիւղ՝ Զատաթիկենց Միքատիչ, դէպի վար՝ Սահիբանենց եր-  
կու եղբայրները, եսայի, Միքայէլ, հոս՝ ես, իսքէնտէրը և քիչ  
մըն ալ Տատուրը, վար՝ Հաճի Միւլքոնը, Ախսակ աղան. արեւ-  
մուտքի գիւղէն վերցուր կարմրենց Նահապետը (անպիտանը ի՞նչ  
կալլիմ հարստութիւն ունի) և միւս բոլոր քաղցուծ թուղի և սոտ-  
քալլիմ հարստութիւն ունի) և միւս բոլոր քաղցուծ թուղի և սոտ-

\* \* \*

Մանաս միայն թափթափած և ազտոտ չէր. տգեղ էր նաեւ,  
Հաստ շրթունքները ոլորուած էին վեր ու վար՝ կարգ մը ակռա-  
ներ երեցնելու աստիճան. գլխուն վրայէն մազերը կը թափէին՝  
կարծես յօնքերուն վրայ բուսնելու համար. գօտիէն վեր բարձր  
էր, գօտիէն վար շատ կարճ. ջղային խաժոռ նայուածքներ ունէր  
միշտ, վախի մը արդիւնք ու վախ ազգող; կնոջ մահէն տարի մը  
վերջ, գացած եղած էր զինուոր: Վերադարձին, հինգ տարի ըրաւ  
խանութպանութիւն, Տասնըներկու տարուան իր զինուորութենէն  
սանճագի դէմ: Ըստ էր՝ ան կի՞ն ըսուածը . . . , կարեւորը  
դրամն էյ: Ծախած էր ամէն շարաթ իրիկուն զինուորի իրա-  
ւունք — ընկոյզ. չամիչ, սիկառէթ և պահածոներ. ծախած էր՝  
փամփուշտ, բրինձ, զինուորի խոշոր վարտիքներ. բախտախաղ  
չէր խաղացած, բայց ընկերներուն տոկոսով գրամ տուած և խաղ-  
ցուցած էր. տուած էր նորէն տոկոսով գրամ և ըստծ, օրինակ.  
«Օհմննէս, կիներուն հետ մինչեւ լոյս», իսկ ինք՝ «Ես կին ըս-  
ուածքը . . . ». կարեւորը դրամն էր:

Վերի անսպառ զրկանքներուն դիմաց ինք ունէր հիմա գիւ-  
ղին մէջ դրամ, խանութ, շատ յաճախորդ. սկսած էր երբեմն ու  
ումանց առջեւ սիկառէթը խաճնելով, աչքերը պզտիկցնելով, այ-  
տերը վեր ծալլելով խօսիլ: Արդէն, ինչ աղուոր գտած էր ժա-  
մանակին արհամարհանքի այդ դիմախաղը: Անտիռքի Փանոս է-  
ֆէնտին արդաշէս կ'ընէր միշտ. ամէն Անտիռէ վերադարձի, քիչ  
մը աւելի կը նմանցնէ մհծութեան ու արհամարհանքի այդ ձեւը.  
մը աւելի կը նմանցնէ մհծութեան ու արհամարհանքի այդ ձեւը.  
կրանի՛ կարենա՛ այդ ձեւը բանել ամէնուն տոջեւ. չի՛ կրնար.  
կը փորձէ զայն կիներու և խեղճերու առջեւ:

Կեանքի շուրջ իր նկատողութիւններէն:

— Օ՛խ, անուշ դրամը. գէմքի գիծերուն ու կը խառնուի.  
Եցուն արհամարհանք և քիչիկ մը ճարպ կը դնէ անոնց մէջ.  
Կ'ընէ քիթը բարձր, գոնէ մէկ յօնքը բարձր, ճակատը կարծես  
կ'ընէ քիթը բարձր, գոնէ մէկ յօնքը բարձր, գոտիսէն այ վեր. կ'երեւին քեզի միւս գիւղացիները գժբախտ,  
գլուխէն այ վեր. կ'երեւին քեզի միւս գիւղացիները գժբախտ,  
մանր մունր: Փանոս էֆէնտիին պէս այտերդ վեր ծալ-  
աղքատ, մանր մունր: Փանոս էֆէնտիին պէս այտերդ վեր ծալ-  
աղքիթ, աչքերդ պզտիկցա՞ն, խօսքերդ կրծոտուած ելա՞ն ակռա-  
ներուդ մէջէն՝ քէյֆը այդտե՛զ է: Օ՛խ, անո՞ւշ դրամը . . . :

Արդարեւ, Մանասին համար դրամը աւելի անուշ եղած է  
քան որեւէ անուշ խօսք, քան որեւէ յիշատակ, քան որեւէ աղ-

ջիկ, որեւէ խենթութիւն. եղած է անցեալէն տւելի քաղցր, տպագայքէ մը շատ աւելի նաշխուն, թնդանօթի պէս զօրաւորւ Դրամը Մանասին համար . . . .

— Դրամը ո՞ւր, աշխարհի սո՛ւրբ բաները ո՞ւր . . . : Քսան ձմեռ առաջ իր կլմաստ նէնէին շինած պազլավա՞ն հազիւ քաղցր եղած էր սա գեղին-պորափկ գրամմերուն չափ. կլմաստ նէնէին պազլավա՞ն, Մանաս թռոնիկին մէջիսիէները . . . .

Զինուորութան շրջանին, պատրուակոծ էր միշտ, թէ կինը մեռած է, ծանր սուդ ունի, ծախսելը յիմարութիւն է, ինչո՞ւ, ձանըմ, ինչո՞ւ իր գրամը ելլէ ուրիշին տայ. կը լոէ՞ք, ի՞ր գրամը. թող ուրիշներ' իրենց գրամմերը տան իրեն. այդպէս աւելի տրամաբանակոտն և համելի կ'ըլլայ. ինք հեռու գիւղէ մը եկած է, կոչ գերեզմանը ձգած և եկած է, հոս ոչինչի պէս խեղճուկ զինուոր մըն է ինք. ճիշդը՝ ուրիշներուն գրամը իր իրաւունքն է. այդպէս է, այդպէս չե՞:

Օր մը, Հալէպ, բաւական անուններու կողմէ բաւական մարդիկ եկան հայ զինուորներէն գրամ հաւաքելու. ընկերները պարպեցին իրենց գուրսի և ներսի գրամանները: Մանասին գլխունները ճաթեցան, ուղեղը վլաւ. քերուըտուքի արդիւնք ու գիւմացինին քերուըտուք պատճառող «քնաւ չունիմ» մը ըստւ, և ա՛լ չխօսեցաւ: «Դրամը մեզի ո՞ւր, հէյ իւղաբեր, քեզի՞ս սպանք թէ գրամ տանք» մտածեց սակայն:

— Չունի՛, ե՞ս կու տոմ, — ըստւ Սիմոն:

Մանաս կարեցաւ գեղին, կարեցաւ կանաչ, կապուացաւ. կատարուածը խեղդ գնաց կոկորդին մէջ. «Կորսուեցայ, — մտածեց, — գրամը արուեցաւ». Սիմոն փրկեց զինք երբ հանգանակիչները հեռացեր էին.

— Վերջին տուածս ալ Մանաս քեռիին իմ կողմէս նուէր:

Մանաս կախեց գլուխը, խուսափ խուսափ զօրանոցին ծայրը գտաւ մենաւոր անկիւն մը, պոռթիկաց.

— Օ՛հօ՛ . . . ես հայ չե՞մ, լմնցաւ. ամէն տեղ հայ կայ. ձէպէլ Մուսա, իսքէնակերուն, Հալէպ: Եկեղեցիին՝ տուր, կարմիր խաչին՝ տուր, գպրոցի մը՝ տուր, աղքատի մը՝ տուր. հոս տուր, հո՞ն տուր. խ'ելքս կ'երթայ: Տա՛յ, ընդունեցինք, թո՛ղ տայ. բայց ինք վերջը ինչպէս պիտի հարստանայ. գրած չե՞ս միտքդ անպայման հարստանալ, Մանաս. եթէ տա՛լ պիտի ըլլար միշտ, երանի կնկանդ հետը սատկէիր. ուրիշներուն քէյֆին երթալով կը հարստացուի. արդէն զինուոր մը հազար չարչարանքէ վերջ ի՞նչ կ'առնէ որ. ամիսը ութը քուղը. տսիկա ե՞րբ ութ հարիւր կ'ըլլայ, ե՞րբ ութ հազար կ'ըլլայ:

Զաւէնն ու Գրիգորը նկատեր էին Մանասին բացակայութիւնը և պատճառը կռահեր:

— Երթանք նայինք, կոթուածահար չըլլայ, — ըստ Զաւէն:

— Տեսո՞ր որչափ գոյներու մէջ մտաւ. լու է, ջղայնացնելու ենք զինք:

— Կը խայտառակէ կոր մեղի. մարդ Աստուծոյ. հանէ բան մը տուր, ունի՛ս. եկողները մեր հայերն են վերջապէս, և անպայման կարեւոր բանի համար է:

— Այն ալ հայը ոչինչ բանի համար դրամ հաւաքէ, իմացուած բան է:

— Ծո հայը կը մերժուի՞. ի'նչ սրտով հայը կը մերժուի. ազգին օգնելէ աւելի անուշ բա՞ն. բա՛ եօթը պո՛րտը գրամը կը բորդին. ձեռքդ անցա՞ւ՝ տուր ուրիշին. մնայ՝ աղա ու հիւանդութիւն կը դառնայ վրադ:

— Ապրի՛ս Սիմոն. տես ի՞նչ կ'ըսէ միշտ. «Չի նմանիր հայը տունի, կնիկի, զաւակի և ազգականներու. հայը սուրբ բան մըն է, սուրբ ուրախութիւն մըն է, մեծ, գաղտուկ ուժ մըն է. հայը ա'զգ է, հա՛յ է:

— Ամօ՛թ Մանասին. ձէպէլ Մուսան իրեն պէս մէկը չէ ծընած, չի՛ ալ ծնիր, երթանք խորվենք զինք հիմա. կ'արժէ: Գաւան զինք: Յօնքերը ժողված, նայուածքը փոշիներուն մէջ, միտքը հաշուական մոխիրներու տակ:

— Քեռի Մանաս, աս չըլլար. ազգը չափը անցո՞ւց:

— Գրիգո՞ր, Աստուծո՞ծ ունեցիր, գիտեմ լեզուիդ տակ ի՞նչ կայ:

— Զէ՛, զինուոր եղանք, մեծ բան մը եղանք:

— Տէ՛, Զաւէն, դուն ալ ըսելիքդ ըսէ և Տըմի քո՛ւո:

— Ծո քեռի Մանաս, ըսեմ, բայց շիտակ մտածէ, ամօթ է,

կ'ապուշցնե՞ս կոր մեղի. կուգան՝ բան մը տուր, տալու ես. հոգ չէ որ պիտի տաս քանի մը զրո՞ւշ. մէկ ալ նայէ՛ քիւրտի՞ կուտաս. հայ ազգ է ասիկա, բոլորս պիտի տանք:

Գրիգո՞ր՝

— Ի՞նչ կայ որ՝ քիւրտի՛ ալ տաս:

— Ծո չէ՞ք հաւատար. չունի՞մ, չունի՞մ, չունի՞մ. Մանասը դրամ պիտի չունենայ. ահա ըսուեցա՞ւ. արցունքի պէս իստակ խօսք. ալ ի՞նչ կը խառնէք քիւրտ, հա՛յ, ա'զգ. ձեզիպէսնե՞րը գիտեն ազգը, Մանասը բա՞ն գիտէ:

Հսոււ Զաւէն.

— Անգամ մըն ալ հայեր եկա՞ն՝ պիտի տաս, տողին անդին խօսք չենք ուղեր. բոլոր աղաքը քեզի գէմ կը հանես, հանած ես

արդէն. ամօթ է, չի' վայելեր, մե՞նք քեզի խելք պիտի սորվեցընենք. մեզմէ մեծ ես, աւելի ալ գպրոց տեսած ես. «Առէք խաղացէք» կ'ըսես, «Դացէք կիներուն» կ'ըսես, ազգի մարդ եկա՞ւ կը թթուիս, կը քերուիս և «չունի՛մ». ամօթ է, իրաւունք չունիս.

— Մանաս տեղ մըն ալ իրաւունք չունի, — և շինեց քէնցածի գէմք:

### Գրիգոր՝

— Զաւէնին ըստին պէս, որ անգամ մըն ալ եկան՝ պիտի տաս. թէ ոչ միտքդ ծեծ ալ բեր, ճիշդ ծեծ:

— կը նայինք:

Գացին միւսները, մնաց նորէն միսակ:

— Հրաման առնեմ, ելլեմ սո զօրանոցէն, քանի մը ժամ գժոխք մը հասնիմ:

Գլուխը հաշիւներու տմպի մը մէջ, կը քալէ ինք ալ չի գիտեր ո՞ր փողոցէն: Ցնցուեցաւ յանկարծ. սեւեր հագած մուրաց-կան մըն է. «Մէ՛կ զրուչ» կ'ըսէ: կեցաւ. բայց այնպէ՛ս ուղիղ, բայց այնպէ՛ս սպառնական, որ կինը ատեն չունեցաւ որոշելու թէ փախչի՞լ լաւ էր, թէ կենալը, միայն սո տարօրինակ խօսքը լսեց — «Մանասը գրամ պիտի չունենա՛յ. Քրիստոս չըսա՞ւ քեզի տարիա»: և «Խեղճ» ասէերը գնաց:

Նստած էր Մանաս հանրային պարտէզ, առանձնութեան լայն շունչ մը առած:

— Աֆէրիմ Աստուած, դուն Մանասը տանջելուն բոլոր կերպերը գիտես եղեր. բոլոր լաւ բախտերը բաժնէ ուրիշներուն, ես կա՞մ որ ինծի ալ տաս. ուրիշներուն բախտը բաց, իմս գոցէ. Մանասը ատկէ՛ կը նեղուի, ինչո՞ւ չգոցեն. Մանասին տանջոնքը քաղցր կ'ըլլայ, ինչո՞ւ չտանջես. քիչ մը շունչ առնեմ երկի՞նքը կը փլի. միտք բեր, ես ալ քու սակեծածդդ եմ:

Աֆէրիմ, աֆէրիմ, թող Մանաս խեղճ մնայ: Տուր գրամ, տես ինչպէ՛ս կը պահեմ. միշտ սանրինել, թարթիչ թարթիչի չեմ դներ, հաւատա՛. բայց կ'ելլես ուրիշներուն կու տաս. ես ուզիմ անո՞ց տաս. ի՞նչ անսակ հրեշտակ կ'ըլլայ՝ որ ի՞մ ըստածս քեզի չի հասցըներ, ինծի զրկածդ ուրիշին կը տանի: Փոխէ՛ իմ հրեշտակս. Մելքոնին, Պազտասարին, սարաֆներուն, պանքաներուն յատկացուած հրեշտակներուդ պէս հրեշտակ մըն ալ ինծի, քու խեղճ, քու թշուառ Մանասիդ յատկացուր. ազաշանքս ճիշդ քեզի՛ բերող, զրկածդ ճիշդ ինծի՛ հասցնող հրեշտակ մը: Եւ կարծես Աստուած գիմացը եղած ըլլար և համաձայնութիւնը իրենց մէջ արդէն գոյացած՝ Մանաս, աչքերուն մէջ ու քերնին վրայէն ժպտեցաւ: Տեւեց այդ վիճակը քանի մը հինգ

զայրեան միտյն ու նորէն հին, նեղիչ բան մը մտաւ մէջը և աւրեց դիմագծի ամէն փայլ: —

— Հայրը Ու միաքը աշխատեցաւ այս տնգամ նոր ճախառակի մը վրայ:

— ի՞ւֆ պէ՛, սա մեր հայերը. հայ ազգին համար առօթ է ոյսքան փարա ուղելը. կ'երթան բոլորը ազքատի կու տան, ազքատը կը ծախսէ քէյփին. գոնէ հարուստի տան որ պահուի, գործածուի, շատանա՛յ. աղքաներուն ձեռքին մէջ դրամը օճախի կը տոր է, — ֆը՛րթ, գնաց: Միշտ տուր, միշտ կ'երթայ: Հայ քրիստոնեայ աղզը կը խայտառակուի կոր, լուր ունի՞ն, ո՞վ լուր ունի. թող ձգեն՝ հարստանալ ուղող հայը հարստանայ, թող չկողպտեն զինք հաղար տեղէ, այնքան մարդով, այնքան անդամ. կ'ըլլա՞յ մի, ան աղքատ է, աղզը քեզի՛ ու պիսի ազքատցնէ. ի՞ւֆ պէ՛, իշու պէս ելեր մենք ու հայ ենք եղեր. ըսմ՞ս Տէրը իր ծնծելիք զաւակները հայ է ըրեր ձգեր աշխարհ: Ինչ եւ է, այս անդամ պրծոնք, մինչեւ ուրիշ անդամ՝ Աստուած ողորմած է. պրծանք, բայց, ամէն կողմ յամառ հայեր, մանաւանդ սա Սուրբին. կը նայիս վաղը նորէն հոս են: ամիսը Արցագա՞լ հոս. «Ստունցեալ անդամ չտուողին քով մէ՛յ մըն ու երթանքը չկո՞յ, հայ ամէն ինչ այս խօսքին մէջ կ'աւրուի արդէն:

## Եղբայրացութիւն

հոն ալ միտյն չալլըմ. ծօ խելօքնե՛ր, գոնէ սոկի մը առնէիք այդ-քան պանքայի մը մէջէն, որ ևս ալ յեղափոխակա՞ն սիրէի. — Զէ՛, հայր դրամ չուզե՛ր. ծօ, եթէ անանկ է, ինձմէ՞ ինչու ուզեցիք. ա՛խ, գոնէ ևս ըլլալու չէի՞ ձեր մէջ։ Է՛, կու տա՞յ ձեզի նայինք Մանասը զրուշ, աւանա՞կ է . . .

\* \*

Զինուոր բնկերներէն շատեր դարձած էին գիւղ, իրենց հին կեանքին, անվճարելի պարտքերու դէղ մը թողած հոս հոն։ Երբ Մանաս խոշոր դամերով զինուորի կօշիկր հանեց, երբ ոտքը կուխեց հասարակ սանտալի մը մէջ, հագաւ խաքի աժան տափատ մը՝ հասպաճառի ամերիկեան վաթսուն դրուշնոց ժաքէթ մը գնեց կոստոն ազայէն, ժաքէթին ներսի գրպանին մէջ անդաւորեց երեք հազար սուրիական սոկի ու յաջորդ օրը վերագարձաւ գիւղ։

Գիւղին մէջ բացաւ խանութ, ամուսնացաւ հին, գէր աղջըւկայ մը հիտ։

Մանաս, երբ խանութի ու թանձր փորով կնիկի տէր եղաւ։ քիթը, յօնքերն ու մատծումները խորունկ գոյներ տռին դէմքին վրայ. նեստեցին այնտեղ շուրքեր և մեծութիւն. ամբողջ գլուխը առաջուրնէ աւելի վար կախեց. քերել սկսաւ յաճախ զիխուն ծայրը, կարծես ոջիլ ու գանազան մտահոգութիւններ շրջանակ կը գծէին միշտ այնտեղ. ու թէեւ թափթփած, բայց ատկէ վերջ փորձեց քալել լուրջ, դանդաղ, մտագրազ. քալեց՝ իրաւունքներ սանակուսիւու ծանր արամագութեամբ։

Յօնքերուն մէջէն երկար մազեր վետախլայ մտածեց։ Յերաւ յեցուց խանութին մէջ աղ, շաքար, օճառ, սոտո, լուցիկ, չիթ. յեցուց սուրճ, թէյ, ծխախոտ, համեմթեր. դրաւ ներսը թիթեղ մը ֆէլլահի աժաննոց հէլլա, Դամասկոսի պիտակ, Լէվշիյէի թաթերուն կողմէ պատրաստուած փխորուն լօխումներ. յեցուց խանութին մէջ խոնութի բաներու շարունակութիւն մը։

Քերեց գլուխը, և դրաւ խանութին մէջ կշիռք մը. քերեց և շարեց սնառուկին վրայ կասկածելի սիրենիմներ. քերեց նորէն՝ ու գրեց. — Հոս ապառիկ չկայ. . . , և սոկայն ապառիկի թանձր տեսրակ մը դրաւ քարիւզի բաց բերան թիթեղի մը մէջ. — «Ինչ կ'ըլլայ չըլլամ»։

Խանութը բանալէն քանի մը օր վերջ Մանաս և ուրիշ խանութպան մը, Տատուր, ծանր խօսքեր փոխանակեցին իրարու։ Տատուր չէր հաւներ Մանասին բացած խանութին տեղը, որ իրենինին դիմացը կ'յինար ճիշդ։ Մատծած էր. — Մանաս նոր գրամմեր ունի և իմ ճիշդ խանութիս դիմաց խանութ բանալը կը

վեասէ տուեւտուրիս. տամ իրեն հարիւր թուզթ, թող երթայ խառնութը բանայ Ազուիսենց իսքէնտէրին մեծ խանութին դէմը. գործիս կու գա՞յ. թէ իսքէնտէրը քիչ կը շահի, և թէ իսքէնտէրը վարպետորդի տղայ է, ծուղակ կը լարէ Մանասին դէմ. Մանասը քիչ կը շահի: Հարիւր ոսկի ծանր է, բայց անո բախտ, ի՞նչ կ'ըսես. ընենք ասիկա և կծծիին ու խորամանկին խալը դիտենք. Տառաւրին միւս դրամները թող իսելօքի՛կ մը դիտեն կոիւը:

Բայց Աղուիսենց խաքէնտէր քնացա՞ծ մարդ էր. Հանանայենց Տատուրի՞ն խաղին պիտի գար. անիկա մարդիկը իրենց ոսկորի՞ն մէջ կը ճանչնար. Այս գիւղին մէջ մէկը Աստուրի մը տղայ. Աստուրը հանգիստ սրտով մը տեղ կը դնես. զաւա՞լը, թող ըլլայ քուռակ մը, վախ չկայ: Միւսները տւելի՞ բաներ են: Հսենք Գօքուռակ մը, վախ չկայ:

Զաղացքէն դարձող գրացի գիւղերէ հայեր միջամտած էին  
և հազիւ վէճը գագրեցուցած:

— Ամօթէ, լուս եղէք, ազգի մեծ մարդ էք, նոյն թաղէն  
էք, այս գիւղը ձեր թաղով միայն լու գիւղ կը սեպուի:

Թէեւ խիստ զզայնացած, բայց ուրիշ գիւղացիներու ալ խօս-  
քերէն վերջ չէին կռաւած. խանութիւները գոցած, գացած էին ի-  
րենց տուները: Ու անկէ վերջ իրարու հետ խռով:

Իր խանութպանութեան չորրորդ ամսուն, Մանաս նկատած  
էր որ յաճախորդ շահելու համար պէտք էր չրջապատին համա-  
կրանքը ունենալ: Սկսաւ շողաքորթութիւններու, կեղծ ժպիտնե-  
րու, կեղծ կատակի: Ծանր աղայութիւն ծախելու առաջին ամիս-  
ներու փորձը շատ գրամ չէր բերեր: հասարակցաւ: օրական առ-  
ար անգամ զնաց սրճարան, սրճարանին յաճախորդներէն ապսպը-  
րանք որսալու յանին նկատումով: սուրճ ալ ապսպեց երեմն,  
սրճարանին աէրը իրեն կապելու: համար: Աղայութիւնը, ըստ,  
թող վերջը մնայ: լու մը հարստանանք, լու մը ծերանանք ու  
գառնանք մեծ աղա:

### Սրճարանէն՝

— Մանաս ծխախո՛տ:

— Եալլա, ուրիշ բան մը ուզող...

— Ինծի առափ մը լուցկի:

— Աղէկ, այսքա՞ն:

— Ինծի ալ երեք հատ սարտին, մեծ տեսակէն:

— Ամմա՛ լաւերը բերած եմ այս անգամ:

— Ուրեմն ինծի՛ ալ հատ մը:

— Հիմա հիմա: Ես ոչ Տատուր եմ, ոչ իսքէնտէր: ես յա-  
ճախորդին ծառան եմ, չէ թէ աղան:

Խանութ երթալու համար պիտի անցնէր Սօսիին տակէն: Երբ  
առուակին վրայ նետուած փայտէ կամուրջը անցած ըլլար Մա-  
նաս, Սօսիին ասկ, ծալլապատիկ նստած գիւղին ծերերը, որոնց  
ուշադրութիւնը գրաւած էր Մանասին խանութպանական անընդ-  
հատ երթեւեկը, կըսէին երեմն ու միշտ նոյն բանը:

— Ես աղան թա՛մ մարդ կ'ըլլայ:

— Մեծութիւններ չունի, կ'ընէ՛ կոր, կ'ընէ:

— Եւ ձեռքը ամբ'ւր, թոմաս աղա, կը տիրէ՛ կոր ունեցածին:

— Նայինք միշտ այսպէս կ'երթա՞յ: նոր է գեռ, Առաքել ա-  
ղա, վնաս ահսնէ որ հոսկնայ: Ժամանակները ուր հասած են,  
գիտե՞ս, մեր մութ ժամանակները չկան հիմա: ամէնուն աշքը  
բացուեր է: վերի գպրոցը չկա՞յ, աս, սո սրճարանը չկա՞յ: ո՞վ  
քնացած կը գտնես հիմա: Առաջ քաղաք երթա՞լ կար: Անտիոք

թիգ մը ճամբար, գացող չկար. այս գիւղէն ե՞ս կ'երթայի Անտիռք, դուն կ'երթայիր, Մեր խօքէնտէրը կ'երթար, Նագողեանը կ'երթար. մէկ անգամ ալ Անդրէասը գացած էր:

— Դուն ըսէ՛, այս տղան պիտի ըլլայ:

Սրճարան նստողներուն ալ կարծիքը նոյնն էր նոյն ժաման:

— Կը ահանէ՞ք, համբած եմ. օրական տաս անգամ հոս է, տաս անգամ խանութ: Մօտ մինչեւ կէսօր և իրկուան դէմ, թաղեցիներուն կը ծախէ, և ջաղացքէն դարձող օտար գիւղացիներուն ալ կը ծախէ աղ, լուցկի, և քարիւղ. միւս ժամերուն հոս է:

— Ան իր գործին տէրն է, — մէջ կը մտնէ Գրիգոր, — մենք զայն Հալէպէն գիտենք: Սիմոնն ու Զաւէնը երր գան, պատմութիւնը լսեցէք. աքցոնով քաշես, զրուշ չես կրնար հանել իրմէ:

— Այո, Գրիգոր, Մանաս քսակին բերանը բացող չէ, հոս ու գիտենք, բայց ձեզի պէս մտաքուր գալն ալ շիտակ չէ:

— Ո՞վ ըստւ շիտակ է, իսենթի պէս ծախսեցինք, իսկ Մանաս ժողվեց. ոչ թէ դրամ, դրամին շունչն ալ չի կրնար Մանաս սին քսակէն ելլել. թող երթան հաւաքուտծ դրամները լոյս տեսանեն, նայինք կրնառն. եթէ կրնան գիշեր մըն ալ ուրիշ մարդուն քով պառկին. վալլանի այդ միտքը ունեցող դրամին ականջը կը փետաէ Մանաս:

Կ'ըլլար սրճարանին մէջ խնդուք և խօսքերը կը գառնային կտառակի, մինչեւ Մանասին նորէն գոլն ու նորէն ապսպրանքի մը համար երթալը:

Նոյն տղան, որ Գրիգորին խօսած էր՝

— Ծօ Գրիգոր, ամմա բաները կը շատցնես կոր:

— Ասոր շատցնելը ուր է, Մարգիս, — և այս անգամ գառնուով Վահանին, որ քանի մը չխնդացողներէն էր.

— Նայէ, — ըստւ, — դուն Մանասը գիտես, թէ Մանաս ա-

նո՞ւն մը լսած ես. Մարգիսը կ'ըսէ կը շատցնես եղեր ամէն ինչ.

Վալլանի, պէտք է հաւատաս Վահան, դրամի կտառ'ւ է Մանաս.

Դրամները իրմէ դը՛ռ դը՛ռ կը դողան. բռնեց՝ հայտէ բանտ. կը

գտապարտուին մինչեւ վերջ տոժանակիր ... հանգիստի:

Վահան և միւս չխնդացողներն ալ տրամադրուեցան այս

անգամ խնդալու:

— Ե՞ն, վերջը, — ըստւ Վահան, — եթէ մեռնի, դրամները

զրօռանքի պիտի չելլեն:

— Հիմա' նեղը գրիր զիս, Վահան, — ու քիչ մը մտածելէ

վերջ:

— Զաւէն կ'ըսէր, երբ Աստուած դատաստան ընէ, այն դը-

բամբերը որ մեր ձեռքը անցած են, դժո՞խք պիտի տանի և մեզի ար գրախտ. պիտի տանի դժոխք, որովհետեւ անոնք մեր քով չմնալով թշուառացուցին մեզ. բայց Մանասին դրամբերը պիտի տանի գրախտ, գիտնալով որ անոնք շատ չարչարուած են Մանասին ձեռքը. պիտի զայրանայ Աստուած և ըսէ.

— «Եմանսաս, տղա՛ս, գրամք այնքան չեն տանջեր. կը ձգեն որ շունչ առնէ, երթայ. քիչ մը ուրիշին ալ գործը տեսնէ, ևս այս ոսկին և արծաթը հողին մէջ նետեցի, որպէսզի տմէնուն գործը դիւրանայ:

— «Դրամը ստամոքսին և հացին մէջ կամուրջ ըսելով շինած եմ, որ լու յարաբերին. դուն կարեցիր այդ. կամուրջներէն շտար. գոնէ ուսւն ուտէիր. գրեթէ չկերար. գրեթէ չհագար:

— Զաւէն այսքան ըսու, ևս շարունակեմ. Աստուած պիտի շտրունակէ գեռ.

— «Ունէիր կեղտոտ ֆէս մը, եմենի մը, խեղճ կնիկ մը: կնիկը գնաց, հաստ փորով հին աղջիկ մը տոիր. խնդիր չէ. ոյդքան դրամ և եմենին միայն սանսա՞լ կ'ըլլայ. մեղքը այդքան գրամի. դրամներդ զրօսանքի չհանեցիր, պահեցիր միշտ ծրարներէ ներս, սերտողութեան մէջ. տե՛ս, որքա՞ն ապուցցեր, բթացեր են դրամներդ: Այս խեղճ մէճիսիէն կը տեսնե՞ս, ի՞նչ դըժքախտ եղաւ կետնքին մէջ, պառաւ նունութարին ձեռքէն հազիւինքինքինք աղատած, ձերբակալեցիր զինք, դրիր ծրարներուդ զընտանը. այ անիկ չելաւ. մե՞ղքը ինչ էր:

— «Չրլլար, տղաս, չեմ կրնար ներել քեզի. հրեշտակներն ու բոյոր անմեղ մարդիկը կ'ապստամբին. պէ՛տք է քեզի գժոխք զրիեմ, օգուտ չ'ըներ, պիտի զրկիմ, հսու երկինք է, հսու գատառտան և արգարութիւն կայ. դրամներուն հոգին հանեցիր»:

իսկ գառնալով Մանասին դրամներուն՝

— «Դուք ալ տաեն մը պիտի մնաք քուարտան. ոչ մէկ հրեշտակի խօսք բանեցիք, այսինքն չզգուշացաք Մանասէն, զացիք ի՞ր քով. իմ ստեղծած մարդոց թի՞ւը կար, բարինե՞րը կը պակւէին. ուրիէ՞ գտաք Մանաս, Տատուր, իսքէնտէր, չեմ գիտիր ինչ և գալուստ անունները. այցելեցէք երբեմն ալ աղքատներուս, խեղճներուս, անկարներուս. այցելեցէք քիչ մը հայ վարժարաններու. այդ ազգին մէջ ուսուցիչ եղաւ, բանաստեղծ եղաւ, յեներու. այդ ազգին մէջ ուսուցիչ եղաւ, գերասաններ եղան առանց հացի, առանց վարտիք կարկալու գերձանի: Ուրիէ՞ գտաք այդ Մանասը. շատ մը ընկերներ ունիք քաւարանին մէջ՝ որոնք ձեզի պէս սխա՞լ քալեցին, կոյրի՛ պէս գացին ու վերջը զզչացին որ մհծ ու պղտիկ Մանասներու բանան են ինկած. ինչո՞ւ չըմբու-

տացաք, ինչու լոեցիք. դուք ա՞զը էիք որ ազբակոյտի պէս դիզ-  
ուիլ հանդուրժեցիք. ևս ի՞նչ պատռիրած էի հրեշտակներուս,  
հրեշտակներս ի՞նչ փսխացած էին ձեր ականջին, կո՞յր գրամեկը,  
իշու քուռա՞կ դրամները. բոլորդ քաւարա՞ն՝ հազա՞ր տարի. մազ  
մըն ալ աւելի յանցանք՝ ու դուք գացած կ'ըլլայիք զաւակս մատ-  
նել տուող ձեր երեսուն ու նման ընկերներուն քովն:

Զէին խնդար սակայն այլեւս այս խօսքերուն. միայն, սըր-  
ճարանին մէջ եղողները գոհ երեւոյթ ունէին. քսան յաճախորդի  
չափ կային ճաշարանին մէջ և բոլորն ալ իրենց գրպանի պար-  
դուտներին նեղոււած նոր սուրճ ապսպրեցին այդ օր ու երբ տուն  
մեկնեցան, սրճարանին աէրը, պարոն Բարթոլդ, զարմացաւ որ  
բոլորը սուրճին դրամը այս անգամ կանխսիկ. տուին: Այդ օրուը-  
նէ բոլորը դրամը շատ քիչ սիրեցին. Մանասը՝ ընաւ. ըսին իրարու-

— Դրիիգորը, պուաւ, ճի՞շդ ըսաւ: — իսկ ոմանք մտածեցին  
ձեւով մը պարտք տունել Մանասէն ու վերագարձնելու մասին շատ  
հոգ չընել: «Օր մը կ'ըլլայ, կու տանք, մենք ալ պիտի ապրինք»:

\* \*

Հաճոյակատարութեան նպաստը քաղցր էր եղած խանութին  
գործերուն համար: Մանաս ուղմավարական ճարպիկ նահանջով  
մը տեղի տուած էր ապառիկի դրութեան առջեւ. առաջ կ'ընէր  
ապառիկ՝ բացառիկ պարագաներուն միայն, հիմա սակայն կ'ու-  
զէր միշտ ապառիկ տալ. միտքը ինկած էր մեծ սուտեր խօսիլ,  
մեծ հարստահարութիւններ ընել. պիտի սկսէր հաշիւներ խար-  
ժած գարագարակի արարը. տետրակին հինգ զրուշը ամիսները կը վերա-  
դախիւնուն արարը. տետրակին հինգ զրուշը ամիսները կը վերա-  
դէին յիսունի. ապառիկը պիտի օգնէ իրեն, որ մէկ օճառի պարտ-  
ծէին փոխարէն խեղճ գիւղացիէն առնէ մէկ լման թիթեղ ձէթ կամ  
քի փոխարէն խեղճ գիւղացիէն առնէ մէկ լման թիթեղ ձէթ կամ  
ով գիտէ մէկ լիդը խոզակ: Բատ իրեն՝ էն արդար, էն օրինաւոր,  
էն ազուո՞ր շահն էր տարիկա:

— Արինս դէմ է ապառիկին, — բայց ցուցամատը ճակտին  
տանելսվ, — հոս բան մը կա՞յ անշուշտ:

— Դրամը ազանի է. ազէկ մը վարժեցնելու ևս, որ երբ  
թոի, պարապ ետ չդտունայ, բերէ հետք ուրիշ ազանի, դրամ,  
Մանասուկ, գրամ. ապառիկով ահա կ'ըլլայ ատիկա:

Ամէն անգամ, երբ յաճախորդներէն շատեր վախվիսելով կը  
հասկցնէին թէ պիտի չկարենային այս անգամ գնոււածին դրամը  
վճարել, Մանաս կեղծ մտահոգութեան կնճիռներ կը գոյացնէր  
յօնքերուն վրայ, ձեռքերը հիմա ի՞նչ ընենք»ի նշանակութեամբ  
խորդին առջեւ ու քանի մը լուսէ վերջ՝

— Ուրիշ խանութպանի մէջ չկայ, բայց իմ մէջ կա՛յ այդ խիղճը: Մարդ ես, չունիս, կ'ունենաս. կու տաս. ես ալ նեղն եմ, բայց ի՞նչ ընենք, նոյն գիւղէն, նոյն թաղէն ենք, ամմի Պօղոս, միայն մի՛ ուշացներ:

— Այդ կողմէն բնոււ հոգ մի ըներ, Մանաս աղա, Աստուած կայ, ձիթապտուղի ժամանակը հա հա, կը մօտենայ կոր. ուրիշ տալիք ալ ունինք քեզի:

— Հելպէ՛ր, տասներկինդ թուղթ. վեց շաբաթ է կ'առնէք առանց բան տալու:

— Կը նայինք, Մանաս աղա, կը նայինք. հէլէ տուր այդ քիլօ մը շաքարն ալ:

Չորս ոսկիի բուն տալիք մը, երեք ամիս վերջ, վերածուած էր քսանըերկու ոսկիի:

Պօղոս ոմմիին երթարէն վերջ, Մանաս նայած էր չորս ոսկիի արմատով պարտքին, ժպանած. էր մաքին մէջ. սիրտը եղած էր հայելիի մը չափ փայլուն:

Ամէն ապառիկ տալուն, կծծիի բնագդական երկիւղով մը կը խնդրէր յաճախորդէն որ ուրիշներու չյայտնէ մասնաւոր շնորհքը, որ Մանաս կ'ընէ միայն քանի մը բացառիկներու:

— Զաքար, աս անպիտան ապառիկը մեր մէջ մնայ, ուրիշին չեմ տար. ազգականներու, խեղճ դրացիներու, մէկ ալ քեզի պէս բարեկամի կու տամ. աղբար, քեզի՞ ալ չտամ:

Ու խանութպաններուն գտառկանացած օքո՛ւ խաթրիդ համարու:

— Խաթուն քուրուկ, օքո՛ւ խաթրիդ համար, թող ըլլոյ ուղածիդ պէս.— տժան, լու և ապառիկ:

Այսպէս, «մասնաւոր խաթր»ի գործածութեամբ, շոյած կ'ըլլար գիւղացիներուն, մանաւանդ կեսուր և զոքանչ եղած կիներուն ինքնասիրութիւնը:

— Աղջի՛, աղջի՛, սո Մանասին Աստուած մէկը հազար ընէ. քաղցր, կակուղ, վիճակէ հասկցող մարդ է,— կ'ըսէին գեռ բոլորին չպառաւցած կիները իրարու:

Զայն կը գովէր մանաւանդ պոռպուն Աօֆիան.

— Ետ՛, ո՛րձ խանութպան է Մանաս. հագուստ-կապուստին, փլուածութեան մի նայիք, մինչեւ մազերուն ծայրը որձ է. անշուշաթափած կ'ըլլայ, խելքը ուրիշ բան է. սո Լահանայինց արջ Տատո՞ւրն է. ամէն մէկ խօսքը հազար զանթարի պէս գըլլուղդ իջնաղ. հաստ ձայն, մանգաղ մանգաղ .պեխեր և մէկ հատիկ զրուշի համար նայիս կռիւը կ'ընէ; կնիկն ու պառաւցած զոքանչը ուրիշին կը ծախէ: Ծուռ նայուածք մը ունի, սանկ ճիշդ

հոգիիդ լոյսին կը դպի. դուրսէն արջ տեսակէն էրիկ՝ ներսով ինձմէ աւելի կնիկ է. քսա՞ն հատ կնիկ է ներսով. Եւա, Սառա, Նարդուհի մարդուհի ու այսպէս գնա... էրիկ մարդու կեղեւի մը տակ խումբ մը կնիկներ՝ կ'ըլլայ այս Տատուր. փիսին ծուռ նայուածքը ներսէն չէ որ, ոյլ կոկորդէն ու կրունկին կաշիէն: անխելք նայուածք, չեմ կրնար ճիշտ ըսել....

Ու քիչ մը կարծես աւելի հիացած.

— Զէ, որձ տղայ է Մանաս. կը նայի խորօւնկ տեղէ մը. բա՛ն գիտէ, կը հասկնա՞յ:

Վերի-Թաղին Նեղդարը.

— Որձ, բա՛յց, Սօֆի՛կ, չորս տարի է խեղճը չկրցաւ որձութիւն մը կարգագրել կնկան հետ. լատիս նայելով կնիկէն ալ չէ, եղիսան այն տեսակ հող մըն է որ ի՞նչ ցանես կը բուսնի, սատանայ ցանես հրեշտակ կ'ելլէ. իւղաբերն ալ գէշ չէր. Մանաս չկրցաւ:

— Հա, ես այդ տեսակ որձ չըսի. վերջապէս մե՛ղք Մանասին, — ու կէս մը նեղուած, կէս մը մտահոգ՝

— Ուրիէ՞ չորցեր է մէջը ամէն ջուր. խեղճ եղիսա. աշխարհը զարը՞ր զարը՞ր զաւակ բերէ, ինքը փարա ունենայ կէ՛ս զաւակ մըն ալ չըերէ, զաւակի ծայր մըն ալ չըերէ. ինք ամիսը չանցած նոր մըն ալ չունենաս՝ հա՞մ կը գտնես սա աշխարհին մէջ: Նեղդար, այդ ուր տարիի խօսքը. մտքէս հլած էր. չըսելիք ըլլայի այդ առձալ. դուն ա'յդ կէտը կը մտածէիր, ես ուրիշ կէտ:

Բայց վայրկեան մը վերջ նորէն նոյնը՝

— Զէ՛, թա՛մ խանութպան է. ամբողջ խեղին առուն այդ կողմ է, ոչ թէ կնիկի ու զաւակի. ի՞նչ կ'ըսես, խօքէնտէրն ալ սորմ է, ոչ թէ կնիկի ու զաւակի. ի՞նչ կ'ըսես, խօքէնտէրն ալ սակ մը կ'ըլլայ. բա՞ս կը խօսի, ձի՞ոթ կը ծամէ, չե՛ս գիտեր ի՞նչ սակ մը կ'ըլլայ. շատ խարող է, շատ. սուտ սուտ կը խնդայ, կ'ընէ. կը ճաթիս. շատ խարող է, շատ. սուտ սուտ կը խնդայ, կ'ընէ. կը ճաթիս. շատ խարող է, շատ. սուտ սուտ ալ դէմքը չլուսցո՞ւց՝ սուտ սուտ «վեսա չունի» կ'ըսէ, սուտ սուտ ալ դէմքը չլուսցո՞ւց՝ ջիղերդ կը խառնուին. փի՛ս է. մտքին մէջ մի՛շտ ուրիշ միտք կայ,

\* \*

— Դրամը նախթ կտմ շան ու պարտքը վախթին. հո՞ս է համը. Հարսութեան մտսին Մանասին շինած բանաձեւն էր վերի առողը, իր խանութպանութեան չորրորդ տարին. Հաճախորդներէն շատեր չուզեցին թէ չկրցան ճիշդ ժողովածանութեան շուրջորդ տարին. մանակին և անկէ քանի մը ամիսներ վերջ իսկ իրենց խանութին հաշիւները մաքրել, Մանաս կատղեցաւ շաբաթներով. գլանիկներ

ծիսեց թուշերը չափազանց փոսացնելով. քերեց դէմքին վրայ բուսած հաստ մաղերը և մտածեց որ գիւղը անպայման զինք պիտի անանկացնէ: Գիւղը չ'ուղեր որ ածխացած Ալեքսանին տղան հարստանայ, օր մըն ալ ոչ թէ մուխթար, այլ երէցիոխ ըլլայ, եկեղեցին եկամուտներէն օգտուի, ազգին ջաղացքէն, ձթաստաններէն շահ դիզէ:

— Դժուար է այս գիւղին մէջ մէջք շակել, դժուար' ո: ինչ կ'ըլլաս եղիր, «սա փնթի սեւ ածխագործին տղան» չե՞ս. հիմա դրամ կայ, բերանները կուզպ են, բայց սրտերը այս գիւղին մէջ կրնա՞ն ուրիշ բան ըսել:

Իրիկուն մը գոցեց խանութը շատ կանոււխ, ապառիկի իր տետրակը զարկաւ անութին տակ, և ըստ իր ա'լ հարստացածի սովորութեան, իրաւունքներ կոխկուտելու ծանր քայլուածքով հասաւ տուն, պոռչտաց կնոջ երեսին, զրկեց զայն դրացի Աննայինց, նստաւ առանձին, շիշին մէջ մնացած տփ մը օզին ալ պարպեց մածունի խոշոր թասի մը մէջ, կուլ տուաւ կէսը, ունեցաւ դէմքի տմէնէնէն թթու կծկումները և ապա գլուխը երկու ձեռքերուն մէջ առած, ուզեց ամբողջ հոն անցած դարձածը քամել դէպի բերան ու բերնէն ալ դուրս:

— Խօսինք քեզի հետ Մանաս, խօսինք:

— Այս տետրակը կարծեր ես դուն մեղրի փեթակ. ծօ աղի վո՛վկիանոս է ասիկա ոչ թէ փեթակ. ամէն հաշիւ տալլայի պէս ինկեր է վրադ. հիմա փարա կայ, խցանէ փայտի պէս, ուռուծ վօթօմպիլի լասթիքի պէս կը պահէ քեզի վեր: Զե՞ն վճարեր, չե՞ն, և առ է արճիճը արդէն:

— Ծօ Մանաս, ո՞վ վճարեց քեզի. պիտի սնանկանաս. կորսը լիս. մի՛տք ալ չունին տալու: Եթէ նոր բան չտաս՝ հինին վըրայ խաչ գծելու հս... ճանըմ ինչո՞ւ գծես: — Այժեց օզիին միւս կէսն ալ:

— Ուռած, կատղոծ ծով է այս տետրակը. ճիշդ վովկիանո՞ս: Մանաս, կեցեր ես երեսները, բարո՞վ ես կեցեր. աչքդ չո՞րս բանալու ես սակայն, տալլաները խոշոր են ու շատ. վովկիանոսի տալլա. մի՛ ըսեր ուրկէ՞ս, որմէ՞ս, ինչո՞ւ տակը պիտի երթասութաթոս անունին առջեւ խաչ հանող Մանո՞ս, սոտեսրատկիդ թաթոսը դուն պղափէկ տալլայ կը կարծես. ծօ բնաւ չէ նէ հազար գանթար աղի ջուր է՛ վրա՞դ կու գայ: Լո՞ւ, սատանային եօթը գերդաստանները մոռցնել տուող այդ թաթոսը, էֆէնտիմ, օր մը աւանակ եղար, յաճախորդդ ըրիր. ըրի՞ր, եղա՞ւ, ալ ուրիմնինչ պէ՞ս չսնանկանաս, ալ ո՞ւր երթաս, ի՞նչ ըսես, ո՞ր չուանով

կախուիս որ դիւրին ըլլայ: Հինգ ամիս՝ տասնըեօթ ոսկի տաքիք:

— Դեռ թաթոսվ կը լմնա՞յ: չկա՞յ մէկը որուն քով թաթոս հրեշտակ սեպուի. սա պզափկ ծապրան ի՞նչ կը կարծես զուն. հասակը պզափկ, բայց ինք տալզա՞յ մը... մարդ չէ, գի՞ւղ կը սընանկացնէ ձապրան: Տէօվլէթ մըն ալ մոխիրի վրայ կը նստեցնէ սա մեր մութ Սարդիս ըսածը. այս երկութէն զատ զատ՝ երեսունըինը ոսկի քառասուն զրուշ. մէկուն պայմոնաժամէն ութ ամիս անցած, միւսին պայմանաժամէն տասնըչորս:

Տարաւ օղիին թասը բերանը. օղի չէր մնացոծ. կարծելով որ կայ խմեց, կծկեց գէմքը. բացաւ յետոյ տետրակը, դարձուց էջերը հատ հոտ. կեցաւ.

— Զիս խեղդող բուն վալկիանոսը, տհա Սերո՛բն է. այս անունին հասա՞յ: խցանէ փայտ, լոսթիք, արտաք ու մարագ օգուտ չ'ըներ: Աֆէրիմ Աստուած, կրցե՛ր ես այսքան անհոգ մէկն ալ չ'ընել երկրիդ վրայ. հաւատա՞նք որ աս ալ Ագամին արիւնէն կ'ըլդոյա. խելքս չի հասնիր. չհասա՞ւ ըրածներուդ. կամ զի՞ս չստեղծէիր կամ Սերոբը. նոյն ժամանակ զիս կը բերես աշխա՞րհ, զի՞նքն ալ. կը գնես նոյն գիւղին մէջ, նոյն թաղին մէջ, կ'ընես զայն բոլորվին անհոգ, զիս ալ այսպէս խանութպան. ի՞նչ աղուսր բարութան, Մանաս շահի, Սերոբ ուտէ. պիտի հասնի՞ խելքս քու ըրածներուդ. Սերո՛բ, Սերո՛բ. ինծի տալիք է երեք հարիւր տասը թուղթ, քեզի՞ որչափ տալիք է. քեզի չվճարէ ըսելսվ փախած է թուղթ, ինը ամիս պառկած պահութած է կնկան մը մէջ, ու քաղցկէդ, ինչ ամիս պառկած պահութած է Աստուած, չե՞ս տեսներ. ենի տարի հոս է, հո՞ս, չե՞ս տեսներ, Տարուա՞ծ, չե՞ս տեսներ. ենի տարի մեր թաղը, բռնեմ յանձնեմ զայն քեզի, ազատուրիմ, ազատուիս անկէ:

Նորէն օղիին թասը տարսւ բերնին, նորէն իբր թէ խմեց. «թունդ օղի է», ըստւ. շարունակեց խօսիլ, քրքրել տետրակը:

— Թողութիւն ըրէ. իմ տետրակիս չմտած, քու տետրակիդ մտայ. թողութիւն տուր. առանց Յովհաննէսի և կարապետի, մէջ մտայ. թողութիւն տուր. առանց Պետոյի և Մրտոյի, Տատուրի և Արմենակի աշխարհդ չի տուանց Պետոյի և Մրտոյի, Տատուրի իմ հարիւր, Տէր իմ. գրադառնար: Ինչո՞ւ կը ստեղծես, ինչե՞ր կը հստրես, Տէր իմ. գրադառնար: Ինչո՞ւ կը ստեղծես, ինչին, ինչո՞ւ ապրին. գրամը հայ: ըմի գահիճ մարդիկ ինչո՞ւ ծնին, ինչո՞ւ ապրին. ատոր փոխարին ուսած անուններո թուրք, ինչո՞ւ կը ստեղծես. ատոր փոխարին ուսած անուններո թուրք, ինչո՞ւ կը ստեղծեսէիր մէկ Գրիգոր, ստեղծէիր րիշ ստեղծելիք քը պակսէր. չստեղծէիր մէկ Գրիգոր, ստեղծէիր երկու Տիմիթիոս. փոխանակ Սիմոնի մը ստեղծէիր երեք հատ երկու Տիմիթիոս. բոլոր Լեւոններուն տեղ Յարէթներ, Կոմիտասներ և Վրթանէս. բոլոր Լեւոններուն աւելի բարի չէ՞ր ըլլար:

Արիստակէսներ ըլլային աւելի բարի չէ՞ր ըլլար:

ես հոգի'ն սիրեմ. պարտքը շատցա՞ւ, կրկի՞նը եղաւ, քանի՞ անգամը եղաւ, միայն ըսէ, ճարը կ'ընեն, կու տան:

— Ելիս հիմա սա բոլոր անունները մէջէդ հանես. քրտինքի պէս, հայնոյանքի պէս, չեմ գիտեր ինչպէս, բայց հանե՛ս: իսկ կ'ըլլեկէն. շապի՞կ են, վարտի՞ք են, որ աղտոտեցաւ ըսես, հանես նետես փսիաթին մէկ անկիւնը. կոչիիս պէս հագեր եմ վրաս այս բոլոր անունները:

### Լացաւ:

— Հասկնանք, խանութպանի տետրա՞կ է ասիկա, թէ սատանաներու հետ հաշիւներու թուղթ. ծօ սատանան օր մը կու տայիր պարտքը, դուն չես տար, մգլոտա՞ծ ձեթում:

— Գոցե՞ս թէ չգոցե՞ս այս ճըհաննման խանութը. մե՞զք վերջապէս այս գիւղին նարինջներուն, ձիթապուղներուն, դափնիի իւղին, խոզակին, ածուխին, հազա՞ր մեզք:

### Մտաւ կինը:

#### — Եկա՞ր:

— Դրացիները պառկեցան, Մանա՞ս, գիշերը ո՞ւր հասաւ: «Հիմտ այս կնկան մի՛սը ծամես» անցաւ Մանասին մտքէն. միշտ այս մտածումը այս բառերով կ'անցընէր մտքէն, ամէն անգամ մանաւանդ, երբ խոշոր կինը խոշոր կռնակը իրեն դարձուցած ըլլար. մտածումին զուգընթաց աչքերը կ'արձակէին ուղիղ ճառագայթներ և աղօրի ակռաները կը սեղմէին զիրտը վեր ու վար ուղղութեսմք:

Բայց Մանաս մեռցնելու համար վախկոտ էր՝ հակառակ իր արտաքին ու ներքին անլուր բիրտութեան: Բնաւ չէր ծեծած կինը. կը վախնար անոր ահարկու եղբայրներէն: Ու կար մանաւանդ կարեւորին խաթրը, դրամին խսումքը: Կինը ծեծէր՝ պիտի տըգոցէին զինք, խէրը կ'անիծէին խանութին: Յետոյ, օր մը, վարպետ բժիշկ մը յայտնած էր, որ իրեն, Մանասինն է յանցանքը զաւակ չըերելուն, անկարողութեան:

#### — Պառկինք, անկողինները փոէ.

Անկողինն մէջ, գաղտուկ լաց մը սկսեր էր լալ Մանաս: Զաւակ մը իրենց ի՞նչ լու պիտի ըլլար: Եւ արցունքներուն վրայ, թթենիի չորցած տերեւներու պէս ծփալէ՞ն ծփալէ՞ն կծծի: Մանասին մտքերը կ'երթային հեռո՞ւ, հեռո՞ւ. իսկ անոնցմէ ոմանք կ'իյնային, նորէն արցունքներու հետ, անկողինն մէջ ու բարձի եղրին:

— Մանչ մը ունենաս, հարիւր և հարիւր Մանասներ իր պըզտիկ միսերուն մէջ սղմած մտնչո՞ւկ մը. և յետոյ ծածկես այս

փսիաթները դրամով. սենեկին պարապը խեղջես դրամով. երթաւ հալէպը լեցընես, երթաւ Տէր-Զօրի տնապատներուն ամէն կողմերը փռես քու և մանչուդ անուշ դրամը:

— Մանաս, վավերանո՞ւը լեցնես անով. գետնին սկիզբէն մինչեւ երկնքին ծայրը քու և մանչուդ դրա՞մը բարձրացնես. օդ չմնայ. մեանողները դրամիդ վրայ կոխեն կոխեն ու մտնեն Աստղծոյ տունը և նոր ծնածները տոտիկ տոտիկ գան աշխարհ մարդուն տունը, Մանասին ու իր մանչուկին Տունը. աշխա՞րհ, ի՞նչ է այս օդին պարտապր... դրա՞մ:

Քնացաւ: Երազին մէջ՝ դրամ:

८.

Սահմութին ու Մանասին մէջ . . . թուրքը  
Ուզեց վերջին գիշերը անցընել տպանքներէն մերկացած իր  
խանութին մէջ : Վաղը կէսօրէ վերջ գիւղերուն մէջ ոչ մէկ մարդ .  
միայն չուներ, կտառաներ, արտում թռչուններ . միայն տուներ,  
միայն շուներ, կտառաներ, արտում թռչուններ . միայն տուներ,  
ուստի սահմութին, Տատուրին և իր փակ խանութքները . քարտացած ծա-  
կեր, սարսափիցնող լոռութիւն մը : Ու վերջին քանի մը ուշացած  
ուրի, սարսափիցնող լոռութիւն մը : Սոսիին տակ, ջուրի եղերքին :  
մարդիկը ամայի սրճարանին մէջ, Սոսիին տակ, ջուրի եղերքին :  
մարդիկը ամայի սրճարանին մէջ, ինք գիտը անցած կ'ըլլայ, ու  
վաղը իրիկուն, այս ժամանակ, ինք գիտը անցած կ'ըլլայ, ու  
մասձ Քէսասա տանող յերան մէջ . . . թուրքը . . .

տածել: — Այս ի՞նչ տեսակ ձգել երթալ է, հապա այս գիւղե՞րը, հապա այս խանո՞ւթը. միթէ թուրքի՞ն է...

Օդիխն շիշին քով է տեսրակը: Հակառակ որ զրուշ չէ ձգած, դանձած է իր բոլոր գանձելիքները իր ուղած ձեւով, նորէն, իր թոքերը թաթխուած են մութ կրակի մը մէջ: — Այս անգամուան ցաւը պէրէր է, չի' խօսուիր, կր գրուի՛: Ու ան նախ քան գըրւիլը կը լացուի Մինասին տչքերով, սրտով, հոգիին բոլոր թեկրով:

Կը բանայ տեսրակը. ամէն կողմ անուն, ապրանք, թուական, թուանշան, վճարուածի խաչագծեր: Է՞ն ետեւը տեսրակին, կան քանի մը բաց, չգրուած էջեր: — Գրե՛նք թող լմնայ այս տեսրակը: Փօխն ի փոխ մտածում և տռատ օղի. ու գլանիկներու դանդաղ ամպ մը խանութին մէջ:

— Մանաս, դպրո՛ց երթալու էիր. ինչպէ՞ս գրես այս բոլոր միտքդ, մտմտուքդ. ա՛խ, Սիսուան վարժարանին տնօրէ՛նը....

— Այս ցաւն ու արցունքը կը գրեցնեն: — Ու կը գրէ հաստածայր մատիտով.

— «Ոսկիներս և արծաթս թաղած եմ պատի մը տակ. ոչ թէ թուրքը, թուրքին Աստուածն ալ չի կրնար գտնել զանոնք:

— «Մանաս ներած է բոլորին. Տատուրին ալ. կնկան, Եղիսային ալ, որմէ զաւակ չունեցաւ. գէշ. կծիք' հայ մըն է ինք թէեւ. այգպէ՛ս ալ ըլլայ՝ թուրքին չի' ներեր. հող դառնայ՝ իր հո՛ղը չի ներեր թուրքին. փոշի ըլլայ, իր փոշին ալ չի ներեր. զէրօ մը ըլլայ, զէրօ՛ն չի ներեր:

— «Հայաստանը թուրքի՞ն էր (Աստուա՛ծ թող ըսէ), Սանձագը ի՞րն էր (Աստուա՛ծ թող ըսէ), այս խանութը ի՞րն էր (Աստըւա՛ծ, որուն կ'ուզես հարցուր, թուրքին չէ՛ր): Մնանք՝ եկեղեցի մը ունինք, կ'առնէ, դպրոց՝ կ'առնէ. մնանք՝ Եղիսա մը ունինք կ'առնէ, հապա ոսկիները գտնել չի՞ տար, չառնաներ:

— «Հոս կը գրեմ. ամէն հայ իր տեսրակին մէջ պէտք է գրէ. թուրքը ատլիք է հայուն. ատլիք է թաթոսին, ծապրային, Մութ Սարգիսին, աղուուր Սերորին, Եօթվարդին, Լեւոնին, Անդրանիկին. Մուրատին, Նազարին, Դանիէլին, Հեթումին (Աստուա՛ծ, գուն գիտե՛ս հայերուն բոլոր անունները, շարէ՛): Տալիք է հող, պարտէզ, տուն, պատիւ, արիւն, սոկի: Խնծի ըլլայ թուրքին ամէնէն քի՞չ տալիքը, նորէն այս տեսրակը քիչ կու գայ, քիչ»:

Ու լիցուց տեսրակին մաքուր էջերը թուրքին հայուն տաւլիքներով: Խմեց օղի, ծխեց գլանիկ, եղաւ տուտու:

«Բուն գրամը (ոսկին և արծաթթը) պանդխտութեան չի վայե-

լեր», ըստ էր ինքնիրեն, և ուզած էր Քէսապի լերան ճամբով  
փախցնել միայն հազար սուրիական թղթոսկի:

Ճէպէլ Մուսայէն արտագաղթի երրորդ օրն էր: Պասիթի մէջ,  
ծալախորչի այդ հեղձուցիչ իրիկունը, Եղիսային յանձնեցին եր-  
կու հարիւր էջերէ աւելի հաստ ու ճմռթկուած տետրակ մը. իր  
գրամը թուրք գիւղացիները կողոպաեր, զինք սպաններ էին սահ-  
մանին մօտ:

Բայն կնկան՝

— Տետրակը ահա, իսկ Մանաս... այդպէս:

---



## ՄԵՐԵԼ ՄԸ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐՈՒԹԻՒՆ

Հաննիս գտղթական էր. հոսակը բարձր, տարիքը քառասունընդինդ, ընասանիքը բազմանդամ. արհեստը սանտրագործութիւն: Արհեստը կ'ուզէր որ ան խաղայ ուզտի սոկորներու և աւրուած սոկրածուծերու հետ: Այդ ծուծերը ունին սուր հոտ. թոյնին և մահուան մախաթներն են միշտ. կը ծակեն հոտառութիւնդ, կուկորդդ, թոքերդ, էութեանդ յատակը: Բնդարձակ և խուլ տառպարանքով մը, նեխած սոկրածուծի այդ հոտերը կը կարեն սանտրագործներուն գժուար կեանքը գերեզմաններու ճիշդ պորտին:

Դեղին էր Հաննիսին գէմքը. ապրուստի ահւական հոգ մը, անմաքուր ջուրերու ազրուկ՝ ծծած էր անկէ ամէն առողջութիւն ու կեանքի փայլ. արամագրութիւնը սակայն առոյց, յամառ, հարիւր տարի ապրելու ընդունակ: Մորթին վրայ, ամէն աեզ փռուած գաֆան յոզնութիւն մը, տեսանելի, գրեթէ չօշափելի խոնջէնք մը: իսկ ազօտ գիծերէ շինուած այդ ընդհանուր մակերեսէն վար, արեան այն միւս, այս անդամ ոգեկան կշռոյթին մէջ ու աւելի հեռուն՝ անսպառ մթերք մը կենսունակութեան աշխոյժի, բազմախաւ դիմագրականութեան: Բացայայտ իրողութեան մը պէս էր այլիւս Հաննիսին հոմար. թող ընտանիքին հացի քանակը քիչ մը աւելի ըլլար, գործին ծանր ու նոյն տահն երկար ահւողութիւնը տար իրեն օրուան մէջ անկաշկանդ երազանքի կործ, անշնչառն իսկ պահեր, և ան ծաղիկ մը հասոակու քա՞զցր զիւրութեամբ կ'ապրէր այդ հարիւր տարին: թող հացը հիմակաւան հացէն աւելի չո՛ր ըլլար, կրկնապատիկ հետքի մը արդիւնք՝ բայց ըլլային ամբողջ ժողովուրդով ձննդավայրի լեռներուն վրայ, և տեսնէին մարդիկ, և համոզաւին մարդիկ թէ հարիւր տարի կեանքը ոչի՞նչ էր Հաննիսին հոմար:

— Տանդ գերանին տակ թափուած քրտինքն ալ յոգնութիւն  
կը սեպուի:

Ու կը զարմանար, կը ցաւէր, կը ջղայնանար, ինքն իրմէ  
կ'ելլէր՝ երբ լուրջ կամ շինծու և կը սեպուի՛ մը գուշակէր խօ-  
սակիցին դէմքին վրայ: Գիտակցութեան հազիւ ենթարկուած,  
մեծ մասով բնազդական հայրենասիրութեան խտացեալ արտայա-  
տութիւնը, կերպով մը տարազն էր եղած իրեն համար վերի խօս-  
քը, զոր կը գործածէր յաճախ, ամէն անդամ քանի մը բառի և  
մերթ ալ ոճային երանդի պարզ փոփոխումով մը, տառանց երբեք  
հեռանալու սակայն անոր հիմնական իմաստէն:

Տիրութեան սեւ դէպք մը եղաւ Հաննիսին մահը, տարա-  
գրութեան աշունի այն գալկահար ետինքին մէջ: Խնչ թախծալի,  
անիմանալի՛ բան արդարեւ, երբ թօշնած տերեւներէ շատեր կ'իյ-  
նան զիրենք կրող ծառին տակ, մինչ ուրիշներ կը քշուին հողմա-  
վար դէպի օտար հողեր: Հաննիս, նման անհամար հայ տարադիր-  
ներու, աչքերը փակեց իր հողէն դուրս, օտար և տառով իսկ այ-  
լամերժ հողի մը վրայ: Եղաւ մարդկային թօշնած, հողմահալած,  
գմբա՛խս տերեւ մը:

Վզին վրայ բուսաւ հասարակ ուռ մը: Հոգը չըրաւ. մլուկի  
մը ձագն իսկ պիտի կրնար տոկուլ մանր ուռի մը այդքան ցաւին  
և հոգը չընէր: Տարիներով, գէշ հոտի մը զարհուրելի ցաւը խոռո-  
նըւած էր սանտրագործի իր արիւնին, և ինք տոկացած էր: Յե-  
տոյ սրտին վրայ, իր արմատները ծիշդ սրտին խոռոչներուն հաս-  
ցուցած երկրորդ գաղթականութեան ուռը, երկու տարի էր, տըն-  
կըւած կը մնար հսկայ փուշի մը պէս: Թող այս պզտիկն ալ բու-  
ստծ ըլլար վզին վրայ: Կարեւորը, իր տմբողջ կեանքը մահուան  
քրտինքներուն զարնողը, ներսի այն մեծ ուռն էր. մեռցուց զինք  
սակայն պզտիկը, որ գուրսն էր, վզին վրայ: Բուն ցաւը հսու էր:  
Ասկրածուծոտ մատներով, օր մը, ծաղրած ու քերած էր վէրքը.  
ակուաներու և սրտի ուրախութեամբ արհամարհուած էր իսկապէս  
ծոծրակին պզտիկ վտանգը; անոր աննշան ցուէն նոյնիսկ հաճոյ-  
քի մը համը առնելով ու փոխանցելով իր ապրելու սանձուած կո-  
րովին: Երկու օր չանցած, զօրաւոր կանկրէն մը բերաւ Հաննի-  
սին անհանդուրժելի ցաւ: Ջիղերու վրայ սողացող թոյն, տանջան-  
քի կաթիլներու վրայ: Պղպջացող այլազան մահոգութիւններ.  
խիտ ու ամէն կողմէ պրկուած բազմարար ողբերգութիւն մը: Յե-  
րաւ՝ մահ: Դրաւ հաննիսին մէջ անշարժութեան մը պազ օրէնքը,  
սառուցիկ կանոնագիրը, բոլոր սեւ ու արտում յօդուածները: Յե-  
րաւ յետոյ այդ գմբէի կանկրէնը խեղճուկ պատանք մը, աւելի  
եւս խեղճուկ գագաղ մը: Յերաւ գիւղացիներուն վրայ գորշու-

թեան, մտմտուքի և լոռութեան պահեր: Ողորմուկ ձայնը քիչ վերջ պանդուխաներու երկինքին տակ լացող կոչնակի մը: ... Բայց գաղթական սանտրագործին տրամադրութիւնը, բոլոր օտար գերեզմանահողերը վկայ՝ կրնար տպրիլ փոխան քառասունընքի հարիւր տարի: Անշուշտ Միտյն կեանքին մէջ քիչ մը քիչ հոտած ոսկրածուծ, քիչ մը քիչ սա նեխած գաղթականութենէն:

Բասծ էր.

— Հոս բոլորը գաղթականութեամբ մեռան, պիտի մեռնին գաղթականութեամբ... Ե՞ս ինչու դուրսի ցաւով մը... Ե՞ս ինչո՞ւ... — Ու աւանդոծ էր հոգին: Բուն ցաւը հոս էր. իրական ու սպասելի պատճառէ մը ելել ու տրուիլ երկրորդական պատահարի մը քմահաճ կարգադրութեան:

Այդ աշնան, իրմէ զատ մարդ չմեռաւ: Ի՞նչ բախտաւոր աշուն, որքա՞ն գժբախտ մարդ:

Տարի էր, խաղաղ: Խորունկ՝ իր գիմագծութեան մէջ. իր նկարագրին մէջ. իր բառերուն մէջ. աշխատանքի այս և այն փուլով, պէս պէս մատհոգութեան որեւէ ձիւղի վրայ: Սանձագ: Երկրորդ գաղթականութիւն: Եղած էր Հաննիս հետզհետէ գունաթափ, այլ ներքնայիս մնացած լայն ու պայծառ գիւղացի մը: Ուղեւոր էր միշտ: Հայութեամբ ու հաւատաքով լի: Կը սիրէր ծնընդուվայրի լեռնային մթնոլորտը. ամէն կողմ հայ խօսք, հայ բարգեր, հին ու մաքուր աւանդութիւններէ բխոծ լուսեղէն կեանք մը. աշխարհը ծննդավայրի սահմաններուն մէջ բարի էր ու ծառանչող: Խոկ Հայկ Նահապետին ստեղծած հողը՝ ո՛վ գիտէ որքան փայլուն, որքա՞ն փայլուն: Ժայռերը, մեր լեռներուն անսպառ մացաներն ու աղօթքի հեզ կոչնակները ըսած էին անշուշտ գարերով որ հայը քաջ կ'ըլլայ և քրիստոնեան բարի:

Զէնքի, խաչի և ազտառութեան ցեղէն բուսած պարզ մարդ մըն էր Հաննիս: Քաղաքական անսրբագրելի միամտութեամբ մէր աղքին խեղճ գիւղացին էր ան: Գաղթականութեան իրենց այլամերժ գաշտին մէջ, ուր վանդակեցին լեռնցի հպարտ ժողովուրդ մը խորանարդ անակներու կրաղիւսէն ներս՝ Հաննիս կը հաւատար մինչեւ վերջ գէպքերու մօտաւոր յեղաշրջումի մը, պատերազմի ու քաղաքական կեսնքի նպաստաւոր գասաւորումներու, մանաւոնդ երկնային անշեղ արդարութեան մը մեր աղքին նկամմամբ, և այս բոլորին որպէս նուազագոյն հետեւանք՝ ժողովուրդի վերադարձին, գէպի ծննդավայրի կապուատակ լեռնալանջերը: Ստեղծըւած կացութեան մուտքը թէեւ յուեզոյն, բայց հայու իր պարզ հոգին բարեյաջող ելք մը կը գուշակէր նոյն այդ կացութեան մէջէն, թափուած արիւնի, պանդխտութիւններու, գործադրուած

դժնեգոյն անխղճութեանց որպէս աստուածային հատուցում և հակակշխու:

Հաննիսին լաւատեսութիւնը ներսէն էր, հոգեկան բնոյթէն: Կարծես վաղն իսկ պիտի նետէր անդին երկամեայ գաղթականութեան շապիկը. ի՞նչպէս պահէր անոր կարծր կտաւը իր լեռնցի մորթին վրայ, ազատ կեանքի իր ճակատագիրը ի՞նչպէս գիմանար մինչեւ մահ մաղեղէն քուրձի մը անարգ ճնշումին: Զէ՞ որ իր տրամադրութեան բոլոր երեսներուն վրայ բացուած էին ուրիշ հեռանկարներ: Համոզուած էր գրեթէ, որ ժայռերու, թաւուտի և խոր երկինքներու իրենց հեռաւոր ծովեղերքին վրայ, նորէն հին ու սաստկաշունչ ձմեռները պիտի գան, ծածկեն լիռնագագաթներն ու բլրտկները ձիւնով ու ճերմակութեամբ, առողջարար ցուրտի համատարած շունչով մը: Կեանքը պիտի չկրնար վրիպի Հաննէսին բոլոր երակները պայթեցնելու աստիճան լիցնող նախախնամական անհրաժեշտութենէ մը՝ որ ձերբազատուիլն էր անողոք աքսորանքի մը ճիրաններէն:

Համոզուած էր կարծես բոլորովին: Հոն, իրենց սարերու խոշոր աշխարհին մէջ, պիտի ըլլային գարձեալ ընկերներով ու նստած ցած ու մրոտ առաստաղի մը տակ, պիտի խմէին իրենց դժոխաքի մը զօրութեամբ թուզի օլին, գոյլ առ գոյլ, պիտի ուտէին լայն տաշերու մէջ յօշոտուած խոզի միս: Ասիկա ձմեռը: Գարնան, երբ ծառերը ըլլային նորէն հին ու յաւիտենական օրերուն պէս ծլարձակ, երբ ձիւները հալէին մռայլ ապառաժներու վրայ, ծիծեռնակները շատնային և ալղրիւները կարկաչէին հեռու ամայութիւններու մէջ, պիտի ելլէր Արեւ-Բաշի մեծ բլուրին վրայ և գարնանային խոշոր թռչուններ որսար. պիտի համեմէր այդ թռչուններուն կարծր միսը, դնէր քացախի մէջ և արեւումուտին՝ թաղին հսկայ գափնիները, սալաքարերն ու ձորը պիտի թնդային իր ու ընկերներուն երգին տակ:

Կը սիրէր ապրելու, լիռնային կեանքի խոնդավա՛ռ բաներ, բայց այդ պզահիկ ուռը ծակեց զինք մինչեւ գերեզմանն կարեց զինք հողին: Մեծ ու պայծառ լիռներու բարձունքէն բերուած գիւղացի մը, զոր մահը կարկատնի պէս փակցուց Այնճարի քարքարուատափառակներուն: Լիռը կարեցին գաշտի մը, օտար ու ծե՛ր գաշտի մը: կապոյտ երկինք մը, մաշտ հող մը:

— Մեծ ուռեր բուսնին վրադ. մահ, բլուրի չափ ուռեցք մը քալէ վրադ, հայու մօւնանիրութիւն...

Շուշան հօրքուրն էր, որ իր և բոլոր մերձաւորներուն ցաւը կը խորացնէր, մահուան ու պանդխտութեան վրայ գումարելով բառ ու աղաղակ: Արցունք:

Սիրտ փշրող բան մը Հաննիսին մտհը պանդուխտներուն հումար. աւելի լոռւթիւն և գութ պարտադրող Շատ աշխատած ու շատ հոգերու տէր բարի սանտրագործ մըն էր Երեսուն տարի սղոցեց անապատ մը լեցնող ոսկոր. երեսուն տարի ապրեցան քիթն ու թոքերը գարշահոտութեանց իրական գժոխքի մը մէջ. ոսկորներու փոշի հասաւ կոկորդին, երիկամներուն մէջ, ջիզերուն ծայրը Ու հիմա, երեսուն տարի վերջ, ոսկորածուծէ և գարշ հոտերէ արտադրուած կանկրէն մը, մռայլ ժանդ մը, մահ մը իր վրայ: Ու հիմա, կին մը իր հտեւ, երախաներու խումբ մը ու երկու պառացած քոյր տան մէջ, ամէնուն ծանօթ երկար ապրելու անյագ ախորդակ մը, և անդին, յանկարծ այս բոլորը անարգող ծածուկ ուժ մը իր ահարկու մաար կը կոխէ ուռեցքի մը պըզտիկ կոճակին, փլցնելով մահուան ահագին բլրակող մը, արդար կեանքի մը վրայ:

— Այս որբերը հետդ տար....

Կախման կէտերը օգուտ չունին. այդ վայրկեանին, խօսքին չըսուած մասը աւելի յատակ է և հասկնալի բոլորին հումար քան ըսուածը: Զօրքուրին եռացող ձայնը, պղպջա՞կ առ պղպջա՞կ, կը զարնուի հոս, մեռելը ճամբու դնող սրտերուն, որոնք շաղկապուած են իրարու սուզի ընդհանուր զգացումի մը մէջ: կը զարնը իրարու նոյն ձայնը պատանքի մը պազ մակերեսին, մեռելի մը պազ ու գեղին միսերուն:

— Այս որբերը հետդ տար....

Միշտ, խօսքին լոռւած մասն է որ շուրջինները մտիկ կ'ընեն, իրենց սեփական լոռւթիւնները անոր մէջ թաթխելով, ներսարկելով հետդհետէ անոր թանձր շինուկէն: Բայց հօրքուրին սուզը մեկնումի կոյր թափով մը հետամուտ է գեռ աւելի իմաստներու. ուժ առած արցունքի և տրտմութեան այդ շրջապատէն, կ'ուզէ բան մը հասկցնել մահուան ու չորցած դնդերներով պառկող մեռելին. կ'ուզէ մահուան ականջին ու խղճին մէջ ցանել իր խորացող կսկիծին բառերը՝ անվերջանալի արցունքի մը աղին ու լուութեան կարծես բոլոր շաքարներուն հետ:

— Զի՞ լսեր, քոյրս, մահը ե՞րբ է լսեր:

— ...

— Անոր ճամբաները մութ. անոր կրունկը ծանը:

— ...

— Յոլորս անոր քամիին հետ. բոլորս անոր պաղին տակ: Եւ ժամկոչ Յակոբ ստիպուած եղաւ մերթ ընդ մերթ կրկնելու այս խօսքերը Շուշանին և զայն բռնած ու անոր հետ լացող ուրիշ կիներու. պէտք զգաց նոյնիսկ քովէն ուրիշ գիւղացիի մը

Կարծիքը տունելու.

— Այդպէս չէ՞ Ճերմակենց Աւօ:

Այս Սւօն, հին ու կքած ճերուկ մը, դանդաղ շարժումով  
մը վար տառւ գլուխը, ուր նոյն բոպէներուն յսգնած անցեալ մը  
կը բղզար,

— Կի՞նդ, որբի՞րդ...

Հօրքուրին անվերլուծելի փափաքն է, մօտաւորապէս, այս-  
տեղի կեանքէն ճիչ մը կապել մահուան, զահին, և այս երկուքը  
իրարու սահմանով աներեւոյթ Ուժին: Երրորդուած ու չորրորդը-  
ւելու պատրաստ հօրքուրին ողբի խօսքը իր խորունկ իմաստին  
կը վերածուէր նաեւ անով՝ որով ան սխալ կը գտնէր իր եղբօր  
տղուն նկասմամբ եղած մահուան այս կարգադրութիւնը, տուեալ  
պարագաներու մէջ, Աստուծոյ կողմէ: Հաննիսին բան մը, խե-  
լացութիւն մը, աղօթք մը՝ պէտք է բացատրէր երկնաւոր Տիրոջ,  
իր ապրելու բացառիկ պարագան, անհրաժեշտութիւնը: Զէ՞ որ  
չըսուելիք թշուառութիւն մը կայ մէջտեղ, կին մը կայ, քոյրեր  
կան, խումբ մը երախաներ կան.

\* \*

— Խե՛ղճ Հաննիս, Քրտինք էիր և մաքուր խիղճ, արդար  
է բեռդ — ըստւ տղայ մը, ու չորս ընկերներով մտան դագաղին  
տակ:

— Օր մըն ալ մե՛նք... — Փափսաց ամէն յուղարկաւոր:  
Իր գագաղին ետեւէն Յովհաննէս ու Պօղոս, Մրտօներ ու  
Մկրտիչներ, Մովսէսներ ու Գայտացած կարապետներ. գիւղին եր-  
կու յիմար Թոմասները. Գորչ խումբը ազգականներուն. Քանի  
մը Սարգիս, դէզ մը Խաթուն, Սառա, Սիմա. կարճ մարմնով  
կեանքին մէջ քրտնած մարդ էր, ամէնուն իր կարելի ծառայու-  
թիւնը ըրած, ոչ ոքի անիրաւութիւն հասցուցած, ոչ ոքի ցաւ-  
պատճառած. Վերադարձի յոյսով ապրած ու ոգեւորած էր իր բո-  
լոր խօսակիցները, ինչո՞ւ գիւղացին չքալէր դագաղին հետ: Աղ-  
ղին յարգանքը իր նմանը չունի ուրիշ տեղ:

— Մեղք է, ո՞վ ունի....

Ու կը քալէ մահուան թափօրը մոխրագոյն անակներու մէջ-  
տեղէն: Այս բոլոր մարդիկը լեռնցի էին, հուժկու, առողջ, ու-  
րախ. հարիւր տարի ապրելու ընդունակ: Բերուած են հիմա անա-  
պատ դաշտի մը մէջ և ունին պանդուխտի քայլացուած մար-

միններ՝ ցաւի ու գորշ մտահոգութիւններու առակ փուլ եկած։ Պատահցաւ յանկարծ իրենց գարաւոր տնտեսութիւնը, պատուեցաւ իրենց առողջութիւնը։ Մնաց լոկ ապրելու անսպառ տրամադրութիւն մը. բայց մեռան բոլորը կանուխ. կը մեռնին բոլորն ալ չուտ։

— Մե՛ղք է, ո՞վ ունի……

Զի նշանակեր թէ մեռնողը ազգական չունի, տէր չունի, թէ բարեկամներ չկան, սիրո՞ղ չունի. կը նշանակէ՞ որ պայմաններ չկային, բախտը ցամքած էր, հացը նօսրացած։

\* \* \*

Այնձարի գերեզմաններուն դաշտիկը՝ զիւղէն շատ հեռու. ջաղացքէն անդին, անտառէն անդին, Երկրորդ ջուրէն անդին. հեռու՝ մինչեւ մահ։

— Կեանքս ծո՛մ ըրիր, մահ։

Այրի Արեգնազին կտոր-կտոր ձայնէն շինուած և արիւն կաթող այս բառերը, յուղարկաւորութեան փոշոտ ճամբուն վրայ, զիրենք լսող հոգիններուն տխրութեան նոր խաւ մը եւս տելցուցին։ Արեգնազին ամուսինը, Խնկոյինց ընտանիքին կտրիճ Զարդարը, մեռած ճիշդ տարի մը առաջ, երեսուն տարեկանին, բարութեան ու հէքեաթային կեանքի լման վէպ մըն էր. յիշատակներու մշուշի մը մէջ քայլայուղ անոր գէմքը կ'անցնէր հիմա իր այրիին ճգմուած ձայնին մէջէն քանի մը կիններու և մարդոց սրտէն ներս ու կ'ըլլար հոն տարագրութիւն, մահ ու գերեզման խտացնող հաղիւ լսելի Ալիս մը։ Ուրիշ սուզի մը առաջին կծու պահերն էին հիմա։ Այրի Արեգնազ, թէեւ պզտիկ, թէեւ բարի ու թէեւ ամօթխած՝ կ'ուղէր որ խօսի այս ճամբուն վրայ և խօսին բոլորը իր աննման Զարդարին մասին. կ'ուղէր որ բարձրաձայն ողբան զայն ամէնքը. Հաննիսը լու էր, Զարդարին հեռուէն ազգական էր, մեռած է, շատ գէշ բան մըն է եղած. բայց իր ամուսինը, իր Զարդարը. չեն ըսեր որ ան այրի մը ունի, չեն ըսեր որ Զարդարին հինգ ամսուն երախան ալ մեռաւ. այսօր ամէնուն գէմքին վրայ Հաննիսի մը ցաւը կայ։ Ու կը ջղայնանար. կը նախանձէր։

Անուշ շող մը պատեց գէմքը։ Լուսցու կտրծես ամբողջ մարմինը։ Անցաւ մտքէն. ելլէ՛ր հիմա Զարդար գերեզմանէն, գար, հանդիպէր սու գէշ յուղարկաւորներուն, ծեծէր բոլորը՝ որ զինք չեն յիշեր, չեն ողբար աւելի քան Հաննիսը. տեսնէր յետոյ զինք, իր կինը, այսպէս հաւատարիմ, տարի մը վերջ այսպէս աւելի

գեղեցկացած։ գրկէր զինք ստ բոլոր ամուսին ունեցողներուն առաջեւ, սեղմէր կուրծքին։ Համբուրէր։ Մնար։  
— Բազուկներդ կտրիճ, կուրծքդ լայն։

Թափօրին. մէջ, իւրաքանչիւրը սուզուած ինքն իր խառնը-  
ւածքէն ներս, և, քիչ մը ուրիշին ցաւը բաժնելէ վերջ, կը խո-  
րանար սեփական ցաւին, դժբախտութեանց ու սուզերուն մէջ։

Այրի Արեգնազին վայրկեան մը տուաջ չողացող գէմքը,  
վայրկեան մը վերջ հագաւ իր ծայրագոյն աժգնութիւնը։ Սար-  
սափեցաւ միտքը անցածէն։ Թող ելլէ Զարդար գերեզմանէն, գայ  
տուն, շուտ մը խեղճանայ, շուտ մը անօթենայ, չարչարուի,  
չարչարուի, չարչարուի ու մեռնի՝ որպէսզի ամէն նոր մեռնի  
այս մարդիկը չմոռնա՛ն զինք։

— Եկո՞ւր և դարձեալ մեռիր։

Գերեզմանատան կէս ճամբէն Արեգնազ վերագարձաւ տուն։  
Բոլորը Հաննիսը պիտի լային գերեզմանին տոջեւ, բայց Զար-  
դարին համար ո՞վ ինչ պիտի ըսէր։ Երանի միայն Զարդարը ըլ-  
լար այս գիւղին վերջին մեռնողը՝ որ բոլորը ուրիշը չլային, ու-  
րիշը չմեղքանային այլեւս եւ կամ մեռնէին բոլորը գաղտուկ,  
թաղուէին գաղտուկ։

\* \* \*

Անահիտ այս յուղարկաւորութեան լոռութիւնն է, փլատակն  
է։ Գերեզման տարուողը ամուսինն է, քրտինքին ընկերը, տունին  
ու զաւակներուն հովանին։ Չորս կողմէն քանգուեցաւ իր բախ-  
ար։ Անահիտ այս յուղարկաւորութեան ծով արցունքն է, մառա-  
խուզներով ծածկուած աշխարհ մը հրդին է։ Կը մատէէ որ գերեզ-  
մանը պէտք է լայն բացուած ըլլայ և տունով տեղով, մէկ ան-  
գամմէն գնեն զիրենք մարդիկ տյտակլ բոլոր երախանները շուրջը՝  
ողջ ողջ պէտք է թաղեն զիրենք Հաննիսին հետ միտուին։

Անահիտ այս յուղարկաւորութեան խորութիւնն է, բանան է,  
Բոլոր ախրութիւնները, բոլոր մարմաքները, բոլոր անիմանալի  
տանջանքները ներսն են։ Կը զարնուեն իրարու, կը գալարուին,  
կ'աճին՝ բայց չեն կրնար զուրս ելլել, չեն կրնար բառ, ճիչ, ոզր  
ու ոզբերգութիւն ըլլալ։ կ'ըլլան միայն արցունք, տատա ար-  
ցունք, ծով արցունք։

Ո՞ր զաւակին գէմքին նայի որ սիրաը չփլի։ տան ո՞ր ան-  
կիւնը երթայ, ո՞ր պատին նայի որ սիրաը բզիկ բզիկ չըլլայ։  
Անահիտին մէջտեղն են ցրուած ամուսինին ողոցը, ուրագը, դազ-  
կեահը, յզկիչները։ զեռ անկիւն մը դիզուած կը մեան զժոխքի

փայտ ուղարի ոսկորները՝ որոնց ծուծէն Աստուած մահ փչեց իր խեղճ ամուսինին վրայի: Այս այդ սսկորները, այդ հո՛տը, առաջ վարժուեր էր, բայց ասկէ վերջը միշտ քթին մէջն է, սրախն նըստեր էր ու կը ճնշէ զինք ամուսինը մեացնող այդ հոտը. ուրիմն իրենք այդ հո՛տն են կերած, այդ հո՛տն են խմած, այդ հո՛տն են հագոծ, ու կարիքներու ա՛յդ հոտն են ծախսած երեսուն առորի: Մուհամդիրութեան, քրափինքի և աւրուոծ ոսկրածուծի հօտ մը իրենց կեանքը, մանաւանդ այս վերջի ատրիներուն: Այդ հոտը չէին առած. բայց ասկէ վերջ պիտի կրնա՞յ կտոր մը հաց ծամել առանց երեք բաներու խառնուրդ այդ հոտը առնելու: Նոյնիսկ իր որրուկներու մէջ է ան, երկու տարեկան իր անուշիկ Շահնին մէջ:

Թող քալէ թափօրը. զերեզմաններուն դաշտիկը հեռու է, երրորդ Զուրին քո՞յն է, ծա՛յրն է կետնքին: Ալ ինչպէ՛ս Անտահիս սանարէ իր երկար մազերը, որ ամէն ուղար սատանայ մըն է. խոչոր, զէշ, ծուռ ու մուռ մահ մըն է. շրթունքները կախած ձմեռուն ամպ մըն է, պատուհա՞ս մըն է:

Անտահիս այս յուղարկաւորութեան արիւնն է. ցամքո՛զ տրիւնը. սուզով կշացաց' արիւնը. ոզքերգութիւններու կրտկին վրայ եփո՛զ արիւնը: Ոչ մէկ խօսք կրնայ զովացնել այդ արիւնը, որ յուշերու, յիշտատկներու և գոլիք մտահոգութիւններու վրայ կը վազէ:

Ելրատեցին զինք՝ որ խօսի դիակին հետ, ողբայ, պատամէ, ցնցէ ինքզինք, ցնցէ մեռելը. «Կը թեթեւնաս, խօսքը կը թեթեւցընէ» ըսին: Զկրցաւ սակայն ինք ունենալ այրիացաղ կիներուն այդ յետին մխիթարութիւնն իսկ. իր բնաւորութիւնը ուրիշ է. կամչնայ, ու յետոյ ակար է ամէն բառ:

Անտահիս, սանարազործ Հաննիսին այրին, այս յուղարկաւորութեան մեսուծ նօթն է:

\* \* \*

Մահուուն թափօրին ետեւն են մեացած ծեր Սահակը, լռութենէ ու մտիկ ընելէ նեղուազ թաթոսը, կէս-լսողութեամբ Վարդանը: Կը քալին ուեկի կամաց, զլուխնին կտիս. կը նեղուին իրիկուան քամիներուն հանած կորմիր փաշին, կը հազան. «Խ՛չՓ» կ'ըսեն, կը լուն. ծամուուծ տշխարհի հողին վրայ չի զպիր աւելի յուղիչ ազմաւկով բան, քան բազմութեան սաքը, որ մեռել մը կը ասնի իր զերեզմանին:

Կը նային երեքը առջեւի թափօրին, ջաղացքի տանիքին, հեռուն ինկած պզափկ ջրանցքներուն, քլրուշտրքի մը լերկ քարերուն՝ որոնք կարծես իրենց զլիսուն պիտի փլին:

Թաթոս անհանգիսա է. կը ժողվէ միտքը, կը շարէ բառերը ու զեղ շարքով, սրաէն մինչեւ բերնին ծայրը. բայց ի՞նչ պիտի

ըսէ, բայց քանի՞ բառ կրցած է շարել, այդ պահուն բառերը չեն հազանդիր լեզուին, կ'աւրեն շարքը, շատեր ետ կը փախին, կը մնան ոմանք լեզուին ծայրը, ոմանք լեզուին տակը, ուրիշներ խէժի պէս կը փակին կոկորդին. կան ալ որ կ'երթան սրտին մէջ, կը հալին ու տիրութիւն եղած՝ արիւնին հետ կը բաժնուին մարմնին բոլոր մասերուն մէջ։ Դուրս ելլովը քանի մը խեղճուկ բառ։

— Դատարկ կեանք, պարապ կեանք։

Անհանգիստ է. կարծես կեանքին մէջ խօսք ըստ չըլլայ թաթոս, կարծես նոր պիտի սորվի խօսիլ. դժգոհ է.

— Դատարկ կեանք, մաւհանիրի պարապ կեանք։

Իր միւս ընկերները այդ քանի մը բառն ալ չունին. ունին միայն խոր կնճիռներ. Մինչեւ գերեզմաններուն յոգնած գաշտիւ կը, թաթոսն է որ միայն վերի քանի մը բառերը կը կրկնէ մեշտ ու կը դժգոհի սւրիշ խօսքեր չգտնելէն։

Վերադարձին ալ մեծ բաներ չկրցաւ ըսել. սա քանի մը կարձ խօսքերը միայն։

— Ե՞ն Սահակ, Հաննիսը չէ՞ր մեռներ. ո՞վ այսքան շուտ կը մեռնէր. քառասունընդինք տարին չօնուխի մը կեանքն է. Եղբայր, ի՞նչ կայ հոս ասկայն որ չմեռնիս. խոզ մը կա՞յ, կանաչ ձիւզ մը կա՞յ, որսի հրացան ունի՞նք. Ահա կարմիր փոշի, չնաւնեցա՞ր՝ ահա կարմիր ցեխ, խենթ հով մը, Բայազէն հոսող ձիւնոտ ձմեռ մը. չորս կողմդ ձիւն, անձրեւ, չիմենդո ու գարնան մալտրիտ. Եղբայր, ի՞նչ կայ հոս. կա՞յ հոս լու բան մը՝ ուտես, լու բան մը՝ հագնիս, լու կրտկ մը՝ տաքնաս։

Սահակ, գէմքը մութ, գլուխը կը շարժէ։

— Ի՞նչ օգուտ շարժելէն, Սահակ, հոս բան մը չկայ. կըռնակդ լեռ՝ մէկ սանթիմ չ'արժեր. դիմացդ լեռ՝ դուն դիր գինը. եղբայր, մեռնիլ ազատուիլը լու է, միայն թէ գերեզմաննիդ մէջ դուն խօսիս և միւս գերեզմանները մտիկ ընհն քեզ. տես ինչե՛ր կ'ըսէ թաթոս այն տաեն։ Զգե՞նք. ե՛րբ ալ մեռնիմ՝ կարծես ըսելիքներուս միայն քառորդը ըստ պիտի մեռնիմ. ի՞նչ ընհնք. պտըցուց պտըցուց բերաւ մեզ բախսը ու նետեց հոս. ասկէ ալ իւրաքանչիւրիս կոնակին մալտրիտ մը, թիֆօ մը, թոքախա մը, Հաննիսի հիւանդութիւն մը բեռցուցած կը քաշէ զէպի հող. գնա՞ դիմացիր. հոս ո՞վ գիտէ ո՞ւր է. բերին ազգը կտպեցին մուհանիրութեան մը. այսօր աեղեղ ե՛լ, վաղը ե՛լ, միւս օր ե՛լ. ե՛լ, ե՛լ. անշուշտ կը մեռնիս. Հաննիս մեռնելո՞ւ էր, հարիւր տարին մեծ բան էր, քառասունընդինք տարին ի՞նչ է որ. ո՞ւոը մեռցուց զինք. հայը իր երկրին մէջ ո՞ւռ տեսած էր որ. նայինք ո՞ր մէկ տեղի ուոը մեռցուց զինք... .

## ԻՆՔ ԵՒ ԾԽԱՄՈՐՃԸ

1.

Հայ մը գնաց Հայաստան։ Բերնին սեւ ծխամորճ մը, աչքեռուն մէջ հրաշալի պայծառութիւն մը։ Գնաց հազարաւորներուն հետ, բայց ոչ անոնց պէս։ Նաև մը մարդիկ։ Կարծես կ'երթային տեսակ մը շահաւոր տեղ, հաշիւներ քաղցրացնող տեսակ մը առեւտուրի։ Ինք կլայագործ մըն էր, և կարծես գնաց տուն։ այսինքն գէպի անբացատրելի սէր մը՝ որ ինքզինք ըրած է տուն, հայրենիք, սիփական արիւնի մը արժէքը։

\* \*

Երբ ըսած էին կլայագործ Արթինին թէ արդէն նաւ մը հայեր գացին Հայաստան, ան այդ գիշեր իսկ գլուխը բարձին դրած և ըսած էր ինքնիրեն։

Զէի՞ ըսեր Աստուած կայ, արթնցեր է ահա. ո՞վ գիտէ, վերագարձեր է և աշխարհը դրեր շիտակ ճամբռու մը վրայ. Ան արթուն է հիմա. թող փորձէ մարդ մը տսկէ վերջ ծուռ քալել, թող փորձէ ժաղովուրդ մը…… Ու բոլոր անդամներուն խոր հանգստութեամբը, քնացեր էր Արթին։

\* \*

Օգոստոսի տոտու մը, կլայագործ Արթին գնաց Հայաստան, Ծանօթի, բարեկամի, շատ մօտիկ ազգականի մը տունը չգնաց տառվ, այլ կարծես ճիշդ ու ճիշդ ի՛ր տունը, լեռնցի կլայագործ Արթինին տնուան, ոսկորներուն և շունչին, և նոյնիսկ մահուան համար շինուած տունը։

Այդքան յուզիչ բան չկար տշխարհի վրայ, քան տեսնել

պանդուխտ հայ կլայագործ մը, որ սովորական առւն երթալու  
մը հոյակապ հանդարտութեամբ կ'երթայ դարերով կորսուած իր  
պապերուն երկիրը: Իր կարաւանին միւս բոլոր հայերը կարծես  
կ'երթային անիմանալի պայմաններով քաղաք մը, չորս կողմի  
խօսքերով հետզհետէ անուշցած աշխարհ մը, իսկ այս խոնարհ  
հայը՝ միայն իր տունը, ուրկէ քանի մը ժամ առաջ բացակայած  
ըլլալուն մեծ պատրանքը կ'իշխէր այլեւս իր հոգիին և գիտակ-  
ցութեան վրայ:

Հայրենագարձի անոր վերջին պահե՛րը: Ըրեր էին անոնք իր  
ոմբողջ գրսերեւոյթը զուսպ, լուրջ, անխոսով: Զէր ուղեր, կը  
վախնար՝ որ ներսի հսկայ երջանկութիւնը ծակէ մորթը և թափէ  
գետին. Կամ իյնայ, կամ կաթի, կամ ճառագայթէ. թող կեանքի  
մէջ լողացող աշխարհը ծխէ, խմէ, ուտէ Արթինին պղտիկ գրամ-  
ներով պահածոյ առովերու միս, բայց գուրսի որեւէ հող, որեւէ  
բոյս, որեւէ ուրիշ մարդ կաթիլ մը չգողնայ ներսի միակ, ներսի  
անպատում երջանկութիւնն: Քսակով նորէն չռայլ է, ուելի՛ շը-  
ռայլ, բայց առաջին անգամ ըլլալով, այս ներքին անսակ մը ու-  
րախութիւնը միայն ինքը պիտի վայելէ: Զգոծ է ինչ որ կը  
պատկանի իր մարմնի գուրսի կեղեւներուն և մտած ներս, մտած  
իր միակ երջանկութեան գիրկը. նշանակած է միայն իր գուրսի  
արտայոյտութիւններուն վրայ հսկիչներ՝ որոնք կը կոչուին լըր-  
ջութիւն, զուսպ կեցուածք, ընդհանուր անխոսովութիւն:

Դուրսէն, ուրեմն, երբեք անակնկալ մը չէր եղած Արթինին  
համար Հայաստան երթալը. ոչ անակնկալի այդ գրսւթիւնը, քա-  
նի մը օրուան մէջ, սկսած էր փոխանցուել նաեւ իր ներսի աշ-  
խարհին, վարակելով տակաւ մէջն ու շրջապատը ամբողջ հոգիին:   
Որով, իր էութեան առողջութիւնը պարածածկաղ ուրախութիւն  
մըն էր հայրենիք երթալը, բայց ժամանակէ մը տագին՝ ոչ մէկ  
ձեւով անակնկալ մը: Գիշեր մը, կարծես ելեր էր ինք, կլայա-  
գործը, ոյդ Հայաստան-տունէն, գացեր ուրիշ տաւներ, մշուշոտ  
զգացումներով մասնակցի անօրինակ բախտախաղի մը. բայց հի-  
մա բախտախաղի անվախճան դիշերը լուսցուցած է վերջապէն,  
արեւը ծագոծ, և ինք շահոծ կամ կորսնցուցած՝ վճռոծ է տան  
սահմաններէն զուրս չելլել տակէ վերջ, չհեռանալ ոչ իր կամ քով,  
ոչ ուրիշի խաղին ենթարկուելով և ոչ ու որեւէ բանութիւնմբ.  
այդ գիշեր իսկապէս ի՞նք ելեր է, հանի՞ր հն զինք, թէ իրեննե-  
րը զրկեր են չի՛ յիշեր. ելեր է զինով: Չելլեր, աշխարհը ոսկի  
ու երջանկութիւն ըլլայ՝ չ'ելլեր: Արգէն ոյդ պարզ, յատակ,  
զնաւական երեւոյթը ունին իր բոլոր գիծերն ու շարժումները:

\* \* \*

Կլայագործ Արթին իմ ծննդավայրի գիւղերէն էր. հայրենիք մեկնելու պահուն նմանեցաւ տակաւ. Հայաստանի մասին տեսնը-ւած սքանչելի երազի մը, անով ապրուած անվախման, այլ զուսպ, այլ ներքնապէս հոյակապ գինովութեան մը: Ալ գադրած էր մանր կլայագործ մէկը ըլլովէ ու եղած՝ հայ ներաշխարհային կեանքի յատուկ զօրաւոր հաշիշ մը:

Թերեւս ան գեռ կ'ապրի, թերեւս ան գեռ ունի հին և խո-շոյն ծխամորճը, բանալի ու կղպանք իր կեանքին, իր ապ-րումներուն. ի՞նչ զմայլելի տեսիլք՝ եթէ մեր գիւղերու այն հայ կլայագործը գեռ կ'ապրի և կը գործածէ իր նոյն ծխամորճը, հայրենի տաք հողին վրայ:

Ուրիշներուն պատկանող բեռնակառքին վրայ, ուրիշներուն պատկանող զարմանալի գոյքերու, իւղի, պանիրի, զոյնզգոյն սա-ւաններու և յիմար բամպակներու, անհաշուելի ուրիշ յիմարու-թիւններու մէջ՝ անգոյք, անսնտուկ, անանկողին Արթինին մար-մինը բիւրեղի պէս թափանցիկ էր, հոգին՝ այդ թափանցկութեան ետին, մէջահղէն բացուած Սուրբ Գիրք:

## 2.

Արթին երեսուն տարուան կլայագործ մըն էր: Շատ սովո-րական հայ մը. պարզ, հասարակ, մաշած մարդ մը: Կ'ամփոփուէր իր կեանքը օրական մէկ երկու շիշ օղիի, թխացած մորթի մը և զանազան անառաջ կատակներու մէջ՝ որոնք ուրիշ բան չէին, եթէ ոչ խոշոր խնդուքներ և իմաստը անմիջապէս փոխուծ մանր մունիր խօսքեր:

Մինչեւ ներգաղթի օրը կեանքը չկրցաւ այս սովորական հա-յուն վրայ իր զօրաւոր, արտակարգ շեշտերէն մէկը դնել: Արթի-նին զոյութիւնը զգալի եղաւ միայն անավ, որ ան ուրիշ կլայա-գործներէ տւելի խղճամիտ ձեւով կը գործադրէր իր արհեստը, աժան, յաճախ կորեկի հացի մը վարձատրութեամբ կ'աշխատէր, խիստ հաճոյակատար էր, և ամէնէն կորեւորը՝ յաճախորդներուն խոզաթուղթով բախս կը բանար: Իր կենսազրութեան էական փուլերուն մէջ մտած է Միծ Տարագրութիւնը, Յունաստանի ծո-վեղերքներուն վրայ նախ շատ գծուար ապա բաւական դիւրին կեանք մը, կնոջ, Արտևետկին մահուան անհատնում ցաւը որ զինք պահեց այրի մարդ, և Տարագրութեան վերադարձին դէպք մը՝ որ չես գիտեր ինչու զինք ջղայնացուց մինչեւ երկրորդ տարա-

\* \* \*

Կլայագործ Արթին իմ ծննդավայրի գիւղերէն էր. հայրենիք մեկնելու պահուն նմանեցաւ տակաւ Հայաստանի մասին տեսնը- ւած սքանչելի երազի մը, անով ապրուած անվախճան, այլ զուսպ, այլ ներքնապէս հոյակապ գինովութեան մը: Ալ գադրած էր մանր կլայագործ մէկը ըլլովէ ու եղած՝ հայ ներաշխարհային կեանքի յատուկ զօրաւոր հաշիշ մը:

Թերեւս ան գեռ կ'ապրի, թերեւս ան գեռ ունի հին և խո- չոր նոյն ծխամորճը, բանալի ու կղպանք իր կեանքին, իր ապ- րումներուն. ի՞նչ զմայլելի տեսիլք՝ եթէ մեր գիւղերու այն հայ կլայագործը գեռ կ'ապրի և կը գործածէ իր նոյն ծխամորճը, հայրենի տաք հողին վրայ:

Ուրիշներուն պատկանող բեռնակառքին վրայ, ուրիշներուն պատկանող զարմանալի գոյքերու, իւղի, պանիրի, զոյնզգայն սա- ւաններու և յիմար բամպակներու, անհաշուելի ուրիշ յիմարու- թիւններու մէջ՝ անգոյք, անսնտուկ, անանկողին Արթինին մար- մինը բիւրեղի պէս թափանցիկ էր, հոգին՝ այդ թափանցկութեան ետին, մէջահղէն բացուած Սուրբ Գիրք:

## 2.

Արթին երեսուն տարուան կլայագործ մըն էր: Շատ սովո- րական հայ մը. պարզ, հասարակ, մաշած մարդ մը: Կ'ամփոփ- ուէր իր կեանքը օրական մէկ երկու շիշ օղիի, թխացած մորթի մը և զանազան անառաջ կատակներու մէջ՝ որոնք ուրիշ բան չէին, եթէ ոչ խոշոր խնդուքներ և իմաստը անմիջապէս փոխած մանր մունիր խօսքեր:

Մինչեւ ներգաղթի օրը կեանքը չկրցաւ այս սովորական հա- յուն վրայ իր զօրաւոր, արտակարգ շեշտերէն մէկը դնել: Արթի- նին գոյութիւնը զգալի եղաւ միայն անավ, որ ան ուրիշ կլայա- գործներէ աւելի խղճամիտ ձեւով կը գործադրէր իր արհեստը, աժան, յաճախ կորեկի հացի մը վարձատրութեամբ կ'աշխատէր, խիստ հաճոյակատար էր, և ամէնէն կորեւորը՝ յաճախորդներուն խողաթուղթով բախս կը բանար: Իր կենսազրութեան էական փուլերուն մէջ մտած է Միծ Տարագրութիւնը, Յունաստանի ծո- վեղերքներուն վրայ նախ շատ գծուար ապա բաւական դիւրին կեանք մը, կնոջ, Արտևետկին մահուան անհատնում ցաւը որ զինք պահեց այրի մարդ, և Տարագրութեան վերադարձին դէպք մը՝ որ չիս գիտեր ինչու զինք ջղայնացուց մինչեւ երկրորդ տարա-

գրութիւն։ Պիտի չըսէիր՝ «Արթին այն ամառուան ուղտը մորթեց»։ կը զայրանար. գոյնը կը նետէր. պեխերը կը դողային. կը հայ-հոյէր։ Անոր հայոյանքները տաք էին, խոչոր, անկիւնաւոր։

Բայց ան մորթած էր արարի մը երիտասարդ ուղտը։ Յու-նիսի տաք գիշեր մը, գինովլութենէն շիկացած գլուխով, Արթին հարեւան հայ գիւղէն իրենց գիւղը կ'երթար. ճամբուն մէջտեղ հանդիպեցաւ խոչոր, սեւ բանի մը. կարծեց ժայռ. մտածեց ճամ-բան շեղած է. ուղեց շտկուիլ, դպտ ուղտին կոյր հայ պահապա-նին։ «Պետրո'ս» ըստւ, նստաւ կոյրին քով. խօսեցան մէկ ժամէն աւելի. բացատրեց կոյր Պետրոսին թէ երկինքը այդ գիշեր ան-նըման երկինք մըն է, թէ բոյրը աստղերը լիցուեր են գիւղին վը-րայ, տանիքներուն վրայ, մեծ Սօսիին վրայ, ու կը շարժին յայտնեց նաեւ, թէ անդին առուակին մէջ երկու խոչոր աստղեր ինկած էին և ինք իջած էր ջուրին մէջ ազատելու այդ երկու աստղերը, և ձգելու որ նորէն երկինք երթան, բայց անոնք փա-խած էին իրմէ, խեղդուած ի վերջոյ. ախ, եթէ լաւ ձկնորս մը եղած ըլլար, ախ, եթէ նորէն ճգնաւորին պէս սուրբ մը ըլլար. կ'ազատէր աստղերը, անոնք չէին վախնար իրմէ, կը դրկէր զի-րենք նորէն վերը, իրենց կապոյտ բոյներուն մէջ։ Յետոյ, կոյր Պետրոս շատ տիսրեցաւ որ ինք միշտ կոյր է և Արթինին պէս աչք ունեցող գինովներ տիսմար բաներ պիտի ըսեն իրեն, յիշեցնեն իր կոյր մը ըլլալը։ Վիճեցան. ներողութիւն խնդրեց Արթին, համ-րուրեց կոյրին նիհար գէմքը. լոցաւ, լոեց. կոյրը քնացաւ։ Բ-սած էր իրեն, սկիզբը, թէ ժայռ չէ, այլ արարի մը ուղտը՝ ճամ-րուն մէջտեղ պակողը, բայց Արթին մոռցած էր շուտով. «Մին-չեւ որ կոյրը արթննայ և լուսցնինք, ելեմ ծխամորճ ծխեմ սո-ժայռին վրայ», ըստծ էր ինքնիրեն։ «Հօփ», ելած էր, ծխամոր-ճը հագիւ վառած ու չես գիտեր ջուրը ինկած այդ երկու խոչոր աստղին թէ ի՞նչ բանի մասին պիտի սկսէր մտածել այդպէս քիչ մը ոտքի վրայ՝ երբ իր ժայռ կարծածը տնկուեցաւ ելաւ ոտքի. ինկաւ անշուշտ գետին, անշուշտ կողերը ջարդուեցան, անշուշտ ուղտը իր հետ կոյր պահապանն ալ պիտի կոխկրաէր, եթէ ինք անմիջապէս չհանէր կոռուի հսկայ դանակ մը և ճարպիկութեամբ չմորթէր ամառ գիշերուան ուղտը պատի մը վրայէն։ Անշուշտ կը մորթէր. ինչո՞ւ պիտի չմորթէր. կոյր մը ուղտի պահապան կ'ընե՞ն. թերեւս ինք ազատէր, բայց Պետրո'սը...

Օրէ օր ստկայն, ամբան գիշերով մորթուած այդ երիտա-սարդ ուղտին հոգեվարքի ձայները նուաճած էին իր բարի մար-դու խղճմանքը ու կը տանջէին զայն. ուղտին յանցանքը ի՞նչ

էի, եթէ զինք կոյր պահապանի մը յանձնեցին այդ գիշեր, եթէ բերին գիւղ մը, ուր գանակ ունեցող գինով մը կը թափառի, ուր աստղերը խենթ են, խոչոր, անզգոյշ ուղարին յանցանքը ի՞նչ էր: Արթին կը ջղայնանար, պէտք չէր յիշուեր այդ գէպքը, պէտք էր վերագրուէր անորոշ արկածի մը, պէտք էր մոռցուեր. մինչդեռ կոյր Պիտրոս ամէն կողմ տարածեց՝ թէ Արթին այնքան խըմած էր այդ գիշեր որ զինք եւս պիտի մորթէր երկու աստղի պատմութեան չհաւասարուն: կը կուրնո՞ր այդ մարդը եթէ սիրալ սե՛ւ չըլլար. ո՞վ զինք կը կուրցնէր……

Օր մը ես և Արթին խմեցինք թիթեղներով լեցուն իր խանութին անկիւնը և ան ինձի ըստ:

— կը նետէի՛ ես այս ծխամորճը, բայց այլեւս, աղա՛ս, ես ու ան պիտի երթանք միտսին մինչեւ վերջին դատաստան. պէ՛տք է երթանք, պիտի տանիմ: Ան իմ զզջումիս գործիքն է, ամանն է. եթէ մեղք չգրուի անունիս, պիտի ըսեմ ան իմ աղօթքիս բուրվառն է: Միծ Տարագրութեան ժամանակ, ան իմ անհամար ցուերուս բուխերիկն էր. ձայն չունիմ. երբ ուրախ օրեր ունենայի, չէի կրնար երգել, բայց գիտելով ծխամորճիս ծուխը կարծես երգած կ'ըլլայի: Միտսին ենք ես ու ան կեանքին մէջ, գերեզմանին մէջ: Երբ վերջին դատաստանին փողը հնչէ, պիտի գընեմ ծխամորճը բերնիս ու մանեմ դատարան. նայինք ով ի՞նչ կրնայ ըսել. յանցանք մը ըսի՞ն, վկաս ան է, ըրած բարիքներէս մէկը մոռցա՞ն՝ ա՞ն պիտի խօսի: կը յիշեցնէ ինձի կինս Արուսեակը. պիտի ըսէ անոր սոկորներուն, որ ես պինդ եղայ, ամուրի մեացի, քրտինքովս գիւղացիներուն ամանը ճերմկցուցի: կը յիշեցնէ ինձի Յունաստանի մէջ լօօօօրիֆ քշելս. ծուռ մուռ այշեցնէ ինձի Յունաստանի մէջ անօօրին քշելս. աղաս, կէս գիշերը բրւած փայտ մըն է կ'ըսիս. բայց հաւասա՞ աղաս, կէս գիշերը անցա՞ւ, ժամը մէկ երկու եղա՞ւ՝ — կը փափայ բարձիս տակէն գիշերուան աղասին գէպքը: — լիե՛զ անասուն: Ծխամորճը ներած է ինձի. ի՞նչ ընէի, մնանէի՞նք. օղիի և երկու աստղի խենթ պատմութիւն մը, ահանս անկէ վերջ ի՞նչ սրտով կը նախենթ պատմութիւն մը, ահանս անկէ վերջ ի՞նչ սրտով կը նախենթ պիտի խեղղեցին ու ես մորթեցի ուղտ մը. զնա մտիկ ըրէ. այն զեր խեղղեցին ու ես մորթեցի ուղտ մը. զնա մտիկ ըրէ. այն զեր խեղղեցին ու ես մորթեցի ուղտ մը. զնա մտիկ ըրէ. այն զեր կու լան, ե՞ս ինչ կ'ընհմ կործես ամէն կէս գիշերէ վերջ: Երկու ասազեր, աղա՞ս, և ուղտ մը: Միե՛զ սակայն ուղտի՞ն:

Մինչեւ ներգաղթ, կեանքը չկրցու իսկապէ՛ս զօրաւոր շեշտ մը գնել իր կեանքին նախագասութիւնները իրարմէ բաժնող: Բայց եկաւ հայրենագարձ ներգաղթը, և այս սովորական հայ գիւղացին, եղաւ բուն հայ մը. կեանքին ընծայած հրաշալի պայծաղացին, ինք տուաւ կեանքին ոչ թէ պարզ կէտեր ու ուղթեան փոխարէն, ինք տուաւ կեանքին ոչ թէ պարզ կէտեր ու

շեշտ՝ այլ իր էութեան խորսունկէն եկող սեփական ոճ մը։ Գնաց Հայաստան, հայրենասիրութեան անջտա, այլ իւրայտառոկ ձայս նանիչով մը։

### 3.

Օգոստոս Պէքառայի կոպոյտ առառու մը։ Ճաղատ լեռներու ոտքէն սկսող միօրինակ դաշտագետիներով բնութիւն մը։ Հոս հոն, ցանցառ ծառերու վրայ հազիւ շարժող մանիչակագոյն ջրաշոգի մը։ Քիչ վերջը ծագող լայն, բարի, վարդագոյն արեւ մը։ Գիւղ։ Զովութիւն։ Պայծառութիւն։ Ներգաղթ։ Բեռնակառքեր։ չորս կողմ մնառուկ, թիթեղ, գերան, ծրաբներ, ջւրի համար ծառ խու տակառներ։ Ուրախութիւն։ տեղ տեղ թախիծ։ երթեւեկ։ եռուզեռ։ Մարդիկ և իրենց մանր կարգագրութիւնները, խոչոր հրաժեշտները, ողջերթի խորունկ ոճերը։ նորէն մարդիկ և իրենց գոյգերը, պարանները, պղնձաթելերը։ և իրենց ցորենը, և իրենց բուրդը, բամպակը, իւզը, ապուրը լու խառնելու երեսուն տարուայ շերեփը։ ակռան թափած պատառաքաղներ, որոնք «շատ անհրաժեշտ» են, ցախը թափած տան աւելիր, որ «խիստ կարենոր» է, քսան մազով խողանակներ, որոնք հոն «կենսական նշանակութիւն» ունին։ Թշուառ հայերէնով յանձնախումբի հրամանատարներ, թարգմանածոյ խանդավառութեամբ կը թելագրեն տսեղ, մատնոց և մանր կայծքար տանիլը,

— Ի՞ւզը ինչ, հա՛ցը ինչ, բուրդը... ի՞նչ։ հայրենակիցնե՛ր, տսեղ, մատնոց, մա՞նր կայծքար։ հոն չկայ, բուրդի՛ կը դիզէք, տարէք։

Պառու մը յանձնախումբէն անդամի մը։

— Սա մեր կրակ բանելիքը ձգե՞նք։

— Հոնտեղը մասա շա՞տ, դուն չօմչան այստեղ չմոռնա՛ս, բառառեցաւ յանձնախումբի անդամը գորչ հայերէնով մը, լուստեղեակ և հեղինակաւոր...»

Արթին այս բոլորը տեսաւ, այս բոլորը կը դիզուէին բեռնակառքերու վրայ։ եղածէն դժոնն «ինչ կ'ընեն», մասածեց։ «Եօս սա փսիաթի կտորն ալ մի՛ տանիր, Հայաստանը մեղք է, պէտքանպէտք կը տանիք» ըստ Թորոսենց Արահամբն։

— Յանձնախումբին ըսի, լո՞ւ կ'ընես ըստւ։

— Միլիո՞ն յանձնախումբ ալ ըսէ՞ ստ Հայաստանէն եկած մարդիկը ըսեն՝ պէտք չէ տանիս, ատ չի տարուիր, ամօթ է. մեղք Հայաստանին։

Խառնութպան տղուն, Արթին ուղղակի կատղեցաւ.  
— Է՛շ, հիմա այդ թռչունի վանդակներդ գլխուդ ջարդե՞մ:  
Ու նետեց վանդակները շուրջի պարտէզներուն մէջ,  
— Ի՞նչ կ'ըսես, Արթին, ամէն տեղ ինչե՞ր կը տանին, ես  
չտեսա՞յ... Հալէպ, Դամասկոս, Պէյրութ...

— Մտախօս:

Բայց ինք.

Ծախսեց նոյն տռառու իր խանութին երկաթները, թիթեղները,  
գամերը, կլայագործի մաշած փքոցը. վճարեց, լման, ներգաղթի  
իր բաժին դրամը. գնեց ծխախոտ, քանի մը տռափ լուցկի, քանի  
մը չիշ սուզ տհսակէն օղի: Ծխսեց, տռաւոր գացող և մնացողներ  
ծխնն իր տռափէն. խմեց. խմցուց. պահածոյ միսի տռափեր բա-  
ցաւ, հրաւիրեց որ ուտեն. կերցուց, նորէն գնեց, նորէն նոյնը ը-  
րաւ: Դարձեալ գնեց ծխախոտ և օղի, այս անգամ որպէս ճամ-  
բու պաշար. գրաւ շապիկին տակ քանի մը կլոր հաց. գրաւ գըր-  
պաններուն մէջ ծխամորճը, ծխախոտը, հրահանն ու լուցկիի տռա-  
փերը և քրախնքի և քիթի համար թաշկինակ մը: Իր ամբողջ  
գոյքը՝ իր վրայ:

— Միլիոն յանձնախումբ ըսէ, ես բան չե՞մ տանիր, այսպէս  
ուրախութիւնս կը մեծնայ, այնպէս՝ օհօ...

\* \* \*

Հայ մարդ մը, բեռնակառքի մը վրայ, խածաւ ծխամորճը  
և տռն երթալու պէս գնաց Հայոստան:

\* \* \*

Արթին երջանիկ էր:

Հայը մեծ ուրախութիւն մըն է. իրեն կը թռէր, որ այդ  
ուրախութիւնէն իր բաժինը ամենախոչըր բաժիններէն էր:

Գացողները չորս կողմէն խնդացին վրան, մնացողները չորս  
կողմէն տիսրեցան. ամէն կողմէ կիները գարմացան. մանուկները  
միտին, գացող և մնացող, նայեցան կլայագործ Արթինին և Ժըպ-  
տեցան: Հաւնեցան զինք: Մաքուր էին: Աստուած օրհնէ այդ մա-  
նուկները: Անարգեց գոցողներուն շիլ խնդուքը, արհամարհեց՝  
մնացողներուն խեղճ տիսրութիւնը, այս վերջիններուն մէջ ազգա-  
կաններուն արցունքը: Գացող, մնացող, և ունեւոր ազգականներ  
ուղեցին օգնել իրեն. Օգնութեան Խաչը ուղեց իրեն ալ կտաւ ու  
կերպաս տալ. գացողներուն մեծամասնութեան տռաւ: Արթին ա-  
ւելի՛ կ'արժէ, մեղք է, ըսին բոլորը, թող բան մը տանի, վերար-

կու մը, վերմակ մը, ուտելիք ծխամործէն ի՞նչ կ'ելլէ: Մերժեց: Դէմքը եղաւ զուսպ ուրախութիւն մը, ամէն պարտգայի տակ՝ կամաց կամաց յառնող գինովութիւն մը: Զիղերը, հոգին և զորմանք մը՝ բացին անոր չըթները կարճ խօսքի մը համար.

— Մեղքը զուք էք որ կ'երթաք ու մնացողի պէս էք, որ կը մնաք ու մնաց' զ էք. զուք ի՞նչ գիտէք Հայաստան:

Բեռնակառքերը սկսան խորդալ. Բոլորը ուրախացան. կառքի վրայ գիղուածները, կառքի քով եղաղները, քիչ մը հեռու գտնուողները: Ծափահարեցին, խնդացին, լացին, ձեռքեր ու թաշկինակներ շարժեցին: Արթին ժամեցաւ, լայնցաւ ներսէն, փչեց ծխամործէն խոշոր քուլայ մը ծուխ և տեսաւ հայուն տարագրութիւնները հեռու ծուխի մը ետին անցած: Խնկած էր Հայաստանը զօրաւոր լոյսի մը պէս թարթիչներուն վրայ:

Կազմուեցաւ կարաւանը: Իրարու ետեւէ շարուած բեռնաւ կառքերուն անիւները սկսան նախ յամբ, ապա արագօրէն թաւաւ լիլ, հեռանալ գիւղէն: Կլայագործը, ծխամործն ու ծուխը հեռուցան: ... Այն ուղիղ կեցած մարդն է հիմա Արթին, որ բեռնաւ կառքի մը վրայ, արտաքնապէս հանդարտ ու ներքնապէս շլթայզերծ ուրախութեամբ, քանի մը բոպէ տռաջ, ազգային գարաւոր գաղթականութեան մեծ անկիւնը գարձաւ, բռնիլով սեփական օճախին շխակ ճամբան: Ամէնէն առողջ մատյնութեամբ, աւելի ճիշդ բնազդով հայրենիք գացողը: Սովորական հայ մըն էր և հայրենադարձի պահուն եղաւ բուն հայ մը, զարմանալի ու խենթ հայրենասէր մը: Եղաւ յեղաշբջուած ու միծցած մէկը. որովհետեւ՝

Զգնաց առատ հացի ու լայն իւղերու համար. ինք զգաց որ մեծ մասը այդ մասնութիւնը հոււաքեց իր գաղթականութիւնը որպէս գանձ ու ելաւ ճամբայ:

Զգնաց՝ թարգմանածոյ հայերու կողմէ քարոզուած ելեկտրական կոճակներու աշխարհի մը համար, զգնաց՝ մաքուր ջուրերու և գուցէ զոյգ աստղերու վերագիւտի մը համար, պարզ ու աղուոր Հայաստանի մը մէջ: Ան բառերով չկրցաւ թէեւ բանաձեւ, բայց իր մաքին մէջ պատկերացաւ շատ յատակօրէն մարդկային պատմութեան երկնակամարը յօրինող աստղածածան գիշեր մը, ուրկէ հայութիւնը կ'իյնայ երկիր երկու խոշոր աստղերու պէս, գիշերային ջուրերու մէջ. պէտք է փրկել հայութեան երկու մասն ալ, երկու աստղն ալ. գնել նոյն բոյնին մէջ. գաղթականութիւնն ու բանութիւնները գիշերային ջուր են. կրնան խեղդել նոյնիսկ աստղեր. ու յետոյ եթէ լան, ի՞նչ օգուտ. իրեն Ար-

թինին պէս գինովլերը կը կարծեն միայն, որ ջուրերը կու լան աստղերը խեղդելէ ետք: Ի՞նչ օգուտ:

կը ցտւի: Բոլորը իրեն պէս չե՞ն երթար սակայն. կ'ապաւինին գոյքերու, յանձնախումբերու, քամիոնի, քարանթինայի, ոռուսի շոգենաւի մը, Պաթում անունով ինչ գիտնայ ինչպէս քաղաքի մը. կ'ապաւինին փոխադրական երկաթէ միջոցներու, խոստացուած ելեկտրական կոճակներու, ճարպի. չեն մտածեր որ հոգին ու մարմնին ապրող միան են փոխադրական բուն միջոցները. ինչպէ՞ս բացատրէ, կլայագործ մըն է, բայց թող նային իր մըտքին մէջ ինչեր կան. կլայագործ մըն է, ա'խ, եթէ այս օրերուն իր զգացումները, իր մտքերը, գաղափարները կարենար ճերմկցընել, այնպէս ինչպէս ճերմկցուցոծ էր կեանքին մէջ ուրիշին ամանները: Ա'խ, եթէ իրեն պէս ծխամործը դրած, փափախներ դըրած, հանդարա հանդարա, արդէն շտանց հասածի պէս, հայ ժողովուրդը երթար հայրենիք, ուրախ, չեն, հանդիսաւոր. եթէ մտնաւանդ քալէին: Անսահման հարսնիքի մը թափօրը կ'ըլլար առիկա: Այսպէս. կ'ուզէ ըսել որ հայրենիք մը հեռու չ'ըլլար. կ'ըլլար լոյ շատ մօտ, այնքան մօտ որ հօն հասած ես կարծես. տանող քամիոնին խե՛րը անիծեմ, շոգենաւին ալ. մե՞ծ բան կ'ընեն. երբ ըսուի որ հայը գաղթական չէ, հայը հասած կ'ըլլայ Հայտան: կը հասնի միսով, սակորով, հոգիով, ամէն ինչով:

Ու Հայտան է ան հիմա արոփ առ արոփ, նայուածք առ նայուածք: ինք այլիւս տարագիր մը չէ, պզտիկ պանդուխտ մը չէ: Յետոյ:

— Զմտածենք, լսենթութիւն է մտածածս. ո՞վ կը հասկնայ. թող ըլլայ Աստուծոյ և Հայտանին կամքը. ուրախանանք. մենք մարդ ենք, ոչ ի՞նչ ենք:

\* \*

Տարագրութեան գիւղին անակները հեռացան հետզհետէ, ծածկը ելով մշուշոտ հորիզոնի մը ետին:

Հազար ժամուան տիսուր պտտաւթիւն մը կ'ըլլայ. պիտի չիշէ Արթին՝ թէ ինչպէս տարիներ առաջ բերուեցան այս գաշտերուն մէջ, թէ ինչպէս էր իրենց ծննդավայրը, թէ ինչպէս բուրու օտարները, բոլոր ոչ հայերը դաւաճանեցին իրենց բարի գիւղը տիսուր, բռնեցին թշնամիին կողմը: Մախեցին ժողովուրդը կեղծ զերուն, բռնեցին թշնամիին կողմը: օգնութիւններով, տօնիմներով, չի-մենդաքներով, պզտիկ պզտիկ օգնութիւններով, տօնիմներով, չի-մենդոյի տոպրակներով, պաղ ու փոքրիկ անակներով: Լիո մը, ծով մը, լոյս մը յանձնեցին թշնամիին, իսկ փոխարէն առւին ի-

բենց չիմենդո, քինջին, սեւ օրեր: ... Զէ՛, պիտի չյիշէ Արթին, հազար ժամուան լացընող պատմութիւն մը կ'ըլլայ ատիկա, տեսակ տեսակ մալարխաներու անվերջանալի շղթայ մը կ'ըլլայ: Ինչո՞ւ յիշել ոսկիէ տկռաներով հարուստ մարդիկ, ուռած ստամոքսներ և այնքան պաղ, այնքան պաղ տնտկներ: Հիմա հայրենիքի պահ է. սեւ անցեալը մէկդի: լոյս է, ուրախութիւն. ոչ մնացողներուն մասին կը մտածէ, ոչ արտօնմ օրուայ մասին. կ'երթայ Հայտատան ու նաեւ մնացողներուն կողմէ կը համբուրէ հողը: Օր մը տեսակ մը կ'ըլլայ աշխարհ, տեսակ մը կ'ըլլայ մանաւանդ. Հայտատանը և գուրսը հայ չի մնար. ինչո՞ւ մնայ:

Այդքան ուրախութեան մէջ, որտէն ներս մէկը, սակայն, գաղտուկ գաղտուկ կը խօսի.

— Այդ մնացող հայերը եթէ երթային, Արթին, քեզի պէս պիտի երթային. օր մը երբ երթան, քու ձեւով պիտի երթան. իւզ, անիւ, երկաթ, ելեկտրական կոճակ, ստամոքս՝ արժէք չունին. գինով, խննթ, եռացող սիրտ մը պիտի փոխադրէ բոլորը... անիւ, երկաթ... Ու մեծ ուրախութեան մէջ, գաղտուկ, գաղտուկ, ծղրիթի երգի մը պէս այդ ձայնը կը խօսի, ամէն անգամ, երբ ճամբորդութեան մէջ խօսք մը, ձեւ մը, յիշատակ մը վիրաւորէ իր տպաւորութիւնը,

Բեռնակառքին վրայ, քարտնթինային ու շոգենաւին մէջ, ուրախ է միշտ, բայց կը գտայ ինքինք միշտ առանձին: կը խօսին հետը, կ'ուղեն որ խօսի, կտտակէ. կամ չի պատասխաներ, կամ շատ կարճ կը կապէ. «Է» կ'ըսէ, «ոչ» կ'ըսէ, «լու» կ'ըսէ, «հարկա՛ւ» կ'ըսէ, գլուխը վար կ'ընէ, վեր կ'ընէ, կը ժապաի: Կը ծխէ, առանձին է: Արդէ՞ն՝ իր ծխամորձը. ան պիտի վկայէ, որ Արթին ներգաղթին մէջ մնաց առանձին, չկրցաւ հոգեպէս շփուիլ ոչ ոքի հետ: Ջբաղուած էին գացողները երտխաներով, կիներով, ամուսիններով, շողգամ կեղուելով: Նոր հարսեր խարկուած սիսեա և կուտ կը ծամէին. իւֆ, ո'ւր կը տանէին տարագրութեան այդ գէշ ընտւորութիւնը. արտացած յոյնի սովորութիւններ, իւֆ: Մէկը աս կը բամբասէ, մէկը ան. ասոնք Հայտատա՞ն կ'երթան, թէ ո'ւր: Ահա այս է որ ինք առանձին է, որ իր ուրախութիւնը պիտի պղտորի, եթէ զայն գուրս հանէ, խառնէ ուրիշ ուրախութիւններոււ: կը նոյնի ծխամորձին, կը հարցնէ կարծիքը, իսկ ան խաղաղ ծուխսի քուլաներով կը յայտնէ իր տեսակէտը.

— Ուրախութիւնդ քեզի, մէջդ, չպղտորե՞ս զայն:

\* \*

Շոգենաւին մէջ է: Պղտորած է կլայագործին հոգեկան ու-

բախութիւնը։ Շուրջը լեցնող խօսքերը կը նեղեն հոտառութիւնը, ականջները, սիրացի կը թելադրեն իրեն կասկածներ, մեծ վախ մը, անորոշութիւն մը։ Ազատութիւնը թէ մեծ ստամոքս մը՝ այս ներգաղթին նշանաբանը։ Ճիչ մը իր մէջէն՝ ամորթեղէ՛ն ներս գաղթ։ Կը հանէ թաշկինակը սրբելու համար քիթ, քրտինք, արացունքներ։ բայց ի՞նչ թաշկինակով սրբէ սիրաց՝ որ թաթիսուերէ ահա արխիւնի մէջ։ Հոգին ծայրէ ծայր կախման կէտէ եղած, ուրկէ գանդաղ ծանրութեամբ կ'ելլին բառեր՝ ծխամորճէն բարձրացող սիւ ծուխին նման և անոր զուգահեռ։ . . . Պիտի մնացն երկիր շուրջի մարդերէն շատեր՝ երբ իրենց գոյքերը մաշին, իւղն ու պղափկ կայժքարերը լմնան։ Նոր հարստութիւնը եթէ ուշանայ, նոր հարստութիւնը եթէ բնաւ չգայ. պիտի ուղեն մնալ առանց աւելի, առանց շերեփի, առանց սաւանի. պիտի չուզեն ասոնց մէջէն մարդիկ ելլել, չկայ, որ հոն թշուառութեան կոճակը կայ միայն կոճկուած հայրենիքին, դժգոհութիւններու և լուսութեան մը հետ։ Պիտի չըսեն՝ հոն ինչ կոճակի որ կոխես կը ժայթքէ թշուառութիւն, և ծանր, և համըր բան մը։

կու լոյ Արթին։ Ինչ ու ինչպէս որ ըլլայ՝ ինք կ'երթայ ու պիտի մնայ հոն հաճոյքով, անտրաւնջ, գոն։ Պիտի մնայ, ապրի այնանդ ու երազէ իր ծխամորճին հետ՝ որ Հայսաստանի կեանքին դիմաց իրական բուրգառ մը պիտի ըլլայ։ Թող իր ներսի սակածներն ու վախերը վխատն մէջը և նմանցնեն հայր միշտ երիտասարդ ուղտի մը և տարագրութիւնն ու այս անձունի ներագաղթը յաջորդաբար կոյր պահապաններու և կամ ուղտին նստած ամսու գիշերուան ճամբուն. հոգը չէ ալ կ'երթայ երկիր ու կը մնայ։

\* \*

Զգացումները անդամալուծած են միտքը։ Ծխամորճէն ծնած ծուխն է միտյն որ կը լուսայ յամբօրէն բնազդին վրայ ինկած յուռի մտածութերուն աղտոք։ Դարձեալ ու գարձեալ նայեցաւ շուրջի մարդոց, անոնց մանր մունր խանդավառութեանց, շարժումներուն, իր առանձնութեան։ Ալ հոգը չըրաւ թէ շուրջինները կը տանին հայրենիք իրենց մորթին վրայ բռւսած մորթային ակնկալութիւններ։ Հայրենիքը կը շանսայ օժիտի և արմաղանի պէս նիւթերով։ Ան մայրիկ մը չէ զաւակի կարօս ու զաւակներու որտի։

\* \*

— Որչափ մութ և աղի ջուրեր այս նաւուն տակ, — հայե-

բէնով մըմունջ մը՝ կամրջակին վրայ:

Կէս-գիշերը տնց, մօտ է լուսնալու: Անդին ռուս նաւասի  
մը կայ, ասդին հայ կլայագործ մը, օղիին շիշը ռաքին տակ, ծը-  
խամորճը բերնին: Երկնքին վրայ տեղ տեղ կապոյտ է, տեղ տեղ  
մութ:

---

## ՊԱՐՏԵԶՆԵՐԸ

Երիտասարդ, քաջ ու հիանալի սրտով տղայ մըն էր Ան, և տարագրութեան ու գժնդակ, գորշ և անուրախ օրերու ցուրտին, տարապայմանօրէն կը սիրէ մտածել մեր հեռաւոր ու ջինջ լեռնասասնի կապոյտ սարալանջերուն և հին, արեւողող ու հպարտօրէն ժայռապսակ և պերճ բարձունքներու մասին:

Դեռ անասելի և խենթ կարօտն ունի Անիկա փոթորկաշունչ ու ծովածաւալ գեղեցկութեամբ մեր անտառներուն խոր ու մես ծալվայելուչ բանասեղծութեան, իրիկնաքնքոյց, հեզ ու խազազաւէտ գոյշտագետիններու լոյսին, որ կը նուազի, կը հիւծի ու կը մտհանայ տակու ծովեղերքներու խարսկին ու լեռնագագաթներու հմայտգեղ տւարտին վրայ:

Եւ ի՞նչ վարակիչ տրտմութեամբ է, որ կը խօսի փժաթաքոյց մացուռներու, ձթասաւաններու, փրփրահոսան ջուրերու և նարնջենի գալարազարդ պարտէզներու մասին: Ամէն անգամ, երբ խօսք ըլլայ հայրենի կորսուած ժառանգութեանց և անգտանելի գեղեցկութիւններու վրայ, Ան, տարագիր և ըմբոստ հոգիով կարօտահար տղան, կ'ունենայ արցունք՝ իր մութ ու հրաշալի նայուածքին մէջ և ցասում, ու խուլ ընդվզումներու հազար տիք՝ կուրծքին տակ:

— Անշուշտ, ընկե՛ր, — կ'ըսէ գէմքը ինծի ու նայուածքը հեռուն, — անշուշտ, գարուն է հիմա և պէտք է որ ծազիկները ուղղած ըլլան մեր աշխարհը. իս գիտե՛մ, մեր լերան հեռաւոր արտեւաններէն սկսեալ, զառիթափերուն վրայ՝ ու բարի և ազօթանեղ գոյշերու կանաչին մէջ, բիւրաւոր և բիւրազան ծաղիկներ, հիմա, իրենց գոյնզգոյն բաժակները կը բանան արեւածագին:

արքեցնող ճառագայթներուն տակ: Ես գիտեմ՝ որ յասմիկները կը դողան ցանկապատերու ցօղաթուրմ շուաքներուն մէջ, և ամայի գիւղերու ու բոլոր ճամբաներու եզրին՝ վարդենիներ իրենց կարմիր և սպիտակ առագաստները կը շարժեն հիմա: Գիտեմ նորէն, որ ծաղկիները տիտուր են իրենց եղանակին խորը, արեւը նոյնակէս ու նշենիները անփեսայ հարսերու աարտապայման յուզումովը ու տենդովը կ'ապրին, և սգաւոր, յուսահատ պիտի մեռնին քիչ յետոյ:

— Ի՞նչ անփոխարինելի հարսառութիւն, ու հէքեա՞թ էին մեր պարտէզները, ընկե՛ր: Անգութ, բանակալ ու աւելի քան աւերիչ պերճաղիներու խելայիղ գրաւչութիւնն ու կախարդանքը ունէին նարնջենիի մեր պարտէզները:

Կը մտնէիր անոնցմէ ներս, դանդաղումովը գինովցող բարի մարդու մը, որ անհամբեր ու քայլաղողգոջ պիտի մտնէ գինետուն: Կը մտնէիր՝ ինչպէս հին սուրբ մը երկիւղածօրէն ճգնակիացի իր սրբարանէն ներս: Եւ յուզումովը նոր փեսայի մը, որ կը յամենայ պահ մը առագաստ տանող սենեակի շեմին, չես գիտեր ինչ ազուոր բանի համար:

— Կ'երկարէիր ձեռքդ յետոյ խնդացող ծիծերու պէս ուրախ նարինջի գունդերուն, նման քահանայի մը՝ որ կ'երկարէ իր արժգոյն և ծեր ափը խորանին սոկեծոյլ սկիհին:

— Խունկի, հալուէներու, մուշկի և ծխացող կնդրուկներու նոտ կու գար մեր պարտէզներէն: Պոյներու ծփծփուն լիճ և տնանուն բոյրերու ծո՛վ էր ամէն պարտէզ:

— Կինայի հիմա նարնջենիի մը քով ու փայփայելէն զինք իր աերեւներուն ու մորթին վրայ, հիւանդ ըլլար սիրաս պատկերովը սիրող տղու մը սրախն:

— Ինձորենիները, ծիրանիները, դեղձի ծառերը . . .



— Ծառ: Հայրենական հողերու ծառ:

— Հայրենական ջուրերու պէս զով ու խոխոչագին, անոր երկնքին պէս մաքուր, անոր տան պէս սրբակենցաղ:

— Մեր ժողովուրդը միայն գիտէ և ուրիշ ո՛չ մէկ ժողովուրդ: Ծառը ամէն տեղ չի բուսնիր. ոչ հսս և ուր որ ըսէք՝ ոչ ալ հոն: Բառարաններու ծառը կը բուսնի ամէն տեղ, ուր խնամք կայ, ուր որ կայ հող, ուր կան կլիմայական նպաստաւոր պայմաններ: Բառարաններուն ծառը մեծ բոյս մըն է, թուփի մը խոչըրցուած պատկերն ու աճած իմաստը: Այսքան:

— Մեր ծառը այս չէ: Երբեք: Առանց մեր պարտէզին մեր

ծառը չի բուսնիր՝ քանի որ մեծ բոյս մը չէ ան և ոչ ալ մեծ թուփ մը։ Հայրենի հողին վրայ տպրազ հոգի մըն է ան, հոն շըն-չող մարդկային բնակչութեան թիւին խառնուած մէկ անդամը։ Տուներուն պէս, միւս բոլոր բաներուն պէս։

— Ճէպէլ-Մուսայի հայը, կը հանդիպէր ճամբան ծանօթ մարդու մը ու կու տար բարեւ. կ'ըսէր, ենթադրենք, «Բարեւ քեզ Պօղոս»։ կ'երթար պարաէզ, կը մանէր ու բարեկամ Պօղոսէն շա'տ աւելի բարեկամ իր ծառերուն կու տար, սրտի խորունկ աչքերէն նորէն բարեւ։ հոգ չէ թէ այս անդամ լոռութեամբ։ կը փոխադարձէր Պօղոս բարեւը։ կը փոխադարձէր ծառը բարեւը։ հոգ չէ թէ կրկին լոռութեամբ։ Եւ այս փոխադարձուած զոյդ բարեւներուն վերջինին մէջ կար աւելի խորք ու մտերմութիւն քան առաջինին։

— Բարեւ քեզ Պօղոս, հաւասար է՝ բարեւ քեզ» որեւէ ծառի մը։ Աշխարհի ժողովուրդները եթէ չեն գիտեր ասիկա, մեր ժողովուրդը գիտէ։

— «Ծառ անկեցէք»։

— Ո՞վ, Ճէպէլ-Մուսային։ հո՞ս. խենթ էք. չի բուսնիր։ Թողբոլոր ծառամշտկները հաւաքուին, կառավարութիւնները քաջարերին, քիմիական ազգերը գործածուին, չի բուսնիր՝ և դուք խենթ էք։

— «Ծառ անկեցէք»։

— Պիտի անկենք հաս ծառի հաւասար խոչոր առւնկեր, պիտի անկենք ծաղրանկար. ծառեր, բայց ծառ՝ չե՞նք կրնար։ Մեր ճակաագրէն գուրս է ասիկա։ մեր կարողութիւններուն խորթ, անոնցմէ հեռու։

— Պիտի անկենք ձեզ աշխատ' բն մը խոչոր բոյսեր, բայց ո՛չ մէկ հատիկ ծառ, ոչ մէկ հատիկ։

— Որովհեանեւ, ընկեր, որովհեանեւ երկրագունդը լեցնող ընկեր ժողովուրդներ, ծառը կ'ուզէ երկինք։ Ծառը կ'ուզէ հոգ, ծառը կ'ուզէ հայրենիք։

— «Ծառ անկեցէք»։

— Տերեւ մը իսկ չեն կրնար անկել։ Եւ ով որ կը հաւասար, թէ ինք ծառ մը կրնայ անկել հայրենի սահմանէն գուրս կամ ընել բան մը՝ նախ չայ չէ և յետոյ չի պատկանիր ոչ մէկ ազգի։ Որովհեանեւ ամէն իրական ծառ կ'ուզէ նոյն հոգին վրայ գարերու աշխատանք, գարերու քարտինք և լոռութիւն։

— Կ'ուզէ նոյն հոգին վրայ գարերու երազ, գարերու սպառում, գարերու արցունք։

— Նոյն հոգին վրայ գարերու մահ, գարերու նոր կեանք ու երգ։

— Կ'ուզէ, ընկեր, ծառը՝ ընդմիշտ հայրենիք... .



## ՀՐԱՅԱԼԻ ՊԱՆԴՈՒԽՆԵՐ

Գարնան մուտք է: Ու վերջն ալ Ապրիլ: ու վերջն ալ Մայիս: Օգը ծանր է՝ արճի՛ճ: Պղտոր ամպեր, պղտոր անձրեւ մը, պղտոր ու լայն քամի: Գետինը իր ընդարձակութիւններուն վըրայ ծեծուած է, խոշտանգուած, գրեթէ բղկուած: Տարօրինակ արեւն ու գարնանամուտի ժանիքաւոր ցուրտերը գանկաւած են հողը, խածոտած: խոչոր արջառի պէս մորթած են զայն յետոյ Բայագի և արարական Մէժտէլի ամէնէն վայրագ հողմերը: Որով՝ Այնձարը պազ մոխիր է միշտ, պազ հոմ է, պազ աշխարհագրութիւն: Ան, խելագար կտոր մըն է հողի: երկրաբանական կարմիր շերտ մըն է, արիւնոտ խաւ մը: իր վրայ օտար ժողովուրդ ապրեցնելու զուրկ է ամէն ընդունուկութենէ: Երեւի այդպէս է եղած առաջ, երեւի այդպէս պիտի ըլլայ միշտ: Արար շրթունքներու վրայ կը խօսուի իր մոռյլ աւանդութեան մէկ ահաելի մնացորդը, դարերու երկայնքին իր զազրելի մարդամերժութիւնը, հսկայական կիրքը կեանքին և առողջութեան դէմ: Անլուր հայրենախտի կայան է Այնձար: կը նմանի գերեզմանոցներէ անցնող վիթխարի իշու մը, որ իր տգեղ ցատկաւուքներով հեծեալները կը թափէ մահուան մէջ և ամէն տեսակ անդամալուծութիւններու, թշուառութեան ցեխին մէջ և ամէն անունով միքրոպակոյտերու: իր հովը կը ծեծէ մեզ, իր արեգակն ու փոշին՝ կը խեղդեն: Հոս ժամանակը հոգեվարք ըսել է և տարածութիւնը գերեզման: Որո՞ւն աչքը, սիրաը, թռփե՛րը չեն լոր:

Տարագրութեան այս առաջին տարին է: Զմեաը եկաւ, պոռուաց իւրաքանչիւր վրանի շուրջ: ու եղաւ առաւ, ու եղաւ իրիւն, ու եղաւ յաջորդ օր: Արիստակէս վարժապետ, վաթսուն կուն,

տարեկան ուղիղ մարդ, թաղուեցաւ գէմքի և մօրուքի մոխրագոյն մաղերու մէջ, ցաւի մէջ, խորհրդածութիւններու մէջ։ Խիտ էր իր խօսքը, ծանր, իրական լսաւ՝ ձմեռ չէ ասիկա, այլ պաղցիս մը. ծայր չունի, աստիճան չունի. ջուրն ու պաղը կը ստեղծեն զինք և քամին կը շաղէ զայն կոյտ առ կոյտ վրաններուն առջև, կը դիզէ մեր ծունկերուն վրայ, կը լիցնէ մեր սրափի խոռոչներէն վար։

Աչք ըրաւ իրեն մահը. ծուղակաւոր նայուածք մըն էր տափկա, աչքի վատանշան հրաւէր մը, և վարժապետը վաթսուն տարեկան ուղիղ մարդ, ահագին մաղերու, մօրուքի և ցաւի մէջ, ելաւ գնաց անոր հետ Դիին պատանքին տակ իր ակնոցը, ծխախոտի արկղիկը, գրաբարով գրուած գուշակութիւններու շատ հին գիրք մը, կիպրիանոսին ճմռթկուած պատմութիւնը։ Գնա՛, Արիատակէ՛ս վարժապետ, գժգոհէ՛, գնա օտար ձմեռը մի՛ հաւնիր։

Ամբողջ ձմեռը, վարժապետին հողակոյտին վրայ գաշտային հովերը մանր քար, թրջուած հող ու ձիւն նետեցին։ Թող երթայ ու չհաւնի այս օդը. թող երթայ խորունկ ու նեղ գերեզմանի մը մէջ մամայ ծննդավայրի հողին վրայ, ծխախոտ վաթթէ, ակնոցը գնէ, կիպրիանոս կարգայ։

Ամէն տարի ձմեռը մեծ արջի մը պէս կը մանէ հօս, գոյլի մը պէս կը պարտի գաշտերու երկայնքին ու աղուէս եղած՝ օրմըն ալ կը սահի գիւղին հրապարակներէն անդին։

Այնձտր խաչածեւ անէծք մըն է, բազմաշառաւիղ նզովք մը. չարիքի ուռած տիկ մըն է և մէջը լիցուած է նմոյշէն բոլոր լիցի բաններուն, նմոյշէն բոլոր անհրապարակնելի գժբախտութիւններուն։ Որո՞ւն ուղեղին վրայ չիջներ մթութիւն, Յունուարի մառախուղ, անհնեթեթ երեւոյթներու պժգոնք։

Ֆէլլահներուն շերամաբուծութիւն սորվիցնող և իրենց կողմերուն բոլոր հին գրամեները հաւաքած խար-Պէկցի Զըրքը, իր ինը տղան ու երկու աղջիկները առած ատրի մը վերջ պիտի մհկնի Այնձտրէն։ սարսափելի տեղ մըն է իրեն համար հօս, Հոն, իրենց գիւղին մէջ, միշտ գուրսն էր. տարին ամիս մը տուն չէր պառկեր, բայց հիմտ իր խարխուլ տունին կարօտը կ'այրէ զինք, կը քաշէ իրեն. հեռո՞ւ է այսակդ, և աղանդերուն ու կնոջ երիսին կը պոռայ ամէն տառու թէ ինչո՞ւ տունը խարխուլ ձգիցին ու եկան։

— Շինե՞լ տայիք, շինե՞լ։

Ու կը վախնայ միշտ որ վիւած է հօն իր տունը։ Ամէն գիշեր կը տհսնէ զայն երազին մէջ. որ բան պատահած չըլլայ՝ չի

տեսներ. կը անոր պատերուն վրայ աւրուած որթառունկի բարունակներ, քովը, նորաշխարհի ծառի մը տակ իրենց էն ծոյլ չունը՝ որ աշխարհ եկաւ իր Ենապքին հետ Եթէ փլած չըլլայ տունը ինչո՞ւ միշտ յատակ երազ մը իր մասին:

— Լուր ճամբեր էի, շինհ'լ առյիք, շինհ'լ, դուք հայ չէ՞ք:

կինը, տղաքը, աղջիկները կը լոէին։ Ժամ մը պիտի պոռար այսպէս ամէն տռառու և մէկներ գործի իրիկունը գործէն վերագարձին հանդարտ է արգէն։ պիտի խմէ օզին, պիտի պարծենայ հին դրսմերու գիտութեամբ, նշանաւոր կնքահայրով և ոյն երկար կեսանքովը, որ ամէն գարունի ֆէլլաներուն մէջ կ'անցընէր։

— Ֆելլանը շերտամէն ի՞նչ կը հսկնայ. մուալլիմ, շերտամը ինչո՞ւ այսպէս եղաւ. մուալլիմ, շերտամը ինչո՞ւ այդպէս եղաւ. տերեւը շատ կ'ուտէ, տերեւը չ'ուտեր, ի՞նչ տեսակ տերեւ տանք. կարծես շերտամը բակլայ է, կործես մանր կործեկ է, տիմար են:

LIPNE

— Որքա՞ն հուկիթ կը զրկէիր տուն, և իւզ, և բակլոյ և  
չորցած նուն:

— կնիկ, այդ ֆէլլաները... կը զարմանա՞ս. մենք կ'ու-  
տենք՝ կը նիհարնանք. սոխ մը տա՛ւն մը ֆէլլանի տաջեւ՝ ու բո-  
լորն ալ տառղջ են. թաս մը մածունի ջուր՝ տառղջ են. կորեկ-  
հաց կ'ուտեն՝ նայիս արջ են եղերւ Ֆէլլաները....

Ու ԶԵՐԵ ԿԵ ԽԱՍՏԵՐ ԸՆԹՐԻՔԻ, ԽԱՏ ԿԵ ՀԱԽԵՐ, ԳԼՈՒԽԸ ԿՇ-  
ՔՈՐԵՔ:

— Ֆելլահները, կնի՞կ, լու ու զարմանալի մարդիկ են: Գը-  
նս մէկուն տունը, քեզի հօթը հաւկիթէն պակաս չի տապկեր: Կը  
տապկէ իւզի մէջ, բովն ոլ տուտ մածուն: Երբ տունձին են,  
իրենց բոլոր ընտանիքին համար կը կատրին ձէթի մէջ հաւկիթ  
մը: Նայիս վրան՝ կը լմնայ: Հայցը կը մօտեցնեն հաւկիթին և  
կ'ուտեն: Կշտանալէ վերջ՝ տմէն մէկուն պգտիկ ծայր մը հաւկիթ:

կը քնտնային: Զըրբ հանգիստ էր. տունը ուրախ էր. տուսը  
ուրախ էր, որ իրենց կառավարիչը հանգիստ է: Դեռ քունը աշքը  
չառած մէտ որ ելանք մեր գիւղերէն, թուրքին ձեռքը ի՞նչ  
կ'ըլլային» կ'ըսէր, զերջն աև՝ «Ելլելու ժամանակ ես հօն ըլլայի  
կ'ըլլային» կ'առնէր մը Սանտրանկի թուրք չմեռ-  
և դուք տեսնէիք ձեր հայրը. քանի մը Սանտրանկի թուրք գուցա-  
ցացած քայլ կ'առնէի» կը գովէր ինքզինք տղոց: Գիտէին տղա-  
քը ո՞ր գիշերը, հոս, այս պանդխտութեան մէջ, իրենց հօր վեր-  
ջին խօսքը տայ էր քնտնալէ առաջ Բայց ամէն առառ նայն  
պատմութիւնը խարխուռ տունին համար.

$\gamma_{J^h h'} \gamma_{m J^h p}, \gamma_{J^h h' L}, \gamma_{m L} \gamma_{m J} \gamma_L^h$

Այս նախադասութեան կողքին, կը բացուէր շարունակ Զըրբին երեւակայութեան առջեւ նաև տեսարան մը: Իրենց խորխուկ տունը, որ պիտի չինէր ու չկրցաւ երբեք չինել, կը գըտնրւէր ձայսին Սարբէն թիգ մը հեռու. գլխու պտոյտ տուող ահառի անդունդ մը այս ձայսին Սարբը, ուրիէ երբեմն ժայռեր կը փրթէին, կ'իմային վար, ջուրին մէջ, ահ ու սարսափ տարածելով ամէն դի. միւս կողմը, գիւղին չորս ջաղացքները կային կանոչութեան մէջ թաղուած: Զմեռը հսկայական հեղեղ մը կը գոռար անդունդէն վար, ձորին մէջ: Կ'ուզէր Զըրբ իր նոր շինելիք տունը հեռացնել վասնգաւոր անդունդէն: Եթէ գաղթականութիւնը երկար տեւէ, տունը պիտի փլի և կորսուի ձմեռուան հեղեղներուն մէջ. բայց մանաւանդ եկող որեւէ թուրք պիտի մտածէ: որ այդ անդունդին քով ծոյլ հայ մը տպոած է. ամէնէն աւելի ա'յդ է որ կը նեղէ զինք.

- Շինել տայիր, շինել. հայր միշտ կը շինէ, քրիստոնեայ մարդուն գործը միշտ լու:

Տան ու շրջապատին տեսարանը կը բեռէր Զըրբին իր մեռած: Կնքանօր պատկերը. որքա՞ն կապուած էր ու կապուած կը միայ միշտ Զըրբ իր կնքանօր պատկերին: Պօյածի Արթինն էր Զըրբին կնքանայրը. վեց գիւղերէն ո՞ր մէկը չէր ճանչնար զայն, որ մէկը չէր վախնար, չէր ակնածեր անկէ, չէր յարգեր զայն: Խոշոր և յամառ հայ մրն էր, խոչոր և յամառ. քրիստոնեայ մը. անոր պէս պինդ մա՞րդ, անոր պէս խօսքը քայլեցնող մա՞րդ. քանի՞ տարի երեցիոխ. մինչեւ վերջ քահանաները դողացին անոր շուքէն: Երկու տարի եկեղեցի չմտաւ. կաթողիկոսին հետ վէճ բրու գիւղին մէջ. «Հայուն թուականը տասնըրերեք օր տառջ չ'երթար» բառ ու պնդեց, ու չգնաց եկեղեցի:

Զըրբ ինչպէս մոռնայ իր ծեր կնքանայրը: կոռուի մէջ կրտին, խօսքին մէջ ամուր, հաւճոյանըր և աղօթքը իրարմէ տեւի: իր մէջ կնքանայր Պօյածին բան մը կայ, որքա՞ն բան կայ:

Զըրբ կը տեսնէ Պօյածի Արթինը իր պատիկ խոնութին մէջ և ութսուն տարեկան. յաճախորդներուն հետ առողջ ձայնով կը հայոյէ. երբ չընդունին իր բառ կը վանտէ զանոնք, շարորի անտուկին վրայէն կը քչէ հաւաքուած ճանձերը, կը բանայ Աստուածաշունչը ու բարձր եղանակով ժամեր ամբողջ կը կարդայ. դիմացն ալ Մատագենց պառաւը անդադար կը պոսպառ հաւերուն, փռած ճերմակեղէններուն և ցորեն հաւաքով ճնճղուկներուն. փողոցը լեցուած է մէկուն աղօթքով ու միւսին անվերջանալի պոպոռուքով: Պանդ խառութեան մէջ Զըրբ կ'ուզէ, բայց չի կրնար

ուրիշ մարդկիկ եւս երեւակայել լքուած գիւղէն ներս կը տեսնէ լոկ այդ երկու հոն շատոնց մեռած ծերերը՝ որոնցմէ մէկը իր կնքահայրը, որ նստած բարձրածայն Աստուածաշունչ կը կարդայ և Մատագենց պառաւը՝ որ անդադար կը պոռպռայ. տասնցմէ զատ գիւղը բոլորպին ամայի: Ազօթող և նաեւ հայոցող Պօյածին տեսնելը լու նշան, բայց այդ տիմար, այդ ցնդած պառաւը ինչու միշտ Պօյածին դէմը երեւակայէ. այդ լու նշան մը չէ. ու չի ալ կրնոր սակայն չերեւակայել: Քանի գիշեր երազ տեսաւ, երազին մէջ ձմեռուայ օրեր տեսաւ. տեսաւ իր կնքահայրը եկած խորխուլ տան քով գլուխը կը շարժէ, յետոյ տունը կը փիի և Պօյածին մինստ կը պատէ տեղը նոր տուն, իսկ երբ նոր տունը պիտի լմննայ, կու գոյ Մատագենց պառաւը կը պոռպռայ, կը պոռպռայ, կնքահայրը կը նեղուի ու նեղուած՝ կը նետէ ինքինք ձայսին Սարքէն վար. պառաւը կը քրքջայ երկար ժամեր, ու յետոյ ինքն ալ Պօյածին ետեւէն կը նետէ ինքինք անդունդէն վար: Այս ինչ տեսակ երազ է:

Գաղթականութեան այս պղտոր առառներն ու գիշերուան արտասոց երազները եղան պատճառ, որ Զըրք տարի մը վերջ առնէ բնասանիքը և հեռանայ Այնձտրէն:

— Այս հոգին սահմաններուն որչափ մօտ, այնչափ լաւ:

Ու հողին սահմաններուն շտա մօտիկ քաղաքի մը մէջ հաս-  
տառուեցաւ ի վերջոյ:

\* \* \*

Պատմութիւնը իր քիթը, իր բոլոր հարբուխները խնջոծ է  
Այնձարի մէջ. թափած է հոս իր սոսքի, ականջի ու մտքի ազ-  
տիւրը, քրտինքը՝ և հեռացած։ Պատմութեան փառած չարշանե-  
րուն հոտը կ'ելլէ այստեղէն, որդնոստած ճերմակեղէնի մը անտա-  
նելի՛ հոտը։

Սիսեռէ հացը: Ան կը լլոյ թանձր, խիտ, ողբրկ: կ ուստամ  
գեղին աթլասի գոյն և հսկայ փուշի պէս ծակող հոտ: մասնաւոր  
գործիք պէտք է զայն կոկորդէն վար իջեցնելու համար: ստա-  
ցործիք պէտք է զայն կոկորդէն վար իջեցնելու համար: ստա-

— զիցիս, — բառե կիրակի մը հկեղեցիէն վերջ շատակեր

Փանոս, — սա աղքատ, սա աղաւաղուած, վատասերած հացերը վարի հրապարակին վրայ և գործածես անոնց դէմ հրետանի. թրջես պանդխտութիւն ըսուած բանը քարիւզով և չորս ծայրէն տաս անոր կրտկի Վառի՛, վառի՛ այս տժգոյն հացը, գետիններուն տա՞կը երթայ չինացիի դէմքով այս պղտոր սնունդը:

Իրաւո՞ւնք ունէր Փանոս գրաբար խօսելու. մարդ կը ծնի որպէսզի շտառ ու լաւ ուտէ. կ'երթայ եկեղեցի, կ'աղօթէ, որպէսզի յետոյ միս ուտէ և ցորենի ճերմակ հաց. ալ ինչո՞ւ ուրեմն կ'աշխատի, ալ ինչո՞ւ ուրեմն մինչեւ իրիկուն քրափնքի մէջ. սա սիսե՞ւը, սա կորե՞կը: Որոշած է, ալ եկեղեցի պիտի չերթայ, թերեւս աշխատանքի ալ չերթայ. թող գան Աստուած և պետութիւնները ստկարկեն. իր պայմանն է՝ միս, ճերմակ հաց. չե՞ն ընդունիր՝ թող տանին մեռցընեն, ինչ կ'ուզեն ընեն, հոգը չէ:

— Ճանըմ, տխորժա՞կ չմնաց, հոգի՛ չմնաց. տունը սիսեռէ կերակուր մը, որ պիտի ուտես սիսեռէ հացով. անարդարութի՞ւնն է, թող բոլոր պետութիւնները գտն՝ վիճիմ. այս աշխատանքը, այս քրափնքը ստամոքսի համար են. գլուխ, ոտք, կռնակ, գաղթական կ'ըլլան, հասկըցանք, մարդուն փո՞րն ալ գաղթական կ'ընեն, պանդուխտ փորե՞ր կը շարեն այս դաշտին վրայ. մեղք է, անարդարութիւնն է, ոճի՞ր է, կը վիճիմ, թող գան:

\* \*

Մուկերու և տանէտի կեդրոն մըն է Այնձար, նոտեւ մժեղի. մանաւանդ մլուկի: կ'ենթագրիմ, որ ճիշդ տսկէ պէտք է բոշխըւած ըլլան մլուկները աշխարհի միւս մասերուն վրայ, ինչպէս ոջիները՝ տղասա տաճկընոցներէ: Այնձար ալ հողն էր տաճկի անբանի մը, միասեռական հոգիով աղքի մը, ուրիշներու կին եղող գարշանքի մը: Մէժտելցի ծերերը վկայ, իր սենեակները վկայ, իր պարագերը վկայ: Սատկեցա՞ւ: Եւ այս մլուկները իր հոան են, իր տաճիկ հոան են: Որքո՞ն առատ են. կը ժայթքին անտուաջի ու ճամբաններու փոշիէն, կը տեղան կրազիւսէ բոլոր առաստաղներէն: մեզ կաշի ու կմտիսք ըրին, մեր ոսկորներուն շուքն իսկ հալքածեցին:

Դատարանները զինք արտօնեն կտմ ոչ, առանց որիւէ հիւպատոսէ որիւէ թուղթ տանելու, քահանաներէ ծածուկ՝ Քերոր պիտի խարէ բոլորը և մեռնի: Ալ չի՛ կրնար գիմանալ. ալ գաղթականութիւնը չափը անցուց. տանելի չէ այս վիճակը:

— Ուրիշ գործ չունի՞նք. մլո՞ւկ պիտի սպաննենք մինչեւ փերջ, մժեղներուն վրայ մազո՞ւթ պիտի թափինք յաւիտեան, մուկի ծա՞կ պիտի հետապնդենք շարունակ:

— Զէ, ինք կը մեռնի: Քանի հոս եկաւ մոռցաւ զուարճալի սուտեր խօսիլը. ի՞նչպէս ապրի հիմտ առանց սուտի, առանց ուրիշը խաբելու. համ չմնաց ոչ մէկ տեղ, ոչ մէկ մարդու քով: Կը վախնայ որ Այնձարով չի վերջանոր գեռ այս գաղթականութիւն ըսուածը. վաղն ալ կը տանին զիրենք նայիս Սուտան, Պրազիլիա: ի՞նչ գիտնայ ուր. այս տիսուակներէն կը հանեն, կը տանին աւելի դէշ ախուտակներու մէջ: Դժգոն է, չի կրնար սուտ խօսիլ. լաւ չէ սուտ չխօսիլը Թերորին համար. այն մարդը որ սուտ չի խօսիր տկար է, միամիտ է, էշ է: Եւ ինք հիմտ էշ է: Ճշմարտութեան դէմ չէ. բայց ինք խելք ունի և դիտած է, որ մարդիկ սուտէն աւելի՛ համ կ'առնեն և ճշմարտութեան արժանի չեն. ինքն ալ սուտէն համ կ'առնէ և ճշմարտութեան արժանի չէ: Ճիշդ տեսածդ ըսէ, ճիշդ մտածածդ ըսէ, ճիշդ լսածդ ըսէ՝ իւֆ անհամ բան. բոլորն ալ կրնան ընել տափկա. տափկա չօճուխ մըն ալ կ'ընէ. կը մեծնանք որ այդ չօճուխի բաները չընենք, մենք պէտք է աւելցընենք, պակսեցընենք, փոխենք, հնարինք: Ճիշդ բանը Աստծոյ կ'ըսեն, Ան անկէ համ կ'առնէ: և ոչ թէ մարդը:

Գարուն պիտի ըլլայ և ժամը իրիկուան վեցը. Քերոր կը ցատկէ էշն. Զաքարենց անջրդի արտին քովն է. արտ մը՝ հոգը կարմիր, փշախոտերը վրան առատ: Ահազին բահ մը գետին աընկած խոշոր Զաքարը նստած է արտին մէջ և դէմքին վրայ փոշի՝ կը նայի. միծ ու կտպոյա աչքերը յոգնած են ու կծկուած:

— Բարեւ, Զաքար, — կը ճգէ Քերոր էշը իր վիճակին ու կը նստի ինք Զաքարին քով: Էշը հանգարտ է, ուրախ. չորս դին իցուն փուշ կայ, կ'ուտէ:

— Լու եկար, Քերոր, երեւի Օսէփը տեսա՛ր. տե՛ս, լընկ, լընկ, կոր:

— Աշխարհը ստախօս մը ծնաւ — հս՝ բարի մը ծնաւ — Օսէփը:

— Մէկ քեզի չի սիրեր, մէկ ալ զիս: Ուրիշի քով չ'երթար, ժամը վեցը, պիտի գանէ կամ զիս կամ քեզ:

Օսէփ բարեւած ու նստած է արդէն. մէկ վայրկեան կը նայի Զաքարին, երկու վայրկեան Քերորին: «Զըրք, ձըրք» կ'ընէ, կը շարժէ գլուխը և աւելի եւս կը տեղաւորուի: Օսէփ իր կեանքը խտացուցած է քանի մը «Զըրք, ձըրք»ի մէջ: Կրնայ բաւական խօսիլ, կը խօսի; կրնայ բաւական վիճիլ, կը վիճի, բայց «Զըրք, ձըրք» վերջնական եղբակացութիւն մըն է՛ թոյլ ժպիտէ մը կախուած:

— Է՛, Օսէփ. նորէն «ձըրք, ձըրք»:

Զաքարին է. աչք է ըրած Քերոբին և հասկցուցած, որ կը ը-  
նան քիչ մը զուարձանալ. կզակի նուրբ շարժումով մը Քերոբ  
համաձայն է եղած ու փուած ակռած դրած վարի շրթունքին.

— Ե՛, Օսէփ, որո՞ւն է այդ ձըրք-ձըրքը. առ սա կտոր հա-  
ցը թուշդ լիցուր:

— Զաքա'ր, Զաքա'ր, եղունգի մը չափ խելք չունիք, ոչ  
դուն, ոչ Քերոբը, ոչ ալ այս վեց գիւղը. կը հասկնա՞ս, եղունգի  
մը չափ խելք:

Կեղծ զարմանքով՝ մը Քերոբին աչքերը կը լայնան, անոնց  
հետ գէմքի գիծերն ալ կը լայնան. անպիտանը կը ձեւացնէ ու  
շադրութիւնը խորացնել:

— Կապիկ մ՞ըլլար:

Կշտամբող է Օսէփ, և Քերոբ ստիպուած է նոր կաղապարի  
մէջ մտնել. թարթիչները մասսմբ վար առած, կ'ըսէ.

— Տէ՛ Օսէփ, տէ՛. քեզի պէս բարի...

Պարտուեցաւ Օսէփ. իրեն «բարի» ըսիր՝ պարտուած է. ու-  
րիշ որեւէ ածական կարելի չէ որ յաղթէ զինք:

— Տէ՛ Օսէփ, քեզի պէս բարի...

— Ձըրք-ձըրքը կ'ուզէք հասկնալ:

Գիտեն, հասկցած են արդէն այդ ձայնարկութեան մօտաւոր  
իմաստը. հոգ չէ, իրենց ուզածը Օսէփին հետ խօսիլն է:

— Առաջին մէկ «ձըրք»ով աշխարհը չեմ հաւնիր, երկրոր-  
դով՝ ինքզինքս. ըսիմ, ձիր՝ երկուքն ալ չեմ հաւնիր. Զաքար  
կոռւազան, Քերոբ՝ ստախօս:

Քերոբ՝

— Տասն անգամ ուելի լու հմ քեզմէ:

— Բսեմ, Քերոբ, ըսեմ աշխարհը ինչո՞ւ չեմ հաւնիր. լա՛ւ,  
լսե՛մ:

— Բսէ երթայ:

— Քեզի պէս ստախօս մը ունի. գիւղէն ելանք քո՛ւ երեսէզ. առտու՝  
սուտ, կէս-գիշերին՝ սուտ, ամէն ժամ՝ սուտ. հոս կոռւեր  
են՝ սուտ, հոն հաշտուեր են՝ սուտ. այսպէսդ՝ սուտ, այնպէսդ՝  
սուտ: Լեզուգ թաթիսեր ես սուտի մէջ՝ կը խօսիս:

— Հոս եկանք սուտ մը խօսեցա՞յ:

— Բայց հին մեղքդ, հի՞ն, հի՞ն. աշխարհը խաղալի՞ք է, քա-  
հանաները խաղալի՞ք են, Տէր Նշխարը խաղալի՞ք էր. ըսիր՝ այս  
կնկան քով է, այն կնկան քով, այն գողութեան մէջ, այն սպա-  
նութեան մէջ, ըրիր չըրիր գէմք գիւղը լարեցիր, մօրուքը ածի-  
ւել տուիր. Տէր Նշխար քահանային մե՛զքը կը քաշենք ամբողջ

գիւղերով, մաս մաքուր մարդ էր. ամօթէն ու ցաւէն քանի մը  
տարի վերջ մեռաւ:

— Եե՛ղճ ես Օսէփ, այդ տէրտէրին մօրուքը աղուէսներու  
բոյն. իւրաքանչիւր թելէ աղուէս մը կախուած. Քերո՛ր պիտի  
ըլլաս որ մարդու հայսկն գաւ: Ես սուտը կը խօսիմ, բայց այդ  
բաները սուտ չէին:

— Միշտ սուտ կը խօսիս, միշտ ալ՝ «Այդ բանը ճիշդ էր սա-  
կայն» կ'ըսես:

— Ես սուտ կը խօսիմ, դուն ալ գնա աղօթէ՛:  
Զաքար:

— Որչափ աղօթած ես Օսէփ. ինծի համար ալ աղօթա՞ծ ես:

— Բոլոր մարդոց համար: Մէկը կ'անցնի, ճանչնամ չճանչ-  
նամ կը մտածեմ՝ օթերեւս մեղաւոր է, այնքա՞ն պիտի այրի  
զժոխքին մէջն. ու ներում կը խնդրեմ անոր համար Աստուծմէ:  
Եւ խորունկ խսսառվանութեան շեշտավ մը.

— Աղօթած եմ անսասուններուն համար, քարերուն, հողերուն,  
փուշերուն համար: Կոյր Մարկոսին, խեւ Թորոսին, խեւ Անդրէա-  
սին, խեղճ Աննային համար. հարուստ Տիմիթիոսին համար. աղ-  
քատ Մանուկէին, խուլ Աբրահամին, կաղ Երուանդին, կարճ Ա-  
շոտին, նախանձ Ակորին համար. շիլ Սիմային և շատո՞նց մեռած  
իւղարերին համար:

— Այդքան կ'աղօթե՞ն. Աստծոյ երկու ականջներն ալ դո՛ւն  
գրուեր ես, Օսէփ: Եե՛ղճ Աստուծած, ամէն ժամ գիւղացի Օսէփի  
մը ձայնը ականջին մէջ. վը՛զ, վը՛զ, վը՛զ և մի՛ ձանձրա-  
նար Աստուծած ըլլալէգ. Օսէփ, հանգիստ ձգելու ես վերի Մար-  
դը, ուրիշ բաներ կան, ուրիշ մարդիկ կան, քաղաք կայ, ժողո-  
վուրդ կայ, կոխւներ կան: Է՛, կ'ըլլա՞յ սակայն. ծեր Նահապե-  
տին և շիլ Սիմային գրախար գրա՞խստ կը հաշուես. ես չե՛մ եր-  
թար այդ տեսակ գրախստ. մեղի պէս գիւղացինե՞ր պիտի լիցնեն  
գրախստի մէջ. գրախստ ալ սապէս Այնձա՞ր մը պիտի ընեն:

— Շատ խօսեցար, Զաքար՛: բարի պէտք է ըլլայ մարդ և  
աղօթէ. քաղցր բան է աղօթքը. Աստուծած մեծ է, Աստուծած բո-  
լորն ալ կը լոէ. զժո՞խքը...

Ու սրտին վրայ միշտ որեւէ խօսակցութեան վէրք դրած,  
Օսէփ կ'երթար տուն:

\* \*

Օսէփ մեռաւ: Լընկ, լընկ, լընկ՝ կ'երթար Զաքարի մը քով,  
Քերորի մը քով, ուրիշներու քով. լընկ, լընկ, լընկ՝ այսօր գնաց

մահուան. Մայիս 8 է, 1943 է: Թաղեց զինք կարճուկ տէրտէր մը. ձանձրացաւ մինչեւ որ թաղեց. է՛, այո՛, եկեղեցի կու գար, բայց քանի՞ զրուշ կը նետէր գանձանակին մէջ. մտածեց՝ որ Օսէփին պէս բոլոր մարդիկը մէկ անգամէն պէտք է մեռնին և երկա՛յն տէրտէրը թաղէ զիրենք. երբ աղքատ մը թաղէ՝ կարճուկ տէրտէրը, Տէր Մաթէոս, կը ձանձրանայ. թաղականութիւնն ու միւս քահանաներն ալ ի՛ր վզին կը փաթթեն ամէն աղքատ մեռել: Երանի օր մը բախտը ժպաի, հարուստ Տիմիթիոսը մեռնի և ի՛նք թաղէ:

## Բ.

Զորրորդ գալն է գարնան եղանակին: Այս եղանակը հոս գէշ, բայց միւսները աւելի են քան գէշը. փոշի են, մրրիկ, ցիխ:

Արեւ: Այնձարի տկօնիլմները մտած են քառակուսի կազապարներու մէջ, տրապէզներու մէջ, բաւական կանոնաւոր գիծերու մէջ. անոնք մտած են նաեւ բիրտ երկույթներէ ներս: Ցրուած են մանաւանդ միապաղազ տափարակներու վրայ. այդ տափարակները բութ են, չոր են, լայն են:

Կե՛զծ գարնան մուտք: Թոյլ, թեթեւ, խորուսիկ կանոչ մը սկսած է հոս ու ամէն կողմ, հոն ու ամէն տեղ: Օրինակ՝ թաղային հինգ հրապարակներուն վրայ. օրինակ՝ ճամբայէ ճամբայ միջոցներուն վրայ. յետոյ՝ մեծ ու պղտիկ ջրանցքներու տփին: Զըրամբարին տանիքէն, տչքդ կրնայ գիտել տակաւին ուրիշ տիտուր բաներ. մելամաղձոս և տակէ վերջ դառն բաներ: Զըրամբարը, շնչառութեան իր թիթեղէ վեղարներով, ստամոքսի երկաթէ հաստ աղիքներով այս ժողովուրդին հեղուկ ձանձրոյթն է, հեղուկ պատուհա՛սն է: Կիները քրանեցան, գիւղին էշերը ծոմ պահեցին ջուրի: Զըրան մեղենան չկրցաւ կանոնաւոր կերպով ջուր ճամբել միշտ. աւրուած օրիանիզմավ, պարկեշտ չեղաւ ան յաճախ. բուն թշնամին տ'ն է. գրած ենք իր երկաթները ջուրին մէջ, խորունկ ու լայն ջուրի մէջ, բայց չի կրնար խմել, անձարակ է, բայց տղեղ հաղորդիչ մըն է ան. բայց կոկորդը անմաքուր հրէշ մըն է, ճիւաղ մըն է: Այնձարի ջուրը մագլցելու յատկութիւն չունի, իսկ մեղի պէտք են մագլցող ջուրեր, ոկիւսի պէս ճարպիկ ջուրեր. յամոռ, է՛շ ջուր մըն է ասիկա. թող երթան բոլորը գիտնան, ան էշ և իշու քուռա՛կ ջուր մըն է:

Սնանկացած գարնան մուտք: Ամպի պատառներ, կրծոտուած, ճամուած, լորձունքոտ: Երկնքին վրայ՝ ճառագայթներու գերա-

սանութիւն։ Հով մը կը վաղե ինքնիր մէջ կտպիկներ լուծած։ ծիծաղելի է։ կէս-ցուրտ մը կայ ամէն փողոցի ծայրին հարբուխ վաճառող փերեղակի հոգիով։ թող լմա՞ն ցուրտ ըլլայ։ մենք կը սիրենք լմա՞ն բաները։ լման գէշը, լման լուը։ Միջակ բանը Աստուած չէ ստեղծած և ոչ ալ կը գտնուի ստանայի մը հովանիրն տակ։ Աստուած իր աջ ձեռք ու խելքով շինած է կեանքը, ձախ ձեռք ու խելքով ալ մահը։ Միջակութիւնը խորթ լակու մըն է Աօտծոյ և ստանային հոմար։

Պարապական պարապականներ։

Այս գարունը աւրուած գարուն մըն է, հոս ցուրտը աւրուած ցուրտ մըն է։ Լիբանանի վրայ, Այնձար վատած կարկտանի պէս է։ կ'առաջարկէ մեզի կեանքը հոս միջակութիւն։ Օր մը պիտի ծեծենք ստեղայն Այնձարի կեանքին առաջարկը։ պիտի զարնենք տնոր յետոյքին՝ կտղնիէ փոյշտով, նունենիէ ճպուաներով։ պիտի քարկութենք, պիտի ապատեհնք, պիտի տրորենք զոյն։ Սեփական տունէն գուրս, բոլոր առներն ու բոլոր ժամանակները կեղծ են, ճամբաները սուտ, եղանակները չորսն ալ խափչիկ։

Երբ ինք և զուռնածի Ակոր իրենց ընդարձակ շալլարները հուաքած նստին զէմ դիմաց Այնձարի կարմիր հողին վրայ, Մոայլ Խաչատուր, գաղթականութեան իր նոր անունով Սինեմակաչառը՝ որուն ամէն մէկ բառը խօսուն ժապաւէն մըն է տաենէ մը ի վեր, մեր հոս գալէն ի վեր, կը փաթթէ սիկառէթ մը և թուզթը թքոտելով կ'ըսէ։

— Ակոր, զուռնայիդ մէջ մուխի խոտ լեցուր, կրակ դիր, փչէ՛. զուռն այլեւս մուխի խոտ կը փշես այդ զուռնայով այս տեսակ գիւղի մէջ։ Այստեղ հարսնիք կ'ընեն։ Կ'ըլլա՞յ այստեղ հարսնիք։ կը հուաքուին, թմրուկը պազ պազ՝ տանկ, տանկ, տանկ։ Ճաթուած զուռնադ՝ վի, վի, վի։ կ'ընէր ձէպէլ-Մուսայի մէջ թմրուկը՝ տօմ, տօմ, տօմ։ կ'ընէր փոյլուն զուռնադ՝ կարարի, րի՛, րի՛, րի՛,

կ'ըսէ, ու ծխախոտի արկղիկը կ'երկարէ Ակորին որ հատ մը «կորցընէ»։

— Ակոր, ամպոտեցա՞ր, Ակոր, կը տեսնե՞ս, Այնձար ըսուած ծը ահա այսպէս է։ պիսերուդ տակէն կը հանէ հոգիդ։ նեղացած բունցքի զօրութեամբ կեանքը կ'իջեցնէ զլսուդ ու հոգիդ թելթել կը հանէ մէջէդ։ իսկ անգամ մը որ մարդ սկսի քակուիլ գէպի մաշն, իսկ անգամ մը որ գերեղմանը բռնէ թելին մի՛ւս ծայրէն...

— է՛, Ակո՞ր, թօշնած Ակոր, կը տեսնե՞ս, թոչունի թեւ մը

իսկ չկայ մեր ճակատին շուք նետող։ Արեւը կը խանձէ, հովը այնպէս կը պոռայ։ կարծես սատանան դանակ քաշած ըլլայ իրեն, կը քալենք, կը նստինք, մեր մարմինը կը լմնայ։

Ու Խաչառուր, կը փչէ բերնին մուխը նախորդ անգամէն քիչ մը աւելի ուժգին, քիչ մը աւելի հեռու։ իսկ զուռնամի Ակոր, կամաց մը իր բաւական մօրուցցած կզակը կը բռնէ աւելի լաւ մտիկ ընելու փորձով մը։ յօնքերուն տակ կը հաւաքէ իր վիճակին բովանդակ թշուառութիւնը և աչքերը հողին՝ կը սպասէ ուրիշ խօսքերու։ Զուռնային մէջ ծխախոտ լեցնելու Խաչ աղբօր անաջարկը քրքրեց մորթին տակ բոլոր ջիղերը։ Է՛ն, հի՞ն օրեր, շոքա՞ր օրեր՝ երբ կիրակոս և ինք գիւղերը հարսնիքի կ'երթային։ մէճիտիէներով կը ծածկէին իրենց ճակատները։ ամէն պարզէ մէճիտիէ մը։ Է՛ն քաղցր, լօխում օրեր։

— Խաչ աղբար, դուն հետո երբե՞ք մի խօսիր։ լուռ կենանք. խօսիս՝ տեսակ մը կ'ըլլամ. դուն հոգիին ձայնին կը նմանիս տմէն տնգամ երբ բերան բանաս. անգամ մը որ զուռնա փչեցի անո՞ր ձայնին. ա՞ն ալ հոգիիս ձայնն էր։

— Գրիգորին հարսնիքին տաե՞ն։ լաւ միտքս է։ լո՛ւ փչեցիր։ կիները ըսին՝ «Աս զուռնի ձայն չէ, աս մեր Ակորը իր հոգին կը խօսեցնէ, հոգին»։ Մէկ ալ կիրակոսը ի՞նչպէս երկնցաւ մէջտեղ, խոշոր թմբուկը խոշոր փորին՝ և տօ՞մ, տօ՞մ, տօ՞մ։

— Խաչ աղբար դուն չպիտի խօսիս, դուն չպի՛տի...

կիրակոսին վերջին օրերը յիշեց։ Ալ ակուայ չկար, ալ փոր չկար. Բարթող աղային սրճարանէն իջնող շուք մը կար միտյն, փայտէ կամուրջէն անցնող մատ եղած մարդ մը։ Օ՛, իր ընկեր կիրակոսը. իրիկունը կու թմպին զառիվերէն հողիւ ելած կիրակոս, կը գիմաւորէին զինք եօթը մանչուկներն ու չորրորդ կինը, կ'անցնէին տուն, կը նստէին, կ'ուտէին խաշած փոր. կը գիտէին ծառերը, երկինքը, վարէն անցնող մարդերը և... փո՞ր կ'ուտէին։ կիրակոս, խաշած փորին տաք ջուրը կը խմէր։ Լաւ որ մեռաւ խեղճը, երանի ինք, Ակորն ալ մեռնէր, չհանէր հոս։

— Ակոր, հօրքուրի տղայ, խօսէ՛, դուն հիմա հեռուն կ'երթաս, դուն ով գիտէ ո՛ւր հասար։

— Ուրիշը թող խօսի, դուն չպիտի...

Խաչ աղբար մոխրագոյն մէկ աչքը պարտցուց իր հօրքբոջ տղուն, զուռնամի Ակորին չսանարուած մազերուն վրայ և գլխութիթեւ գառնչաշարժութեամբ մը։

— Հոգ չէ, հօրքուրի տղայ, մեղ հոս կտպեցին. մեր ցիցը կը փետակնք օր մը, կ'երթանք. մենք դաշտի խելօք անասուն

չենք, կը փետաենք, կ'երթանք. այս աշխարհը օր մը հոս է, օր մը հոն:

Ու ծխախոտին ծուխը քիչ մը եւս հեռու.

— Դուն կը խօսիս, դուն կը խօսիս Խաչ աղբար. այդ բանը թուշ լեցուց, գպաւ բերնիս տռաստաղին. ալ չըսե՞մ, դեռ սո՞ւս կենամ, այդ բանին լռութի՞ւն կը դիմանայ:

— Խոշոր թմբուկի՞ն համար:

— Ո՛չ. ես այս տուներէն կը նեղսրտիմ: Ութը հոգի ենք. դեռ այծ կայ, գեռ հաւ կայ, թիթեղէ ամաններ կան, տոպրակ կայ, կազի օճախ կայ, աւել կայ. տեղ կայ մէ'կ սաքի, միւս ոտքը տեղ չե՞ն դներ, ո՞ւր պիտի դնես, տեղ չե՞ն դներ:

Խոչ աղբար յուղուած է: Ան քերեց գլխուն ծայրը. մէկ աչքը կոյր, միւսն ալ գոցեց, եղաւ մութ, ըսաւ թանձր ձայնով.

— Միւս սաքը սատանային կռնակին: Պիտի կծկես, փոխն ի փոխ պիտի կծկես. ի՞նչ բան չենք կծկեր հիմա: Վեց հարիւր տարի ամէն բան կծկած ենք, օր մը բոլորն ալ կը քակենք:

Բացաւ աչքը, թքաւ, չբաւարարուած՝ նորէն թքաւ, շարունակեց.

— Հօրքուրի աղայ ակո'ր, դիմացկո'ւն եղիր. հոս շատս քեցի պէս ենք. օր մը չէ օր մըն ալ պիտի փետաենք մեր ցիցը: Հապա այս տո՞ւն է, այս վիճա՞կ է, ո՞ր մարդուն չափ մարդ ենք: ... ի՞նչ տուն: Աստծոյ բացակայութեան ժամանակ տուն կը չինե՞ն. Աստծոյ չգտնուած տեղը պատ կը պատե՞ն: ... Արիս մը, քանի մը ջուր կրող քամիոն, տոպրակ մը չխմենօ, գետին չափչը փողներ, ամէն իրիկուն «Պատի՛ժ» պուացող մունետիկներ՝ ու եղածը եղաւ տո՞ւն, մարդո՞ւ տուն, հայ քրիստոնեայի՞ տուն: Նոյնինք տւագ խառնելո՞վ տուն կը շինեն, թէ սրտով, թէ սրտէն քրտի՞նք հանելով, թէ տկանջը պապուկի մը գերեզմանի քարին դրած: ... Հօրքուրի աղայ ակո'ր, մարդ իր երկրէն դուրս ոսկի ըլլայ՝ թիթեղ չ'արժեիր:

— Այսպէս, Խաչ աղբար, այսպէս, թիթեղ չես արժեր:

Կը խշխացնեն ընդարձակ շալվարները, արմուկով շուք կ'ընեն իրենց ճակատին, կ'երկննան գետանին վրայ, ու պահ մը կը մրտիեն այդպէս փողոցի մը անկիւնը:

#### Գ.

Ասիկո խոշոր գարուն մը չէ. լայն, աղուոր, շքել գարուն մը չէ բնաւ: Զրոտ խմորի նման արեւ մըն է այս օրերունը. ամառը կիրի պէս ճերմակ պիտի ըլլայ, կիրի պէս թափի սա յոգ-

նած տնակներուն վրայ, աւերակ ներքնաբերդի փլատակներուն վրայ, ջաղացք գացող պղտիկ էշերուն վրայ, ագռաւներու կոկը-ռոցին վրայ: Զահլէէն վերադարձող բանջարի սայլերը պիտի լու-զան քրտինքի մէջ, հաւերը պիտի մրափին, կատուներուն մար-մինը պիտի թուլնայ: Ամէն կէսօր գայլաշուն Մաքսը իր վէրքե-րը պիտի լզէ, մերթ ծոյլ ու . մերթ բարկացած պիտի նայի ան-ցորդներուն և ուսուցիչ Վարդգէսին թիզ մը հասակով բրդու Պիմպան պիտի հաջէ Քֆէյրէն եկող հսկայ ուղտերուն՝ պու, պու, պու, պու, պու:

Աներեւակայելի տգեղութիւններու արտադրեալ մը կը նկատ-ուի Պիմպան՝ կարգ մը անճաշակներու ակնոցով. կարգ մը բա-րեմիտներ՝ «Ծպտուած մեծ գեղեցկութիւն մըն է» կ'ըսին: Սուտ են բոլորն ալ. Պիմպան հրաշալի է. առիւծի գլուխ մը ունի, տշ-խոյժ է և յարաշարժ. բանի տեղ չի դներ մեծ շուները, մեծ ստուերները, բոլոր մեծ բաները. կը սիրէ հաւասարութիւն, եղ-բայրութիւն. ընկերական է. կը լուսու, կը թաւալի ինք անմի-ջապէս փոշիներու մէջ, կը ծեծես, պղտիկ տղու պէս կը քէննայ, համակրելի է: Ուսուցիչ Վարդգէսին Պիմպան խենթ կ'ըլլայ կա-մի և ընկոյզի համար: Ազուո՛ր է. երանի բարկացած եզ մը չկո-խէ անոր պղտիկ դռւնչին. ան այս ամբողջ շիլ գարունը կ'արժէ:

Ամիս մը վերջ պիտի ըլլայ լման ամառ. փոշիի արհաւրոս սիւները փրթիլ սկսան գետնէն. ամառուան անճոռնիութիւնը կա-տարեալ ընող այս թափառական մինարէները պիտի քալեն թա-ղային ազրիւրներու տակէն, պիտի ծծեն դաշտի ճամբաներուն ամբողջ կարմրափոշին, իսկ Վարի թաղին լուացարար կիները հաւար պիտի փրցընեն իրենց փուած լաթերուն համար:



Երբ նախագահն ու քարտուղարը բացակայ ըլլան թաղապե-տութեան գրասենեակէն, դռնապան Շաշօն պիտի ձանձրանայ, լայն թուշերը պիտի կարմրին ու քանի որ միշտ խմտծ ու գործ-եալ խմելու պատրաստ՝ պիտի գանէ ըստ բոխտի հասցէ մը, պի-տի ընէ հեռաձայնով հայհոյանք.

— Խսի Այննար, Կրան Շաօ, անսին հօմպարքան արմենիկն...

Ու տեղական բարբառով հայհոյանքի կոյտ: Հարկաւ հայհո-յանքի կոյտ, հարկա՞ւ: Հարուստ կ'ըլլա՞ն, աշխարհի մէջ ի՞նչ-պէս հարուստ կ'ըլլա՞ն, ի՞նչ ձեւով, ո՞վ է քուէ տուած իրենց որ հարուստ ըլլա՞ն. մուխթարը կ'ընարեն, թաղականը կ'ընարեն, նոյն-

իսկ կոմիտէն կ'ընտրեն, իսկ այս հարուստները օրէնք չեն գիտեր,  
կ'ելեն ինքնագլուխ կերպով հարուստ կ'ըլլան, կոմիտէն աւելի<sup>թ</sup>  
մեծ են իրենք, որ այդպէս կ'ըլլան. չեն կռուիր՝ դրա՛մ, ժողովի  
չեն երթար՝ դրա՛մ. ոչ, պէտք է ամչնան, պէտք է չորս կողմ  
նային, ամէն կողմ թշուառներ կան. աղքատները իրենցմէ շատ  
են. կոմիտէին և աղքատին ձայնը պէտք է ամէն տեղ լսուի և ոչ  
հարուստներունը. աշխարհը պէտք է կառավարեն միայն կոմիտէն  
և աղքատները: Ու հեռախօսին մէջէն:

— Կեցցէ կոմիտէն, կեցցէ Հայաստան:

Շաշօն չի՛ սիրեր հարուստները. կը սիրէ կոմիտէ, Հայաս-  
տան և աղքատ մարդիկ. անսիէն հօմարքան է. օր մը պիտի գը-  
րաւէին կիլիկիան և Հայաստանը. չեղաւ. դաւաճանեցին իրենց:  
կ'ատէ հիմա ուրիշին կռաւավարութիւններն ու որեւէ հարուստ:  
կը յիշէ Ճէպէլ-Մուսացի շատ հին ժամանակներու հարուստ մը,  
Նալպանտենց Օհանը. այս մարդը ոսկիէ պապուկ է եղեր. նոյն-  
իսկ ի՞նչ ըրտծ է, գիտէք: Շաշօն լսած է այս բանը իր մեծ մօր  
բերնէն:

Հարստանալէ վերջ ու եօթանասուն տարեկանին, Օհան իր  
թոռնիկները հաւաքած է մութ ախոռի մը մէջ և անոնց աղօթի-  
լու կերպ մը սորվեցուցած: Բասծ է.

— Թոռնիկներս, գիտէ<sup>թ</sup>ք Աստուած պապայէն ի՞նչ պիտի  
խնդրէք. պիտի ըսէք.

— «Աստուած պապա, երբ բոլոր աղքատները քեզմէ դրամ  
ուզին, հազար ոսկի ուզին՝ մի՛ տար. բոլորին ուզածը վրայ վը-  
րայի դիր, մեր պապուկ Օհանին տար, որ մեղի շաքար տանէ:  
Պապուկ Օհան աղքատներուն հինգ զրուշ պիտի բաժնէ, եկեղեցիիդ  
մէճիս պիտի տայց:

Օր մըն ալ, Օհանը, բանած է Տէր Խաչատուրը և անկէ խընդ-  
րած, որ պատարագի տակն ոչ մէկ հաւատացեալի համար ողոր-  
մութիւն խնդրէ:

— Տէր պապ, աղօթքիդ կէսը եթէ ինծի համար ընհս, շա-  
րաթը մէճիս մը ունիս:

Տէր հայրը համածայն է եղած: Նալպանտենց Օհան և Տէր  
Խաչատուր կոյժակով գացին այս աշխարհէն:

Տաշօն կը սիրէ օղին, ձմեռը, ցեխը, Բատ իրեն, աղամարդը  
պէտք է խմէ, պոռայ, կրակէ. պէտք է կէս-գիշերին պաըտի ձիւ-  
նին վրայ կատղած գայլի պէս, նայէ երկնքին և աղաղակէ.

— Խսի Այնձա՛ր, կեցցէ կոմիտէն, կեցցէ Թէկլերեանը:  
կարծես միշտ հեռածայնի գործիքի մը տոջեւ է Շաշօն: Կը

տանէին զինք բանտ, կը ստակեցնէին, եթէ Շթորայի սանդրա-  
լիսները վարժուած չըլլային Այնձարի «Այդ խենթ, բայց հա-  
մակրելի ու տաք մուհանիրին»:

\* \* \*

Սպառած դարուն մը, վեցերորդը: Ամառը խարխուլ բազկա-  
թոռ՝ ամէն օր ծանր արեգակ մը կը նստի մէջը, կը ծխէ իր նար-  
կիլէն: Ամառուան արեգակները, Այնձարի մէջ, շատ կը սիրեն  
հաշիշը, ծեր ու վերացական դիմագիծ մը ունին և քօքային գոր-  
ծածողի պէս դողացող մորթ: Վերջապէս փառած լինտեր ունին և  
սարսափելիօրէն անգութ են: կը մրճահարեն հոս մարդը, կը մըր-  
ճահարեն գերեզմանը, Հո'զը:



## ՑԱՆԿ

	<u>Էջ</u>
1.— ՄԵՐ ՀՈՂԻՆ ԿԱՐՈՏՈՎ	5
2.— ՓՈՐ-ՄԿՕ	13
3.— ԴԱՆԻ	21
4.— ՏՈՒՆԵՐԸ	31
5.— ՊԱՆԴՈՒԽՏ ՄԵԿԸ	37
6.— ՅԱԶՈՐԴՅԸ...	43
7.— ՆԿԱՐ ԴՈՒԿԱԾ	47
8.— ՍԱՆԴԻԿԸ	51
9.— ԱՅՆՃԱՐԻ ՄԵԿ ՏՊԱՆ	67
10.— 19-ԵՐՈՐԴԸ	77
11.— ԻՐ ՏԵՏՐԱԿԻՆ ՄԵԶ	91
12.— ՄԵՌԵԼ ՄԸ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱԲՈՐՈՒԹԻՒՆ	115
13.— ԻՆՔ ԵՒ ՄԽԱՄՈՐՁԸ	125
14.— ՊԱՐՏԵԶՆԵՐԸ	137
15.— ՀՐԱՇՈԼԻ ՊԱՆԴՈՒԽՏՆԵՐ	141

Այս հասորին տպագրութիւնը աւարտեցաւ 1 Մելքոնի 1948ին Հայես, տպ. ՆԱԶԻՐԻ մէջ:








[~~804~~] 7

895/99

~~81~~

ԳԻՆ 4 Ս. Ո.  
ԱՐՏԱՎԱԶՄԱՆ 10 ՇԻԼԻՆ




ՀԵՂԻՒՄԱԿԻՆ ՀԱՍՑԵՆ

**YETVART BOYADJIAN**

B. P. 372

ALEP - SYRIE



5  
n

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0076227

5n.

